



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>

WIDENER LIBRARY




HX 7WB7 L

OL
95720
29.20



HARVARD
COLLEGE
LIBRARY



Digitized by Google

ԱՐՄԵՆԻԱ ԳՐԱՏԻՎ
ARMENIA BOOK STORE
P. O. BOX 62, STA. A
BOSTON, MASS.

ԱԶԴԱՅԻՆ ՄԱԹԵՆԱԴԱՐԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
ԵՐԿՈՏԱՍԱՆ ԿԵՍԱՐԱՑ

ԴՈՐԻ ՍՈՒԵՑԱՆԻՈՒՄ

ԹԱՐԳՄԱՆԵՑ Ե. Մ. Ա.

ՀԱՅՈՐ Բ.



ԶՄԻՒՌՆԻՑ

ՑԳԱՐԴՐՈՒԹԻՒՆ ԵՂԲԱՐՅ ՑԵՏԵԱՆ

1877

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐԿՈՏԱՍԱՆ ԿԵՍԱՐԱՑ

◀ ՀԱՅԻ ՀԱՅԻ ▶

ԿԱՅԻՌԱ ԿԱԼԻԳՈՒԼԱ.

ՓԲ. Սուսերամարտից տեսարաններ տուաւ, մերթ Ստատիլիոս Տաւրոսի ամփիթատրոնին մէջ, մերթ Արէսի—Դաշտին մէջ: Ասոնց վերայ յաւելցուց Ափրիկեցի խմբեակներ եւ Կամպանացի ըմբիշներ, երկու ազգաց ընտիր մասէն: Երբ ինքնին չնախազահէր տեսարանին, կամ իւր բարեկամաց կամ ատենակալաց կը յանձնէր այն պաշտօնը: Տեսարանական խաղեր եւս տուաւ ստէպ եւ շատ տեսակ, եւ որ մին գիշեր ատեն եւ ջահերու լուսով: Նաեւա զանազան ընծաններ ցրուեց ժողովրդեան մէջ, եւ օր մը կողովով լեցուն հաց ու միս բաժնեց բռլոր բաղաքացոց: Դիտեց որ ճիշդ իւր դէմն եղող Ճռովմայեցի ասպետ մի շատ զուարթութեամբ եւ անյազարար կ'ուտէր իւր բաժնը. իսկոյն անոր դրկեց իւր բաժնն ազ. եւ նշմարելով որ ծերակուտի անդամ մը՝ նոյնպէս կ'ուտէր անյազարար, անոր ալ դրկեց տախտախններ, յորս զայն պրետոր կ'անուանէր արտաքոյ կարգի կերպիւ: Կրկէսի խաղեր տուաւ, որը յառաւուտէն մինչեւ յերեկոյ կը տեւէին. եւ միջանկեալ մասի համար Ափրիկէի զազաններ ի տես բերել կու տար, կամ Տրոյական խաղեր կը հրամայէր: Այս տեսարաններէն ոմանք նշանաւոր եղան սա կողմանէ,

որ ասպարիզին մէջ խրուկ եւ ոսկոյ փոշի ցանուած էր, եւ այն ատեն միայն ծերակուտի անդամք կ'ընթանալին. եւ ոմանք յանկարծուատ ներկայացուեցան, թնչակս եղաւ օր մը՝ երբ իւր պալատին վերէն ըստ Լուկիոսի օրինաց կրկէսի պատրաստութեանց ամբողջանալուն նայած ատեն, քաղաքացիք ոմանք, որք իրենց տանը տանիքին վերայ էին, տեսարան մը խնդրեցին անկէ:

ՓԹ. Պիչ մը ժամանակ յետոյ ուրիշ տեսարան մը հնարեց, որ անհաւատալի եւ չսուռած բան էր: Պայակի եւ Պուղօլէսի մէջտեղ ծովոն վերայ երեք հագար վեց հարիւր քայլաշափ միջոցին մէջ կամուրջ մը շինել տուաւ՝ երկու կարգ փոխադրութեան նաւերով կազմուած, որ կապուած էին խարիսխներով եւ ծածկուած էին սալարկով մը որ Ապահեան նանապարհին կը նմանէր: Երկու օր այս կամուրջին վերայէն կ'երեար եւ կու գար. առաջին օրը սրանչելի կերպի մառեալ ծի մը հեծած, գլուխը կազմի պսակով, տապարով, Կազդիական վահանով եւ թրով մը զինեալ; եւ ուկենամբաւիկ վարապանակով մը ծածկուած. հետեւեալ օրը կառավարի զգեստով երկու չքնաղագեղ ծիերով լծեալ կառք մը վարելով, եւ իւր առշեւէն քայլեցունելով զՊարիոս երիտասարդը գոր Պարթեւք իրեն պատանդ տուեր էին, եւ ետեւէն կ'երթային իւր պրետորեան անճնապահներն ու իւր բարերկամներ՝ սայլակներու մէջ նստած: Պիտեմ որ այնպէս կարծուեցաւ թէ Կալիգուլա ուրիշ նպատակաւ չշինեց այս կամուրջը, բայց եթէ Պսէրրսէսի նմանելու համար, որոն վերայ շատ զմայլեր էին երբ նա մի եւ նոյն եղանակաւ անցաւ Ճելլեսպոնտոսինեղուցէն, որ Պայայի նեղուցին չափ լայն չէ. այլր

կարծեցին թէ մեծ ձեռնարկութիմ մի ընելով՝ կ'ուզէր վախցունել Գերմանացիներն ու Բրետոնները, որոց պատերազմի սպառնալիք ըրած էր: Բայց իմ հաւա կը գրուցէր որ այս անհեթեթ շինութեան բուն պատճառը, եթէ Կալիգուլայի խիստ մտերիմ պալատականաց հաւատալ պէտք է, Թրասիլլոս անոն գուշակին կանխասացութիմն էր, որ տեսնելով թէ Ցիրերիոս մտմտուքի մէջ էր իւր յաջորդի մասին եւ իւր բեռորդոյն Ցիրերիոսի կը հակամիտէր, ապահովեր էր զայն թէ Կայիոս չպիտի կրնար ինքնակալ ըլլալ, բայց միայն եթէ Բայայի նեղուցին վրայէն ծիով անցնէր:

Ի. Տեսարաններ տուաւ նաեւս Խտալիայէն դուրս. Ատտիկեան խաղեր Սիրակուսայի մէջ, եւ ամեն տեսակ խազէր Լիոնի մէջ, Պաղիոյ մէջ. ընդ որս եւ Յունական ու Լատինական ճոռոմաքանութեան մրցում մը, յորում յաղթուողները կը պարտաւորէին ինքնին յաղթողները սլսակել եւ անոնց դրուատիք երգել, եւ անոնք որոց շարադրութիւնները շատ յոռի էին, կը պարտէին սպնգով մը կամ իրենց լեզուովը զանոնք սրբել, եթէ ոչ պատիժ կար ծաղկուելու կամ գետին մէջ ծգուելու:

Ի.Ա. Ցիրերիոսի անկատար Թողած գործերը լմընցուց, Օգոստոսի տաճարն եւ Պոմպէոսի թատրոնը: Զքուու մը սկսաւ Ցիվոլիի մօտ, եւ ամփիթատրոն մը՝ Արէսի—Պաշտին կից: Եւր յաջորդը Կողոդէս այս շնչերում առաջինը լմընցուց եւ միւսը Թթուուց: Սիրակուսայի պարիսպն ու աստուածոց տաճարները, որք փլած էին, վերանորոգեցան: Կայիոս նաեւս խորհած էր Սամոսացի Պողիկրատին պալատը վերականգնել, Միլէտի մէջ Կիրերի տաճարն աւար-

տել, **Աղպեան** լերանց զագաթին վերայ բաղաք մը շինել. բայց ամենէն առաջ **Կորնթոսի** պարանոցը ժեղքել: **Առաջին** կարգի հարիւրապետ մը դրկեր էր այէտք եղած պատրաստութիմներն ընելու համար:

Ի՞՞. **Մինչեւ** հիմա իշխանի մը վերայ էր խօսածս. հիմա պիտի խօսիմ հրէշի մը վերայ, որ ամնն տեսակ մականուն առած է; (վասն զի զայն կը կոչէին բարեղաւու, զաւու բանաւու, հայք զէնուուրու, շար բարեւ, շար մէծ): **Գործով ձռովմայ մէջ զտնուող շատ** մը թագաւորաց՝ իրենց մէջ նախամնծարութեան վերայ վիճակնին մտիկ ըրաւ, ու պոռաց. Գայն մէ՛ ուեւ հէ իսյ, Գայն մէ՛ բագաւուր հէ իսյ. Եւ թագն ու թագաւորութեան նշաններն առնելու վերայ էր: **Քայց ուրովինետեւ** ըսին թէ ինքն թագաւորներէն շատ վեր էր, ոկուաւ **Աստուածային** պատիմներ պահանջել: **Յունաստանէն** բերել տուաւ այն աստուածոց արծաններն որք իրենց կատարելութեամբը կամ ժողովրդոց համարմանց առջեւ խիստ երեւելի էին, ընդ որս եւ **Ոլիմպիական** **Արամազդին** արծանը: **Անոնց** վերայէն զլուկնին վերցունել տուաւ, եւ տեղը՝ իւր արծաններուն զլուխը դնել տուաւ: **Մեծցոնել** տուաւ իւր պալատը, մինչեւ որ գնաց միացաւ հասարակաց հրապարակին, ուր էր **Կաստոր** եւ **Պոլլուքսի** տաճարը. գաւթի մը փոխարկեց զայն, ուր ինքն այն երկու եղբարց մէջտեղը նստած կ'երեւէր, ու երկրպագութիմներ կ'ընդունէր: **Օմանք** զայն կ'ողջոմնէին լարին Արեմաւու անոնվով: **Օնեցաւ** տաճար մը, քահանաներ եւ շատ հազուազիւտ զո՞ւեր: **Տաճարին** մէջ իւր արծանն ուսկիէ էր, եւ ամեն օր իրեն պէս կը հագուեցունէին: **Քաղաքացւոց** խիստ հարուատները՝ մից տաճարին բահանայութիւնը ձեռք անցունելու

նիզ կր Թափէին։ Անոր մատուցուած գոհերն էին փլամանտ, սիրամարդ, Ճնդկաստանի եւ Ափրիկէի հաւ, սեւ սագ, փասեան։ Բրաքանչիւր օրուան համար նշանակեալ տեսակ մը կար։ Քիշերը՝ իրեն քով զալու եւ հետը պառկելու կը հրաւիրէր զԼուսինն, երբ ի լրմանն ըլլար. ցերեկն Արամազդին՝ հետ կը խօսակցէր՝ երրեմն անոր ականջին խօսելով եւ տուած պատասխաններուն մտիկ ընել կերպարանելով, եւ երբեմն ծայնը բարձրացոմելով եւ մինչեւ իսկ հետը կուռելով. որովհետեւ անզամ մը լսող եղաւ որ սպառնալով կ'ըսէր անոր. «Ետ պիտի դրկեմ քեզի ի Յոնաստան, ուսկից բնրել տուի զբեզ»։ Քայց շուտով մը բարկութիւնն իջնելով, ինչպէս որ ինքն կ'ըսէր; եւ Արամազդ հրաւիրելով զայն որ երթայ հետը բնակի, Օգոստոսի տաճարին վերայէն հաղորդակցութեան սրահ մը շինել տուաւ, Պալատին լեռնէն մինչ ի Կապիտոլիոն. եւ յետոյ, աւելի եւս մօտ ըլլալու համար, նոյն իսկ Կապիտոլիոնի հրապարակին մէջ նոր պալատի մը հիմոնքը դնել տուաւ։

ԽԹ. Զէր ուզեր որ հաւատան կամ ըսեն թէ Ազրիպասէն սերեալ էր։ Ազրիպասի սերունդը շատ ցած կը համարէր, եւ կը բարկանար երբ ճառի մը մէջ կամ տաղերու մէջ Կեսարաց կարգը դասէին զինքն։ Կը անդէր թէ խոր մայրը՝ Օգոստոսի ընդ իւր դստեր Յովիայի ազգապղծութենն ծնած էր. եւ Օգոստոսի յիշատակն այսպէս զրպարտելուն զոհ չըլլալով՝ արգիլեց որ չտօնեն ոչ Ակտիոնի յաղթութիւնն եւ ոչ երիտասարդին Պոմպէոսի պարտութիւնը Սիկլիոյ մէջ, զորս Ճոռվմայեցի ժողովրդեան աղէտարեր օրեր կ'անուանէր։ Իր մեծ հանին Կիվիան է։

Ո՞րէուս կը կոչէր, եւ անոր ծնունդը վար կը զարնէր առ ծերակոյտն գրած նամակի մը մէջ, յորում կը պնդէր թէ Լիվիայի մօրը հաւը Փոնդիի Թաղային դատաւոր մի էր։ Սակայն սա ստոյգ է որ այն համ, որոյ անունն Աւագիդիոս Լուրկոյ էր, Հռովմայ մէջ դատաւորութին ըրած էր։ Իւր հանին Անտոնիան իրեն հետ մասնաւոր խօսակցութիմ մի ընել ինդրելով՝ մերժեց, եւ ուզեց որ իւր անձնապահներուն գլուխը՝ Մակրոն ներկայ գտնուի։

Ա.հա' այսպիսի տաղտկութիւններով եւ նմանօրինակ նախատինքներով պատճառ եղաւ անոր՝ կսկիծէն մեռնելու, եթէ երբէք զայն չեռնաւորեց, ինչպէս որ կ'ըսէին։ Որ եւ է պատիւ մը շըրաւ անոր մահուանէն յետոյ, եւ համդարտ սրտով անոր փայտակուտին բոցերուն նայեցաւ այն սեղանէն ուր նստած էր։ Զինուորաց տրիբուն մը դրկեց իւր եղբայրը Ցիբերիոսն սպաննելու, այն վայրկենին որ նա քիչ կը կասկածէր։ եւ իւր աները Սիլվանոսը պարտաւորեց ածելիով իւր վիզը կտրելու։ Այս երկու սպանութեանց իբրեւ պատրուակ առարկեց թէ իւր եղբայրը մերժեր էր ծովուն վերայ փոթորկի մը ատեն իւր հետ զալ, եւ Հռովմայ մէջ մնացեր էր պատեհութեանց նայելու եւ քաղաքին տիրելու համար։ եւ թէ Սիլվանոս ճանապարհորդութեան միջոցին հոտուեր էր անդեղեայ մը, զոր՝ Կայիոս կ'ըսէր թէ Թոնի դէմ զինքն պահպանելու համար միայն առած էր։ Սակայն Սիլվանոս՝ նաւարկութենէ ծագելիք անմական անհանգստութիմը Թեթեւցընել եւ սիրտ խառնուքի առաջքն առնուլ միայն ուզած էր, եւ երիտասարդն Ցիբերիոս պարտաւորուած էր դեղ առնուլ սաստիկ հազի մը համար որով կը տանջուէր։

Աւր մօրեղքօքը Կղաւդէսի գալով, զայն իրեն խաղալիկ ընելու համար միայն խնայեց անոր :

Ի՞՞ս. Աւր բոլոր քոյրերուն հետ մեղապարտ եւ անընդհատ յարաբերութիւն մը ունեցաւ: **Սեղանի վերայ** զանոնք իրմէ վար կը նստեցումէր, մինչդեռ իւր կինը վերն էր: **Այնպէս կը կարծուի թէ Թրուսիլլայի կուսութիւնն աւրեց,** մինչ տակաւին ծիրանեզր պատմունան կը հազնէր: **Կը պնդեն իսկ թէ անոր բազկացը մէջ եղած ատեն վրայ հասաւ Անտօնիա,** որուն քով մևծած էր՝ անոր հետ ի միասին: **Ամուսնացուց զայն Լուկիոս Կասսիոս Լոնգինոս անուն հիւպատոսական անձին հետ.** յետոյ անոր ծեռքէն առաւ եւ իբրեւ իւր օրինաւոր ամուսինը նայեցաւ անոր հրապարակաւ: **Հիւանդանալով անզամ մը,** զայն իւր ընչից եւ կայսրութեան ժառանգորդ յայտարարեց: **Անոր մահուանէն յետոյ բոլոր հրապարակային պաշտօնները դադրիեցուց.** եւ այն ժամանակին մէջ մահապարտական ոճիր մի էր ինդալը, իւր ծնողաց, իւր կնոջ եւ զաւակաց հետ բաղանիք առնուլ կամ ճաշելը: **Զկրնալով կսկծին դիմանալ,** զիշերանց վազեց դէպ ի Կամպանիա եւ անտի ի **Սիրիակոսաւ:** **Ռայց շտապաւ ետ դարձաւ,** մօրուքն ու մազերն երկընցուց. եւ ապա, միայն **Թրուսիլլայի անուամբն երգուաւ՝** մինչեւ իսկ մեծամեծ գործերու մէջ եւ ժողովրդեան կամ զինուորաց խօսելու ատեն: **Աւր միւս քոյրերը նոյնչափ չսիրեց եւ նոյն կերպով չվարուեցաւ անոնց հետ.** զանոնք իւր սիրեցելոցը հետ պոռնկեցուց: **Դարձեալ չղժուարեցաւ ու զանոնք աքսորի դատապարտեց իբրեւ Լէսիլոսի դաւադրութեանց մեղսակիցը եւ իբրեւ չնացեալը:** **Ցուցուց անոնց ստորագրութիւնը,** զոր խարէութեամբ կամ անոնց

տկարութենէն օգուտ քաղերվ առած էր. եւ երեք Թուրքեր՝ որք ըստ նորա բանի իրեն դէմ գործածուելու համար պատրաստուած էին, Վրէժխնդիր Արէսի նուիրեցան. ընդ որս եւ արծանազրութիւն մը որ այս կարծեցեալ ոմքին վկայութիւն կու տար:

ԽԵ. Իւր ամուսնութեանց մէջ, ինչպէս նաեւ կնաւ Թողութեանց մէջ ամօթալից գտնուեցաւ: Այցելու Թեան զացած ըլլալով Կայիսոս Պիսոնի որ նոր ամուսնացեր էր Օրեստիլայի հետ, առաւ այս կինը՝ իւր տոնմը բերաւ, քիչ օրուան մէջ արծակեց. եւ երկու տարի յետոյ աքսորեց զայն, սա պատրուակաւ թէ նա իւր առաջին ամուսինը նորէն տեսեր էր: Այլք կ'ըսեն թէ հարսանեկան հացկերութի ատեն Պիսոնի դէմ յանդիման նստած ըլլալով, եւ զայն Օրեստիլայի քովը տեսնելով, ըսաւ անոր: «Այդչափ շատ մի՛ մօտենար կնոցս» թէ՝ անմիջապէս զայն իւր ձեռքն անցուց, եւ հետեւեալ օրը հրատարակել տուաւ թէ ամուսնացեր էր Օգոստոսի եւ Ճոռմուկոսի պէս: Լսեց որ հիւպատոսական անձն, եւ բանակաց հրամանատրող Մէմիսին կնոջ Լոլիիա Պաւլինայի հանւոյն համար կ'ըսէին թէ շատ զեղեցիկ էր. շուտով բերել տուաւ զԼոլիիա գաւառէն ուր կը գտնուէր, վայելեց եւ շուտով ետ դրկեց՝ պատուիրելով որ երբէք ուրիշ մարդու մը հետ հաղորդակցութիւն չընէ: Յարատեւութեամբ եւ տարիանօք սիրեց զԱնունիա, որ ոչ զեղեցիկ էր եւ ոչ ծաղկահասակ. բայց յետին աստիճանի անամօթ լկտի էր: Տատ անգամ զինուորաց տեսնել տուաւ զայն, որ վերտ զրահով, վահանով եւ սազաւարտով զեցեցեալ եւ ծի հեծած իր քովէն կ'երթար: Մերկամարմին զայն ցուցուց իւր բարեկամաց: Մըր նա մայր եղաւ, իւր կինը

կոչելով պատուեց զայն . զինքն հայր յայտարարեց անոր ծնած աղջկանը , զոր Յուլիա Դրուսիլլա անուանեց . աստուածուհինեաց տամարին մէջ տանել տուաւ , եւ զայն դրաւ Աթենասի գիրկը՝ զայն մնուցանելու եւ մնեցունելու հոգն անոր տալով : Այս աղջկան անոր զաւակն ըլլալոմ ամենէն մեծ ապացոյցն էր անոր ցցուցած վայրենութիւնը . որովհետեւ այն աստիճան չար էր որ իւր հետ խաղացող տղայոց աչքը կը խոթէր իւր եղոմգները :

ԽԶ. Այս մանրամասն պատմութիւններէս յետոյ մարդ չպիտի զարմանայ այն եղանակին վերայ որով վարուեցաւ իւր մերձաւորաց եւ իւր բարեկամաց հետ : Օրինակի համար , Պտղոմէոս որ Յովասի որդին եւ իւր իթկ մօրաքեռորդի էր որովհետեւ Մարկոս Անտոնիոսի քեռորդի էր . եւ Մակրոն եւ նոյն իսկ Մննիա , որք երկուքն ալ զայն ի կայսրութիւն բարձրացուցին . ասոնց ամենքն ալ իրենց ազգականութեան ու բարերարութեանց հակառակ արիմուուշտ մահուամբ մը կորան : Ոչ եւս ակնածութիւն եւ ոչ բաղդրութիւն ցուցուց ծերակուտին նկատմամբ : Թողուց որ այդ մարմնոյն շատ մը անդամները՝ մեծամեծ պաշտօններու պատուով զարդարեալ , մղոններով ճանքայ քայլելով եւ ամղանով իւր կառքին առջեւ զան , եւ իբրեւ գերի սոնտուած՝ իւր սեղանին քովը կամ իւր առջեն ոտքի վերայ կենան : Անոնցմէ որ մէկը գաղտնաբար կորսընցուց , եւ թիչ մը ժամանակ չդադրեցաւ զանոնք կոչելէ որպէս թէ կենդանի եղած ըլլային . յետոյ ուզեց այնպէս հաւտացումել թէ անոնք իրենց կամօքն ինքինքնին մահացուցած էին : Ճիւպատոսները պաշտօնէ համեց , անոր համար որ մոռցեր էին իւր ծննդեան տարեգարձը հրովարտա-

կաւ մը յայտարարելու . եւ հասարակապետութիւնն երեք օր առանց առաջին պաշտօնակալաց մնաց : **Իւր** գանձապետին անոնք դաւադրութեան մը մէջ գրուցելով, ծաղկել տուաւ զայն . ինքնին անոր հագուստը մերկացուց եւ զինուորաց ոտից ներբեւ դրաւ զայն , որպէս զի կարենան ուզածնուն պէս զարնել :

Պետութեան բոլոր աստիճանի մարդոց հետ Թէ՝ ամբարտաւանութեամբ եւ Թէ խստութեամբ վարուեցաւ : **Կ**րկէսին մէջի ծրի տեղերը բոնելու փութացող բազմութեան ծայնէն նեղանալով զիշեր ատեն , զաւագանի հարուածներով վինտել տուաւ ամենքը : **Ա**յնչափ մեծ եղաւ աղմուկը , որ բասնէն աւելի Ճռովմայեցի ասպետ , այնքան ալ ընտանեաց մայրեր այն տեղ կորան , Թո՞ղ շատ մը մանր տղաները : **Ասպետաց դասուն** եւ ռամկականաց մէջտեղը կոիւ յարուցանելով հաճութիւն կ'ըզգար . խաղերը սովորականէն աւելի շուտ սկսել կու տար , որպէս զի ասպետներն եկած ատեննին տեսնեն որ առաջ եկողները բուներ են իրենց տեղերը : **Ս**ուսերամարտից տեսարանի մը մէջտեղը յանկարծ բանալ տուաւ այն վարագոյրներն որք ժողովեալ բազմութիւնն արեւոն տոապէն կը պահպանէին . եւ արգիեց որ մարդ դուրս չենէ . եւ փոխանակ սովորական կոուամարտութիւններու երկրորդ Թատրոնին սուսերամարտից մէջէն ամեն ծերերն ու տկարները , եւ ընտանեաց հայր գտնուող հիւանդուները վայրենի գազանաց դէմ հանել տուաւ : **Մ**ինչեւ իսկ երբեմն հասարակաց շտեմարանները փակեց եւ ժողովրդեան սով սպառնացաւ :

Իւր. **Ա**հաւասիկ անոր բարբարոսութեան ամենէն նշանաւոր գործերը : **Ո**րովհիւու տեսարանի սահմա-

Նեալ կենդանիները մնուցանելու համար միս տալը սուղի կը նստէր, զանոնք մնուցանել տուաւ յանցաւուրաց միսովը, զորս կենդանւոյն կու տային անոնց բգկտելու. Եւ նոյն իսկ ինքն նշանակեց զանոնք որ զազանաց պիտի տրուէին: **Օ**ր մը երբ բանտերոն այցելութեան ելեր էր, դռնակին առջեն ոտքի վերայ կեցած տեղը՝ ներսն եղողներոն ամենքն ալ զազանաց դատապարտեց՝ առանց քննութիւն մը ընելու: **Ք**աղաքացին մէկն որ Կեսարի կենացը համար ասպարիզին մէջ կռուելու ուխտ ըրեր էր. իւր ուխտը կատարելու պարտաւորեց. հանդիսատես եղաւ կռուին, եւ չարձակեց զայն բայց միայն երբ յաղթող եղաւ, եւ այն՝ շատ դժուարութեամբ: **Ո**ւրիշ մէկն ալ երդում ըրեր էր որ եթէ պէտք ըլլայ կը մեռնի անոր համար. ըստ բառական նշանակութեանն կատարելու ստիպեց զայն. Եւ որովհետեւ նա կը վարանէր, զոհի կենդանւոյ մը պէս հագուեցուց զայն եւ խոսմբ մը տղայոց ծեռքը տուաւ, հրամայելով որ անոր ուխտը յիշեցընելով փողոցներոն մէջ հալածեն զայն, մինչեւ որ նա **Տ**արպէսան ժայռին գագաթէն ի վայր զլորեցաւ: **Տ**ատ մը երեւելի բաղաքացիներ՝ տար երկաթռակ նշան մը զարնելէ յետոյ, համբի կամ ճանապարհաց աշխատութեան կամ զազանաց դատապարտեց. կամ թէ զանոնք դեղել կու տար այնպիսի նկուղներու մէջ ուր կը պարտաւորէին չորս ոտքով զազաններու դիրքի մէջ կենալ. Եւ այսպէս կեցած տեղերնին, սղոցով մարմիննին երկուքի բաժնել կու տար. Եւ ասի ծանրակշիռ պատճառներու համար չէր, այլ անոր համար որ իւր տեսարաններոն մէկէն զոհ չէին եղեր, կամ թէ իւր ոգույն վրայ երբէք չէին երդուած: **Կ**ը պարտաւորէր հայրերը՝ իրենց զաւակաց տանջանացը

հանդիսատես ըլլալու։ Անոնցմէ մին իւր վատառողջութիւնը պատճառ ընելով հրաժեշտ խնդրեց. խկ նա իւր գահաւորակը դրկեց անոր։ Ուրիշ մէկն ալ որ իւր որդւոյն մեռնիլը դեռ նոր տեսեր էր, զալ իւր հետ ճաշելու հրաւիրեց, եւ կրցածին չափ զրուեց զայն՝ խնդրու եւ ուրախ ըլլալու։ Օրերով շարունակ, շղթաներով ծեծել տուաւ տեսարանաց հոգաբարձու մը. եւ մեռունել տուաւ ա՛յն ատեն, երբ չկրցաւ այլ եւս անոր վէրքերոն հոտին դիմանալ։ Աւտեղացի բանաստեղծ մը ասպարիզին մէջ այրուեցաւ երկսայրի քերթուածի մը համար։ Ճուվմայեցի ասպետ մը՝ զազանաց առջեւ դրուելով, պոռաց թէ անմեղ էր. բերել տուաւ զայն, լեզուն փրցունել տուաւ ու նորէն դրկեց իւր պատիժը կրելու։

Ի՞՞. Օր մը հարցուց բաղաքացիի մը զոր աքսորէն բերել տուեր էր, թէ ո՞ւր էր երկար ժամանակէ ի վեր, եւ ի՞նչ կ'ընէր եղած տեղը։ Նա ալ անոր շողոքորթելու համար պատասխանեց թէ «Աստուածներէն կը խնդրէի ի՞նչ որ տեղի ունեցաւ. այսինքն թէ Ցիրեցիոս մեռնի եւ դուք տիրէք»։ Այս խօսքին վերայ ինքնիրեն այնպէս համոզեցաւ թէ՝ ամեն անոնք զորս աքսորեր էր, մահ կը մաղթէին իրեն համար։ Զինուորներ դրկեց անոնց ամենքն ալ կողոպտելու համար։ Մերակուտի մէկ անդամը բզկտել տալ ուզելով՝ մարդեր կեցուց որ անոր ծերակուտին մէջ մտնելու ատեն հասարակութեան թշնամի կոչեն զայն, հարուածելով խողխողեն ու խաժամուժին ծեռքը տան որ զայն բզկտէ. եւ այն ատեն միայն սիրտը հանգչեցաւ, երբ անոր անդամներն ու փորոտիքը փողոցներուն մէջ ընդ քարշ ածելով մինչեւ իւր առջեւ բերին։

Ի՞՞. Իւր խօսքերուն դաժանութիւնն աւելի եւս ա-

տելի կ'ընէր իւր գործոց անօրինակ դաժանութինը։ Պլիսաւորապէս կը պարծենար թէ անդրդուելի քնառութին մի ոնէր։ Իւր հանին Անտօնիա երբ զինքն կը խրատէր, ականջ չդնելով գոհ չըլլալէ զատ, «Մի՛տրդ բեր, ըսաւ, որ ես ամեն մարդու ամեն բան կրնամ ընել»։ Երբ իւր եղբայրն սպաննելու հրաման կու տար, կարծելով թէ նա դեղթափ կը պահէր վերան, դեղթափ՝ Կեսարի դէ՛մ» ըսաւ։ Իւր քոյրերն արսորելու ատեն սպառնալեօր ըսաւ անոնց թէ՛ «Ոչ միայն կղզիներ, այլ նաեւս թուրեր ունի»։ Քաղաքացին մէկը որ պրետոր եղած էր, եւ որ իւր առողջութեան աղազաւ յԱնտիկիւրա քաշուեր էր, արտօնութին կը խնդրէր քիչ մը աւելի ժամանակ հոն մնալու. հրամայեց որ սպաննեն զայն, ըսելով թէ որովհետեւ եղերորոսէն օգուտ մը չէր գտեր, երակահատութին մը պէտք էր անոր։ Ամեն տասն օրն անգամ մը սպաննուելիք բանտարկելոց ցուցակ մի կը շինէր. եւ ասի՞ իւր հաշիները մարրել կը կոյէր։ Եոյներ եւ Քաղղիացիներ միանգամայն դատապարտելով, կը պարծէր թէ Քաղղիա—Եունաստանը նուաներ էր։

I. Միշտ ծանր կերպով ծեծել կու տար. եւ ամևն մարդ գիտէ անոր սա խօսքը զոր ստէս կ'ըսէր իւր զահիճներուն. «Ա՛յնպէս ըրէ որ մեռնելնին զգիսն»։ Մարդուն մէկուն անուան վերայ սխալելով՝ զայն ուրիշի մը տեղ պատժելէ յետոյ, ըսաւ. «Այս մարդն ալ միախն չափ արժանի է պատժոյ»։ Ստէս բերանն էր ողբերգութեան մի սա խօսքը. «Թո՛ղ զիս ատեն, բաւ է որ ինձմէ վախնան»։ Տատ անգամ նախատանօր կշտամբեց ծերակուտին բոլոր անդամները միանգամայն՝ իրեւ պաշտպանաւորք Սէյանի կամ իր-

բեւ ամբաստանիչք իւր մօրն եւ իւր եղբարցը: Աը ցուցընէր այն յիշատակագիրերը զորս այրել կեղծած էր, եւ կ'արդարացունէր Օգոստոսի անգոթութիւնը՝ այնչափ ամբաստանութեանց առջեւ իրաւացի գտնելով զայն: Աը Թշնամանէր ասպեստաց բոլոր դասը՝ իրբեւ մոլեալք խաղի եւ տեսարանի: Թատիրական ներկայացման մը մէջ ժողովրդեան կարծիքն իրենին հակառակ տեսնելուն վերայ կատղած, պոռակ սկսաւ. «Ո՛ւր էր թէ Հռովմայեցի ժողովուրդը միայն մէկ զլուխ ունենար»: Ցետրինիոս անոնսով աւազակի մը համար ամբաստանութիւն կ'ընէին իւր առջեւ. անոնց որ դատաստան ընել կը խնդրէին, բաւ թէ իրենք ալ Ցետրինոսներ են: Հինգ սուսերամարտեր զգետներ էին իրենց հակառակորդներէն հինգ հոգի որք ցանցատր ըսուածներէն ևին, եւ որ բնաւ դիմադրութիւն չէին ըրած. անոնց մահուան վճիռ տուեր էր. յաղթեաններէն մին ելաւ, իւր երեքժամին առաւ եւ յաղթողաց բոլորն ալ մեռցուց: Այս սպանութիւնը շատ սոսկալի երեւեցաւ իրեն. հրովարտակով մը ողբաց անոր վերայ, եւ այն տեսարանին ծեռնտուռեին ընողներուն վերայ անէծք կարդաց:

Լ.Ա. Սովորութիւն ունէր տրտնջելու թէ իւր Թագաւորութիւնը նշանաւոր եղած. չէր մնծ աղէտքով մը. թէ՝ Օգոստինուսինն եղած էր Վարոսի պարտութեամբը, եւ Ցիրելիոսինը՝ Փիդենսի ամփիթատրոնին կործանմամբը. թէ իրը՝ պիտի իմացուեր շատ երջանիկ եղած ըլլալուն համար. եւ մերթ ընդ մնրթ արինարբու սլարտութիւններ, սրածութիւններ, սովեր եւ երկրաշարժեր կը մաղթէր:

Լ.Բ. Իւր կատաղութիւնը չէր թողուր զինքն մինչեւ իսկ իւր խաղերուն մէջ, իւր զրօսանիներուն մէջ, իւր

իմջոյքներուն մէջ։ Պլուխ կտրելու մասին ճարտար զինուոր մը՝ անոր առջևն իր տաղանդը կը գործադրէր ամեն բանտարկելոց վերայ անխտրաբար։ Պուզօլէսի կամուրչին նուիրազործութիւնն լնելու ատեն, զորմէ յօսուցանք, ծովեղերքին վերայ եղողներուն շատն իր բովը գալու հրամիրեց, եւ ամենքն ալ ծովը նգեց։ Ամանք կ'ուզէին նաւերուն փակչիլ, բայց նու ակիխներով եւ թիակներով զանոնք ի բաց տանել տուաւ։ Ճրապարակային զուարճութեան մը մէջ գերիին մէկը նստարանի մը վերայէն արծաթի թիթեղ մը փրցուցեր էր. հրամայեց որ անոր ծեռքերը կտրեն ու վիզը կախեն, եւ այնպէս պտըտցունեն՝ անոր այս պատժոյն պատճառը ցուցընող գրութեամբ մի։ Սուսերամարտի մը հետ զինավարժութիւն լնելով զրօնլոյ առենք, սուսերամարտը զայն չողոքորթելու համար կամովին ընկաւ. Կայիսոս դաշոյնով մը զայն հարուածեց, եւ յաղթանակ ի ծեռին սկսաւ ինթանալ յաղթողաց պէս։ Զոհի մը ատեն՝ զոհ մորթողի զգեստ հազաւ. եւ մեռքի բիրը վերցունելով իշեցուց անոր զիսոյն որ զանակն իրեն կը ներկայացուներ։ Խնջոյքի մը ատեն սկսաւ ամենայն զօրութեամբ իմդալ. հիւպատուներն որ անոր հետ կ'ընթրէին, բաղրութեամբ հարցուցին անոր թէ ի՞նչ բանի վերայ կը ինդար։ «Խնդալո կու զայ, ըստ, երբ կը խորհիմ թէ զլխովս նշան մը լնելով, կրնամ ծեր երկուքն ալ փողութել տալ»։

Լ.Պ. Ահաւասիկ անոր կատակներուն մէկը։ Աք բամազդի մէկ արծանին առջեւ կեցած, Ապավելոս անոն կատակներզակ դերասանի մը հարցուց թէ զո՞վ մեծ կը զոնէր, զի՞նքն թէ զԱրամազգ։ Եւ որոշնութեւ դերասանը կը վարանէր սկառաւխաննլու, ձադ-

կել տուաւ զայն . եւ երբ նա կը հեծէր , Թնչ գեղեցիկ է ձայնդ , կ'ըսէր : Քանի անզամ որ իւր կնոջ կամ տիրուհւոյն հետ պազտուէր , կ'ըսէր . «Սա գեղեցիկ զլուխը վար պիտի իյնայ երբ որ ուզեմ» : Կ'ըսէր նաևս թէ հարցաքնութեան պիտի ենթարկէր զեսոնիա , որ անկէ իմանայ թէ ինչո՞ւ ինքն զայն շատ կը սիրէր :

Լ.Պ. Իւր նախանձուտ չարութիւնն եւ անզութ ամբարտաւանութիւնը թշնամանք կ'ընէին բոլոր դարուց բոլոր մարդոց : Կործանեց ու ցրուեց մնծ մարդոց արծանները , զորս Կապիտոլինէն ուր շատ նեղուած էին , յԱրէսի—Քաշտը փոխազրեր էր Օգոստոս . եւ ետքն ալ երբ զանոնք վերականգնել ուզեցին , չկրցան անոնց անունները գտնել : Արգիլեց որ մէկու մը արծան չկանգնեն առանց իրեն հարցընելու : Ռւզեց նաևս Հոմերոսի գործերն ոչնչացունել : Կը հարցընէր թէ ինչո՞ւ ինքն արտօնութիւն չպիտի ոմնենար ընելու ինչ որ Պղատոն ըրած էր . Պղատոն իւր հապարակապետութենէն արտաքսեր էր զՀոմերոս : Քիչ մնաց որ բոլոր զրատուններւն մէջէն վերցունել պիտի տար Ա.իրգիլիոսի եւ Ցիտոս Լիվիոսի գործերը : Մին հանճարէ եւ գիտութենէ զրւկ կը համարէր , եւ զմիւմ՝ շատաբան եւ անստոյգ պատմազիր : Կ'ուզէր իրաւագիտութիւնն ամբողջապէս ջնջել . եւ կ'ըսէր թէ այնպէս պիտի ընէր որ իրմէ զատ դատաւոր եւ իրաւլիտիր չգտնուէր :

Լ.Ը. Խիստ երեւելի ընտանիքները կապտեց իրենց նախնեաց պատուանշաններէն . Ցորկուատուններուն՝ քառամանեակնին վերցունել տուաւ , Կինկիննատուններուն՝ խոպոպեալ մազերնին , Պոմալէոսներուն՝ Մեծ մականունը : Կոտորեց զՊտղոմէոս , զոր իւր Երկիր :

ներէն բերել տուեր էր, եւ զոր լաւ կերպիւ լմդունած էր: Այս իշխանն անոր աչքին սա յանցանքը միայն ունեցաւ որ տեսարանն ներս մտնելու ատեն իւր հանդերձից վիճակին գօրութեամբը յինքն հրաւիրեր էր ծողովոյն նայուածքը: Որոնք որ գեղեցիկ մազերով իւր դէմք զային, անոնց զլսոյն ետեւը ուափերէ կու տար: Հարիւրապետի մը որդի՛ Թսինոս Պրոկուլոս անոն մէկը հույս մականուանեալ էր իւր հասակին արտաքոյ կարգի մեծութեան աղազաւ: Հրապարակային խաղերու ատեն տեսաւ զանի. ասպարիգին մէջ իշեցոց զայն եւ երկու սուսերամարտից դէմ կռուել տուաւ. եւ երբ նա անոնց յաղթեց, շղթայի զարնելով եւ ցնցոտեօք ծածկուած՝ քաղաքին մէջ պտուտցընելով ժողովրդեան խաղալիկ ընել եւ յետոյ փողոտել տուաւ: Վերջապէս ամենէն ստորին աստիճանին մէջ ալ չգտնուեցաւ մէկն որոն չարիք մը հասցոնելու առիթ չփնտուէր: Մի եւ նոյն մարդ մը շատ մը տարիներէ ի վեր Արիկիոյ Դիանալին քահանայութիւն կ'ընէր. անկէ գօրեղ մէկն ախոյեան կանգնեց անոր դէմ: Սուսերամարտից տէր Պորիոս անուն մէկը՝ իւր գերիներէն մին արիաբար կռուած ըլլալոն համար ազատազրելով, ժողովրդէն մեծ ծափահարութիւններ ընդունեց: Կայիոս շտապաւ դուրս ելաւ ժողովրէն, եւ սրտմտութեամբ լի՛ այնպիսի ուժգնութեամբ սանդուղքէն իջնել սկսաւ, որ իւր պատմուճանին վերջաւորաց վերայ կոխելով մազ մնաց պիտի ընկնէր, եւ սկսաւ պոռալ թէ տիեզերաց առաջն ժողովուրդը Կեսարներէն եւ Կայսրէն աւելի կը պատրւէր սուսերամարտ մը՝ որոն ըրածը հասարակ բան մի էր:

Ա. Ըստ բարուցն, ապականեալ էր եւ ապակա-

Կող: **Այսպէս** համարուած էր թէ ամօթալի սիրով մը սիրած էր զ**Մ.** **Լէպիդոս** **Մնէատէր** մնչկատակն եւ զպատանդս ոմանս: **Վալերիոս** **Կատուլոս** որ հիւպատոսական ընտանիքէ երիտասարդ մարդ մի էր, բարձր ծայնիւ յանդիմանեց զայն թէ՛ իւր երիտասարդութիւնն ի չարաշարս գործածած էր՝ իւր կուշտերը յովնեցընելու աստիճան: **Իւր քոյրերուն** հետ ըրած պղծութիւններն եւ **Պիրալլիդէս** պոռնկին համար ունեցած սիրահարութիւնը մէկդի թօղոնք, խիստ երեւելի կիներէն եւ ոչ միոյն պատույն ակնածեց: **Իւրենց** ամուսիններուն հետ մէկտեղ ճաշի կը հրափրէր զանոնք, եւ իւր առջեւէն անցունել կու տար ի հանդէս. եւ զերևվաճառի մը պէս մտադրութեամբ եւ խուզարկութեամբ կը քննէր զանոնք. մինչեւ անզամ թէ որ մէշերնին՝ ամաչելուն համար գլուխը խոնարհեցուցած մէկը զտնուէր, ծեռքով կզակը բռնելով վեր կը վերցունէր: **Ո՞րն** որ իրեն հանելի ըլլար, կ'առնուր մերժակայ սենեակ մը կը տանէր. եւ այսպէս դեռ նոր կատարած շուայտութեան նշաններովը վերադարձած ատեն՝ կ'ըսկսէր բարձր ծայնիւ գովել կամ պախարակել ինչ որ լաւ կամ յոռի կար անմաց հասակին վերայ կամ անոնց վայելմանը մէջ: **Այս** կիներէն ոմանց ամուսնութիւնն արձակեց յանոն իւրենց բացակայ էրիկներուն, եւ այս արձակումները հասարակաց գրութեանցը մէջ մտցուց:

Լէ. **Շուայլութեանց** մասին մինչեւ իւր օրին գալով ինչ որ տեմնուեր էր անոնց ամենն ալ զերազանցեց: **Նորօրինակ** բաղանիք եւ նորօրինակ սնունդ հնարելով, անուշահոտութեանց մէջ կը լուացուէր, մարգարիտ եւ բացախի մէջ թափուած թանկագին բարեր կը կինէր, ոսկեղէն հաց եւ կերակուր կը հրամցունէր իւր

հիւրերուն : **ԱՌԱՒՐ** Թէ, կամ խնայող պէտք էր ըլլալ
Եւ կամ Կեսար : **Օռլիոս Կեսարի** արքայականին վե-
րէն օրերով ստակ նևտեց ժողովրդեան, որ մեծ գու-
մարի մը կը հասներ : **Կոմի փայտէ** ցոկանաւեր շի-
նեց, որոց խելքը պատուական բարերով ծածկուած
էին . առազաստները ծաղկեայ կտաէ էին : **Ասոնց**
մէջ կային բաղանիք, մնդաստակ եւ ճաշի սրահ՝ ըստ
բաւականին ընդարձակ, որթետոնկեր եւ պտղատու
ծառեր տմնն տեսակէ : **Ահա** այս նաւերուն մէջ՝ պա-
րուց եւ նուազածութեանց մէջտեղ ի սեղան նոտած,
կամսանիոյ ափոնքը կը շրչէր : **Բւր** նաւերուն եւ
շինքերուն մէջ ուրիշ բանի այնչափ չէր նայեր, որ-
չափ անհնարին երեւցած բաներու : **Խորին** եւ
մրրկայոյզ ծովոն մէջ թումբեր կը ծգէր : **Ամենա-**
կարծր ժայռերը ճեղքել, տափարակ գետինները լե-
րանց հաւասարցունել, եւ սարեր փորել ու հարթել
կու տար, եւ այն՝ անհաւատալի արագութեամբ.
Ժանր աշխատիլը զլիսապարտութեան ոճիր մի էր :
Մէկ խօսքով՝ ամնն բան հապկրցունելու համար,
տարի մը չտեսեց սպառեց **Տիրերիոսի** բոլոր զանձե-
րը, որը երկու հազար եօթն հարիոր միլիոն սէստեր-
կի կը համնէին :

Ա. Զբաւորութեան մէջ լնկնելով՝ ամնն տեսակ
յափշտակութեանց եւ հարստահարութեանց դիմեց ;
Սկսաւ պնդել Թէ՝ անոնք որոց նախնիրը բազաքա-
կցութեան իրաւոնք ստացած էին իրենց եւ իրենց
սերնդոց համար, պէտք չէր որ այն իրաւոնքը վայե-
լէին . վասն զի սերոնդ բառը՝ մէկուն զաւակներէն
անդին չէր կրնար ցուցընել : **Օռլիոս Կեսարի** եւ **Օ-**
գուստոսի տուած վկայական գիրերն ոչինչ էին իւր աշ-
քին առ ջեւ : **Անհաւատարմութեան** ամբաստանութիւն

կ'ընէր անոնց վերայ, որք իրենց լնչից վիճակը գրեկունէն յետոյ՝ այն ինչքերնին աւելցուցած էին։ Զնջեց այն հարիւրապետաց կտակագրութիւններ, որք՝ Ցիրերիոսի տէրութեամ սկիզբէն հաշուելով՝ ոչ զՑիրերիոս եւ ոչ զինքն ժառանգորդ անուանած էին. ապերախտութիւն է ըրածնին, կ'ըսէր. եւ ուրիշ բաղաբացոց կտակները չնշելու համար բաւական էր որ մէկն ենէր ապահովելու Թէ՛ իրենց կենդամութեանը միտք ունէին զԱեսար ժառանգորդ կոչելու։ Ասոր վերայ յուզմոնքը տարածուելով, ամենքն սկսան իշրենց կտակագրութեանցը մէջ զայն իրենց զաւակաց կամ բարեկամացը հաւասար կարգել։ Այն ատենն ալ սկսաւ ըսել Թէ զինքն ժառանգորդ լնելէ յետոյ տակալին ապրելով կը ինդային իւր վերայ. եւ Թունաւոր փոքրիկ կարկանդակներ կ'ուղարկէր կտակն ընողներոն։ Կը զահոն վերայ չէր եներ, բայց եԹէ իւր շահիլ ուզած բանը նախապէս որոշելէ յետոյ։ Վրբ գործը լմըննար, ոտքի կ'ելլէր. եւ օր մը՝ նիստը շատ երկար երեւելով իրեն, զանազան յանցանօք ամբաստանեալ քառասուն հոգի դատապարտեց մի եւ նոյն վճռով մը. եւ Կեսարիայի արթընցած ատենը՝ պարծեցաւ ըսելով Թէ իւր օրականը վաստըկեր էր մինչդեռ նա կը քնանար։ Աճուրդի մը ծանուցումն ընել տալով՝ բերել տուաւ ինչ բան որ իրեն մնացեր էր այն ամեն տեսակներէն զորս համդիսացուցած էր։ Ինքնիրեն զին կտրեց, եւ այն զինով բռնութեամբ գնել տուաւ շատ մը բաղաբացոց, որք տնանկացան եւ երակահատութեամբ ինքզինքնին սպամնեցին։ Դիտցուած բան մի է սա Թէ՛ տեսնելով որ Ապոնիոս Սատուրնիոս իւր նստարանին վերայ կը քնանար, ըսաւ Մունետիկին. «Ուշաղրութի՛մ ըրէ, ահա՛ նա

տեղն հին պրետոր մը կայ որ զին աւելցընելու համար զլսովն ինձ նշան կ'ընէ » եւ չդադրեցաւ աճուրդին զինը բարձրացունելէ, մինչեւ որ տասներեք սուսերամարտ իբր տասն միլիոն սէստէրկ զնով անհր վրայ թողուց, մինչդեռ նա կը բնանար:

Ա.Թ. Իւր բոյրերսն զորս աքսորեր էր, զոհարենդիները, կարասիբր, գերիներն ու ազատագրեալները վաճառեց Դաղդլոյ մէջ: **Ա.** հազին մոծ զումար մը բաղեց անկէ. եւ շահու հրապուրքէն մոլորեալ, Ճռովմէն բերել տուաւ հին պալատին բոլոր կարասիբր, զորս վարձու կառքերու վերայ եւ հացարարոցի ծիերու վերայ բեռոցընելով բերաւ. այնպէս որ Ճռովմայ մէջ հացի պակսութին տիրեց, եւ շատ մը զատ վարողներ չկրնալով ժամադրութեան զտնուիլ, իրենց դատերը կորուսին: **Զ.** նաց հնարք եւ խարէութին զոր չգործածեց՝ այս կարասիբն իւր ծեռքէն հանելու համար. զոմանս կը յանդիմանէր թէ՝ իրմէն աւելի հարուստ բլլանուն վերայ չէին ամաչեր. այլոց կ'ըսէր թէ չափէ զուրս բարութին մի էր որ մասնաւոր անձանց կու տար ա՛յնպիսի բաներ, որը երբեմն իշխանի մը կը վերաբերէին: **Ճ.** ասկըցաւ որ խիստ հարուստ զաւառացի մը երկու հարիւր հազար սէստէրկ տուեր էր իւր սևնեկին բարապանացը, որպէս զի զինըն անոր սեղանը նատեցունեն՝ առանց մէկն այս կաշառըն իմանալու: **Ա.** եղացաւ երբ տեսաւ որ իրեն հետ ճաշելու պատույն այսչափ բարձր զին մը կը տրուէր: **Ա.յլ.** հետեւեալ օրն աճուրդի մը մէջ մի եւ նոյն մարդը տեսնելով, բան մը չարժող վարրիկ կան մը անոր վերայ թողուց ա՛յնպիսի զնով մը որ հաւասար էր արդէն տուած զումարին. եւ զրուցել տուաւ անոր թէ՝ **Խ.** եսարի հրահրանօքն անոր հետ սիստի ընթրէ:

Խ. **Նոր** եւ մինչեւ այն ատեն չլսուած հարկերը ժողվել տուաւ, նախ հասարակաց հարկահասաքներու ծեռօր, եւ յետոյ՝ որովհետեւ հարկելի վիճակը կ'ընդարձակէր, հարխորապետաց եւ պրետորական տրիբոնից ծեռօրը: **Զեղաւ** բան մը եւ անծ մը որ հարկի չենթարկուէր: **Տուրք** զրուեցաւ **Ճռովմայ** մէջ ծախուած բոլոր ուտելեաց վերայ: **Դատ** վարողներէն կը պահանջուէր վէճի նիւթ եղող գումարին քառասնորդը. եւ իրաւախոն ըլլախն ոճիր մի էր: **Քեռնակիրք** իրենց օրական վաստակին ութերորդը կու տային: **Պոռնկած** կիններէն հարկ կ'առնուէր ճիշդ այն գնով որով իրենց անծն կու տային, եւ հրաման տրուեցաւ որ արձանագրութին բռնուի ամեն կանանց որ կը պոռնկէին, առանց նայելու թէ ամուսնացեալ են:

ԽԱ. **Այս** տուրքերը հաստատեցան, բայց ծանուցագիր չկախուելուն համար շատ մը պակասութիւններ կը գործուէին անգիտաբար. ուստի **Ճռովմայ** եցի ժողովրդեան Թախանձանօրը վերջապէս հրովարտակ մը հանեց. բայց զիրն այնչափ նուրբ էր եւ այնպիսի կերպով մը փակցուցեր էին, որ կարևի չէր զայն օրինակել. վերջապէս, ի՞նչ որ ալ ըլլայ ստակ ժողվելու համար, իւր պալատին մէջ շուայտութեան տեղ մը հաստատեց: **Փորբիկ** խորշեր շինել եւ զարդարել տուաւ ըստ վայելչութեան տեղույն: **Պրին** հոն ազատ կիններ եւ երիտասարդ մարդեր պարկեշտ տոհմէ. եւ անուանագրույց գերիները կ'երթային հասարակաց հրապարակներն ու պալատներուն դռները, եւ ծերերն ու երիտասարդները կը հրաւիրէին: **Վաշխով** ռատակ փռխ կու տային անոնց, որովէս զի իրենց գուարձութեանց ստակը վճարնն. եւ անոնց անոնե-

թը կը հարցընէին իրբեւ Թէ անոնց պատիւ քնելու համար Թէ Կեսարի Եկամուտը կ'աւելցունեն : Քաղի խաղերու մէջ նենգութեամբ եւ խարէութեամբ ստակ շահիլն անգամ ամօթ չհամարեց : Օր մը՝ իւր քովի մարդն իրեն հաշույն խաղուլու նստեցուց . եւ ինքն իւր տանը դուռն ելնելով պահ մը, տեսաւ երկու ձռովմայիցի մեծահարուատ ասպետներ որ կ'անցնէին . ճերբակալել տուաւ զանոնք . գրաւեց անոնց ինչըք, եւ սիգապանծ վերադարձաւ ըսելով Թէ՝ մեծայաչող քումներ նետեր էր :

ԽԲ. Արբ աղջկան մը տէր եղաւ, սկսաւ ըսել Թէ յնքն աղբատ է եւ կայսրութեան ու ընտանիքի մը բնույն ներբեւ . եւ ուզեց որ իւր աղջիկը մնուցանելու եւ օժտելու համար նպաստ ընն : Յայտարարեց Թէ տարեգլխոյն օրն ընծայ պիտի ընդունի : Յունուարի կաղանդից օրն իւր պալատին դրանը մէջ կենալով ընդունեց այն ստակը զոր առատօրէն կը բերէին իրեն . եւ ամնն ժամանակէ աւելի մոլելով այն մետադին, ոսկոյ մեծաբանակ կոյտերու վերայ բոկոտն կը բայցէր, կամ անոնց մէջ կը տապատկէր :

ԽԿ. Պատերազմի գալով, ահաւասիկ սա՛ էր ըրածք : Կլիստումնոս գետն ու անով ոռոգեալ անտառները տեսնելու զացեր էր, եւ մինչ ի Մէվանիա յառաջացեր էր : Ըսին իրեն որ իւր Պատափացի անծնապահքը վերակազմէ : Խսկոյն իսելրին փչեց Պերմանիոյ վերայ յարծակիլ : Վայրիեան մը չկորսընցուց : Ամեն կողմէ բերել տուաւ լէզլոններ, օժանդակ զօրքեր, եւ յետին խստութեամբ ժողվուած նոր զօրքեր, պաշարներ, որոց նմանն երբէք տեսնուած չէր . եւ աշնակէս արագութեասմբ ճանբայ ելնելով քանի սկսաւ, որ սիրետորական լաշտերն անոր հաղնե-

յու համար պարտաւորեցան իրենց դրօշակները գրաստներու վերայ դնել: Խսկ ինքն դանդաղ կերսյիւ պատգարակի մը մէջ նստաւ զոր կը տանէին ութ զերիներ. եւ մերծակայ քաղաքաց բնակիչներում հրաման դրկուեցաւ որ ճանքաները մաքրեն եւ փոշիներն իշեցընելու համար ջրեն:

ԽԾԻ. Երբ հասաւ ի բանակատեղին, հրամանաւորութեան մէջ զինքն ճիշդ եւ անաշառ ցուցընելու համար նշաւակութեամբ ետ դրկեց այն տեղակալները, որք իրենց բերելիք զօրաց հետ մէկտեղ ուշկեկ հնասեր էին. եւ գօրահանդէս ընելով, շատ մը հարիւրապետներ որոց ծառայութիւնն աւարտելու վերայ էր, ծերութիւննին պատճառ բռնելով ջնջեց: Խսկ այլոց յանդիմանութիւն ըրաւ Թէ ազահ են. եւ հինօրեայ զինուորաց վարժաարութիւնը վեց հազար սէստէրկի իշեցուց: Պարիշ ո եւ է քաջագործութիւն չըրաւ, բայց միայն իւր բանակատեղւոյն մէջ ընդունեց Քրետոնից Թագուարին՝ Կինորելլինոսի որդին Աղիմինիոսը, որ իւր հօրմէն վոնտուելով՝ քիչ մարդով եկեր անոր քով ապաստաներ էր: Վու այն ատեն, որպէս Թէ բոլոր երկիրը նուաճած ըլլար, սիզաբան նամակներ զրեց ի ծուռվմ, սուրհանդակաց պատուիրելով որ ծերակուտին դրան առջեւ իջնեն, եւ իւր նամակներն Արէսի — Ցանարին մէջ տան հիւպատոսաց:

ԽԾԵ. Ապա, զգիտելով Թէ որո՛ւ հետ պատերազմիր, իւր անձնապահներէն քանի մը Գերմանացի Ռենուսի անդիի կողմն անցուց, եւ հրաման տուաւ անոնց որ սահնըտին: Վե երբ սեղանէն կ'եխնէր, դղրդմամբ եկան իրեն իմացուցին Թէ Թշնամին երևաճ կու զար: Խսկոյն իւր բարեկամներովն ու պահանորդաց մէկ մասովը կ'ընթանայ մօտակայ անտառին մէջ, կը

կոտրէ ծառի ոստեր զորս տանել կու տայ իբրեւ յաղթանակ . Եւ ջահերու չուսով կը վերադառնաց ու իփ ետեւէն չեկողներուն դանդաղութիւնն ու վատութիւնը կը յանդիմանէ ; Թուկ անոնց որ իւր յաղթութեանը մասնակից եղած էին , տուաւ պսակներ զորս + Հաւաքածուն կ'անուանէր , Եւ որոց վերայ արեգական , լուսնի Եւ աստեղաց պատկերները կային : Նաևս գաղտնաբար հանել ու բերել տուաւ նրիտասարդ պատանիներ , որ դպրոցի մը մէջ էին . Եւ մէկէն ի մէկ Խողուց իւր կերակուրն Եւ իւր հեծեալ զօրքն միսաւ հալածել զանոնք իրքեւ Փախստականներ , Եւ զանոնք երկաթի զարնել տուաւ , որովհետեւ իւր այսպիսի տանհեղեղ խեղկատակութեանցը մէջ միշտ մարդկութեան սահմանէն դուրս կ'ելնէր : Աերադառնալով ի կերակուր , որովհետեւ իմացուցին Թէ իւր զօրքերը գումարուեր էին , այս լուրը բերողները զինուք վառեալ ի սեղան նստեցուց , Եւ անոնց զրուցեց Աիրզի միոսի սա բերդուածը . Զօրացէ՞ք , բարեկամք , յուտացէ՞ք բաղդին :

Հրովարտակառ մը դառնապէս կշտամբեց զծերակոյտն ու ժողովուրդը Թէ՝ հանգստութեան մէջ խաղերով Եւ խնջոյքներով կ'ըզբաղին , մինչդեռ Կեսար վտանգներու Եւ վաստակոց մէջ էր :

ԽԶ. Աերջապէս ահազին պատրաստութեամբ մնբենայից յառաջ գնաց դէպ ի Պվկիանու եզերը , որպէս Թէ մնծ ձեռնարկութիւն մը խորհած ըլլար . Եւ մինչդեռ ոչ ոք կրնար անոր միտքը հասկանալ , մէկէն ի մէկ հրամացեց որ խեցեմորթեր ժողվն Եւ տակառները լեցունեն : Ասոնք Պվկիանոսի կողոպուտներն են , կ'ըսէր , որով Կապիտոլիոնն ու Կեսարաց պալատը զարդարել պէտք է : Թ յիշատակ իւր յաղթութեա-

նը կանգնեց շատ բարձր աշտարակ մը, ուր լապտեր-ներ դնել տուաւ իբրեւ փարոսի մը վերայ, զիշերանց հկող նաւերը լուսաւորելու համար։ Հարիս տինար արծաթոյ պարզեւատուութիւն մի ազդարարեց զի-նտորաց. եւ որպէս թէ ասկէ մեծ առատաձեռնու-թիւն մը չէր կրնար ըլլալ, ըսաւ անոնց։ «Ալ հա-րատացած եւ գոհ, ելէր զացէ՛ք»։

ԽԵՆ. Աւար իւր յաղթանակի հոգովն զբաղելով, ա-նոր շքեղութեանը համար՝ զրեախներէ եւ բարբարոս փախստականներէ զատ ընտրեց նաեւս Գաղղիացի-ներ որք շատ բարձր՝ եւ լիչպէս որ ինքն կ'ըսէր, կարի յաղթանական հասակ ունէին. մինչեւ իսկ ա-նոնց իշխաններէն մէկ քանին նշանակեց։ Պարտաւո-րեց զանանք իրենց մազերնին ներկել ըստ Գերմա-նացւոց, անոնց լեզուն սորվիլ եւ մինչեւ իսկ Գերմա-ներէն անոնններ առնուլ։ Յամաքէն ի ձռովմ փոխա-դրել տուաւ ա'յն ցոկանաւերն որովք Ովկիանու մէջ մտեր էր։ Գրեց իւր հոգաբարձուներուն որ իրեն այնպիսի փառաւոր յաղթանակ մը պատրաստեն, ո-րոյ նմանը գեռ տեսնուած չըլլայ. բայց նաեւս կարե-լի եղածին չափ ծախքը քիչ ըլլայ, ըստ որում ամեն մարդուն ապրանքը կրնային իրենց ուզածին պէս ի գործ ածել։

ԽԵԾ. Գենու Գաղղիայէն դուրս չելած ամենապար-շելի խորհուրդ մը յղացաւ. այն է, կոտորել այն լէ-զէնններն որիք ապատամբեր էին Օզոստոսի մահուտ-նէն յետոյ, եւ որոց մէջ զինքն պաշարեալ տեսեր էր իւր տղայութեան ատեն իւր հօրը Գերմանիկոսի հետ։ Այսչափ վտանգառիթ գաղափարէ մը անոր միտքը դարձուներու համար շատ նեղութիւն կրեցին. բայց նա յամառասբար ուզեց զանոնք ապասնորդա-

բար կորուսանել։ Ուստի ժողովներ տուաւ զանոնք առանց զէնքի եւ առանց սուփի, եւ իսք հեծելագօրօրն անհանց շուրջը պատեր տուաւ. բայց անոր դիմուաւրութեունը վերայ կատկածի գացին, եւ զինուորները ցրուեցան իրենց զէնքն առնելու եւ բւնումեան դէմ դնելու։ Այն աւան նա աչ փախաւ, եւ եկաւ դէպ ի ձուովմ ու իր բոլոր կասաթղութինը ծերակուտին վերայ դարձուց, որպէս զի քաղաքացիք բուն իրենց վտանգին հոգովն զբաղելով՝ քիչ հոգ ընեն այն Թշնամանքները զորս նա կրեր էր։ Ուրիշ զանգատներու հետ մէկտեղ, կ'արտնջար որ իրեն չէին ընծայեր այն յաղթանակն որոյ արժանի էր։ Կը մօանար որ քիչ ժամանակ առաջ, մահուան պատժոյ սպառնալիօք, արգիլեր էր որ իրեն պատիւ մը մատուցանելու խօսք երեք չընեն։

Խօֆ. Երբ ծերակուտին պատգամաւրներն իւր առջեւն զալով՝ կ'աղաչէին որ փութացունէ իւր վերադր, խիստ ծայնով մը պատասխանեց. «Պիաի զամ, այո՛, պիտի զամ, եւ այս ալ ինձի հետ» իւր Թուրին դսատապանին վերայ ծեռքովը զարնելով։ Յայտարարեց թէ միայն անոնց համար կու զար, որք անոր զալստեանը կը փափաքէին, այսինքն ասպետաց եւ ժողովրդեան համար. Թէ՝ ծերակուտի անդամոց զալով, ինքն՝ ոչ քաղաքացի եւ ոչ իշխան պիտի ըլլար անոնց նկատմամբ։ Արգիլեց որ անոնցմէ եւ ոչ մին զինքն դիմաւորելու չզայ։ «Քաղաքէն ներս մտաւ իւր ծննդեան տարեղարձի օրը. եւ իւր յաղթանակը մոռնալով կամ ետքի ճգելով՝ գոհ եղաւ դրուատեաց հանդէսով։ Զորս ամիս յետոյ սպաննուեցաւ՝ ինչպէս որ հիմա պիտի զրուցեմ, մինչդեւ իւր գործած բոլոր ոհիներէն մեծամեծներ կը խորհէր։

Կ. ուզէր որ պետութեան երկու առաջին կարգերում մէջ եղող բոլոր երեւելիները ջնջելէ յետոյ՝ յԱնտիոն կամ յԱղեքսանդրիա քաշուի: Ասոր վերայ տարակոյս ջրաշտակագիր գտնուեցաւ, միոյն վերնագիրն էր Յու- եւ միւսոյն Դուշյան. ցանկ մի էր ասի՝ ա'յն անձանց զոր մահու կը սահմանէր: Անոր մէկ մեծ արկոն եւա գտնուեցաւ, լի Թունով: Խզօդէս ծովը Թափել տուաւ. ալիքներն ապականեցան Թունով. եւ ծովոն խաղաց- քը շատ մը մնուած ծուկեր բերտու նետեց եզերքին վերայ:

Ֆ. Քարծրահասակ էր, դեղնագոյն, յաղթամար- մին. սրունքը շատ բարակ, ինչպէս նաև վիզը, աչ- քերը խորատոյզ, բոնքը գոնաւոր, ճակատը լայն եւ սպառնալից, մազերը քիչ եւ գիխոյն առջեւի կողմը գրեթէ բոլորովին անմազ. իսկ մարմնոյն մնացեալ կողմերը՝ Խաւահեր: Խատի եւ մահապարտական ո- ճիր մի էր անոր անցած ատենը վերէն նայիլը կամ այծի մը անոն տալը՝ ի՞նչ պատճառաւ որ ալ ըլլար: Խւր դէմքը դժնեայ էր, եւ հայելիի մէջ նայելով ան- ու սարսափ ներշնչելու յարժար շարժումներ իւր դի- մացը վերայ ցուցընելու վարժութիւն ընելով՝ աւելի եւս ահարկու կ'ընէր: Քաջառողջ չէր, ոչ մարմնով եւ ոչ մտքով: Ֆ մանկութենէ լուսնոտութեամբ ախ- տացեալ, ուսման կամ աշխատութեան պարապած միջոցին յանկարծական տկարութիւն կու գար վերան, եւ չէր կրնար քայլել ոչ ալ ինքնինքը բռնել: Խնքնին կ'ըզգար իւր ախտն եւ իւր իմացականութեան կրած փոփոխութիւնը, եւ շատ անզամ կը մտածէր դարման մի ընելու: Կը կարծուի Թէ Կեսոնիս սիրազրգիռ ըմպելիր մը խմցուցեր էր անոր, որ ուրիշ ագողեցու-

Թիմ չէր ըրած բայց եթէ կատղեցուցեր էր զայն։ Մանաւանդ քնառութեամբ կը նեղուէր։ Երբէր չէր կրնար երեք ժամէն աւելի քնանալ, եւ այն քունն ալ անհանգիստ էր եւ ցնորքներով ու այլանդակ երազներով վրդովեալ։ Անզամ մի երազին մէջ տեսաւ որ ծովն իրեն հետ կը խօսէր։ Պարծեալ, զիշերն ըստ մեծի մասին իւր անկողնոյն մէջ տբնելէն նանձրացեալ, կ'ենէր մեծ սրահներու մէջ կը թափառէր, եւ աւեատ ըլլալոն կ'ըսպասէր ու կ'անձկար։

ԾԱ. Անոր մտացը ցրուած ըլլալոն պէտք է ընծայել այն պակասութիւններն սրբ միմեանց հակառակ եկող կ'երեւին, ինչպէս չափազանց վստահութիւնն եւ չափազանց երկիրը։ Այս մարդն որ այնչափ կ'արհամարհէր աստուածները, երբ ամպոց որոտումն լսէր եւ կայծակին փայլումն տեսնէր, աչքերը կը զոցէր եւ զլուխը կը ծածկէր. եւ թէ որ որոտումն կրկնուէր, կը վազէր անկողնոյն մէջ կը պահուէր։ Սիկիլիոյ մէջ ըրած ճանապարհորդութեան մը ատեն մեծապէս ծաղրեց շատ մը հրաշքներ որոց վերայ կը խօսէին։ եւ սակայն Ստուա լերին մուխէն եւ գոռումէն սոսկացած, զիշերանց փախաւ Մեսինայէն։ Քարբարոսաց մեծ սպառնալիքներ ընելէ յետոյ, երբ Օւենոսի անդիի կողմը ներ ճանբու մը մէջ կառըի մը վերայ հեծած եւ իւր զօրօքը շրջապատեալ կը գտնուէր, մէկն ըստ որ եթէ Թշնամին յերեւան զայմեծապէս պիտի շփոթէին։ Խսկոյն ծին կը հեծնէ, կը վազէ դէպ ի գետն, եւ կամուրջները բեւերով խոչընդունեալ գտնելով, խիստ շուտով փախչելու համար, իսր քանակին ծառայիցը զլուխներուն վերայէն ծեռքէ ծեռք զինքն տանել տուաւ։ Քիչ մը ժամանուել յենոյ, երբ Պերմանիոյ մէջ ապստամբունիք մը ե-

լած է կ'ըսէին, փութացեր էր նաւեր պատրաստելու, որպէս զի՞ կ'ըսէր թէ, եթէ օրինակի համար յափնողները Ախմբրացիք ըլլան եւ Ալպեան լերանց տիբեն կամ Դաղղիացիք ըլլան եւ Հռովմայ տիբեն, յայնկոյս ծովու գաւառներուն մէջ փախչի իբրեւ յիւր միակ ապաստան: Կարծեմ ասի էր որ զայն սպաննողներուն առիթ տուաւ՝ խռովութեան ծագման ստեն զինուորները խաղաղեցունելու համար, ըսելու թէ նա ճակասամարտի մը մէջ պարտուած ըլլալնուն լուրն առնելուն վրայ ինքինին տպաններ է:

ՄՊ. Աչ Հռովմայեցոց, ոչ բաղարացոց եւ ոչ խսկ մարդու հագուատ եւ ոտից ամսն էր հազածը: Շատ անգամ կը հագնէր ծաղկենկար եւ գոհարացարդ մեկնոց մը, Թեզանեօք եւ ապարանջանօք: Հասարակութեան առջեւ կ'ենէր մետարսեայ պատմումաններով. կանացի զարդարաններով, Թատերական կամ զինուորական կօշիկներով, բայց աւելի շատ անգամ ուսկեղին մօրուբրով, ծեռքը շանթ մը, կամ երեքարձէն մը, կամ օճապատ գաւազան մը բռնած: Կը հագուէր Աստղկան պէս: Հսնապազորդաբար, մինչեւ իսկ իր ի Դերմանիա բրած արշաւանքէն յառաջ յաղթանական զարդեր կը կրէր, շատ անգամ Աղեքանդրի զբահը, զոր նորս գերեզմանէն հսնել տուեր էր:

ՄՊ. Կիչ պարապեցաւ հմտութեանց եւ շատ՝ նոռոմաքանութեան: Ընդհանրապէս բացարան էր եւ դիբապէս կը խօսէր, առատախօս էր մանաւանդ բարկացած ատենն ու կշտամբած ատեն: Կենդանի արտասամութիւն մը ունէր, եւ մայնը մեծաթունդ էր: Մըր հասարակութեան առջեւ խօսիլ պարտէր, կ'ըսէր թէ էւր ունաբեանց հորդեւը ոչորէ ուշաւեւ. եւ սա-

կայն աւելի բարեխառն եւ զարդարուն գրութեան ոճն այն աստվածան կ'արհամարհէր, որ այն ատենուան մեծահամբաւ հեղինակին Սենեկայի գործերը՝ դպրուցական ընդլայնումներ կը կոչէր, եւ կը նմանցունէր այնպիսի շէնքերու, որոց մէջ կային բար եւ աւազ առանց կրի եւ շաղախի։ Սովորութիւն ոճէր պատասխանել այն ատենաբանից նառերուն որք մեծապէս կը յաջողէին. եւ երբ ծերակուտին մէջ մեծ դատեր գտնուէին, իւր նոռոմաբանութեան եղանակին աւելի եւս փայլեցունելու յարմար տեսածին համեմատ պաշտամնողի կամ ամբաստանողի դեր կը կատարէր, եւ հրովարտակաւ մը կը հրաւիրէր ասպիտաց դասը՝ գալ մտիկ ընելու։

ԾՊ. Աւրիշ շատ տարբեր տաղանդներ բանեցուց, եւ մինչեւ իսկ մեծաւ եռանդով. հետզհետէ սուսերամարտ, կառավար, երգիչ եւ սպարիչ եղաւ, և ասպարէզի մէջ ի հանդէս կու գար կամ կրկէսին մէջ կ'ընթանար։ Սրգի եւ պարի այնչափ սիրահար էր, որ հասարակութեան առջեւը չէր կրնար համբերել ու դերասանին ծայնին կ'ընկերանար, անոր շարժմանցն ու բայլերուն նմանողութիւն կ'ընէր՝ զանոնք հաւնելով կամ ուղղելով։ Ահա ասոր համար է որ նոյն իսկ իւր մահուան օրն ընդհանրական հսկում մը սահմանեց, որովհետեւ զիշերային զումարման մը մէջ Թատրոնին վերայ աւելի եւս քաջութեամբ զինքն ցուցընելու միտք ունէր։ Պարելու համար նաեւս նոյն ժամանակն ընտրած էր։ Անգամ մը կէս զիշերին երեք հիւպատոսական անձեր բերել տուաւ, որք ամեն տեսակ երկիւղով սարսափած դողալով եկան։ Թատրոնին վերայ նստեցուց զանոնք. նուազածուի հազուստով սկսաւ իւր բոլոր զօրութեամբը պարել ինը

ծայն սրնգից եւ փողոց. եւ ելաւ գնաց: Սակայն այս մարդն որ այնչափ բան զիտէր, լոզալ չէր զիտէր:

Եթ. Իրեն հաճելի եղողներուն համար ունեցած հակամիտութիւնը մինչեւ մենամրլութեան կը հասնէր: Ճրապարակաւ կ'ընդգրկէր Մնխատէր մնջկատակը. եւ թէ որ իր պարած ատենը մէկը Թեթեւ ծայն մը հանէր, իւր ծեռօքը կը ծաղկէր զանի: Ճոռվմայեցի ասպետին մէկոմ՝ որ ծայն կը հանէր, հարիւրապետ մը ղրկելով իմացուց որ ենէ անմիջապէս յՇստիա երթայ, եթ իւր տախտակներն առնէ Պոտղոմէոս Թագաւորին տանի Մաւրիտանիա: Արան սա զրուած էր. «Ոչ չարի՞ք եւ ոչ բարիք ընէք այն մարդուն զոր ծեզ կ'ուղարկեմ»: Սուսերամարտից երկու դասուն մին այնչափ յառաջ անցուց, որ առնոնցմէ շատերն իւր Գերմանացի անմնապահից պետ ընտրեց. եւ միւս դասն այն աստիճան հալածեց որ սպառագինութիվնին անզամ առաւ անոնցմէ: Այս վերջիններէն Կողումբոս անոննով մէկը յաղթող եղեք եւ Թեթեւ կերպով վիրաւորուեր էր. անոր վէրքին մէջ Թոյն մը զնել տուաւ, որ նորա անոննովը Բայն Կուլու-քուկ կոչուեցաւ, գոնէ ինձն այս անոննը կու տար անոր՝ իւր միւս Թոյներէն որոշելու համար: Այնպէս յարեալ էր Հան-Հ կառավարաց խումբին, որ անոնց ախոռին մէջ հետերնին կ'ուտէր ու կը պառկէր: Անոնցմէ մին՝ Կիմիկոս անուն ումն հացեկրութի մը ատեն երկու միլիոն սէմտէրկ ընծայ առաւ անկէ: Այնչափ սէր կապած էր Ինչի-դաս անոնվ ծիւռ մը որ կրկէսի արշաւանաց նախընթաց երեկոյին զինուորներ ղրկելով հրաման հանեց որ բոլոր շրջավայրից մէջ լուռեթիւն պահեն, որպէս զի ծին հանգիտ թնանայ: Եինել տուաւ անոր համար մարմարիոնէ ա-

խոռ մը, փղոսկրէ մսուր, ծիրանի զևն եւ զարդ, մարգարտէ քառամանեկներ: Այ ու կատարեալ տուն մը, զերիներ, կարասիր տոււաւ անոր. ուզեց որ անոր տունն երթան ճաշեն. կ'ըսեն նաեւս Թէ զայն հիւպատոս ընել ուզեց:

ԽԶ. Այսբան յիմարական եւ չափազանցական գործերոն մէջտեղը, շատ մը բաղաբացիք համարձակեցան խորհելու որ զայն պատմեն: Մրկու անզամ դաւադրութիւնները գտնուեցան. եւ մինչդեռ որիշ պատեհութեանց կը նայէին ու կը վարասէին, երկու ձոռվմայեցի իրենց ծրագիրը միմեանց հաղորդեցին եւ գործադրեցին, մեռքի տակէ օգնութիւն գտնելով մեծագոր ազատագիրներէն եւ պրետորական պաշտօնակալներէն, որոց անուններն արդէն դաւադրութեան մը մէջ յիշուած էին՝ Թէպէտեւ յանիրաւի. եւ որոնք կ'ըզգային Թէ այն վայրկենէն ի վեր ատելի եւ կասկածելի եղած էին: Կայիոս՝ իր բռնած ընթացքովն ամենոն գաղափարն անոնց դէմ յարուցեր էր. զանոնք բերել տուեր էր, եւ Թուրը քաշելով երդում ըրիեր էր Թէ պատրաստ էր ինքինքն ապաննելու, Թէ որ մահու արժանի կը տեսնէին զինքն: Այն ժամանակէն ի վեր չէր յաղրեր զանոնք մէկմէկու դէմ ամբաստաննելէ, եւ անոնց մէջ ատելութիւն եւ կասկած յարուցանելէ: Կասք մէկ ըրին, որ անոր պալատին մէջ տրուելիք տեսարանէն դուրս ենկլու ատենը, ցորեկին յարձակին անոր վերայ: Կասսիոս Քէրէա, որ էր տրիբոն պրետորական վաշտին որ այն ատեն պահանորդ էր, ուզեց առւսչին հարուածն ինքն տալ: Կայիոս ստէպ կը Թշնամանէր անօր ծերութիւնը, կնատ կը կոչէր զամի, նախատանօր կը յանդիմանէր զայն՝ իրու մեղկ ու անկարգ բարուց տէր. եւ երր նշա-

նախօսք (փարոլա) կը հարցընէր Կայիոսի, Պրիապէ կամ Ս.ստղիկ կը զրուցէր, կամ թէ անամօթ շարժումով մը իր ծեռքը կ'երկընցոնմէր անոր որ պազնէ:

ԵԼ. Անոր մահն ազդարաբեցին շատ մը կանխազեկոյց նշաններ: Ոլիմպիական Արամազդը, զոր հրամայեր էր որ ի ձռովմ փոխադրեն, ձեռքերնին վերան դպցունելնուն պէս այնպիսի ծիծաղ մը փրաւցէր էր, որ զործաւորներն իրենց մերենանները թողուցին ու փախան. եւ ահա Կաստիոս անոմ մէկը վերայ հասաւ, որ կ'ըսէր թէ երազին մէջ հրաման ընդուներ էր ցուկ մը մորթելու Արամազդին: Կապուայի Կապիտոլիոնը շանթէն զարնուեցաւ մարտի խորսի օրը. պալատին գաւիթը նաևս նմանապէս զարնուեցաւ նոյն օրը. յորմէ կարծիք ըրին թէ Կայիոսի մեծ վտանգ մը կ'ըսպառնար իւր անմնապահիցը կողմանէ. եւ թէ նշանաւոր ապանութիւն մը պիտի տեսնուէր, անոր պէս զոր արգէն տեսեր էին մարտի իդոսին: Սիլլա աստղաբաշխը՝ որուն Կայիոս բան կը հարցընէր իր ախտարացը վերայօք, մերքեցեալ մահ իմացուց անոր: Անտիոքի մէջ Պաղդի տաճարին պատգամը զրուցեց իրեն որ պատրաստ կենայ Կաստիոսի դէմ. եւ ասոր վերայ հրաման տուեր էր որ Ասիոյ անթիհիապստոս Կաստիոս Լոնգինոսը սպաննեն: Զյշեց որ Քէրէան՝ Կաստիոս եւս կը կոչուէր: Իւր մահուան նախլնթաց երեկոյին երազին մէջ տեսաւ որ երկնքի մէջն էր՝ Արամազդի գահուն քով. եւ թէ Արամազդ իւր աջ ոտից բթամատովը հրելով յերկիր զլովեր էր զինքն: Իրեւ հրաշք համարեցին նաևս շատ մը դէպքեր, որք նոյն օրն ըստ բերման բաղդի տեղի ունեցան: Կայիոս զոհ մը մատուցանելու ատեն փլամանդի մը արիստով ծածկուեցաւ: Մնեստէր

մնջկատակը ներկայացուց ողբերգութիւն մը, զոր
Նէոպտղոմէոս կատակերգուն խաղացեր էք ա'յն օրը
յորում . **Մակեդոնացի** **Փիլիպոսն** սպաննուեցաւ:
Լաւրէոլոս անոն մնջկատակ խաղին մէջ՝ ա'յն դեր-
տան որ շէնքի մը կործանմանէ պրծած կ'ենթա-
դրուի, արին փսխել կեղծեց. եւ որովհետեւ անոր
դերը կրկնող դերասաններն իրենց ճարտարութիւնը
ցուցընել կ'ուզէին, անոնք ալ արին փսխեցին, եւ
տեսարանն արինով լցուեցաւ: **Այն** զիշերուան հա-
մար որ անոր մահուան յաջորդեց, կը պատրաստէին
նաևս խաղ մը, յորում **Խգիպտացիք** ու **Եթովպացիք**
դժոխային գալտնիք պիտի յայտնէին:

ԹԲ. **Օ**ւոնուարի **24**ին, ժամը **1**ին՝ յետ կիսաւոք,
տակաւին պտամոքսը լի զգալով կը վարանէր **Թէ** ար-
դեօք ճաշն ընելու ելնէ: **Ե**ւ սակայն իւր քարեկամաց
աղաչանօքը դուրս եկաւ: **Կ**ամարի մը ներքնեւէն անց-
նել կը պարտէր. եւ այն տեղը կեցուցեր էին **Ասիա-**
ցի պատանիներ՝ ազնուական ընտանիքէ, որք **Հռով-**
մայ թատեր վերայ երեւելու համար կու գային:
Այրկեան մը կանգ առաւ որ զանոնք դիտէ եւ քա-
ջակերէ ըրածնին. եւ եթէ անոնց մեծը չըսէր **Թէ**
ցուրտէն կը փատնար, ետ դառնալով կրկնութիւն ը-
նել պիտի տար: **Այս** պահուս ինչ որ տեղի ունեցաւ,
համաձայն չեն պատմուածները: **Ո**մանք կ'ըսեն **Թէ**
երբ նա այն պատանիներուն կը խօսէր, **Քէրէա՛** ե-
տեւէն անոր վզլն զարկաւ ու ծանր կերպով վիրաւո-
րեց, ըսկով. «Ի՞նծ նայէ» եւ **Թէ** միւս դաւակիցը՝
Կուոնելիոս **Ս**արինոս տրիբունն անոր սիրտը խո-
ցեց. այլք կ'ըսեն **Թէ** **Վ**արինոս՝ բազմութիւնն ի բաց
տանելով ի ծեռն հարիւրապետաց որ դաւակցութեան
մէջն էին, նշանախօսք (փարօլա) հարցուց անոր. եւ

Թէ Կալիգուլա Արքական զրուցելովը, Կասսիոս Թէ՛ բէա պոռաց. «Պնա՛ անոր միացիր» եւ երբ նա կը դառնար, զարկաւ զայն կզակէն: Յերկիր զլորելով եւ իւր անծին վերայ կրկնելով, նա պոռաց Թէ դեռ ողջ է: Միւս դաւադիրները դաշոյնի երեսոմ հարուածող զայն խոցեցին: Փողովման բառերնին էր իբրած: Եատերը մինչեւ իսկ անոր մարմնոյն այրական մասն սրով հարուածեցին: Ի սկզբան աղաղակին գահաւորակը տանողները վազեցին իրենց գաւազամներովը, յետոյ անոր գերմանացի ամննապահը: Եւ սպաննիշներոմ շատը եւ մինչեւ իսկ ծերակուտի անդամներէն քանի մը անմեղներ ալ մեռուցին:

ՄՊ. Քսաննելինն տարի ապրեցաւ, եւ երեք տարի, տասն ամիս եւ ութ օր Թագաւորեց: Պիակը ծածկաբար Լամիայի պարտիզաց մէջ տարին, աճապարանօր պատրաստուած փայտակուտի մը վերայ կէս մը այրեցին, յետոյ Թաղեցին ու դալարեօք ծածկեցին: Երբ անոր քոյրերն իրենց արսորէն վերադարձան, հանեցին դիակը, այրեցին ու ամիմները Թաղեցին: Կ'ապահովեն Թէ մինչեւ այն ատեն այն տեղի պարտիզապաններն անհանգիստ կ'ըլլային ուրուական տեսիլքներով. Թէ այն տոմն ուր սպաննուեցաւ, ամսն գիշեր սոսկալի աղմուկներով կը վրդովէր, մինչեւ որ վերջապէս կրակն եկաւ այն տոմն այրեց: Կայիոսի կինը Կեսոնիա մի եւ նոյն ժամանակի մէջ հարիւրապետի մը հարուածներովն սպաննուեցաւ, եւ դուստրը պատերը զարնուելով ջախջախուեցաւ:

Կ. Նոյն այն ժամանակներոմ վերայ գաղափար մը կրնայ տալ սա, որ այս սպանութեան լուրը տարածուելու ատեն՝ ի սկզբան չէին ուզեր հաւատալ: Կը

կարծէին թէ Կայիոսի հանած մէկ խօսքն է որպէս
զի հասկընայ թէ ի՞նչ կը մտածեն իւր վերայ : Դա-
ւաղիրներն եւ ոչ մէկու մը կը սահմանէին կայսրու-
թիմը . եւ ծերակոյտն ա՛յն աստիճան միաբան էր ա-
զատութիմը վերահաստատելու , որ հիւպատումները
ծերակոյտը հրաւիրեցին ոչ թէ սովորական տեղին
մէջ որովհետեւ Ծուլիոս Կեսարի անոմն ոնէր , այլ
Կապիտոլիոնի մէջ : Ծատերուն կարծիքն այն էր որ
Կեսարաց յիշատակը ջնջեն եւ անոնց տաճարները
կործանեն :

Դիտողութիմ ըրին որ Կայիոս կոչուող Կեսարնե-
րը , Կելննայի ժամանակին մէջ սպաննուողէն սկսե-
լով , ամննքն ալ դաժան մահուամբ կորսուեր էին :

ԿԴՈՒԵՄ

Ա. Լիվիա՝ որ **Օգոստոսի** հետ ամուսնացած ատեն յդի էր, երեք ամիս յետոյ ծնաւ զՊրուսու, որ ի սկզբան **Դեկիմոս** կոչեցաւ եւ ապա **Ներոն**. եւ որ հայր եղաւ **Կողոդէս** **Կեսարի**: **Սոյս** **Դրուսոն** կը համարուի իբրև պտուղ շնական յարաբերութեան **Լիվիայի** ընդ **Օգոստեայ**՝ յառաջ քան զամուսնութիւն իւրեանց, ահա ասի տեղի տուաւ սա խօսքին. «Բարեբաղդ մարդիկ իրենց ամուսնութենէն երեք ամիս յետոյ զաւկի տէր կ'ըլլան»; **Դրուսոս**՝ զանձապետ եւ յետոյ պյիետոր ըլլալով, պատերազմ ըրսւ **Ալպեանց** ժողովուրդներուն եւ **Դերմանացւոց** դէմ: **Ճռոմայեցի** զօրապետաց մէջ առաջինն եղաւ որ հիւսիսային **Պակիանու** վերայ նաւարկեց: **Ռենոսէն** անդին գիծեր նշանակեց նորօրինակ շինութեամբ եւ շատ ընդարձակութեամբ, որք տակալին **Դրուսոսի** գիծեր կը կոչուին: **Թշնամիները** յաճախակի կոտորելէ եւ զանոնք իրենց անապատաց խորը մղելէ յետոյ, տակալին զանոնք կը հալածէր, երբ գերմարդկային մեծութիւն ունեցող կնոջ մը պատկերն երեւերով իրեն, **Աատիներէն** լեզուաւ արգիլեց որ անկէ անդին յառաջ չքալէ: **Դրուատեաց** հանդէս եւ յաղթանակաց զարդերն եղան իւր բազագործութեանցը վարձատրութիւն: **Պրետորութենէնէ** ելնելու ատեն հիւպատոս ըրին զայն. եւ ի **Դերմանիա** վերադառնալով այն տեղ հիւսնդացաւ ու մեռւաւ իւր ամարանոցին մէջ, որ յետոյ անէնեալ դաշտ կոչեցաւ: **Մարմինը** մինչեւ ի **Ճռովմ** տարին զաղթականութեանց եւ ինքնօրէն բաղարաց զլխաւոր պաշտօնակալները. եւ զանազան տեղերու

ատենակալք ուրկէ որ կ'անցունէին, ճանբու վրայ դիմաւորեցին։ Թաղեցին Արէսի—Դաշտին մէջ բայց անոր քանակն արծանական յիշատակարան մը կանգնեց անոր, որոյ շուրջը տարեկան խաղեր կը տօնէին զինուորք, եւ ուր հրապարակային զոհեր կը մատուցանէին Թաղիոյ քաղաքաց պատգամաւորները։ Եթերակոյտը՝ ուրիշ պատիւներու հետ մէկտեղ, Ապաբանն նանբուն վերայ մարմարիոնէ յաղթանական կամար մը կանգնեց անոր, եւ անոր ու զսակացը Դերմանիկոս անունն ընծայեց։ Փառքն ու տէրութիւնը հաւասարապէս կը սիրէր նա։ Իւր յաղթութեանց պատույն վերայ զօրապետական կօղոպուտի պատիմ աւելցընելու նախանձորդ ըլլալով, շատ անգամ պատերազմի կռույն մէջ Դերմանացի զօրապետները հալածեց։ Զծածկեց թէ իւր դիտաւորութիւնն էր՝ եթէ կարող ըլլար, օր մը վերահաստատել հին հասարակապետութիւնը։ Ռմանք կարծեցին թէ անոր զգացումները կասկածելի ըրին զայն Օգոստոսի, եւ պատճառ եղան իւր կառավարութեան պաշտօնէն ետ կանչուելու։ Մինչեւ իսկ կը յաւելուն թէ, որովհետիւ Դրուսոս կը վարանէր ետ գալու, թունով մահացուցին։ Այս կարծիքը կը յիշեմ՝ առանց հաւատալու անոր։ Օգոստոս ա'յնպէս սիրեց զԴրուսոս, որ իւր կտակին մէջ զայն իրեն ժառանգորդ ըրաւ իւր որդւոցը հաւասար, ինչպէս որ օր մը ասի զրուցեց ծերակուտին մէջ։ Եւ թէ անոր մահուանէն յետոյ հրապարակաւ անոր գովասանքն ըրած ատեն՝ աղաչեց աստուածներուն որ Դրուսոսի նմանող Կեսարներ միշտ տան իրեն, եւ անոր վախճանին նման փառաւոր վախճան մը շնորհին իրեն։ Ռտանաւոր տապանագիր շինեց անոր և զերեզմանին վերայ փորա-

գրել տուաւ . անոր վարոց վերայ յիշատագիրեր եւս զրեց : Թրուսոս շատ գաւակ ունեցաւ իւր ծաղկահասակ կողմէն Անտօնիայէն , բայց երեք հատ միայն եռորուց . Գերմանիկոս , Լիմիլլա եւ Կողոդէս :

Բ. Կողոդէս ծնաւ Լիոնի մէջ օգոստիս ամսոյ մէկին , ի հիւպատոսութեան Յուլիոս—Անտօնիոսի եւ Փարիս Ափրիկանոսի , այն օրը յորում Օգոստոսի խորանին նուիրագործութիմնը կատարեցաւ : Ցիրերիոս Կողոդէս Պրուսոս կոչեցաւ , եւ Գերմանիկոս մականուանեցաւ , երբ իւր անդրանիկ եղբայրը Յուլիոսի որդենգրեցաւ : Տղայութեան ժամանակ հայրը զայն երեսի վերայ ձգելով , թէ՝ տղայութիւնն եւ թէ պատանեկութիմն երկար եւ դժուարաբոց հիւանդութեանց մէջ անցուց , որք այն աստիճան զայն տկարացուցին մարմնով եւ մտրով , որ այն անտենէն սկսան զայն հասարակաց որ եւ է պաշտօնի անբաւական նկատել . եւ մինչեւ իսկ անչափահասութեան հասակը լրացունելէն յետոյ , այնպիսի դաստիարակի մը հրամանաց ներքիւ Թողուցին , որ ժամանակաւ գրաստ վարող էր : Յիշատակազրի մը մէջ զանգատեցաւ թէ այս մարդն իւր քովը դրեր էին որ յանիրաւի ամեն կերպ նախատինք կրել տան իրեն : Իւր առողջութեան եւ դատողութեան այսպէս տկար ըլլալոն համար էր որ՝ սովորութեան հակառակ , Յունական մեկնոցով ներկայացաւ սուսերամարտից տեսարանի մը , զոր՝ իւր եղբօրն հետ ի միասին , հանդիսացունել տուաւ Պրուսոսի մահուանէն յետոյ : Մի եւ նոյն պատճառաւ է որ այրական պատմութանն առած օրը , առանց որ եւ է արարողութեանց՝ զիշերանց ի Կապիտոլիոն տարին զահաւորակով :

Գ. Աակացն զրագիտութեան ուսմանը սլարապելէ ,

եւ մինչեւ իսկ երբեմն հրապարակաւ ի հանդէս գալէ չկասեցաւ, բայց ոչ համարում մը կրցաւ շահիլ եւ ոչ լաւագոյն յոյսեր տալ իր վերայօք: Թւր մայրը Անտոնիա՝ վիճած բնութեան այլանգակ պատկեր կը կոչէր զայն, եւ երբ ապուշի մը վերայ խօսիլ ուզէր, կ'ըսէր. «Թամ տղէս նորդէն աւելի տխմար է»: Թւր հանին Լիվիա մեծապէս կ'արհամարհէր զայն, եւ դուն ուղիչը հետը կը խօսէր. մերթ ընդ մերթ, խիստ եւ լակոնական յանդիմանութիմներ կ'ընէր անոր, երրորդի մը միջոցաւ կամ գրութեամբ: Թոյրը Լիվիլա լսելով որ կ'ըսէն թէ նա օր մը պիտի թագաւորէ, բարձր ծայնիւ ափսոսաց Հռովմայեցի ժողովրդեան վերայ թէ այսպիսի Թշուառ ու ամարժան բազդի մը պահուած էր: Թալով Օգոստոսի, թէ ի՞նչ կը մտածէր անոր վերայ բարի կամ յոռի, չեմ կրնար ուրիշ կերպով լաւ եւս ցուցընել, բայց միայն անոր նամակներէն քանի մը խօսք ի մէջ բերելով:

Թ: «Ինչպէս որ ինձմէ իննդրեցիք, սիրելիս Լիվիա, Ցիքերիոսի հետ խորհրդակցեցայ, թէ ինչ ընելու է նորդէս՝ մարտի տօնից ատենը: Մեր երկութմուս կարծիքը սա է որ անոր նկատմամբ բռնելիք միջոցնիս անզամ մը ծեռք առնենք եւ մէկ մ'ալ ուրիշ ընթացք չբռնենք: Թէ որ կ'ուզենք իբրեւ մեր ժառանգորդը նպիլ անոր, առանց վարանելու՝ պէտք է զայն մի եւ նոյն պատույ աստիճաններէն անցունել որոցմէ անցաւ անոր եղբայրը. իսկ թէ որ՝ ընդհակառակն, անոր առողջութեամն ու դատողութեանն ամբողջապէս խանգարած ըլլալոն լաւ համոզուած ենք, պէտք չէ որ մնզի՝ ինչպէս նաեւ զայն, ենթարկենք այն ծաղ ու ծանականքին զորս կրել պիտի պարտաւորիմք անպատմառ: Շատ անախորժ բան

մը պիտի ըլլայ, թէ որ Կղօղէսին՝ պաշտօն վարելու կարող ըլլալուն կամ չըլլալուն կանխապէս որոշում մը չտալրպնիս, ամեն դէպքի մէջ պէտք ըլլայ անոր վերայօք խորհրդակցիլ: Ի՞նչ որ ալ ըլլայ, ներկայ պարագայիս մէջ՝ իմ կարծիքս մօտ է թող տալու, որ մարտի տօնից ատեն քահանայապետաց սեղանին զլուին անցնի. միայն թէ իւր ազգականին Սիլանոսի որդին անոր քովք գտնուի ու Չորջու որ ծաղրելի կամ անտեղի բան մը ընէ: Սս այն կարծիքը չունիմ, թէ նա հանդիսական քազմոցի մը վերայ նստած՝ Կրկէսի խաղերուն ներկայանայ. Խատրոնին յառաջավայրին վերայ այնպիսի դիրք մը բռնելովը՝ աւելի եւսկ' ենթարկուի ժողովրդեան նայուածքին: Պարմեալ ուս կարծիքն ալ չունիմ, թէ Ալբա լերին վերայ զոհելու երթայ, կամ Լատինական տօնից ատեն ի Հռովմ գտնուի. արդարեւ տարօրինակ բան մը պիտի երեւի ամենուն, թէ որ Ալբա լերին վերայ իւր եղբօր պևշտամանցը մասնակցելու երթայ ու քաղաքին մէջ պաշտօն մը դմնեցած չըլլայ: Ահա, սիրելի՛ և իմի՛ ու, ամենէն յարմար տեսածս այս է. եւ դարձեալ կը յաւելում թէ անոր նկատմամբ մեր ընթացքը կարգադրեմբ մրանգամ ընդ միջու, որպէս զի յուսոյ ու երկիւոյ մէջ չսկստանիմք: Թթէ պրճան դատիք, կրնաք նամակիս այս մասն կարդալ:».

Ուրիշ նամակի մը մէջ կ'ըսէ. «Զեր քացակայութեան պատեն՝ ամեն օր հետու ընթրելու պիտի հրափերեմ Կղօղէս պատանին, որպէս զի միշտ իւր Սուլպիկիոսին. եւ իւր Աթենազորոսին հետ մինակ չզտնուի: Կ'ուզէի որ խորհնը թիչ մը թիչ յիմարութեամբ եւ աւելի խնամով ընտրէր իւր տեսութիւն ըրած մարդերն ու իւր բարեկամները, եւ իւր քայլուածքին եւ ար-

տաքին ցոյցքին մէջ լաւագոյն ծեւեր առնէր, գեղեցիկ միտութեանց տէր չէ. առկայն երբ խվիքը բնաւ ցրուած չըլլայ, իւր ծնոնդը կը յիշեցունէ երբեմն»:

Ա. հաւասիկ երրորդ նամակի մը մէջ զրուցածն ալ. անդրօրորդոյդ Կղողէսին ատենարաննելը լսեցի, սիրելիս Ալիփիա. եւ դեռ զարմանքի մէջ եմ: Խնչպէս բան է որ հասարակութեան առջեւ այնչափ յստակութեամբ կրնայ խօսիլ, նա՝ որ իւր խօսակցութեանցը մէջ այնչափ թիչ շէնք ծնորհիք ունի»:

Ա. Երջապէս Օգոստոս իւր որոշումն ըրաւ, եւ բահանայութենէ ու հմայութենէ զատ ուրիշ որ եւ է պատիւ մը չտուաւ Կղօղէսին: Խր ժառանգութեան միայն վեցերրորդն անոր սահմանեց, եւ դարձեալ երրորդ կարգին եւ զբեթէ օտարականաց մէջ դասեց. եւ անոր կտակած պարգևներն ուժսուած մեծ սէստէրկէ աւելի չէին համեր:

Ե. Խր մօրեղբայրը Ցիրերիոս հիւպատոսական, զարդերը շնորհեց անոր. եւ որովհետեւ նա նոյն իսկ հիւպատոսի բարձը կը ինզրէր Թախանձանօք, Ցիրերիոս: անոր պատասխան մրայն սա զրեց. «Կուռուեան տօնից համար եւ ըստ սովորութեան կատարելի ընծաներում համար քառասուն ուսկի կ'ուղարկեմ ձեզի»: Ասոր վերայ ամեն փառասիրութենէ հրաժարելով առանձնանալու միջոցին զիմեց. եւ մերթ Ճռովման մէկ արուարժանին մէջ, մերթ Կամպանիոյ մէջ Թագչած ապրեցաւ, եւ ամենէն ցած ու գռեհիկ մարդոց հետ ընտանեցած՝ իւր մրւա պակասութեանցը վերայ յաւելցուց արբեցութիւնն ու բաղդի խաղի մոլութիւնը:

Զ. Առկայն, միշտ՝ թիչ շատ մեծարանք եւ մինչեւ իսկ յարգանք ըրին անոր; Ասպետաց դասն երկու

անգամ իւր ինդրանաց Թարգման կանգնելու պաշտօն տուաւ անհր, եւ անոր պաշտպանութեան ներքեւ մտաւ. առաջին անգամ, նրբ Օգոստոսի մարմինն ի Ճոռվմ տանել խնդրեցին հիւպատոսմերէն. երկրորդ անգամ, երբ իրենց ցաւակցութիմը յայտնեցին Աէյանի մահուան վերայ: Երբ տեսարանին մէջ զար, ոտքի կ'եխէին եւ կը համէին այն տեսակ մը մեկնոցն որ իրենց ամղանը կը ծածկէր: Մերակոյմն ուզեց զայն ի Թիւ Օգոստոսի քահանայից պատուանել զորս վիճակաւ շնտրած էին. անոր այրած տոմը պետութեան ծախքովը շննել, եւ իւր կարծիքը հիւպատոսական քաղաքացւոց աստիճան զրուցելու իրաւոնք տալ: Ցիրերիոս չթողուց որ այս վճիռը տեղի ունենայ՝ պատճառ ցուցընելով Կողոդէսի ապշութիմը, եւ իւր վերայ առնելով անոր տան կորստեան վնասը հատուցանել. սակայն մեռնելու ատենն իւր ժառանգորդաց երկրորդ կարգին մէջ դասեց զայն՝ ժառանգութեան մէկ երրորդին, երկու միլիոն սէստէրկի հրիտակ մը ըրաւ անոր, եւ իւր սիրելի բաներուն հիւր ի միասին՝ զայն յանուանէ յանձնարարեց բանակներոմ, ծերակուտին եւ Ճոռվմայեցի ժողովրդեան:

Է. Իւր մօրեղբօրը Կայիրոսի օրովն երբ սա ամեն տեսակ մարդապիրական գործերով քաղցրաբարոյ հոչակուիլ կը ջանար, Կողոդէս պատիմերու հասաւ, եւ երկու ամիս անոր պաշտօնակից եղաւ հիւպատոսութեան: Առաջին անգամ երբ հասարակաց հրապարակին մէջ երեւեցաւ խործերով, արծիւ մը եկաւ անոր աջ ուսին վերայ Թառեցաւ: Զորս տարուան համար հիւպատոս կարգեցաւ յետոյ, եւ երբեմն ի տեղի Կայիրոսի տեսարանի նախազահեց ի ժայն

ցնծութեան ժողովրդեան, որ ամեն տէսակ բարիք կը մաղթէր Կայսեր մօրեղօրին ու Գերմանիկոսի եղբօրը:

Ը. Բայց եւ այնպէս Արրոմեաց խաղալիկն եղած էք: Թէ որ ուշ զար ընթրելու, դժուարութեամբ, եւ սեղանին բոլորտիքը դառնալով տեղ վնտուել տալէ յետոյ կ'ընդունէին: Թէ որ կերակուրէն յետոյ քնարնար, ինչպէս որ այնպէս ալ կ'ըլլար շատ անգամ, ծիթապտղոյ կամ արմաւի կուտեր կը նետէին անոր. կամ Թէ, հտպիտներ իւաղ մը կը հանէին ու խարազանով մը կամ զաւազանով մը կ'արթընցումէին: Նաեւս խորդալու ատենը, կատակերգուաց կօշիկ կը դնէին ծեռքին մէջ, որպէս զի արթըննալով, անով եւ բեսը քերէ:

Թ. Եատ վտանգներու մէջ ընկաւ: Այն կիտին մէջ տեսաւ զինքն, որ հիւպատոսութենէ պիտի ընկեր. անոր համար որ, Ներոնի, եւ Կայիկոսի եղբօր Պրուասի արձանները տեղատրելու քիչ հոգ տարեր էք: Բաց յայտանէ, սպասաւրաց եւ մինչեւ իսկ օտարականաց չարախօսութեանցը նշաւակ եղած էք շարունակ: Լէպիդոսի եւ Գետուլիկոսի դաւադրութեանը գտնուելուն վերայ Կայիկոսի ինդակցութիւն յայտնելու համար ի Գերմանիա դրկուելով՝ մահուան վտանգի մէջ ընկաւ, որովհետեւ Կայիկոս զայրացաւ Թէ իւր մօրեղբայրն իրբեւ տեսակ մը կառավարիչ ուղարկեր էին իրեն. կը ախղեն իսկ Թէ հոն հաւանելուն պէս, իւր հազած լաներովը Ռենոսի մէջ խօթեցին: Այն ժամանակէն ի վեր, ծերակուտին մէջ կարծիք յայտնելու մասին հիւպատոսներուն յետինն եղաւ միշտ, որովհետեւ զանի վշտացումնելու համար՝ ամենէն յետոյ անոր հարցումն կ'ընթիւն:

ամբաստանութիւնն որով՝ կեղծ կը ցուցընէին կտակ մը, յորում նա ստորագրեր էր: Վերջապէս, քահանայութեան մէջ զինքն ընդամել տալու համար ուժ միլիոն սէստէրկ ծախը ընելու պարտաւորութօվ, այն աստիճան չքաւորութեան մէջ տեսաւ զինքն, որ առ հասարակաց գանձն ունեցած պարտքը հասուցանել չկրնալով, իւր ինչը ծախու դրուեցան, իբրեւ զրաւեալ՝ քաղաքին պրետորաց հրովարտակաւը, ըստ օրինաց անշարժ զրաւականից:

Փ. Ահա այսպէս անցուց իւր կենաց մեծ մասն մինչ ի հասակ յիսուն ամաց, յորում ի կայսրութիւն բարձրացաւ խիստ տարօրինակ կերպիւ մը: Այն պահուն երբ Կայիրոսի սպանիչները մէկդի կ'ընէին ամեն մարդ որպէս թէ նա մինակ մնալ ուզած քզար, Կղօթէս ալ միւսներուն պէս հեռացեր ու քաշուեր էր ճաշի որահի մը մէջ, զոր հերէոն կը կոչէին. եւ սպանութեան ծայնն առնելուն պէս սարսափած, ընդ քարշ գնաց մինչ ի մերձակայ գաւիթ մը, եւ հոն դրան օթոցներուն ետին պահւըտեցաւ: Զինուորին մէկը որ ըստ բաղդի շուրջ կու գար, տեսաւ անոր ոտքերը, ուզեց գիտնալ թէ ո՞վ է. ճանչցաւ զանի, եւ անտի դուրս քարշելով զայն ողջունեց Կայսր կոչելով՝ այն վայրկենին, որ Կօղօդէս անոր ոտիցը փարելով իւր կենացը ինայել կը ինդրէր: Զայն իւր ընկերացը տարաւ, որը դղրդմամբ գումարուեր էին եւ տակաւին կը տատանէին թէ ի՞նչ ճանքայ բռնելու էին: Պահանուրակի մը մէջ դրին զայն. եւ որովհետեւ անոր զերիները փախեր էին, իրենց ուսոցը վերաբ առնելով մինչեւ իրենց բանակատեղին տարին՝ փոխն ի փոխն կրելով զահանորակը: Քազմութիւնը՝ անցած ատենն անոր տխուր եւ տրատում վիճակը տևանելով՝ կ'ողբա-

յին անոր բաղդին վերայ, եւ կը կարծէին թէ մեղցունելու կը տանէին որուն արժանապարու չէր: Պատնէշից ցանկին ներսն ընդունուելով, գիշերը պահանրդաց մէջ անցուց. եւ սկսաւ յոյսեր տածել, որքի սկզբան ի գուր կ'երեւէին. որովհետեւ հիւպատուներն ու ծերակոյտը՝ բաղարին պահպանութեանը կարգուած վաշտից միջոցաւ գրաւեր էին Կապիուլինն ու հասարակաց հրապարակը, եւ որպէս թէ, նախևին ազատութիւնը վերահաստատել կ'ուղէին: Նոյն ինքն Կղօղէս ժողովրդեան տրիբունի մը միջոցաւ կանչուեցաւ՝ զալ ծերակուտին մէջ կարծիք յայտնելու. պատասխանեց թէ բռնութեամբ զինքն վար դրեր էին: Պայց հնեւեւեալ օրը ծերակոյտը Թուղցեր էր իւր առաջին որոշմանցը մէջ. եւ կարծիքները շատի բաժնուելով, ժողովուրդն ալ որ ժողովքին շուրջը դիզուեր էր, բարձր ծայնիւ միակ մէկ տէր մը ինդրելով եւ զԿղօղէս անուանելով, Կղօղէս բանակին երդումներն ընդունեց եւ իրաքանչիւր զինուորի հնգետասան միծ սէստէրկ խոստացաւ: Կեսարներուն մէջ առաջինն է, որ այսպէս օրինակ տուաւ՝ լիւ զինից հաւատարմութիմն արծաթով զնելու:

ԺԱ. Պահուն վերայ ամրանալով, որիշ բան չունեցաւ աւելի ստիպուղական, բան թէ մոռացութեան մէջ Թաղել ի՞նչ որ անցեր էր ա՛յն երկու օրերուն մէջ, յորս հասարակապետութեան վիճակին վերայ խորհուրդ ըրեր էին. այս մասին ընդհանուր ներուղութիւն հրատարակեց, բաւական համարելով պատճել մէկ քանի զինուորական տրիբուններ եւ մէկ քանի հարիւրապետներ որք ընդդէմ Կայիշոսի դաւադրութեան մէջ մատ ունէին, թէ՛ օրինակ ըլլալու համար եւ թէ անոր համար որ զիտէր թէ, անոնք իւր մահր

խնդրեր էին նաեւս: Իւր մերժաւորաց նկատմամբ զԹասրտութեան շատ նշաններ ցուցուց: Իւր յաճախական եւ ամենաասուրք երդումն էր յանուան Օէստռու: Իւր հանւոյն Լիվիայի ընծաներ տուաւ Շաստուածային պատիներ եւ փիղերով լծեալ՝ Օգոստոսինին նման կառք մը՝ Կրկէսի խաղերուն մէջ. իւր ծնողացը սահմանել տուաւ դամբանական արարողութիւններ, եւ նաեւս, Կրկէսին մէջ տարեկան խաղեր՝ ի պատիւ իւր հօրք. եւ իւր մօրք՝ կառք մը զոր Կրկէսի խաղերուն մէջ ընդ քարշ տանել պարտէին, եւ Օէստռու մականոնը, զոր մերժեր էր Լիլիա: Իւր եղբօր յիշատակը պատուելու ամեն պատեհութիւն չփափունելով, ի պատիւ անոր Յունարէն կատակերգութիւններ խաղալ տուաւ Դէշապօլսոյ մէջ, եւ պասկա վարժատրեց զայն զոր անոնց մէջ լաւագոյն գտան դատատրք: Իւր շնորհապարտութեան ու երախտագիտութեան նշաններն եւս ցուցուց Մարկոս Անտոնիոսի, հրովարտակաւ մը յայտնելով թէ շատ կը փափարէր որ Պրուսոսի ծննդեան տարեղարձք տոնուի, որովհետեւ իւր հաւոյն Անտօնի տարեղարձն ալ նոյնն էր: Աւարտեց մարմարինէ: յաղթական կամար մը, զոր ծերակոյտն ուզեր էր՝ Պոմիկոսի թատեր քովիր կառուցանել Տիբերիոսի, եւ զոր զործադրելու անմոգութիւն ըրած էր: Զնջեց Կայիլոսի բոլոր գործերը. բայց չեղողուց որ անոր մահուան օրը տօնի օրերուն կարգն անցունեն, թէեւ իւր Թագաւորութեան առաջին օրն էր այն:

Ճ.Բ. Պատիմներու համար խիստ չափաւորաւէր ոլլալով, Կայսր անունը կրելէ հրաժարեցաւ, եւ ծերակուտին շողովորթական վճիռները մերժեց: Իւր դստեր հարսնախօսութեան ու իւր Թուան ծննդեանը

օրն ամփայն անցուց եւ իւր տանը մէջ միայն տօնեց։ Աքսորեալներէ եւ ոչ մին բերել տուաւ բայց եթէ ծերակուտին խորհրդովքը։ Իրեւ շնորհ մը խնդրեց որ թոյլ տան իրեն՝ ծերակուտին մէջ մտցոնել պրետորանոցի գաֆերէցն ու զինուորական տրիբոնները, եւ թէ վաւերացուին այն անձանց կտրած դատաստանները, զորս իւր տեղը պիտի կարգէր դատելու համար։ Անհատից ոմանց համար՝ տօնավաճառի իրաւունք խնդրեց հիւպատոսներէն։ Պատաստաններու ներկայ կը գտնուէր եւ դատաւորաց մէջը կ'անցնէր կը նստէր։ Երբ ատենակալը տեսարանը մանէին, ուրիշներուն սկս ոտքի կ'ենէր, եւ զանոնք կը բարեւէր ծայնով և շարժումով։ Ֆողովրդեան այն տրիբոնները որ իւր դատարանին մէջ քովը կու գային, ոտքի վրայ կեցոնելով խօսեցսնելուն համար զինքն անմեղադիր ընել խնդրեց անոնցմէ. որովհետեւ տեղ չունէր որ նստեցոնէր զանոնք։ Նաեւս, քիչ ժամանակի մէջ զինքն այն աստիճան սիրցուց, որ երբ զրոյց ելաւ թէ յ՛՛՛ Պատիա ըրած մէկ ճանբորդութեանը մէջ մատնութեամբ զայն կորուսեր են, ժողովուրդը սրտաբեկեալ, անէծքներ տեղացուց եւ ծերակուտին վրայ՝ մատնիչ եւ հայրասպան կոչելով զանոնք, մինչեւ որ ատենակալներն ատենաբանութեան բեմն ելնելով ապահովեցին թէ Կղողէս կենդանի է եւ մօտ կու գայ։

ՓԳ. Ակայն ամեն թակարդէ զերծ չեղաւ. վախոնեցաւ մասնաւորաց ծեռարկութիւններէ, ապստամբութիւններէ, եւ վերջապէս քաղաքական պատերազմէ։ Ֆողովրդեան մէջէն մարդ մը զիշերն իւր անկողնոյն բովը զատն դաշոյնով մը։ Որսի դանակով զինեալ երկու ասպետ ծերակալեցին, որք զայն սպան-

նելու համար կ'ըսպասին՝ մէկը թատրոնին դուքս ել-նելու տեղը, եւ միւսը Արէսի—Տաճարին մէջ։ Ասի-նիոս Գալլոս եւ Ստատիլիոս Կորվինոս, որ Պոլլիոն եւ Մեսսալա ատենախօսից սերունդէն էին, յեղափոխութիւն մը հանել ուզեցին՝ շատ մը գերիներու եւ ա-գատագրեալներու օֆնութեամբ զորս ի մի ժողովեր է-ին։ Փուրիոս Կամիլլոս Սկրիպոնիանոս՝ որ հրամանատար էր Դադիմատիոյ մէջ, բաղարական պատերազմ մը յարուցանել ուզեց։ բայց այս փորձն ալ հինգ օրուան մէջ խեղդուեցաւ կրօնական խղճահարութեամբ մը։ ա'յն լէգէոնները՝ որ անոր յարեր էին, չուտով մը զղջացին, անոր համար որ բնաւ չկրցան դրօշները կորզել եւ արծիներ պատրաստել ու իրենց նոր Կայսեր քով երթալ ժամանել։

ԺԴ. Իւր Թագաւորութեան տեւողութեանը մէջ չորս անգամ հիւպատոս եղաւ. նախ՝ երկու անգամ մի զմիոյ կնի. ապա չորս տարի միջոցէ յետոյ. վերջին անգամոն՝ վեց ամիս, միւս անգամներոն՝ երեք ա-միս։ Իւր երրորդ հիւպատոսութեան ատեն՝ մեռած հիւպատոսի մը տեղն անցաւ. եւ ոչ կայսր մի դեռ ա-սի ըրած էր։ Բայց, Թէ՛ Բիւլատոս եղած ըլլար եւ Թէ ոչ, միշտ մեծաւ հոգափարութեամբ դատաստան կը կտրէր, մինչեւ իսկ Թէ՛ հասարակաց եւ Թէ ըն-տանեկան օրերը։ Օրինաց գրուածքին չէր կապուեր միշտ. աւելի մեղմ կամ աւելի խիստ կը գործէր, ըստ բնական արդարութեան։ Զանոնիք որ իրենց նիշդ պահանջքէն աւելի խնդրելով կանոնի դէմ գտնուած ըլ-լալնուն համար՝ իրենց պահանջման իրաւոնքը կո-րուսեր էին, այն իրաւանց մէջ վերահաստատեց. եւ գաղանաց դատապարտեց զանոնք որ յանցապարտ ե-ղած էին մեծ նենգութեամբ, եւ զորս օրէնքը նուազ խառութեամբ կը պատժէր։

ՓԵ. Սակայն իւր դատաստանաց մէջ միշտ մի եւ նոյն չերեւեցաւ. մերթ կորովամիտ եւ զգուշաւոր կ'ըլլար, մերթ անխոհեմ եւ զայրացկոտ; երբեմն Թեթեւամիտ եւ անխորհուրդ: Մըրբ կը հրաւիրէր այն ասպեստներն որ դատարանաց մէջ ծառայել կը պարտէին, անոնց մէկը՝ իւր զաւակացը Թիւը պատճառ ցուցընթլով կրնար հրաժարիլ. բայց չըրաւ. Կղօդէս եւ դրկեց զայն՝ իրրեւ մէկն որ չափազանց փափար ոմի դատելու: Սոյն այս կոչման ատեն, ուրիշ մէկն իւր հակառակորդաց կողմէն՝ Կայսեր առջեւ ինքինքը պաշտպանելու հրաւիրուելով, կը պնդէր Թէ ժամանակը չէ, եւ Թէ իւր դատը հասարակ դատաւորաց նայելու բանն էր. Կղօդէս զայն պարտաւորեց անմիջապէս իւր դատը պաշտպանելու, որպէս զի իւր անհնական գործին մէջ ցուցընէ Թէ ի՞նչ արդարութիւն պիտի գործէ ուրիշի գործերուն մէջ: Մայր մը կը մերժէր իւր որդին նանաշել. եւ երկուստեր բերրուած ապացոյցերը բացայայտ չէին. Կղօդէս հրամայեց կնոքն որ այն երիտասարդ մարդուն հետ ամուսնանայ, եւ այս կերպով պարտաւորեց զայն խոստովանելու Թէ անոր մայրն էր: Պիւրաւ դատաստան կ'ընէր բացակայից դէմ, առանց նայելու անռնց ջատագովութեանցը, զորս կրնային ընել իրենց բացակայութեան համար: “Դատի մը մէջ պաշտպանական պատասխանւոյ մը ատեն՝ մէկը պոռաց Թէ նմնգագործին երկու ծեռքը կտրել պէտք է. անմիջապէս բերել տուաւ դահիճը՝ պատժոյ գործիքով: Մարդուն մէկուն բաղաբացիութեան յատկութիւնը վէճի ներքեւ դրեր էին, եւ փաստաբանները կը վիճէին գիտնալու համար Թէ այն մարդը Հռովմայեցւոյ ամղանով դատի մտնելու էր Թէ Յոյնի մեկնոցով: Կայսրը՝ կատա-

բեալ անկողմնակցութիւն մը ցուցընելու համար, ամբաստանութիւնը կամ պաշտպանութիւնը թիչ կամ շատ նպաստաւոր դարձուած մը առնելուն համածայն, բանիցս անգամ այն մարդուն հազուատը փոփոխել տուաւ: Իրաւաբանական գործոյ մը բննութեան ատեն գրեց Թէ անո՞նց կարծիքէն էր որք իրաւունք ունէին. այս արարքը զինքն հասարակաց արհամարհանացը ենթարկեց: Փաղաքացիին մէկը՝ գաւառէն վկայ մը բերել տալու դժուարութեան համար զինքն անմեղադիր ընել կը խնդրէր անկէ. երկար ժամանակ սպասեցընելէ յետոյ, ելաւ ըսաւ. «Մեռեր է, եւ կարծեմ ասի ներելի է անոր»: Մը որիշ մէկը շնորհակալութիւն կը յայտնէր Թէ Թոյլ կու տար ամբաստանեալի մը՝ ինքզինքն պաշտնելու, ըսաւ. «Թէեւ եղածը սովորական բան մի է միայն»: Լսեր եմ որ ծերերը կ'ըսէին Թէ Փաստաբանք անոր համբերութիւնն ի չարաչար կը գործածէին ա՛յն աստիճան, որ գահէն իջած ատեն ետ կը կանչէին եւ պատմունանէն կամ ոտքէն կը բռնէին. ասի պէտք չէ որ զարմանալի երեւի, որովհետեւ օր մը Յոյն մը դատի մէջ պատասխանած ատեն համարծակեցաւ ըսել անոր. «Պո՞ւ ալ ծեր եւ ապուշ ես»: Հուվմայեցի ասպետ մը, որ խիստ խառնագնաց էր բայց իւր Խնամեաց ատելութենէն կը դատափետուէր յանիրաւի, տեսնելով որ դատին մէջ պառնկացեալ կիներու դէմ զինքն կ'երեւաէին, յանդիմանեց զեղօդէս իւր անգթութեանն. ու Թանձրաւանութեանը համար. ու իւր ծեռքը բռնած տախիտակներն ու սլաքն անոր երեսին նետելով անոր այտը վիրաւորեց:

Ժ. 2. Կղողէս բննչութիւն վարեց, որ Պօլոսի եւ Պլանկոսի ժամանակէն ի վեր ի գործ չէր ածուեր.

ինչպէս ուրիշ ամեն բանի մէջ, նոյնպէս ասոր մէջ մի եւ նոյն անհաւսար վարմունքը ցուցուց : Ասպետաց հանդիսին ատեն, ամօթապարտ չնշանակեց այն մէկ երիտասարդը, որ անպատուեալ էր բայց հայրը կ'ըսէր թէ գոհ էր անկէ . «Անոր քննիչը հայրն է» ըսաւ : Ուրիշ ասպետի մի ալ՝ որ իւր խառնագնացութեամբ նշանաւոր էր, խիստ քաղցրութեամբ ազդարարեց որ աւելի չափաւորութեամբ կամ զոնէ աւելի ընտրողութեամբ զինքն տայ շուայտութեանց . եւ յաւելցուց . «Թնջոն համար պէտք է որ քու տիրուհոյդ անոնը գիսնամ» : Իւր բարեկամաց աղաչանօք վերակարգեց զոմն ի պատիւն յորմէ ծգեր էր գայն . «Աակայն կ'ուզեմ որ, ըսաւ, այն պատուընկէցութեան նիշը մնայ» : Պատաւորաց թուոյն մէջէն աւրեց . Յոյն գաւառի մը երեւելի քաղաքացիներէն մին որ Լատիներէն չէր զիսեր, եւ օտարականաց կարգին մէջ մտցուց զայն : Զներեց որ ո՛ր եւ է ասպետ մը իր լիստուց մապին պատասխաներու համար պաշտպանող մը տոնու : կ'ուզէր որ ամեն մէկն իւր վերայ առնու այն աշխա տութիւնը, որչափ որ ներէ իւր կարողութիւնը : Տատ մը անձեր որոց մտքէն չէր անցներ, յանցաւոր նշանակեց զարմանալի պատճառներով, գոր օրինակ՝ առանց իւր զիտութեան եւ առանց անցագրի Խոտայիայէն զուրս զացած ըլլալնուն համար, իւր երկիրներուն մէջ թագաւորի մը ընկերացած ըլլալնուն համար . օրինակ կը բերէր Պարիիրիս Պոստումոսը, որ ժամանակաւ իւր պարտապանին Պաղոմէսու թագաւորին ետեւէն յԱղեքսանդրիս երթալուն համար մահապարտ ամբատանեցաւ : Կ'ուզէր անոնց մէկ մեծագոյն մասն նշանակել . բայց քննողներուն անհոգութենէն, զանոնիք զորս յանցաւոր գտնել կ'ուզէր, անմենիք

գտնելու նախատինքն ոմնեցաւ. անոնք զորս կը յանդիմանէր ամուրիութեան համար, կամ կիներնոն ամբողջութեան համար, կամ ընչից սլակառութեան համար, ամուսնացեալ, հայր եւ հարուստ եղան. մինչեւ իսկ անոնցմէ միև, որոմ համար ամբաստանութին կ'ըլլուէր թէ իւր անձն կորսընցընել փորձեր էր եւ ինքզինքն վիրաւորեր էր, լաթերը վեր առաւ եւ ցուցուց որ քնաւ վէրը չունէր: Իւր քննչութեան տարօրինակ գործերոն մէջ սա եւս նշմարուեցաւ որ գեղեցկաշէն արժաթեայ կառք մը՝ որ Հռովմայ Աբան+ անուանեալ Թաղին մէջ ծախու դրուեր էր, զնել ու կտոր կտոր ընել տուաւ. Թէ՝ միայն մէկ օրուան մէջ քսան հրովարտակ հրատարակեց, որոց մէջ կար հաստ մը որ կ'ազդարարէր թէ տակառները լաւ ծեփեն ծիւթով, որովհետեւ այն տարին շատ գինի պիտի ըլլար. եւ որիշ հատ մի ալ, որ իմի իսածնելուն դէմ իբրեւ ընտիր դեղ կը նշանակէր գեղձի ծառին հիւթը:

Փէ. Միայն մէկ զինուորական արշաւանք ըրաւ, եւ այն ալ մեծ չէր: Մերակոյտը յաղթանակի զարդերն ընծայեր էր անոր. բայց ասի իւր աստիճանին վեհափառութեանն արժանավայել ֆայլ մը չհամարելով, կատարեալ յաղթանակ մը ուզեց. եւ իւր բաշագործութեանցն ատպարէզ ընտրեց զԱնգդիա, որ այն առնեն դժգոհ էր Հռովմայեցիներէն՝ փախստականաց հմանց ետ չտրուելուն առնիւ. եւ որ յարձակում մը չէր կրած Յուլիոս Կեսարէն ի վեր: Նաւը մտաւ Պատիայէն. բայց սաստիկ հով մը՝ երկու անգամ քիչ մնաց որ զայն պիտի կորսընցընէր՝ Մտէկաղեան կղզմերոն մօտը, Լիգուրիայի եզերացը դիմօր: Պաւա ի Մարսիլիա, եւ ցամաքէն զնաց մինչ ի Գետրիակ: Քիչ օրուան մէջ առանց կոռի եւ առանց ա-

րիմհեղութեան կղզւոյն մէկ մասին տիրեց. ճանքայ ենելէն վեց ամիս յետոյ վերադարձաւ ի Հռովմ, եւ մեծ փառօք յաղթանակեց։ Պաւառաց կառավարիչներուն եւ մինչեւ իսկ տարագրելոց ոմանց թոյլ տուաւ Հռովմ զալ եւ այս տեսարանը տեսնելու. եւ Կեսարաց պալատին գագաթին վերայ նաւային պսակ մը դրաւ՝ բաղարական պսակին քովը, իբրեւ յիշատակարան իւր յաղթութեանն ի վերայ Ռվիկանու։ Իւր կինը Մեսալինա սայլակի մը մէջ նսաած անոր յաղթական կառրին ետեւէն գնաց. շատ մը Հռովմայեցիք՝ որ յաղթանակի զարդերուն արժանացեր էին այս պատերազմին մէջ, ծիրանեզր պատմումանով ծածկուած հետիոտս կը բալէին. եւ անոնց մէջէն միայն հրասոս Փրուգի հանդերձաւորեալ ծի մը հեծած էր եւ արմաւենեօք զարդարեալ յաղթական պատմուման առած. լստ որում այս երկրորդ անգամն էր որ զինուորական վարձատրութիւններ կ'ընծայէին անոր։

Փ. Կ. Կղողէս քաղաքին ապահովութեանն ու պաշար հայթայթելու հոգովը զբաղեցաւ մեծ ինամով։ Թմիլեան Թաղին հրդեհին ատենը, որովհետեւ կրակը դիւրաւ չէր մարեր, երկու գլուխը հրապարակի մը մէջ անցուց. եւ որռվիետեւ զինուորներն ու զերիները յովներ էին, ատենակալաց միջոցաւ Հռովմայ բոլոր Թաղերէն ժողովուրդը բերել տուաւ, եւ զինուորաց տեղն անցոնելով իւր առջեւն աշխատեցուց. սնտուկներով լեցոն ստակ բերել տուեր էր, որ մեծ գործունէութիւն ցուցընողները վարձատրէ։ Տատ մը տարիներ երաշտ երթալով Հռովմայ մէջ ուտեստն պակսելով, ժողովրդեան բազմութիւնը՝ որ մը զայն հասարակաց հրապարակին մէջ արգիլեց. Խշնամանը կը տեղացունէին անոր վերայ եւ հացի կտորներ կը նե-

տէին անոր. այսպէս որ մեծաւ դժուարութեամբ կրցաւ ազատիլ ու իւր պալատը փախչիլ. այն ժամանակէն սկսելով, եւ ոչ իւիք անհոգութիւն ըրաւ ի Հռովմ պաշար բերել տալու համար, մինչեւ իսկ ձմրան մէջ :

ԺԹ. Այս ճանքոն ծեռնարկութիւն ընողներոն մեծ շահեր առաջարկեց, եւ վնասներն իւր վերայ առաւ. զանառականութեան համար նաւ շինել տուտդներուն առանձնաշնորհութիւններ տուաւ, իւրաքանչիւրին՝ ըստ վիճակին զօր ունէր կայսրութեան մէջը. օրինակի համար, քաղաքայիններոն՝ Պապիա Բոպպէա օրէնքը և ազատութիւն. Կատիժներուն՝ քաղաքացւոյ ասոինան. եւ նաւ շինողաց կիներոն՝ չորս զաւակի տէր մարց արտօնութիւնները: Բոլոր այս սահմանադրութիւնները զեռ այսօր կը կենան:

Ի. Սակաւաթիւ հասարակաց յիշատակարաններ լմբնցուց, եւ անոնք ալ աւելի մեծ բաներ էին քան թէ կարեւոր. ինչպէս, Կայիրափ սկսած ջրմուղը, Փուկին լճին ծագումն եւ Ռատիոյ նառահոսնգիստը. զիտէր Աէ Օգոստոս այս գրծերոն վերջինը յամառէն մերժեր էր . . . մ որ զայն կը ինդրէին. եւ Թէ Օգոստոս Կեսար պարտառորուեր էր միւսէն ետ քաշուելու: Ի Հռովմ բերաւ իւր անուամբը Կաղողիա անուաննեալ ջուրը, որ Կանու ո՞յն եւ Ելբունի կոյուած երկու ակերէ կու զայ. Նաեւս Յէվէրոնի ջուրերը, որ քարէ ջրանցներու մէջէն կ'անցնէին ու զեղեցիկ պահարաններու մէջ կը քամնուէին: Փուկին լճին ծագման զալով, ասոր ծեռնակելովը Թէ՛ շահ եւ Թէ փառք գտաւ. ըստ որում շատ մը ամհատներ անոր ծախըն իրենց վերայ առին, սա պայմանաւ որ իրենց որուին այն դաշտուրը, որ ջուրերուն քաշուելովը

ցամքած պիտի մնային. շատ դժուարութեամբ աւարտեցաւ ջրամցը, որոն համար երեք հազար քայլ տեղ փորեցին լեռան մը մէջ տեղէն որոն մէկ մասն պեղել ու մէկ մասն վեր նետել պէտք եղաւ։ Նաւահանգիստ մը շինեց յՇատիա, ամբարտակ մը յօրինելով, որ կը տարածէր յաջ եւ ի ճախ։ եւ մոստրին վերայ Թումբ մը՝ որ հաստատուած էր նաւու մը վերայ որ ահազին կոթող մը բերեր էր Վգիպտոսէն, եւ զոր ընկղմեր էին. այս Թումբին վերայ կը բարձրանար Աղեքսանդրիոյ փարոսին նման խիստ բարձր աշտարակ մը՝ զիշերը նաւերը լուսաւորելու համար։

ՊԵՏ. Եատ մը պարզեմեր բաժնեց ժողովրդեան, եւ բազմաթիւ ու մեծափառ տեսարաններ տուաւ. սովորական շրեղութեամն ու որոշեալ տեղերոն չկապուեցաւ, նոր խաղեր հնարեց եւ հիները վերայարոյց նոր տեղերու մէջ։ Այն ատեն որ կը կատարէր Պոմպէոսի Թատրոնին նուիրագործութիւնը որ այրեր էր եւ զոր վերականգներ էր, երբ արդէն բարձր տեղի մը մէջ զոհ մատուցեր էր, եւ նստած ու անձայն բազմութեան մէջէն անցնելով իւր տեղը նստելու կու գար, զահ մը դնել տուաւ աւագավայրին մէջ՝ անտի խաղերոն նշան տալու համար։ Յօնախմբեց դարաւոր խաղերը որոց համար պեղեց Թէ Օգոստոս զանոնք իրենց ժամանակէն առաջ անցուցեր էր, Թէեւ նոյն ինքն իւր յիշատակագրութեանցը մէջ ըսած է Թէ Օգոստոս ա'յն տարիները յորս այն խաղերն ընդհատեր էին, լաւ մը հաշուելէ յետոյ՝ զանոնք ճիշդ իրենց ժամանակին մէջ դրած էր. սակայն երբ ըստ սովորակամ եղանակի՝ հասարակաց բարոզի մը բերնով կը հրաւիրէր բոլոր բաղաքացիները, ծաղրեցին Թէ մէջերնուն մէկն. այդ խաղերը չէր տեսած եւ չպիտի

տեսնէք ալ. արդէն այդ խաղերուն վերջին անգամ տօնուած ատենը հանդիսատես գտնուողներ, եւ մինչեւ իսկ մէկ քանի դերասաններ կային տակաւմն։ Եատ անգամ Վատիկանի լերին վերայ ընել տուա Կրկէսի արշաւանքները. եւ այդ արշաւանաց՝ իբրեւ միջանկեալ մասն, գազանամարտութիւններ դրաւ։ Մեծ Կրկէսը մարմարիննեայ վանդակապատքով եւ ոսկեզօծ եզերքով գեղազարգեց. առաջ փայտէ կամ քարէ էին. տեղեր յատկացուց ծերակուտի անդամոց, որը՝ իրմէ առաջ, նշանակեալ տեղ չունէին։ Կառային կրիմներուն վերայ յաւելցուց Տրոյական կրթութիւնները. եւ պրետորական հեծելազօրթը՝ հրամանատար ունենալով իրենց տրիբուններն եւ նոյն իսկ վերատեսուչը, կռուեցան Ասքրիկեան հրէշներու դէմ։ Նաև Պատարագնիկեցի հեծեալք յերեւան եկան, որը Կրկէսին մէջ կատաղի ցուկեր հալածեցին, զանոնք յոզնեցունկելէ յետոյ՝ անոնց թիկանցը վերայ ցատկեցին, եւ անոնց եղջիւրներէն բռնելով զգետնեցին։ Սուսերամարտից տեսարանները շատցուց. առարեկան տեսարան մը տուա պրետորաց դաշտին մէջ՝ առանց հանդերձանաց եւ առանց գազանամարտութեան. ուրիշ մի ալ Ասքէսի—Պաշտի մէջ, սովորական ծեւով. եւ շատ մի ալ արտաքոյ կարգի եւ սակաւորեայ, զոր Բաւակը կը կոչէր, որովհետեւ ասոր ծանուցումն ըրած ատեն ըսեր էր թէ առանց արպրողութեան փոքրիկ հացերաթի մը կը հրաւիրէր ժողովուրդը։ Ուրիշ ամեն տեսակ տեսարանաց ոչ նուազ սրտի մտօք պարապեցաւ։ Հրապարակաւ կը տեսնէին որ յաղթողաց բաժնուած ուկիները մատներովը կը համրէր, բոլոր քաղաքացիները՝ լնքնին ցնծութեան եւ գուարթութեան կը գրգռէր, եւ եր-

թեմն ոչ սակաւ ծախողապէս անոնց հետ կը կատա-
կարանէր. օրինակի համար, երբ Պալումբոս անօնով
տառերամարտը կ'ուզէին, կատակելով անռանք բա-
ռին փերայ (որ հաւտալ կը նշանակէ) պատասխանեց.
«Այս՛, թէ որ բռնո՞ի» ուրիշ սուսերամարտի մը՝ ա-
նոր չորս որգուց խնդրանօքն արձակումն տուած ա-
տեն, տեսնելով որ ամեն մարդ հետաքրքրաթիմ կ'ը-
նէր այս շնորհրին փերայ, տումսակներ ցրուեց, որոց
մէջ ժողովրդեան կը ցուցընէր թէ ո՛րչափ շահ կար
գաւակաց տէր ըլլալոն մէջ. որովհետեւ այդ պատ-
ճառաւ այնքան շնորհապարտութիւն կը ցուցուէր՝
մինչեւ իսկ սուսերամարտի մը. ասի, եւ այնպէս,
այնչափ անտեղի չէր այն ժամանակուան մէջ եւ մեր
բարուց մէջ: Արէսի—Թաշտին մէջ ներկայացումնեղ
տուաւ քաղաքի մը առնուին ու ասարի տրուիլը եւ
Անգղիոյ Թագաւորաց հնագանդիլը, ու ինքն պա-
տերագմական զգեստով նախագահից: Փուկին թին
ծագումն տալին առաջ, հոն նաւաճարտութիւն մը ը-
նել տուաւ: Երբ կոռուպդները «Թարի լոյս, Կայսը
մեր. գֆեգ կ'ողջունենք դեռ չմեռած» ըսին, ու ինքն
ազ անոնց պատասխանելով «Թարի լոյս» ըսաւ, ասի:
շնորհնելու խօսքի մը աեղ առնելով եւ ոչ մէկ երնին
շուզեց կուռիլ: Կաթորէս թիչ մը ատեն խորհիցաւ թէ
արգեօք սրո՞վ թէ հրով կորսղնցոնէ գանձնք ամեն-
քը. վերջապէս ուժգնութեամբ մը ելաւ իւր տեղէն,
եւ դղդղոցուն ու ծաղրելի քայլով մը լճին շուրջը
գառնալով. զանոնք կռուելու պարտառեց՝ կէս մը
սպանալեօք, կէս մը խոստումքով: Յասներկու
ցոկանաւ Հռողոսի նոյնքան ալ Սիկիլիոյ, իւրա-
քանչիւրն եռակարգ թիակներով, այս կոռույն մէջ յի-
րար զարնուեցան ի ծայն փողոյն, զոր՝ մերենապէտ մը

լժին վրայ բարձրացած արծաթեայ տրիտոն մը իւր խերանն առւած էր:

ԹԲ. Եատ մը բաներ բարեկարգեց, հաստատեց կամ նորածեւտւթիմներ մտցուց հրապարակային արարողութեանց մէջ, քաղաքական եւ զինուորական բարուց մէջ եւ բոլոր դասերուն վիճակին մէջ՝ քաղաքին ներսն ու դուրսը. երբէք քահանայապետաց դպրոցին մէջ նոր անդամ մը չընդունեց՝ առանց կանխապէս երդումն ընել տալու: **Ք**անի անգամ որ երկրաշարժ եղաւ, քաւութեան տօներ նշանակել տուաւ պրետորին միջոցաւ՝ գումարեալ ժողովրդեան առջեւ. եւ ինքն, իբրեւ մեծ քահանայապետ, ատենաբանութեան բժմը կ'ելնէր, եւ գերիներն ու գործատրները հեռացունելով՝ հրապարակային աղօթքներու ծանուցումն կ'ընէր, երբ Հռովմայ մէջ կամ Կապիտոլիոնի մէջ չարագոյժ սբանչելիք մը երեւցած ըլլար:

ԹԳ. Ուզեց որ դատաստանի բերուած գործերը՝ որք առաջ ժմրան մէջ կամ ամրան մէջ նշանակեալ ժամանակներ ունէին, հաւասարապէս ամեն ժամանակի մէջ նայուին: **Փ**առանգական աւանդից տեսչութիւնը՝ որ առաջ իբրեւ տարեկան յանմնարարութիւն մը Հռովմայ դատապորաց յատկացեալ էր, մշտնչենաւորապէս տրուեցաւ անոնց, ինչպէս նաեւ գաւառի կառավարիչներոն: **Պ**ապիա օրէնքին մէկ յօդուածը ընջեց, զոր Ցիբերիոս աւելցուցեր էլ, եւ որ կ'ենթազ դրէր Թէ վաթսնամեայք անկարող էին որդեծնութեան: **Կ**անոն հաստատեց որ հիսպատոսք արտաքոյ կարգի կերպիւ ինսամակալ կարգեն անչափահասից. եւ Թէ անոնք որ գաւառաց կառավարիչներուն կողմէն աքսորուկն, Հռովմէն եւ Խալիքայէն նաեւս աքսորեալ ըլլան: **Ջ**եսակ մը աքսոր մտարեր եց որ ոչ սա-

կաւ տարօրինակ էք. քաղաքացւոյ մը արգիլեց որ երեք մղոնէն աւելի շինուանայ ձռովմէն։ Երբոր ծանրակշիռ գործերու վրայ խորհուրդ պիտի ըլլար, երկու հիւպատոսաց մէջ տեղը՝ տրիբոնի աթոռի մը վերայ կը նստէր ծերակուտին մէջ։ Խրին վերապահեց անցագիր տալրւ իրաւոնքը, զոր առաջ ծերակոյտը կու տար։

ԽԴ. Հիւպատոսական զարդերը շնորհեց երկու հարիւրոց տասնեակին։ Անոնց մէջէն որոնք որ ատենակալութեան յատկութիւնը մերժեր էին, ասպետի յատկութիւնն առաւ անոնցմէ։ Միջնածիրանի տուաւ ազատագրեալի մը որդւոյն, սա պայմանաւ որ երթայ ձռովմայեցի ասպետի մը որդեգիր ըլլայ. ասի ընելով կը խոտէր իւր ըրած մէկ խոստումն, որ էք ծերակուտին մէջ չմտցունել մէկն որ գոնէ ձռովմայեցի ասպետի մը եղրօր թոռն չըլլար։ Ճշմարիտ է թէ զինքն արդարացոնելու համար՝ օրինակ բերաք իւր նուինեաց մին՝ կոյրն Ապափոսը, որ բննիչ եղած ատենը, ազատագրեալի որդիներ մտցուցեր էք ծերակուտին մէջ։ Բայց չէր զիաւեր որ Օգոստոսի ժամանակը, եւ մինչեւ իսկ անկէ ետքն ալ, ազատագրեալ անունը կու տային ոչ միայն անոնց որ իրենց տէրերէն ընդունած էին ազատութիւննին, այլ նաեւս ազատագրեալէ ծնած ազատ մարգոց։ Գաևապետաց դպրոցին յանձնեցաւ սուսերամարտից տեսարան մը տալ՝ փոխանակ ճանապարհաց նորոգութեան, որ անոնց պաշտաման մէկ մասն էք։ Անոնց ծեռքէն առաւ նաեւս Գաղղիոյ եւ Շատիոյ կառավարութիւնը, եւ ի փոխարինութիւն՝ անոնց տուաւ Կուռնոսի տաճարին հասարակաց գանձում պահպանութիւնը, որ Օգոստոսի ժամանակէն ի վեր, պաշտօնի վերայ նղույ

կամ պաշտօնէ ելած պրետորներուն յանձնուած էր։ Յաղթանակի զարգերը շնորհեց իւր փեսին Սիլանոսի, մինչդեռ սա այրական պատմուճսն չէր առած։ Եւ այս շնորհը՝ ընդհանրապէս ա'յն աստիճան շռայլեց, որ լէգէոնները խմբովին խնդրագիր մը տուին անոր, որով կ'աղաքէին որ անթիհիապատոսաց կառավարութիւն մը տալուն հետ ի միասին յաղթանակի զարդերն ալ շնորհէ անոնց, որպէս զի պատրուակ չփնտուեն պատերազմի՝ ի՞նչ որ ալ ըլլայ։ Սալու Պղոտիոս դրուատեսաց պատիճներն իսկ առաւ, եւ Կղօդէս անոր առջեւէն ժմաց եւ անոր քովը կեցաւ երբ նա ի Կապիտոլիոն ելաւ եւ երբ անտի վայր իշջաւ։ Պարինիոս Սեկոնդոս, Պերմսնական Կաւրեան ազգը յաղթած ըլլալով, արտօնութիւն ստացաւ Կաւրեան մականոնը կրելու։

ԴԵ. Կղօդէս կանոնի դրաւ հեծելազօրաց ծառայութիւնը. այնպէս որ մէկը հետեւակաց վաշտի մը հրամանատրութիւն ընելէն յետոյ, հեծելոց վաշտի մը հրամանատրար կ'ըլլար, եւ անկէ լէգէոնեան տրիբունի աստիճանը կ'անցնէր։ Նոր Թոշակ մը եւս սահմանեց անվարծ սատարաց համար, որք միայն տիտղոս մի ունէին եւ ոչ պաշտօն։ Պերակուտին մէկ վճռովն արգիլեց զինուորաց որ ատենակալաց սուներէն ներն չմտնեն՝ այցելութիւն ընելու համար։ Աճուրդով ծախել տուաւ ազատազրեալներ որք Հռովմայեցի ասպետաց տեղ անցնել կ'ուզէին։ Պառայական վիճակի մէջ դրաւ նորէն զանոնք, որ ապերախտ էին եւ զանգատի առկիթներ կու տային իրենց տէրերուն։ Եւ Թէ որ զանոնք պաշտպաննելու համար փաստաբաններ ներկայանային, կ'ըսէր անոնց Թէ այնպիսի պարագայի մէջ՝ անոնց ազատազրելոցն ընդդէմ դատաստան

չպիտի կտրէք: Քաղաքացիք ոմանք՝ Եսկուլապի
կղզոյն մէջ, իրենց հիւանդ գերիներոն բժշկութեան
հոգէն ազատելու համար զանոնք դուրս ծգած ըլլա-
լով, յայտարարեց թէ որոնք որ այսպէս դուրս
ծգուին, թէ որ բժշկուին, ազատ պիտի ըլլան ու ի-
րենց տէրերոն չպիտի վերաբերին. եւ թէ՝ թէ որ
մէկն իւր գերին փոխանակ դուրս ծգելու սպաննէ,
մարդասպանութեան յանցապարտ պիտի համարուի:
Թատկապէս հրովարտակաւ մը պատուէք ըրաւ ճա-
նապարհորդաց, որ Խտալիոյ քաղաքներոն մէջէն ու-
րիշ կերպ չանձնին բայց ե՞նէ ոտքով եւ գահաւորա-
կով: Պուզողէսի մէջ եւ Պստիոյ մէջ վաշտեր դրաւ,
հրդեհ պատահած ատեն օգնութին ընելու համար:
Օտարականաց արգիլեց Հռովմայեցի ընտանեաց ա-
նոնմներ առնուլ. եւ կացինով կորսընցուց՝ Եսկուլիի-
սի մօտը, զանոնք որ քաղաքացութեան իրաւոնքը
կը յափշտակէին: Մերակուտին տուաւ Աքայիայի
եւ Մակեղոնիոյ վիճակը, զոր Ցիրերիոս իրեն հա-
մար առեր էք: Ազատութիւնն առաւ Լիւկիացինե-
րէն, որոց ներքին կոհները կորուստ պիտի պատ-
ճառէին, եւ տուաւ Հռողոսցոց, որք իրենց անցեալ
պակասութեանցը վերայ զղացեալ կ'երեւէին: Ցրո-
յացիները՝ իբրեւ նախնիք Հռովմայեցոց, ընդ միշտ
ազատ յայտարարեց ամեն հարկէ. եւ կարդացուց
Թունարէն հին նամակ մը որ գրուած էք յանուն ժողո-
վլողեան եւ ծերակուտին՝ առ Մելեկիոս Թագաւորն.
յորում բարեկամութիւն եւ նիզակամցութիւն կը խոս-
տանային անոր, սա պայմանաւ որ ամեն հարկէ ազատ
ընէ Ցրոյացիները, զորս Հռովմ իբրեւ իւր եղբայր-
ները կը նկատէք: Քաղաքէն վոնսւեց Հրեաները,
որք Քրիստոս անոնով մէկու մը դրդմատիրը խոռվու-
ց

Թիմներ կը յարուցանէին։ Երբ տեսաւ ոք Գերմանացոց պատզամաւորները զորս ժողվարդեան մէջը դնել տուեր էլն, պարզմատութեամբ եւ անվեհերութեամբ մը՝ կ'երթային նստելու Պարթեւաց եւ Հայաստանի դեսպաններուն բով, որք ատենակալաց մէջը նստած էին, Թողուց որ այն պատզամափառներն աւագավայրիս մէջ նստին, ըսելով Թէ ոչ յատկութեամբ եւ ոչ բաջասարժութեամբ անոնցմէ ստորին են։ Քոյրովին ջնջեց Պրոյիններուն զրիերն որ Գաղղիացոց մէջ կը կատարէին այնչափ բարբարոս կերպիւ. եւ զրս Օգոստոս միայն Հռովմայեցի բաղարացոց արգիլած էք. բնդ հակառակն, չամաց Հռովմայ մէջ մտցումել Եսերէս Նղիւսինոսի գաղտնիքը։ Խորհեցան հասարակաց գանձուն ծախիւք վերականգնել Սիկիլիոյ մէջ Սրբիք բերին Աստղկան տաճաթքը, որ հնութենէն փլեթ էք։ Թագաւորաց հնատ դաշնակցութիւն ըրաւ. վագեմի աբարողութեանց համածայն զործելովէ, այսինքն հասարակաց հրաւագարակին մէջ մատակ խոզ մը մորթելով, եւ սովորական երդմունքը կարդացունելով Քայց բնդիանրապէս իւր Թագաւորութիւնը՝ բացաքճակապէս իւր կանանց եւ իւր ազատագրելոց կամացը ստորակարգեալ եղաւ. եւ այնպէս, ինչպէս որ պէտք էք ըլլալ անոնց շահուն եւ մեծութեանը համար։

12. Սրբառասարդութեան ռառեն երկու կիներուն շահանուեցաւ. Օգոստոսի քրոջ Թոռան Էմիլիա Լէսպիդայի, եւ Կամիլլոս դիկտատորին հին ընաանիքն՝ Լեւիս Մեդուլլինայի, որ Կամիլլա մականունն ալ ռնէր։ Առաջինն արծակեց լեռ կոյս՝ անոր համար որ անոր ճնողքն Օգոստոսի երեսէն ընկեր էին. միւրու հիւանդանալով մեռաւ այն օրն որ նշանակուած

կր հարսանեացը համար : Յետոյ ամուսնացաւ Պղաւատիա Հուրգուլանիլլայի հետ, որուն հայրը յաղթանակած էր. ապա Էջիա Պետինայի հետ, որ հիւպատուսի մը դրաստր էր : Ասոնց երկուքին ալ բաժնուեցաւ կնաթողութեամբ . Մին ծգեց խիստ Թեթեւ պամկասութեանց համար, եւ միւսը՝ ամօթալի անառուսկութեանց համար, որոց վերայ սպանութեան կասկած մի ալ կ'աւելնար : Ա երջապէս իրեն կին առաւ իւր ազգականին Մէսաւալա Քարրարոտի դրաստրը Մէսաւինան . բայց իմանալով Թէ նա նախատինք կ'ընէր իրեն, եւ Թէ համարձակենք էր հրապարակաւ ամուսնութիւն կնքել Կայիսու Սիլիոսի հետ՝ մինչեւ իսկ օժիտ մը յանճնելով քահանայից, սպաննել տուաւ գայն, եւ պրետորեան զինուորաց առջեւ երդումն ըրբաւ Թէ՝ որովհետեւ ամուսնութիւնն այսչափ ծախող կ'ըլլար իրեն, ամուրի պիտի մնար, եւ յանճն կ'առնուր անոնց ծեռօք սպաննուիլ եթէ իւր երդումն դրժէր . սակայն այս խոստման հակառակ, շատ չանցաւ նոյն այն Պետինայի հետ միացաւ զոր վաներ էր իւր անկողինէն . եւ Լոլիթ Պօլլինայի հետ, որ կին եղած էր Կայիսուի . բայց իւր եղբօր Գերմանիկոսի դստեր՝ Ազրիպտինային զգուանքին եւ արենակցութեան համար ներելի եղող ընտանեկան յարաքերութենէն . մոլորեալ եւ հրապուրեալ, վարձեց ատենակալ մը որ ծերակուտին մէջ խորհուրդ տուաւ Թէ զայն իւր կամսցը հակառակ ամուսնացունեն Ազրիպտինայի հետ՝ հասարակապետութեան շահոն համար, եւ քաւդացուցուց Թոյդ տան նմանօրինակ ամուսնութեանց որ մինչեւ այն ատեն ազգապղծութիւն կը համարուէր : Հետեւեալ օրն ամուսնացաւ Ազրիպտինայի հետ . բայց չգտնուեցաւ մէկն որ այս օրինակին հետևի,

բացի ազատագրեալէ մը եւ հարիվապետէ մը, որոց հարսանեկան այցելութիւններ ըրաւ Ազրիպափինայի հետ:

ԻԵ. Իւր կյաներուն երերէն գաւակներ ռանեցաւ. Հովքուլանիլլայէն՝ Դրուսոս եւ Կղաւդիա, Պետինայէն՝ Անտոնիա, Մէսսալինայէն՝ Հոկտափիա եւ մանչ մը որ յառաջ Գերմանիկոս եւ յետոյ Բրիտաննիկոս կոչեցաւ: Դրուսոս տղայութեան ատեն երբ տանձ մը վեր նետելով ու բերնովը բռնելով կը խաղար, խեղդուեցաւ ու մեռաւ Պոմպէայի մէջ: Քիչ օր առաջ նշանուեր էր Սէյանի դստեր. եւ ասով շատ զարմանալի կ'երեսի այն գրոյցն որ ելաւ, թէ անոր մահուան հեղինակը Սէյանն էր: Կողոդէս՝ զեղոդիա իւր մօրը տան դրան առջեւը ծգել տուաւ իրեւ ծնոնդ պոռնկութեան ընդ Բուտեր ազատագրեալի. թէ եւ նա իւր կնաթողութենէն հինգ ամիս յետոյ ծնած էր, եւ ինքն ալ զայն սնուցանել սկսած էր: Անտոնիան ամուսնացուց նախ Կնէոս Պոմպէոսի, եւ յեաոյ Փաւստոս Սիլլայի, որ Հռովմայ առաջին լմտանիքներէն էին. եւ Հոկտափիան որ առաջ Սիլլանոսի խօսեցեալ էր, ամուսնացուց իւր որդեզրին Ներոնի: Գալով Բրիտաննիկոսի, որ իւր Թագաւորութեան քսաներորդ օրն եւ իւր հիւպառոսութեան ատեն ծնած էր, անդողար ժողովրգեամ եւ զինուորաց կը յանմարարէր զայն, անոնց առջեւ զայն իւր գիրկն առնելով, կամ տեսարանին մէջ զայն իւր քովը կամ ծնգացը վերայ կեցոնելով, եւ ձախակից ըլլալով ժողովրդեան աղաղակներոն, որ մաղթանքներ կ'ընէր այն տգոն համար: Իւր փեսաներէն մին՝ Ներոնն որդեզրեց, եւ միւս երկուրը՝ Պոմպէոս ու Սիլլանոսը կորուսանել տուաւ:

ԹՅ. Իւր ազատագրելոցը մէջէն, որոնք որ խիստ շատ բարձրացուց, ասոնք էին. Պոսիգէս ներբինին, զոր Անգղիացւոց վերայ տուրած յաղթաճակին մէջ պատռեց երկաթէ զուրկ տէզով մը (օք զինուտրական վարձատրութիւն մի է). Փելիքս, որոն տուաւ շատ մը զինուորական հրամանատրութիւններ եւ ձորէաւտանի կառավարութիւնը, եւ որ երեք թագուհիներու հետ ամուսնացաւ. Հարպոկրաս, որ արտօնութիւն առաւ անկէ՝ քաղաքին մէջ զահաւորակով շրջելու եւ տեսարաններ տապու. Պոլիրէս՝ բանասիրական ուսմանց քարտուղարը, զոր շատ անգամ կը տեսնէին որ երկու հիւպատումներուն մէջ տեղն ըլլադակ՝ կը շրջէր. քայց զինաւորապէս ուրիշ երկու քարտուղարներ, Նարկիսոս եւ Պալլաս, զորս ծերակոյտն ամենամեծ վարձատրութիւններով եւ զանձապետութեամն ու պրետորութեան զարդերով պատուեց. եւ որոց առած աւարներն այն աստիճան էին, որ երբ օք մը Կազօգէս կը տրմնջար թէ իւր զանծուն մէջ քամ մը չունէր, պատասխան տուին իրաւումբ թէ հարուատ կ'ըլլար թէ որ իւր երկու ազատագրեաններն ուզէին իրենց ունեցածնին կէսուակէս բաժնել իրեն հետ:

ԽԹ. Անա այսպիսի մարդեր էին անոնք, զորս իրեն տէր ըրաւ, եւ որոց գերի եղաւ, ինչպէս նաեւ իւր կիներուն ։ Պատիւ. հրամանատարաթիւն, շնորհ, պատիժ, ամենն ալ անոնցմէ կախեալ էր. ամեն քան յօգուտ անոնց եւ ըստ նոցա հաճոյից կը կատարուէր, եւ շատ անգամ ալ առանց գիտութեամն Կազօգէսի: Խտ կ'առնէին այն պարզենները զորս նա ընել կ'ուզէր. անօր կտրած զատաստամները կը ջնջէին. շնորհու հրովարտակներ կը քալեցունէին, եւ անօր հրովարտակները կը փոխէին հրապարակաւ: Իւր աներոց

Ապահոս Միշանոսի վերայ, եւ երկու Յուլիաներուն՝ Դրուառսի դատեր եւ Գերմանիկոսի դատեր վերայ, տարակուածելի ամրաատանութիմներ ըլլուելով, առանց զամոնք խօսեցունել ուգելու՛ մահուան դատապարտեց։ Խոյնպէս վարուեցաւ Կնէոս Պամպէոսի նկատմամբ, որ ամուանացեալ էր իւր դստերց անդրանկին, եւ Էուկիոս Այիանոսի նկատմամբ, որ ամուանացեալ էր կրտսերին։ Պամպէոս՝ իւր սիրելի մէկ երիտասարդին քաղկացը մէջ խոյիսողեցաւ։ Միլանու հրաման ընդունեց՝ ղեկատնմբերի Թէ՛ն յառաջ պրետորութենէ հրաժարելու. եւ սպանմուեցաւ ի ակզրան տարւոյն, Կղորդէսի եւ Ազրիապիինայի հարսանեաց օրը։ Մրեստունոհինգ ստունակալաց եւ երեք հարիւրէն աւելի Հռովմայեցի ասպետաց մահուան վճիռն տառորագրեց ա՛յն աստիճան Թեթեւութեամբ, որ երբ հարիւրապետ մը գալով հիւպատոսվկան քաղաքացւոյ մը մահուան լուրջ կու տար, եւ կ'ըսէր Թէ իւր հրամանները կատարեր էր, պատասխանեց Թէ ինըն հրաման տուած չունէր. եւ զգացաւ այս սպանութիւնը համելու, երբ իւր ազատագրեալներն ապահովեցին իրեն, Թէ զինուորներն ինընին եայսեր վրէժինորութիւնն ընելու ենելովնին՝ իրենց պարտքը կատարած էին։ Թայց ամենէն անհաւատալի երեւցողը սա՞է, որ նոյն թակ իրեն տոռորագրել տուին Մէսալինայի եւ նորա սիրահար Միլիոսի ամուանութեան պայմանագրութիւնը, հաւտացունելով Թէ ասի խազ մի էր որ Կ'ընէն չարագոյժ նշաններ հեռացունելու համար։

Լ. Թէ՛ նստած ըլլար եւ Թէ կանգնած, եւ մանաւանդ երբ ընկողմանէր, իւր արտաքին տեսքը միշտ ծանրութիւն մը ունէր։ Բարձրասհասակ էր եւ լեցուն.

սպիտակ մասերն ըստ բաւականին կը գեղեցկացընէ-ին անոր դէմքը. վիզը գէր էք: Բայց քալիլու ատենը ծունգերը կը տատանէիմ. եւ իւր կենաց ժանրակշիռ գործերոն մէջ ինչպէս եւ իւր պարապոյ ժամանակ-ներուն մէջ, բնական անախործ բաներ ունէր. ապոշ ծիծաղ մը, զարշելի բարկութիւն մը, որով կը փրփրէր, եւ ոնգումքը կը թրջէին. վրդովեալ արտա-սանութիւն մը եւ զլխու անցնդհատ դրդ մը, մանա-ւանդ գործի վերայ եղած ատենը:

Ա. Առողջութիւնը շատ գէջ էր մինչեւ ի գահ ե-նդած ատենը. եւ անկէ յիտոյ՝ շատ լաւ. ի բաց ա-ռեալ սակայն երբեմն ոմեցած ստամոքսի ցաւերը, որք երբեմն ամրան սաստիկ եղան, որ մազ մնաց՝ իր ըսածին նայելով, ինքինքն պիտի մեռցունէր:

Ա. Ինքինքն սաստիկ տուած էր սեղանի զուար-հութեանց, եւ իւր հացկերոյթներն երկար էին եւ բազմամարդ. իսկստ ընդարձակ տեղերու մէջ կը ճաշ-շէր, եւ շատ անգամ մինչեւ վեց հարիւր հիգր կ'ոմե-նար: Մրբ Փուկին լճին բով ճաշ մը կու տար, ջուրզ՝ որ թումբերով փակուած էր, յանկարծ դուրս հոսե-լով մազ մնաց պիտի կորսուէր: Միշտ զաւակներն իւր սեղանը կ'առնէր. եւ երկու սեղի երիտասարդը նստած կը ճաշէին, ըստ փակեմի սովորութեան՝ նստարանաց բարձերուն երթնած: Հիւրի մը համար ամբաստանութիւն ըրին թէ ուկի բաժակ մը զողցեր էր. հետեւեալ օրը գարձեալ հիաւիրեց զայն, եւ հողէ գաւաթ մը դնել տուաւ անոր առջեւը: Կը պնդեն թէ հրովարտակ մը պատրաստեր էր, որով թոյլտու-թիւն կ'ընէր իւր սեղանին ատենը փութ արժակելու, որովհետեւ հասկըցեր էր որ հիւրերէն մէկը՝ իւր առ-ջև ինքինքն բւնելու համար շատ նեղուեր էր:

Լ.Պ. Այս ժամանակ եւ ուր որ ըլլար, միշտ պատրաստ էր ուտելու եւ խմելու: Օր մը երբ Օգոստոսի շուկային մէջ դատ կը տեսնէր, մերժակայ տաճարի մը մէջ Արէսի քահանայից տրուած կերակուրին հոտն առնելով՝ չկրցաւ գիմանալ, ելաւ գահէն ող գնաց անոնց հետ սեղան նստաւ: Ամեն անգամ կերակուրէ ելած ատեն ուտելիքով եւ ըմպելիքով ուտեցած էր: Եւ երբ որ քոնը տանէր, փետուր մը կը խոթէլա կոկորդին մէջ, որպէս զի փսխեցունեն: Քիչ կը թնանար, գրեթէ միշտ կէս գիշերուն կ'արթըննար, եւ ցերեկն ալ քոնը կը տանէր, երբ իւր դատարանին մէջ նստած ըլլար. ուստի եւ փաստաբանները բարձր ծայնիւ կը պոռային որ զայն արթընցունեն: Կամանց համար ոնեցած սէրը չտփազանցութեան հասցուց. բայց ոնեցածը՝ մի միայն այս սէրն էր: Բաղդի խաղերու շատ մտադիր ըլլալորի, այս նիւթին վերայ գործ մը շինեց: Ճանքայ գացած ատենն անգամ կը խաղար. իւր կառքերն աշնակէս շինուած էին, որ երերալովնին խաղը չէին աւրեր:

Լ.Պ. Խնչպէս մնծ, նոյնպէս փոքր բաներու մէջ ուրինուշտ բնաւորութեան մը նշաններ ցուցուց. ոճրագործաց տանջանքին ու սպանութեանը ներկայ կը գտնուէր: Ցիվոլիի մէջ ուղեց ըստ հին սովորութեան տրուած պատիժ մը տեսնել. արդէն յանցաւորները ցցի կապեր էին, երբ տեսան որ դահիճ չկար. մինչեւ երեկոյ սպասեց որ հատ մը բերել տան Հռովմէն: Սուսերամարտից տեսարաններու մէջ, Թէ՛ ատենականներուն ըլլային եւ Թէ իրենները, փողոտել կու տար զանոնք որ կ'իյնային՝ մինչեւ իսկ եԹէ դիպուածով ալ ըլլար, մասնաւնդ գանոնք որ ցանցաւոր կը կոչուէին, որոց հոգի տալը տեսնել կ'ուզէր երեսնին

Նայելով: Մրկու ախոյեան մէկզմէկ մինեցին սրով. անմիջապէս անոնց սոքերոն երկաթէն մանր դանակներ շինել սուսաւ իրեն: Գաղանաց դէմ կռուօղներն ու ցորեկուան տեսարանին ատեն անպարհզին մէջ երեւցովները տեսնելու այնչափ հաճութիւն կ'իմանար, որ օրը լուանալոն պէս կու գար իւր տեղը կը նստէր, եւ երբ ժողովուրդը ճաշելու կ'երթար, ինըն կը կծնար եւ ջնջին պատրուակներով կռուել կու տար հոն գտնուող պաշտօնեաները, բաւական էր որ գարագոյր մը կամ մերենայ մը քիչ մը թերութիւն ցուցուած ըլլար. մինչեւ անգամ, օր մը իւր անուանազրոյցներէն մին կռուիլ սուսաւ ամդան հազած:

Լ.Յ. Բայց ամենէն աւելի անվատահութիւնն ու երկչոտութիւնն անոր բարուցը յատուկ երեւցան: Իւր թագաւորութեան առաջին տարիներուն մէջ, Թէպէտեւ՝ ինչպէս ոյր ըսինք, խիատ մարդասէր երեւիլ կ'ուզէր, սեղանի ամեն՝ նիզակով զինեալ պահապաններ կը կեցունէր իւր շուրջը, եւ գննուորները կ'ըսպասաւորէին: Բնաւ հիւանդի մը այցելութիւն չէր ըներ, առանց անոր սենեակն. ու անոր անկողինը խուզարկել տալու. եւ ետքէն ալ միշտ իւր քովը գերիներ կը պահէր, որոց պաշտօնն էր իրեն մօտեցովներուն վերան վնտուել՝ մինչեւ իսկ խատութեամբ: «Ժուարութեամբ եւ իւր թագաւորութեան վերջին մօտերը միայն՝ այս խուզարկութենէն ազատ ըրաւ կիները, աղջկներն ու պատանիները», եւ դաշտեցաւ գերիներուն ծեռքէն վերցունել զբչի կամ կնքոցի տուգները զորս կը տանէին իրենց տէրերուն ետեւէն: Ժողովրդեան վրդովման մը ատեն, Կամիլլոս տնուն մէկը՝ զնոտէս անաբեկելու անկասկած ըլլալով, մինչ պատերազմի երեւոյթ մը իսկ չկար, թշնամանկան եւ սպառնալից

նամակ մը գրեց, որով կը հրամայէր անոր որ կայսրութենէն հրաժարի եւ սոսկական անծի մը առանձնական վիճակի մէջ ապրի: Կողոդէս Հռովմայ զիխաւորաց հնտ սկսաւ խորհիլ թէ արդեօք կրնա՞ր հնագանդիլ:

Ա. 2. Երեն դէմ նիւթուած մէկ բանի ծեռնարկութիւններէն զոր անզգուշաբաթ իմացուցեր էին անոր, այն աստիճան վախցաւ, որ բանիցս անզամ արդարեւ հրաժարելու եղաւ: Երբ զոհի մը ատեն՝ այն մարդն որուն վերայ խօսեցանք, իւր բովք զէնքով բոնուեցաւ, շուտով ծերակոյտը գումարեց, եւ զանգատեցաւ լարվ ու ողբարվ իւր դառն ճակատագրին վերայ, որ անընդհատ վտանգներու կ'ենթարկէր զինքն: մինչևւ իսկ երկար ժամանակ հասարակութեան առջեւ չերեւեցաւ: Մէսապինայի համար ունեցած ջերմ սիրոյն յաղթեց, ո՞չ այնչափ անոր երեսէն տեսած նախատինքներն զգալուն համար, այլ մտնաւանդ անո՞ր համար որ վախցաւ թէ կայսրութիւնը Միլանոսի պիտի իյնար: Ահա այս ժամանակին մէջն է որ ամօթալի ահով մը բոնուած, փախաւ ի բանակատեղին զնաց՝ ճամբօն վերայ միշտ հարցընելով թէ արդեօք տակաւին կայսր էք ինքն:

Ա. 3. Ամենաթեեթեւ կասկածներն ու անհիմն վկայութիւնները բաւական էին՝ զայն նախազգուշութեանց եւ լրիժինդրութեան հանելու: Պատ վարողին մէկը՝ մէկդի առնեխով զայն, բայս անոր թէ երազին մէջ տեսներ էք որ Կայսրը կը մեռցունէին իւր առջեւը. վայրինան մը յետոյ, մէկն եկաւ եւ յիշատակագիր մը կը ներկայացնէք Կողոդէսին. դատ վարողն այնպէս ցուցուց թէ, այդ մարդն էք երազին մէջ տեսած մարդապաներ. եւ անմիջապէս զայն ի տանջանս տարիին.

այս մարդը դատ վարողին հակառակորդն էր։ Նոյն ճանքան բռնեցին նաեւ **Ապափոս Սիլանոսը** կորսրնցունելու համար։ **Մէսապինա** եւ **Նարկիսոս** որ այս դաւադրութիւնը կազմեր էին, իրենց մէջ բաժներ էին դերերը։ **Նարկիսոս՝** դեռ օրը չլուսցած, ահարենի կերպարանօք մը **Կայսեր սենեկէն ներս մտաւ,** ու ըսաւ թէ երազին մէջ տեսեր էր որ **Ապափոս անոր կենացը վնասել կ'ուզէր.** Եւ **Մէսապինա** սաստիկ գարմացում մը կեղծելով, ըսաւ թէ բանի մը օրէ ի վեր ինքն ալ մի եւ նոյն երազը կը տեսնէր։ **Քիչ** մը ետքը իմացուցին թէ եկեր էր եւ կ'ըսպասէր **Ապափոս**, որոնմ՝ առջի օրը հրաման գացած էր որ գայ։ Եւ **Կղօդէս համոզուելով** թէ երազը ճշգրտելու համար էր որ կու զար **Ապափոս**, իսկոյն բռնել ու մերցունել տուաւ։ **Ճետեւեալ** օրը ծերտկուտին մէջ պատմեց ինչպէս որ եղեր էր ամեն բան։ Եւ շնորհակալ եղաւ իր ազատագրելոյն որ իւր կենացը վրայ կը հսկէր՝ մինչեւ իսկ բնացած ատենը։

Ա. Պ. **Որովհետեւ** իւր շատ բարկացող ըլլալը կ'ըզգար, անմեղադրութիւն խնդրեց հրովարտակրվ մը, խոստանալով որ իւր բարկութիւնը կարծատեւ եւ անվնաս պիտի ըլլայ. Եւ եթէ երկարատեւ ալ ըլլայ, անիրաւութիւն մը չպիտի ընէ։ **Ֆեսակ** մը փոխարինութիւն բրաւ **Պստիայի** բնակչաց, զորս կշտամբեր էր դառնապէս թէ։ **Ֆիբրան** ի վեր գացած ատենը նաւակներով զինքն դիմաւորելու ենել մոռցեր էին. մինչեւ իսկ ըսելու եղաւ թէ՝ սոսկական մէկու մը տեղ կը զնէին զինքն։ **Իւր ծեռօք** ի բաց վախեց շատ մը անձեր, որը հրապարակաւ իրեն մերժենալու համար պնյարմար ժամանակ բնտրեր էին։ **Ցանիրաւի** եւ առանց իսուեցունելու արտորեց գոմաձապետի մը զրաւ-

գիրը եւ ատենակալ՝ մը որ պրետորութիւն քարտօն էր. մին անոր համար որ իւր կայսր ըլլալէն յառաջ՝ սակաւ ինչ բռնութեամբ դատի ելիք էր իրեն դէմ. եւ միւնն անոր համար որ շինուածապետ ըլլալով՝ տուգանքի ենթարկեր էր Կողովէսի գիւտային տօմերոն մէկ քանի վարժականները, որը՝ ընդգէմ կանոնի եփած միս կը ծախսէին. եւ գաւազանով ծեծել տուեր էր երկրագրծ մը, որ միջամտութիւն ընելու ելեր էր: Կոյն պատճառաւ շինուածապետներն անուքին առաւ բոլորովին կապելանոցներու վերատեսչութիւնը:

Գալով իւր մորի տկարութեանը, մէկ քանի ճառուերու մէջ ռոպէս թէ ապացուցանեց օր կեզք կերպաւաթրութիւն մի էր այն, զոր կարեւոր համարած էր Կոյտիոսի տէրութեան ժամանակը՝ անօր ձեռքէն ազատելու եւ իւր նպատակներմն համելու համար. բայց չկրցաւ ոչ զօր համոզիլ. եւ մինչեւ իսկ, թիշ մը ժամանակ յետոյ, զիրք մը երեւեցաւ, որոն անունն էր յառանձնային յառանձն, եւ որոն նպատակն էր ցուցնել թէ ոչ որ խենթութեան նմանողութիւն կ'ընէր:

Ա. Մ. Միտրը ցրուած եւ զլուխը խանգարած ըլլալուն ապացոյցներ կ'երեւեցունէր շատ անզամ. անաւասիկ ամուսնութէ մէկ քանին, որ բաւական դարմացուցիչ են. Մէսապինայի մահուանէն յետոյ, երբ սեղան նստելու կ'երթար, հարցուց թէ ինչո՞ւ Կայսրութիւն չգար: Մարդ դրկելով՝ ընթրելու եւ խաղալու կը հրափրէր այն քաղաքացիներն զորո նախընթաց օքը մեռցունել տուած էր, եւ կը գանգատէր թէ ծուլութիւն կ'ընեն եմնելու եւ զալու: Ազրիպայինայի հետ ապօրինի ամիւնութիւն մը կնքելու պատրապառուած ըլլալով, չէր դադրեր բոլոր իւր խօսքերուն մէջ զայն իրեն աղջիկը, եւ իւր տանը մէջ ծնած ու իւր գիրկը

մեծցած սանը կոչերէ . Եւ զնաերոն որդեգրելու կետին վերայ եղած ատենը , ամդադար կ'ըսէր թէ ոչ ոք ոք-դեզրութեամբ մտած էր նորաւոյիա ընտանեաց մէջ , որպէս թէ արդին ըստ բառականին մեծ պալեստին միշ չէր իւր կնօջ որդին որդեգրելը , մինչդեռ իւր որդին արդին չափահաս էր :

ՏԵ . Իւր խօսքերուն ու գործերուն մէջ ա'մս աստիւ ֆառն մնագինըն կը մոռնար , որ կարծես շատ անզամ չէր գիտեր թէ ինքն ո'վ էր , որու հետ , ո'ր ժամանակի մէջ եւ ո'ր տեղ կը խօսէր : Որ մը ծերագրութին մէջ , երբ մնավաճառաց եւ գիմեվահառաց վրայ էր խօսքը , պոռաց . «Կ'աղաշեմ , որերնի՞ն կրծար առանց ապուրի ապրիլ» եւ սկսաւ խօսիլ թէ ժամանակաւիճ մուտքամտութիւն կը տիրեր այն խանամեներուն մէջ , ուր ինքն զինի առնելու կ'երթար : Աւր քուն տուաւ գանձապետութեամ հետամուսի մը , ուրիշ պատճառներէ զաւու անոր համար որ իւր մէկ հիւանդաւունեամ ատեն նօրա հայրը պաղ ըմպելիք մը տուեր էր իրմն ժամանակին : Շերակաւտին մէջ վկայութիւնն անենց կին մը . «Խոյս կինը , ըսաւ , իմ մօրս սենեկապանն թւազաւուգրեան էր . բայց միշտ զիս փրեւ իւր աէքը նկատած է : Ասի անոր համար կ'ըսէմ , ուրավիւնեւ տմանս մէջ կամ մարդկէ որ զիս փրեւ իւրենց տէքը չեն նկատեր : Արքիացաւ Շատիայի թշակցաց դէմ , որք շնորհ մը կը խնդրէին իրմէ նրաւ պարակաւ . Եւ սկսաւ իւր աթուին վերայէն պոռաց թէ պատճառ մը շամէր ամոնց շնորհ մը քնկըր , եւ թէ ինչպէս ուրիշ մէկը , նոյնպէս ինքն ազատ էր : Ամեն վայրկեան կ'ըսէր . «Աևստուածօց գաւակիմէկը պարանը շոնի՞մ : Մէծ ատենաթան մը չեմ , եւ ուրիշ այսպիսի քաներ , որք սոսկական մէլուս մը պահան

չեն վայելեր, ո՞ւր մնաց իշխանի մը, որ առանց դաստիարակութեան եւ առանց դպրութեան չէր, մանաւանդ թէ շատ ալ ուսման պարապած էր:

ԽԱ. ԴԵՌ նոր երիտաֆուրդ եղած ատենը, Յիտոս Ակիվիոսէն քաջալերութիւն եւ Փլաւոսէն օգնութիւն գտնելով, պատմութիւն գրելու ելաւ: **ՄԷԿ** քանի կտորներ բազմաթիւ ունկնդրաց առջեւ սկսաւ կարդալ, բայց դժուարաւ կրցաւ աւարտել: **ՄԵԾ** ամարմին մարդ մը նստած տեղն աթոռը կոտրելով, այս դէպքն ամենոն ծիծաղը շարժեց. եւ Կղողէս՝ 22ունչը դադրելէն յետոյ դարձեալ միտքը գալով, մերթ ընդ մերթ կը ծիծաղէր. ասի պաղեցուց իւր ընթերցումն եւ իւր ոճկնդիրները: **ՆԱԵՎ** շատ գրութիւն ըրաւ իւր Թագաւորութեան ատեն. եւ իւր գործերն իւր առջելը կարդացունել կու տար ընթերցիչի մը: **ՔՎՐ** պատմութիւնը սկսեր էր Կեսար դիկտատորին մահուանէն. բայց աւելի նոր ժամանակ մը ընտրեց, եւ Օգոստոսի մահուանէն սկսաւ, զգալով որ չէր կրնար ազատորէն եւ ճշմարտութեամբ խօսիլ բարձրագոյն ժամանակաց վերայ՝ առանց Թշնամանելու իւր մայրն ու հանին, որոց երկուքն ալ Անտոնէն սերեալ էին: **ԱՅՍ** պատմութեանց առաջինէն երկու հատոր, եւ վերջինէն քառասունութէկ հատոր ծգեց: **ՈՄԹ** հատոր կազմեց իւր վարուց յիշատակագրութիւններէն, որոց մէջ աւելի խելք կը պակսէր բան թէ վայելչութիւն: **ԶԱՊԱԳՈՎՈՒԹԻՒՆ** մը ըրաւ Կիկերոնի համար՝ ընդէմ Ասինոս Պալլիոտի: **ՄԵՐԵ** նոր դպրութիւն հնարեց, զորս կարեւոր կը համարէր, եւ կ'ուզէր այբուբենից վերայ յաւելով. այս նիւթիս վերայ ճառ մը խօսեցաւ մինչդեռ սոսկական մէկն էր. եւ երբ կայսր եղաւ, գործադրելի ընել տուաւ դիւրութեամբ: **ԱՅՍ** գրութիւնը

Նոյն ժամանակի գրեթէ բոլոր գիրքերոն եւ գրուածոց
մէջ կը զտնուի:

ԽԲ. Յոնարէն լեզուի ուսմանը պարապեցաւ, եւ
մեն առօհի մէջ ցուցուց Թէ ո՞րչափ կարեւորութիմ
տուած էր անոր: Քարբարոսի մը, որ իւր առջին
Յոնարէն եւ Լատիներէն կը խօսէր, ըսաւ. «Իմ եր-
կու լեզուս ալ գիտէք»: Մըր զԱքայիա ծերակուտին
կը յանմարարէք, ըսաւ Թէ մի եւ նոյն ուսմանց ճա-
շակն ունենալով՝ այն գաւառին կապուած էր: Եատ
անգամ Յոնարէն լեզուաւ կը պատասխանէր Յու-
նաստանի դեսպանաց, եւ Հոմերոսի քերթուածներէն
կը գրուցէք՝ իւր գահոն վերային. քանի՛ անգամ որ
դաւադիր մը կամ Թշնամի մը կորսընցոնել տուաւ,
պահ ունող տրիբոնին հետեւեալ տողը կու տար՝ իբ-
րեւ բան հրամանի.

Թէ Թշնամանս ընդունի, արին արանց՝ լուծէ զվրէծ:

Յոնասրէն լեզուաւ բան գիրք գրեց Ցիւենացոց
պատմութեան, եւ ութ գիրք՝ Կարթագինեցոց պատ-
մութեան: Այս երկասիրութեանց առօհիմ է որ Պղեք-
ռանդրիոյ մէջ հին Թանգարանէն զատ նոր մի ալ շի-
նեցին՝ հիմնադրին անուամբը Կաթէ կոչուած. կա-
նոն դրուեցաւ որ հոն ամեն տարի՝ նշանակեալ օրեր,
հրապարակաւ կարդացուի միոյն մէջ Կարթագինե-
ցոց պատմութիմը, եւ միւսին մէջ Ցիւենացոց
պատմութիմը. եւ Թէ այս երկու Թագաւորաց ընկեր
եղողները մէկզմէկու տեղ անցնելով ընթերցումն մին-
չեւ յաւարտ հասցունեն:

ԽԳ. Իւր կենաց վախճանին մօտ բաւական ակնե-
րեւ նշաններ ցուցուց Թէ զղացած էր Ազրիպինայիք
հետ ամուսնանալուն եւ զներոն որդեզրելուն վերայ:
Մըր շնացեալ կնոյ մը դէմ տուած դատավճռոյն ար-

դարտւթանը համար՝ ի իր ազատագրեալները զովեսներ կ'ընէին իրեն, ըստ անոնց թէ՝ իր առ նակատագիրն էր՝ յանցապարհութայց ոչ անպատճիմ կիներ ունենալ. եւ վայրկեան մը յետոյ խանդաղատանօք փարեցաւ բրիտաննիկոսի եւ յորդորեց որ զայշ զանայ ու իր վիճակէն խրատ առնէ. եւ յաւելցուց Յունարէն լեզուաւ. «Նա որ վիրաւորած է, կրնայ բժշկնել» եւ միտքը զնելով որ այրական պատմութամն անոր զգեցունէ ժամանակէն յառաջ, ըստ որում հասակը կը ներէր, «Ա երջապէս, ըստ, Հոռվմայեցի ժողովուրդը նշմարիտ ենսար մը պիտի ունենայ»:

Խ. Պիչ մը ժամանակ յետոյ կտակագրութիւն մը բրաւ, գոր բոլոր ատենակալք ստորագրեցին. բայց Ագրիպայինա իւր իդուն տանջուելով եւ բանսարկուներէ նեղուելով, անոր դիտաւորութեանց արդեանցն առաջքն առաւ: Ընդունուած է թէ Թոնաւորեցաւ. բայց որո՞ւ ծեռօք կամ ի՞նչպէս ըլլալը չգիտցուիր: Անմանք կ'ըսեն թէ Կառպիտոլիոնի մէջ քահանայապետաց հետ ճաշի մը ատենն եղաւ, եւ Ճալողոս ներքինսւյն ծեռօք, որոն պաշտօնն էր կերակուրները համտնել անոր ռուցեւ. այլը կ'ըսեն թէ՝ ընտանեկան խնջոյքի մէջ մէջ, եւ Ագրիպայինայի ծեռօք, որ անոր տոնկ մը տուաւ զորնու շատ կը սիրէր: Խսկ Բնտեռանքին վերայ անհամածայնութիւն կայ. ըստ ումանց անմիջանգէս լեզուն բռնուեցաւ, եւ բարոր գիշերը ժամանջուելէ յետոյ՝ լուսակու ատենը մեռաւ. ըստ այլոց՝ նախ Թմրեցաւ, յետոյ արթընցաւ ու փսխել ոկսաւ, եւ երկրորդ անգամ Թոյն տուին՝ խառնելով ապուրին մէջ զոր որպէս թէ ոյժ առնելու համար խմցուցին, կամ գրեխին մէջ, զոր որպէս թէ անմարտութենէն ազատելու համար ըրին:

ԽԵՆ. Անոր մահը ծածկեցին մինչեւ որ ամեն բան կարգադրեցաւ՝ կայսրութիւնն անոր յաջորդին ապահովելու համար. մաղթանքներ կ'ընէին բժշկութեանը համար. կատակերգումներ կը կանչէին զայն զբօսցունելու համար: Մեռաւ հոկտեմբերի 18ին, ի հիւպատոսութեան Ասինիոս Մարկելլոսի եւ Ակիլիոս Ավիօլայի, ի հասակի վաթսունեւչորս ամաց եւ ի չորեքտասաններորդ ամի իւր Թագաւորութեանն: Յուդարկաւորութիւնը կատարեցաւ իւր աստիճանին վայելու հանդիսիւ, եւ աստուածոց կարգը դատուցաւ. բայց նորա Աստուածացումն՝ որոյ արարողութիւնները Ներոն ընդհատեց եւ յիշատակարաններն իսկ կործանել ուզեց, չհասաւատուեցաւ բայց եթէ Վեսպասիանոսի ծեռօր:

ԽԶ. Անոր մահը կ'երեւի թէ կանխապէս ազդարարեցաւ գլխաւորապէս՝ գիսախուիւ աստղ մը երեւելովը, շանթը՝ անոր հօր Դրուսոսի գերեզմանին զարնելովը, եւ այն տարուան զրեթէ բոլոր դատաւորաց մեռնելովը: Նոյն իսկ ինքն կ'երեւի թէ իւր մահը նախատեսեց. չկարգեց դատաւոր մը որոն պաշտօնը մինչեւ իւր մահուանէն ետքին հասնէր. եւ ծերակուտիփ վերջին Շողովոյն մէջ՝ ուր ներկայ էր, տեսան որ իւր զաւակները միաբանութեան կը յորդորէր, եւ ծերակուտիփն կը յանմնարարէր անոնց երիտասարդութիւնը՝ աղերսալի բանիւ: Վերջին անգամ երբ իւր զահուն վերայ նստաւ, երկու անգամ կրկնեց թէ՝ մարդկութեան պայմանին վախճանին կը մօտէր, թէպէտ շուրջն եղողներն այսպիսի կանխագուշակութեան մը վրայ սարսափածի պէս կ'երեւէին:

ՆԵՐԱՇ

Ա. Գոմիտիւտ ընտանիքին ամենէն երեւելի երկու ճիւղերն եղան Կայվինուներուն եւ Մնորաբրուներուն ճիւղերը : Մնորաբրութ իրենց արմն եւ իրենց մականուանը հեղինակ կը ճանաչէին զԼուկիոս Պոմիտիոս, որ օր մը երբ գիւղէն կը դառնար, պատահեցաւ երկու հրաշագեղ երիտուսարդաց, որտք իրեն հրամայեցին երթալ եւ ծերակուտին ու ժողովրդեան աւետել յաղթութիւն մը, որ տակալին տարակուսելի համարուած էր. եւ իրենց Աստուածային հրեշտակութիւնն սպացուցանելու համար, անոր այտերը շօշափելով, փոխեցին անոր մօրուրին գոյնը, զոր պղնձագոյն ղեղինի դարձուցին մինչդեռ սեւ էր առաջ. այս նշանը յատկական եղաւ անոր սերնդեանը, որ զրեթէ ամենուն ալ մօրուրը նոյն այն գոյնն ռննեցաւ : Խօնին հիւպատոսութեամբ, յաղթանակներով եւ երկու ըննչութեամբ փառաւառուած, եւ պատրիեանց թուոյն մէջ ընդունուած, ամենըն ալ մի եւ նոյն մականունը պահեցին, եւ Անէոս ու Լուկիոս անուններէն ուրիշ անոն չոնեցան երեք: Նշմարուած է որ անոնց մէջ կար երեք Էլուկիոս մի զմիոյ կնի. յետոյ երեք Անէոս. եւ ապա փոխն ի փոխն մէկ Լուկիոս. եւ մէկ Անէոս: Ի դէպ է անոնցմէ շատեթը ճանչցունել, որ պէս զի կարելի ըլլայ նշմարել ա՛յն առարինութիւններն որովմէ Ներոն խորթացաւ, եւ այն մոլութիւններն ոք իւր նույնիքին ժառանգեց :

Բ. Արդ, քիչ մը աւելի բարձրն եններկ, կը գտնեմ անոր մնծ հաւը Անէոս Պոմէտիոսը. որ՝ երբ ժողովրդնաւ տրիբուն էր, բարկացած ըլլալով քահանաւ

յապետաց դէմ որ իւր հօրը տեղը ոչ թէ իրեն այլ ուրիշի մը տուեր էին, այն տեգերուն մարդ անուանելու իրաւոնքն անոնց ծեռքէն առնելով ժողովրդեան տալ տուաւ. Եւ իւր հիւպատոսութեանը մէջ, Ալվերնացւոց ու Ալոքրոքներուն յաղթելով, փղի մը վերայ հեծած եւ զինուորաց բազմութիւնն իւր ետեւէն՝ յաղթանակի արարողութիւն մը ըներլու պէս, իւր հրամանատրած գաւառին մէջէն անցաւ: Անոր վերայօք է որ Կրասոս ատենաբանը կ'ըսէք թէ՝ զարմանալի չէ որ նա պղնձեայ մօրուք մը ունենայ, քանի որ երկաթեաց բերան մը եւ կապարեայ սիրտ մը տենի: Անոր որդին՝ պրետոր եղած ատենը, ուզեց որ դՅուլիոս Կեսար ծերակուտին առջեւ համարատուութեան ճնշարկէ, իւր հիւպատոսամեան ատեն ըրած բոլոր ապօրինաւոր եւ անկրօն բաներուն համար: Խնքն հիւպատոս ըլլալով, փորձեց անոր ծեռքէն առնել տալ Պաղպիոյ վէգէռններուն հրամանատրութիւնը. Պոմպէոսի կուսակցութեան կողմէն՝ Յուլիոսի յաջորդութեան նշանակութելով, ի սկզբան բաղաքական պատերազմին Կորփուի մէջ բռնուեցաւ: Երբ ազատ թռուեցաւ, զնաց օգնելու Մարսիլիոյ որ պաշարուեր էր. պանմը ոյժ տուաւ, եւ մէկէն ի մէկ թոգուց. վերջապէս Փարսալի կռուին մէջ կորաւ: Զափագանց անդրդտելի բնաւորութիւն մի ունէր եւ չտփազանց կարծրախիրտ էր: Յուաահատեալ վայրկենի մը մէջ ինքինքն մեռցունել ուզելով Թոյն կլլեց. բայց իսկոյն զղաց ու փսխեցուցիչ դեղեր առաւ, եւ ազատազրեց իւր բժիշկը, որ իւր զղալիքը կանխատեսելով, ազդեցութիւնը տկարացընելու կերպով պատրաստեր էր Թոյնը: Նաէ, որ, երբ Պոմպէոս կը խորհէր թէ ինչպէս Վարուելու էր կեսարի եւ իւր մէջ տեղը չէզոք եղողներուն .

հետ, միայն կարծիք յայտնեց որ Թշնամեաց պէս նայուի անոնց:

Գ. Թողորոց մանչ զաւակ մը, որ Թոմիտիոսներուն լաւագոյնն եղաւ: Թէպէտ Կեսարի մահուան դաւադիմներուն մէջը չէր, բայց անոնց դէմ տրուած Պեղիայի օրինաց ներքեւ մնալով, բաշուեցաւ գնաց Կասսիոսի եւ Քրուտոսի քով, որբ իրենց նիզակակցած էին. անոնց մահուանէն յետոյ իւր հրամանատրած նաւատորմիղը պահել եւ նաեւա գորացունել կրցաւ, եւ չյանմնեց զայն Մարկոս Անտոնիոսի բայց եթէ իւր կուսակցութեան ամբողջական պարտութենէն յետոյ, եւ յօժարակամ համաձայնութիւն մը լնելով. որոն համար ա'յնքան շնորհակալութիւն ըրին իրեն, որ, ամեն անոնց մէջէն զորս դատապարտած էր Պեղիայի օրէնքը, նա միայն վերահաստատուեցաւ իւր հայրենիաց մէջ եւ ամեն պատիմերու բարձրացաւ: Քաղաքական պատերազմը նորէն բորբոքած ատեն, Անտօնի տեղակալներէն մին եղաւ. եւ այն զինուրենիրն որ ամօթ կը համարէին Կողէոպատրի հնազանդիլ, անոր մատուցին հրամանատարութիւնը. բայց իւր վատառողջ վիճակին մէջ՝ զայն լնդունելու կամ մերժելու կարող չըլլալով, անցաւ Օգոստոսի քով գնաց: Ամեն յանդիմանութենէ ալ զերծ չեղաւ, որովհետեւ Անտօն կը պիտէր թէ իւր տիրուհին Սէրվիլիա Նախան երթալ տեսնելու համար էր որ նա զինքն թողորց:

Դ. Անկէ ծնաւ Թոմիտիոս, որ Օգոստոսի կտակագրութեան գործադրիչն եղաւ. ասի թէ՝ հանրածանօթ եղած է՝ կառք վարելու մասին երիտասարդութեան ատեն ցուցուցած նարտարութեամբը, եւ թէ նշանաւոր եղած է յետոյ՝ յաղթական զարդերով որոց

Թրժանացաւ Գերմանիոյ պատերազմին մէջ : Գոռոսդ էր, շռայլ եւ անգութ : Եինուածապետ ըլլալով, գլուկիոս Պլանկոս որ քննիչ էր, իր անցնելու ճանրուն վերայ շարուելու բռնադատեց : Իւր հիւպատոսութեանը մէջ, եւ իւր պրետորութեանը մէջ, Հռովմայեցի ասպետներ եւ տիկիններ ի տեսարան հանել դու մնջկատակ խաղեր կատարել տուաւ . եւ Կրկէսին մէջ ու բաղաքին բոլոր Թաղերոն մէջ գազանաց ու սուաերամարտից կռիմներ լնել տուաւ, բայց այն աստիճան անգթութեամբ, որ Օգոստոս՝ որ ասոր համար ի մասնաւորի ի զուր յանդիմանութիմներ ըրած էր անոր, հրովարտակաւ մը զայն կշտամբելու պարտաւորեցաւ :

Ե. Անդրանիկն Անտօնիայէն ունեցաւ մանչ զաւակ մը, որ Ներոնի հայր նղաւ եւ ամելի վնարք՝ մը ունեցաւ : Այս տղայն՝ Արեւելից մէջ երիտասարդ Կայիրոս Կեսարի բովն եղած ատեն, ազատագրեալ մը սպամնեց, անոր համար որ իւր հրամայածին չափ ըմպելիր խմել չէր ուզած . եւ այս սպանութեան համար իշխանին պալատէն արտաքսուելով, դարձեալ չափաւորութեամբ չվարուեցաւ : Ապահետն ճանքոն մէջ՝ իւր ծիերոն արշաւել տարով, տղայ մը կոյսան ըրաւ դիտմամբ : Հռովմայեցի ասպետի մը մէկ աչքը հանեց, անոր համար որ հասարակաց հրապարակին մէջ իրեն դէմ կը վիճաբանէր : Այն աստիճան անհաւատարիմ էր, որ ուզեց զանձապետները զրկել այն վարձքն զոր վաճառմանց մէջ ծառայելնուն համար կ'առնուին . եւ կառարշաւանաց մէջ յաղթողները՝ իրենց յաղթութեան գինէն . սակայն իւր քրոջ ծաղրաբանութիմներն ու հոգարաքուաց զանգատները պարտաւորեցին զայն՝ կանոն լինելու որ այնուհետեւ

յաղթողաց առակներն անմիջապէս վճարուին։ Ցիրերիոսի տէրութեան վերջերը, քրէական յանցանք, շնութեան եւ իւր բրոջ Լեպիդոյի հետ ազգապղծութեան յանցանօք ամբաստանուելով, այս դատափետութիմներէն ազատեցաւ։ իւր տէրը փոխուելով։ Պիրգիայի մէջ մեռաւ ջրգողութենէ, Ներոն անունով զաւակ մը Թողով Գերմանիկոսի առջևին։ Ազրիպայինայէն։

Զ. Ներոն ծնաւ Անտիոնի մէջ, Ցիրերիոսի մահուանէն ինն աժիս յետոյ, ղեկտեմբերի Աճին, արեգական ծագման ատեն, այնպէս որ գերկիր շօշափելէ յառաջ՝ արեգական նառագայթները ցաթեցին վերան։ Անոր ծննդեան վայրկենին շատ մը ահարկուընթատութիմններ ըրին, որոց մէջ իբրեւ գուշակութիւն համարեցաւ անոր հօրը Պոմիտիոսի պատահինը զոր տուաւ իւր բարեկամաց ինդակցութեանցը։ «Ազրիպայինայէն եւ ինձմէ, ըսաւ, ուրիշ բան չկրնար ծնանիլ, բայց եթէ հրէշ մը, մարդկութեան պատուհան մը»։ Ֆեսնուեցաւ նաեւս ուրիշ չարագոյժ նշան մը. ա՛յն օքը որ անոր անոնը դրին, Կայիոս Ասեսար՝ որոն իւր քոյրը կ'ըստիպէր որ ուզած անունը դնէ անոր, կատակելով՝ Կողոդէս դրաւ, այսինքն հօրեղօրն անսենը, որ յետոյ զայն որգեգրեց՝ կայսր եղած ատենը. եւ Ազրիպայինա մերժեց այս անոնը, որովհետեւ Պողոդէս այն ատենն Արքոնեաց խաղալիկն եղած էր։ Մրեք տարեկան հասակին մէջ կորոյս իւր հայրը, եւ չստացաւ անոք ժառանգութեան մինչեւ իսկ մէկ երրորդն որ իրեն սահմանուած էր. վասն զի իւր ժառանգակիցը Կայիոս գրաւեց բոլոր ինչը, եւ մինչեւ իսկ աքսորեց մայրը։ Պրեթէ չքաւորութեան մէջ ինինելով, իւր հօրքրոջ Լէպիդոյի տանը

մէջ մնաւ. եւ տղայութեանն ատեն՝ պարիցի եւ սափ-րիչի մը քով ծգուեցաւ : Կողէսի տէրութեան օրովը, իւր հօրն ինչքն ստացաւ, եւ իւր աներոջ Կորիստառ Պասիէնոսի Խողած ժառանգութեամբը հարստացաւ : Մայրը՝ ի ձռովմ վերադարձած ատենն այնպիսի մեծ համարում մի ունեցաւ . որ զրոյց ելաւ թէ Մես-սալինա ուզեր էր զներոն բնոյն մէջ խեղամահ ընել տալ՝ իրեւ նախանձընդէմ Քրիտաննիկոսի . սա եւս կը յաւելցունէին թէ զայն սպաննելու գացողները՝ ա-նոր անկողնոյն մէջէն օժի մը դուրս ենելը տեսնելով, ահարեկեալ փախներ էին : Այս առասպելին տեղի տուողը սա՛ է, որ օր մը անոր բարձին քովն օժի շապկի կտորներ գտան : Մայրը զանոնք ոսկի ապա-րանջանի մը մէջ դնելով, ժամանակ մը անոր աջ Թե-ւը անցունել տուաւ : Մտքէն հանեց այս ապարանջա-նը, որ տաղտկալի յիշատակ մը միտքը կը ծգէր . իւր կենաց վերջին վայրկեաններոն մէջ նորէն ուզեց գայն, բայց չկրցան գտնել :

Է. Դեռ տղայ ատենը, Կորկէսին մէջ Ցրոյական խաղից դերակատարներէն մին եղաւ հանապազորդա-պէս . եւ ժողովրդեան կողմէն նպաստաւորութեան մեծամեծ նշաններ տեսաւ : Ցանումէկ տարեկան ժամանակը, որդեզրեցաւ Կողօհէսի, եւ դրուեցաւ ընդ ինամով Մենեկայ որ արդէն ծերակուտի անդամ էր : Կ'ըսեն թէ Մենեկա երազին մէջ տեսաւ որ Պալիգու-լայի ուսուցիչն եղեր էր . Ներոն արդարացուց այս ե-րազը, իւր գարշելի բարուցը նշանները կրցածին չափ-շուտ ցուցընելով : Եղբայրը Քրիտաննիկոս՝ սովորու-թենէն, զայն իւր որդեզրութենէն յետոյ Մնորարքոս կոչերով, Ներոն զանաց Կողօհէսի հաւատացունել թէ . Քրիտաննիկոտ իւր որդին չէր, այլ Մեսսալինայի:

այնպէս ցուցած մէկ տղան էր: Իւր հօրքրոց Աէպիդայի դէմ վկայութեան ելաւ, անոր ամբաստանչին Ագրիպպինայի համելի ըլլալու համար:

Խօսնակաց ատենին մէջ առաջին անգամ իւր վարժութինքն ընելուն առնիւ ընծաներ ըրաւ ժողովրդեան եւ զինուրաց. պրետորեան պահանորդաց հանդիսին մէջ վահան կրեց, եւ ծերակուտին մէջ շնորհակալուեան ճառ մը խօսեցաւ առ իւր հայրագիրն. երբ Կղօդէս հիւպատոս էր, անոր առջեւ Քուլունացւոց կողմէն դատ վարեց Աատին լեզուաւ, եւ Ճռողոսցւոց ու Ցրոյացւոց կողմէն՝ Յոյն լեզուաւ: Իւր առաջին դատաւորական պաշտօնն եղաւ Աատինական տօնից ժամանակը բաղարին կառավարիչ ըլլալ. եւ փաստաբանները որ Կղօդէսէն հրաման առած էին զայն չյոգնեցունելու, հոգերնին չըրին. փոխանակ դիւրին եւ հասարակ դատերով միայն զբաղեցունելու, ծանր եւ կնճռուտ վէճերն անոր առջեւ բերին: Քիչ մը ժամանակ յետոյ ամուսնացաւ Ճոկուալիայի հետ. եւ Կրկէսին մէջ խաղեր տօնել տուաւ, Կղօդէսի կենաց հսմար կատարուած ուխտի ծեւով:

Պ. Յասնեւեօթն տարեկան էր, երբ Կղօդէսի մահը ծանուցին: Պահապան զօրաց առջեւ երեւեցաւ կէսօքէն յետոյ դեռ ժամ մը չանցած. օդին գէշութինը չէր ներեր որ ախտարքն աւելի կանուխ բարեյացող ըլլային: Պալատին սանդուխներուն վերայ զայն Կայսր ողջոնեցին. եւ զահաւորակով ի բանակատեղին տարին. հոն աճապարանօք ժողվեց զինուորները, եւ եկաւ մտաւ ծերակուտին մէջ, ուրկէ իրիկոն չեղած դուրս չելաւ. այն ամեն պատիներէն որով զինքն կը լեցունէին, չմերժեց եւ ոչ մին, բայց եթէ Ճայր հայրեննեաց անունը, որն որ խը տարիիրին չէր վայլիր:

Թ. **Անկէ** ալ բարեապաշտական ցոյցերու անցնելով, շքեղ յուղարկաւորութիմ ընել տուաւ Կողոդէսին, անոր դամբանականը խօսեցաւ, եւ զայն աստուածոց կարգը դասել տուաւ: **Մեծ** պատիներ ընծայեց իւր հօր **Պոմիտիոսի** յիշատակին. անսահման հեղինակութիմ մը թողուց իւր մօրը. եւ իւր թագաւորութեան առաջին օրը՝ **Մարտինոսին** խօսրը նշանագան տուաւ պահ ունող տրիբոնին: **Մտքէն** շատ անգամ մօրը հետ մի եւ նոյն զահաւորակի մէջ կը տեսնէին զայն հրապարակաւ: **Գաղթականութիմ** մը հաստատեց **Անտիոնի** մէջ, պրետորեան հին զինուորներէ եւ տեղափոխեալ մեծահարուստ հարիւրապեսներէ բաղկացեալ. իիստ զեղեցիկ նաւահանգիստ մը եւս շինել տուաւ այն տեղ:

Փ. Իւր բարուց վերայ դարձեալ լաւագոյն զաղափար մը տուալու համար, յայտարարեց թէ պիտի թագաւորէր ըստ սկզբանց **Օգոստոսի**. եւ իւր առատածեռուութիմնը, իւր զթարտութիմնն եւ իւր բադրութիմը ցուցընելու համար առիթ չփախցուց: **Ճարկիրը** ջնջեց կամ նուազեցուց. լրտեսողաց վարձքը որ **Պապիա** օրինօք հաստատուած էր, մէկ բարորդին լիզեցուց. եւ մարդ զլուի չորս հարիւր սէստէրկ բաժնեց ժողովրեան: **Վերակուտի** անդսմոց մէջն՝ անոնց որ մեծատոհին եւ յետին աղքատ էին, տարեկան եկամուտներ սահմանեց, որոց շատերը մինչեւ հինգ հարիւր մեծ սէստէրկի կը համնէին: **Ամեն** ամիս ծրիաքար ցորենի թոշակ տալ տուաւ պրետորեան զինուորաց. եւ օր մը, երբ ոճրազործի մը դատապարտութիմնը կ'ըստորազրէր, «**Վրանի՛ թէ, բաւ,** գրել չգիտնայի»: **Պոլոր բաղաքացիներն** իրենց անունովք կը բարեւէր: **Վրբ ծերակոյտը** չնորհավալութիմներ

կը յայտնէր իրեն, ըստ . «Երբ որ արժանի ըլլամ այն ատեն չնորհակալ եղիք»: **Արէսի-Պաշտին մէջ** ըրած իւր կրթութեանցը կ'ընդունէր ժողովուրդը: **Շատ անզամ հրապարակաւ ճառեր զրուցեց զորս Քառակիութեան+ կը կոչէին:** **Պտանաւորներ ալ զրուցեց ոչ միայն իւր տանը մէջ, այլ Թատրոնին վերայ եւս. ասի՞ այնովիսի ընդհանրական ցնծութիւն մը պատճառեց, որ չնորհակալիքներ մատուցին աստուածոց, եւ այն ոտանաւորներոն մէկ մասն ուսկի գիրերով փորագրելով, **Կասլիտոլեան Արամազդին նուիրեցին:****

Փ.Ա. **Ցեսարաններ տուաւ՝ ամեն տեսակէ եւ բազմաթիւ. երիտասարդական կամ երիտասարդաց խաղեր. **Կրկէսի խաղեր.** գուսանական խաղեր, սուսերամարտից կոիններ: **Հիւպատոսական ծերունիներ** եւ պառաւ տիկիններ ընդունեց երիտասարդաց խաղերոն: **Կշանակեալ տեղ մը տուաւ ասպետաց,** **Կրկէսին մէջ.** մինչեւ իսկ լծեալ ուղտեր հանեց **Կրկէսին մէջ:** **Այն մեծ խաղերոն մէջ որ վասն յաւիտենականութեան կայսրութեան կոչուեցան անոր հրամանաւը,** երկու սեռի ազնուականք դեր մը խաղացին: **Հանրածանօթ Հռովմայեցի ասպետ մը ասպարիզին մէջ արշաւեց փղի վերայ հեծած:** **Ափրանիոսի Հրտեհ անոն մէկ կատակերգութիւնը խաղացին,** եւ դերասաններուն Խողուցին այն մէկ տան կողովուոր զոր պիտի այրէին խաղին մէջ: **Ժողովրդին բաժնեցին շատ մը օրերով եւ մեծաւ քանակութեամբ պաշար եւ ամեն տեսակ ընծաներ, թոշուն, ցորեան, հագուատ, ուսկի, արծաթ, մարգարիտ, պատուական քարեր, պատկեր, գերի, զրաստ, ընտանեցեալ զազմներ, վերջապէս նաւեր, կղզիներ եւ հողեր:****

Փ.Բ. **Ցեսարանին յառաջավայրին վերէն կը նայեր**

այս խաղերուն։ Մէկ տարուան միջոցի մէջ։ Արէսի
—Պաշտին դէմ յանդիման շինել տուաւ փայտէ ամ-
փիթատրոն մը , որուն մէջ սուսերամարտից տեսարան
մը տուաւ , յորում ոչ ոք սպաննուեցաւ մինչեւ իսկ ա-
նոնք որ իբրեւ ոճրագործք կռուեցան . բայց չորս հա-
րիւր ատենակալ եւ վեց հարիւր ասպետ կռուի հա-
նեց այն տեղ . եւ շատ մը քաղաքացիք՝ երկու կարգէ՝
որք իրենց համբաւոյն ու իրենց հարսութեան մա-
սին ըստ ամենայնի մեղադրութենէ զերծ էին , կատա-
ղի զազանաց հետ կռուի ելան , եւ զանազան գործե-
րու ծառայեցին ըմբշահանդիսին մէջ : Նաւամարտու-
տութիւն մը եւս տուաւ ծովու ջրոյ անցրի մը մէջ , ուր
ծովային հրէշներ Թողուցին լողալու : Օտարական ե-
րիտասարդ տղայք՝ Պիւռոսեան կոչուած կաքաւը
պարեցին . եւ պարէն յետոյ ամենուն ալ Հոռովմէա-
կան քազաքացութեան գիրեր ընծայեց : Այս կաքաւ-
ներէն միոյն նիւթն էր Պատուակ . այս զերը կատա-
րողն էր կին մը՝ որ փայտէ կոփու մը ներսի դին
մտած էր , եւ գուլ մը գալով զայն կը լկէր իրապէս .
զոնէ բազմութեան աշրին երեւցածին նայելով՝ այս-
պէս էր : Հիկարիս մը՝ իւր զերն սկսած աւտեն իս-
կոյն ինկաւ Ներոնի քովն եւ վերան արինով ծած-
կեց , որովհետեւ դուն ուրեք տեսարանի մէջ պատույ
տեղը կը նստէր . առաջ փոքրիկ ծակերէ կը նայէր
եւ յետոյ բոլորովին բաց վանդակապատէ , մը : Առա-
ջին անգամ նա՛ կանոն դրաւ որ ամեն երեք տարին
անգամ մը՝ եռակի խաղեր խաղացուին ըստ նմանու-
թեան Յոնաց , եւ կոչուին Ներոն խաղեր , որք
պիտի բաղկանային երածշտութենէ , հեծելական ար-
շաւանքէ եւ ըմբշական անուսնեալ տեսարաններէ :
Պարմութեանց տեղն ու բաղանիրը նուիրագործել

տուաւ. Եւ ձէթ բաշխել տուաւ ատենակալաց եւ ասպետաց: Այս խաղերուն նախազահելու համար՝ վիճակ ծգեց հիւսպատուակսն բաղաքացիներուն, որք պրետորաց տեղն անցան նստան. յետոյ վար իշաւ յերաժշտավայրն, եւ մոռոմաբանութեան ու Լատին բանաստեղծութեան պատկն առաւ՝ նոյն իսկ իւր մրցակիցներուն համաձայն խորհրդովը, որք Հռովմայ խիստ երեւելի բաղաքացիներն էին: Գալով այն պատկին զոր իրեւ տափդ նուազող՝ ընդունեց դատաւորներէն. զայն նուիրեց յուս Օգոստոսի արձանին: Արէսի—Դաշտին մէջ տուած ըմբշական խայերուն մէջ, զոհի մը մէջ տեղը դրաւ իւր առաջին անգամ ածիլած մօրուրը, պատուական բարերով յեռեալ ոսկի տուփի մը մէջ փակեց եւ Կապիտոլիան Արամազդին ընծայեց: Հրաւիրեց Վեստալեաններն որ զան ըմբիշները տևսնեն, սա՛ իրաւամբ որ Արտնմիսի բրմուհիք Պլիմպիական խաղերուն ներկայ կը գտնուէին:

ԺԴ. Ցուած տեսարաններուն մէջ կը հաշուեն իրաւամբ՝ Յրդատի կամ Ցիրիթի ի Հռովմ գալուատը: Հայաստանի այս Թագաւորը՝ անոր խոստումներէն հրապորեալ, ժողովրդեան առջեւ պիտի երեւէր՝ հրովարտակաւ ծանուցեալ օր մը. բայց օդին գէշութիւնն արգելք եղաւ: Ներոն զայն ցուցուց՝ իրեն կարի նպաստաւոր եղանակաւ մը. հասարակաց հրապարակին քովը՝ զինեալ վաշտեր շարուած էին. ինքն ալ ատենաբանութեան բեմին մէջ փղոսկրեայ աթոռի մը վերայ նստեր էր յաղթական զգեստով, զինուորական դրօշակներով եւ Հռովմէական արձիմներով շրջապատեալ: Ցիրիթ սանդուղներն ի վեր ելաւ ու ծնրադրեց: Ներոն վեր կեցուց զայն եւ ընդգրկեց.

յետոյ քնդունեց անոր աղաջանքը. վերուց անոր զիսէն զլխարկն եւ թագը դրաւ: Սոյն ժամաւ պրետորին մէկր բազմութեան կը բացատրէրի Ցիրիթի ըրած յարգական խօսքերը: Անկէ առաւ զայն ի թատրոն տարաւ, ուր այս իշխանը նորէն աղերսներ բրաւ եւ անոր աջ կողմը նհատաւ: Ներմոդ կայսր անոմով ողջունեցին. իւր գափնեայ պատկն ի Կապիտոլիան տարաւ. Յանոսի տաճարը փակեց: առանց հոգ ընելու թէ պատերազմ կար կամ թէ ոչ:

ԺԴ. Զափս անգամ հիւպատոս եղաւ. առաջին անգամուն երկու ամիս. երկրորդ եւ վերջին . անգամուն վեց ամիս եւ երրորդ անգամուն չորս ամիս: Իւր առաջին երկու հիւպատոսութիւններն անընդմիջածկան եղան. միւս երկուրը, տարրեր միջոցներով:

ԺԵ. Դատախազներու խնդիրքներուն գրեթէ միայն հետեւեալ օրն եւ գրութեամբ կը պատասխանէր: Դատախատան կտրելու եղանակին գալով. փոխանակ հետեւելու դատարանաց սովորական գնացքին, որը մէկ ժամանակամասն միայն մէկ գատ մը կ'ընդունէին, նաև շատ մը դատերու մէկանց կը նայէր, մէլլգմէկու եցիւէ: Քանի անգամ որ խորհուրդ առնել ուզէր, երբէր ի միասին եւ հրապարակաւ չէր խորհրդակցէր. այլ իրաքանչիւրին կարծիքը գրութեամբ կ'առնէր, առանձինն եւ մասպրութեամբ. կը կարդար, եւ երբ իւր ընելիքին որոշումն ընէր, դատավճիռը կու տար, որպէս թէ ընդհանուր խորհրդակցութեան մը արգասիրն եղած ըլլար: Միկաւ ժամանակ թագավորութիւն մէջ ընդունեց ազմատազրեկոց որդիքը. եւ որ եւ է պատիւ մը չնորիեց անոնց, զորս իւր նախորդքը ծերակուսին մէջ մոցուցեր էին: Սոյն հետամուսոններուն որը ի թերեւ կլած էին, միիթարանը եւ

վնասուց փոխարինութիմ ընելու համար, լէգէոններ կու տար անոնց հրամանատրելու համար: **Սովորաբար** վեց ամիսէն աւելիի համար հիւպատոսութիմ չէր շնորհեր: **Հիւպատոսաց մին յոնուարի կաղանդից մօտ մեռնելով,** տեղը մարդ չդրաւ՝ մեղադրելով ևանինիոս Թերիլոսի հին օրինակը, որ միայն օր մը հիւպատոս եղեր էր: **Յաղթանակի զարդերը շնորհեց գանծապետաց եւ մինչեւ իսկ սոսկական ասպետաց,** շատ անզամ՝ երբ ծառայութիմ մը չէին ըրած: **Թրբեմն ծերակուտին յիշատակագրեր կ'ուղարկեր,** զորս հիւպատոսաց բերնով կարդալ կու տար, **Եէեւ գանծապետինն էր այս պաշտօնը:**

Փ.Զ. **Ճռովմայ տոներում շինութեանցը համար նոր ծրագիր մը շինեց,** եւ իւր ստակովն իւրաքանչիւր տան առջեւ անդաստակներ շինել տուաւ, որպէս զի անոնց տանեստանին վերայէն կարելի ըլլայ հրդեհները հեռացունել: **Կ'ուզէր Ճռովմայ սահմանը ընդարձակել մինչեւ յ՛՛ստիհա,** եւ ծովը հոն մտցունել ջրանցքով մը: **Իւր Թագաւորութեան օրովը շատ մը զեղծումներ զսպուեցան ու պատժուեցան,** եւ շատ մը խիստ կանոններ դրուեցան: **Սահման դրաւ զեղիսութեան եւ ծախուց:** **Հասարակաց հացկերոյթներն որք կը տրուէին ժողովրդեան,** պարզ ռոճիկներու վերածուեցան, զորս պարզեւ կը կոչէին. արգիլուեցաւ որ կապելանոցներու մէջ եփած բան չծախուի, բայց միայն բանջարեղէն. առաջ, անոնց մէջ ամեն տեսակ կերակուր կը ծախէին:

Խստութեամբ վարուեցաւ ընդէմ Պրիստոնէից, որք աւելորդապաշտութեանց եւ կախարդութեանց նուիրեալ տեսակ մը մարդիկ էին: **Սանծ դրաւ կառաւականաց ապերատանութեանը,** որք իրենց խաղ մը

ըրած էին բաղաքին մէջ վազելով բան գողնալ ու կորզել. այս տեսակ վազքն արգիլութցան։ **Արարեց** գանոնք որ ի նպաստ կամ ընդդէմ մնջկատակաց կը միաբանէին, նաև ա՛յն մնջկատակներն որ այս կուսակցութիմները կը յարուցանէին։

ԺԷ. Նենգագործաց խարէութիմներուն առաջըն առնելու համար, հրամայեց որ արձանագրութեանց տախտակները շատ մը տեղերէ ծակուած ըլլան, եւ այդ ծակերը՝ մէջէն թել մը երեք անգամ անցունելով գոցուին։ Թէ կտակի մը բնագրին մէջ՝ առաջին երկու երեսներուն վերայ միայն կտակարարին անունը գտնուի, առանց ուրիշ ո՞ր եւ է ստորագրութեամբ։ Եւ Թէ ուրիշի մը կտակը գրող անծն՝ չկրնայ այն կտակին մէջ պարգևատու ըլլալ։ **Փաստաբանից** վարձքը կանոնի դրաւ եւ ապահովեց. բայց արգիլնց որ դատարանաց մէջ նստարանները վարձու չտրուին դատ վարողաց, եւ ուզեց որ հասարակաց գանձէն հոգացուին ատոնք։ **Արքոնի** գանձուն վերաբերեալ դատերու գալով. խօսնակաց ատենին, եւ հասարակ դատաւորաց առջեւ տարաւ զանոնք, եւ Թոյլատութին ըրաւ որ ամեն դատավճուց համար բողոք ըլլուի առ ծերակոյտն։

ԺԸ. **Վրբէք** չանսաց կայսրութիւնն աւելցունելու համար տրուած յուսոյ եւ Թելաղրութեան. նա մանաւանդ ուզեց լէզէոններն **Անզիայէն** ետ բերել. բայց իւր հօրը փառաց յիշատակարանները կործանելու պէս չերեւելու համար, ետ կեցաւ։ **Գոհ եղաւ Ճռով-** մէական գաւառէ վերածելով **Պոնտոսի** Թագաւորութինը, զոր **Պոլէմովն** Թագաւորն իրեն Թողուց. եւ **Սլավեանց** մէջ Կոտտիոսի Թագաւորութիւնը, այս **Իշխանին** մահուանէն յետոյ։

ԺՇ. Միացն երկու ճանապարհորդութեան ծեռնարկեց. մին յԱղեքսանդրիա եւ միւսը յԱքայիա: Առաջինը հրաժարեցաւ վասն երկիրդի եւ վասն խղճահարռութեան, նոյն այն օրն որ ճամբարյ պիտի ենէր. վասն զի, միւս տաճարիները պտըտելէ յետո: Սատացի տաճարին մէջ նստած ըլլալով, երբ ոտքի ելնել ողից, պատմուճանին մէջ շտղեցաւ, եւ աչքերը Սթեցան այնպէս որ առջին եղած իրերը չկրցաւ որոշել: Աքայիոյ մէջ, Կորնթոսի պարանոցը ճեղքելու փոքճն բրմաւ. եւ այս մեծ զործոյս խրախուսելու համար՝ պրետորեան վաշտերուն ատենաբանելով, նշան տալ տուաւ փողերով, առաջին բահն ինքն զարկաւ, եւ սապատ մը լիցուն հող կրեց տուովը: Զիմուռական արշաւանը մը կը խորհէր դէպ ի Կատապից կապանս. եւ այս խորհրդով ժողվեր էր Խտալացի նոր լէգէոն մը, վեց ոսնաշափ հասակով մարդերէ, բազիացնալ, զոր կը կոչէր փաղանգ Վեծին Աղեքսանպի:

Թռոր այս եղելութիմները՝ որոց ոմանք գովելի են եւ ունաք չեն արժանի յանդիմանութեան, մէկ տեղ ժողովեցիք զատելու համար այն նախատինքներէն եւ ոճիրներէն, որոց պատմութեանը պիտի սկսիմ:

Ի. Յրածշութիմն այն արուեստաներէն մին էր, յորս կրթութիմ առած էր նա տղայութեան ատեն: Ի կայսրութիմ բարձրանալուն պէս, բերել տուալ գծերպնու, որ ամենէն վարպետ տաւղահաւըն էր իր օրովը. եւ օրերով շարունակ՝ երգել տալով մայիկ կ'ընէր, կերակուրէն յետոյ՝ մինչեւ կէս զիշերէն շատ ետեւ: “Քիչ թիչ սկսաւ այս արուեստին վերայ խոկալ եւ զինքն անոր վարժեցունել, կը հոգար այն ամեն նախաղզութիմները, զորս այս կարգի արուեստա-

գէտք սովորաբար կ'ընեն՝ իրենց ճայնը պահելու կամ զեղեցկացոնելու համար. պառկած ատենը՝ կապարէ թերթ մը կը կրէր կուրծքին վերայ. լուացողական եւ փսխեցուցիչ դեղեր կ'առնէր, եւ կը ժուժկալէր այն ուստելիքներէն եւ ըմպելիքներէն որ կրնային իւր տաղանդին հակառակ ըլլալ. մինչեւ որ, ա'լ իւր յառաջադիմութեանցը վերայ գոհ ըլլալով, թէպէտեւ ճայնը տկար եւ խեղուկ էր, ուզեց թատրոնին վերայ ելնել, ստէպ կրկնելով սա՝ Յոնական առածը թէ «Երաժշտութիմը բան մը ըսել չէ, թէ որ հրապարակաւ մտիկ չըլլուի»: Նախ եւ առաջ Նէապօլսոյ մէջ ի հանդէս ելաւ. եւ երբ սկսաւ երգել, երկրաշարժ մը ելաւ որ սրահը սարսեց, բայց նա իւր եղանակը շարոնակեց մինչեւ յաւարոտ: Ուրիշ շատ անգամներ եւս այն տեղ երգեց բաւական երկար ժամանակ. եւ երբ ճայնը կազդուրելու համար բիչ մը պարապոյ ժամանակ ունեցաւ, նորէն ի տես ենելու փափարքն չկրնալով դիմանալ, բաղնիքն ենելուն պէս եկաւ ի թատրոն, երաժշտավայրին մէջ ճաշեց՝ բազմաթիւ ժողովրեան աշաց առջև, Յոնարէն լեզուաւ ըսելով թէ բիչ մը բան խմելէն յետոյ՝ ընտիր բան մը պիտի երգէր: Սիգացեալ ա'յն գովեստներէն, զորս երաժշտութեան մասին իրեն կ'ընէլն Աղեքսանդրիոյ բնակիչներէն ոմանք, որ պաշարաց աւեւտուրի համար ի Նէապօլիս եկած էլն, այն մարդիկներէն շատ մը բերել տուաւ այս քաղաքը, եւ շատ մ'ալ երիտասարդ ասպետներ ընտրելով ինառնեց հինգ հազար յաղթահասակ երիտասարդ ռամկականաց մէջ, որ մաս մաս բաժնուին եւ ծափահարութեանց զանազան կերպերը սովորին. ինչպէս ա'յն կերպերը, որք կ'ըսուէին բազուկ, իշխառ, հող առան: Յւ երգած ատե-

նը, պճնեալ եւ խնկեալ տղայք՝ ազ ծեռքերնին անուր մը, անոր կը ծառայէին տեսավայրին վերայ. ասոնց գլխաւորները չորս հարիւր հազար սէստէրկ վարձք կ'առնէին:

ԻԱ. Երգելու տաղանդին այնպիսի մեծ կարեւուրութիւն մը կու տար, որ Հռովմայ մէջ՝ նշանակեալ ժամանակէն յառաջ տօնել տուաւ. Ներոնեան խաղերը, որոց վերայ խօսեցանք:

Թոլոր աշխարհ անոր երկնային ծայնը լսել կը խնդրէր. պատասխանեց Թէ իւր պարտիզացը մէջ պիսի տար այն զրօսանքը, անոնց որ կը փափաքէին. բայց իւր անմնապահներն իրենց աղաջանքը ժողովրդեան հետ միացոնելով, յօժարութեամբ խոստացաւ որ տեսավայրին վերայ ներկայանայ. եւ խւկոյն իւր անունը դնել տուաւ այն երաժշտաց ցանկին մէջ որ պիտի մրցէին: **Միաներուն պէս ինքն ալ վիճակ քաշեց,** եւ իւր կարգը մտաւ, եւ տափողը պրետորեանց հրամանատարները կը կրէին, եւ զինուորաց տրիբոններ եւ իւր խիստ մտերիմ քարեկամներն ետեւէն կ'երթային: **Երբ նախերզանքն ըրաւ,** **Կլուսիոս Հռովիոս հիւպատոսական քաղաքացին,** իմացուց Թէ **Կեսար զնէ-Հքէ պիտի երգէր:** **Արդարեւ երգեց՝ ժամը մինչեւ չորս կէսօրէն յետոյ,** եւ երաժշտութեան մրցանակն ու մրցման միւս մասերը հետեւեալ տարւոյ ծգեց, որպէս զի աւելի շատ անգամ պատեհութիւն ոմնենայ երգելու: **Բակ յետոյ այս յապաղումն** իրեն չափազանց երկար երեւելով, սկսաւ ի հանդէս ենել եւ ներկայանալ տեսարանաց մէջ զորս կու տային ատենակալք. ա'յնչափ որ պրետորին մէկը միլիոն մը սէստէրկ առաջարկեց անոր՝ իրբեւ հատուցումն: **Պղբերզութեան դերեր նաեւս եր-**

գեց. Եւ աստուածները, աստուածուհիք եւ դիւցազնուհիք տեսարանին վերայ դիմակներ կը կրէին որք Ներոնի կամ անոր՝ տիրուհոյն կը նմանէին։ Ուրիշ երգերէ զատ, երգեց նաևս Կանաչէ է ՀԱՆԴԻՔԵՐՈՒՄԵՆ, ՈՐԵԿՈՎԵՆ ՀԱՅՐՈՒՊՈՆ, ԵՐԿՊՈՆ ԽԱՅ եւ ՀԵՐԵՒ-ԼԵՐՈՒՄԵՆ։ Այս վերջին կտորին մէջ, երիտասարդ զինուոր մը՝ երբ տեսաւ որ իւր տէրը շղթայի կը զարնէին, ազատելու վազեց։

Ի՞Բ. Իւր մատաղ հասակէն մոլեալ եղաւ հեծելական վարժութեանց. Եւ շատ անգամ Կարկէսի արշաւանաց խօսքեր կ'ընէր, Թէեւ ասի իրեն արգիլուած էր։ Օր մը իւր ընկերաց առջեւ՝ մեղքնալով կը խօսէր ԷՇՆԱՀ կառավարի մը վիճակին վերայ, զոր նորա ծիերն ընդ բարշ տարեր էին. Երբ այս խօսքին վերայ իւր տէրը զինքն կը յանդիմանէր, ըսաւ. «Ճեկտորի վերայ կը խօսիմ»։ Ի սկզբան իւր Թագաւորութեանն, փղոսկրեայ սայլակ մը սեղանի մը վերայ վազցունելով կ'ըգրօմնուր. Եւ տեսարանի ծայն մը առնելուն պէս կը վագէր կ'երթար ի Կարկէս, առաջները գաղտնաբար, յետոյ հրապարակաւ եւ այնպիսի կերպով որ մարդ չէր ծգեր կ'իմացունէր իւր գալիքը։ Ճրատարակեց Թէ մրցանակի Թիմ աւելցումնել կ'ուզէր. այնպէս որ, տեսարանն երկարեցաւ մինչեւ յերեկոյ. որովհետեւ արշաւանքներն այնչափ շատցան որ ԷՇՆԱՀ Ներոն եւ ԷՇՆԱՀ Ներոն ալցուած չէին ուզերը չէին ուզեր իրենց կառավարներն ի համդէս հանել, բայց եթէ սա՞պայմանաւ որ օրն իրիկոմ արշաւեն։ Նոյն ինքն Ներոն ուզեց կառը վարել. Եւ ի սկզբան իւր պարտիզաց մէջն իւր գերիներոն եւ խաժամուժին առջեւը փորձ ըրաւ. յետոյ բացարձակ Կարկէսին մէջ ելաւ, եւ իւր ազատագրեալներէն մին նշան կու տար նոյն այն տեղէն, ուս-

կից սովորաբար նշան կու տան դատաւորք։ Հռովմայ մէջ ի հանդէս ելնելուն վրայ գոհ չըլլալով, որոշեց յԱրքայիա անցնիլ, մի միայն անոր համար որ, այն փաղաքները յորս երաժշտութեան տեսարան կը տրուէր, որոշումն ըրած էին մրցակիցներու ֆաստը-կած պսակներն անոր ուղարկել. ասոր վերայ այն-չափ հաճութիւն կ'ըզգար, որ այդ պսակները բերող պատգամաւորները միւս ամեննէն առաջ անոր կը ներ-կայանային, եւ անոր սեղանը կ'ընդունուէին։ Աւսոնց-մէ ումանք աղաշեցին որ երգէ, ընթրիթէն յետոյ. եւ երբ սաստիկ ծափահարեցին, սկսաւ աղաղակել թէ միայն Յոյնը գիտեն մտիկ ընել երաժշտութեան եւ արժանի են իւր տաղանդներուն։ Առանց յապաղելու ճամբայ ելաւ. եւ ի Կասիոպա համնելով, Արամազդ Կասիոսի խորանին առջեւ երգեց։

Ի՞՞. Շատ չանցաւ բոլոր տեսարաններու մէջ ի տես եկաւ. եւ այս դիտաւորութեամբ, սովորաբար մէկզմէկէ շատ հեռու դրուած խաղեր բերեր մէկ տա-րուան մէջ միացուցեր էր. մինչեւ իսկ ո՞ր մէկն ալ նո-րէն սկսուեցան։ Պլիմպիական խաղերոն մէջ՝ երա-ժշտաց մրցում մ'եղաւ, ընդդէմ սովորութեան։ Իւր զբաղմունքէն ետ չմնալու համար, իւր ազատազրե-լոյն Հելիոսի՝ որ անոր զրեր էր թէ Հռովմայ գործերն իւր ներկայութեանը կը կարօտին, պատասխանեց. «Թէպէտեւ կ'երեւի թէ կը փափաքիս եւ կարծիքդ ալ այն է որ շուտով վերադառնամ, սակայն պէտք է որ լաւագոյն եւս համարիս, որ ես՝ ինքզինքիս արժանա-տր եղած ետ գամ»։ Յըրոր երգէր, արտօնութիւն չկար՝ կարի անհրաժեշտ պատճառով մ'իսկ ժողովէն դուրս ենելու. նա իսկ բազում կանայք զորդիս ծնան եւ շատ մը հանդիսաւտեմներ՝ մտիկ ընելէ եւ ծափահա-

քելէ ծանծրացած, քաղաքին պարիսաներուն վերացէն փախան, որովհետեւ քաղաքին դռները փակուած էին. կամ թէ մեռեալ ծեւացան եւ քաղաքէն դուրս եւան՝ որպէս թէ Թաղուելու համար: Թէ ի՞նչպիսի վախով, ի՞նչպիսի կասկածով, ի՞նչպիսի նախանձուտութեամբ եւ գատաւորաց վերայ ի՞նչպիսի ամրվահումեամբ մրցանակի համար կը կորէր, մարդոյս միտքէն չանցնիր: Կը լրտեսէր իւր ճակառակորդները, անանց անոնք կ'արէր գաղտուկ, որպէս թէ իւր հաւասարներն եղած ըլլային. եւ երբեմն Թշնամալից խօսքեր կը զրուցէր անոնց՝ դէմերնին եւ լած ատենը: Կը կաշառէր զանոնք որ բարձրագոյն տաղանդներու տէր էին: Պալով դատաւորաց, մեծապ յարգանօք կը խօսէր անոնց հետ եւ կ'ըսէր Թէ՝ ինքն ըրեր էր ի՞նչ որ մարդս կրնար ընել. Թէ ելքը բաղդին կախեալ էր. Թէ իրեւ խելացի եւ բազմահմտութ մարդիկ, պէտք էր ամեն դիպուած գուրս Թողուին, եւ երբ զինքն քաջասիրտ մնալու կը խրախօսէին, թիչ մը սիրտը հանգչած՝ տեղը կը բաշուէր, եւ սակալն ոչ սակաւ սրտաբեկ կը մնար ու չարութեան եւ դաժանաբարութեան կ'ընծայէր ա՛յն լրութիւնը զոր ռամանք կը պահէին՝ ամաչելնոմ համար. եւ կ'ըսէր Թէ անոնք կասկածելի մարդիկ էին իրեն առջեւ:

Ի՞՞. Այն աստիճան կը հպատակէր Թատրոնի օրինաց, որ չէր համարձակեր Թքնել եւ Թեւովը ճակտին քրտինքը սրբել. եւ ողբերգութեան մը մէջ՝ ծերքը բռնած գաւազանը վար ընկնելով, գողումի կերպի առաւ գետնէն, վախնալով որ չըլլայ Թէ այս պակասութեան համար դուրս ծզուի մրցումէն. այս մասին անոր սիրտը հանգչեցընելու համար, պէտք եղաւ որ դերասանին մէկը զայն ապահովէ, Թէ ժողովուրդը

Ժնծութեամբ եւ ծափածայնութեամբ գրաւեալ ըլլաւ-
լով, իւր այդ շարժումն նշմարող էք եղած։ Ինքնին
զինքն յաղթող կը քարոզէր, ու աւետաբերաց մրցա-
նակին համար եա կը կռուէքր։ Զուգելով որ իրեննե-
րէն զառ ուրիշ յաղթութիւններու հետքն ու յիշատա-
կը մնայ, կործանել ու կոյանոցներու մէջ նետել
տուաւ ա՛յն արծաններն որ կանզնուած էին խաղերու
մէջ յաղթողաց։

Կառարշաւի մրցանակին հետամուտ եղաւ.
Եւ տասն ծիերով լծեալ կառք մը վարեց Պլիմպիա-
կան խաղերոն մէջ, թէեւ ինքն իւր շարադրած ուտա-
նաւորներուն մէջ յանդիմանութիւն ըրած էք Միհր-
գատի՝ այս բանիս համար. բայց կառքէն վար ընկ-
նելով թէպէտ նորէն ելաւ նստաւ, բայց զգացած ցա-
ւը չթողուց որ կառքին մէջ կենայ։ Իւր արշաւանըը
չմընցուց, բայց եւ այնպէս ոչ նուազ պսակեցաւ։ Ե-
լած գացած ատենը, ազատութիւն տուաւ բոլոր գա-
ւառին եւ մեծագումար ստակ՝ դատաւորաց, Հռովմէ-
ական քաղաքակցութեան իրաւոնքն ալ ի միասին։
Այս վարժատրութիւնները նոյն ինքն քարոզեց պա-
րանոցական խաղից ասպարիզին մէջ։

ԻԵ. Յունաստանէն վերադառնալոն, իւր աշխա-
տութեանց առաջին թատրոնին՝ Նէապօլսոյ մէջ
մտաւ սպիտակ ծիերով լծեալ կառքի մը մէջ. եւ որ-
մի մը ճակատը փլցուել տուաւ, ինչպէս որ ասի կ'ը-
նեն խաղերուն մէջ յաղթողաց համար։ Նոյնպէս
մտաւ յԱնտիոն, յԱլբա եւ ի Հռովմ. բայց Հռովմայ
մէջ ա՛յն կառքը հեծած էք որ Օգոստոսի յաղթանա-
կին գործածուեր էք, ծիրանեաւ եւ էվերան աստղեր
ցանուած մեկնոցով զարդարեալ,՝ զլուխը՝ Պլիմպիա-
կան խաղից պսակը դրած, եւ աշ ծեռքը՝ Ապողոն-

կան խաղից պսակը. միւս պսակներն առջեւէն կը տանէին շրով, զանոնք ի՞նչ բաներու մէջ վաստրկած ըլլալը ցուցընող գրութեամբ հանդերձ: Իւր ծափահարիչներուն խոմքը կառքին ետեւէն կ'երթային եւ աղաղակելով կ'ըսէին, թէ Կեսարի յաղթանակին ընկերներն են: Անկէ ալ, մեծ Կըկէսին դուռն փլցունել տալով, հասարակաց հրապարակին մէջէն անցնելով Պալատինեան Ապողոնի տաճարը գնաց: Զույն ատեն գոհեր կը մորթէին. խունկեր, թոչուններ, ժապաւէններ եւ կարկանդակներ կը նետէին: Իւր պսակներն անկողնոյն քովը դրաւ ա'յն սենեկին մէջ ուր կը պառկէր, եւ իւր արծանը հոն դնել տուաւ երածշտի հագուստով: Պրամ կոխեցին որուն վերայ անոր պատկերը կար նոյն հագուստով: Իւր միտութիւններէն հրաժարելէ այնքան հեռի էր, որ իւր ծայնը լաւ պահելու համար՝ երբէք իւր զինուրաց ինքնին հրաւէր չէր կարդար այլ իւր տեղը խօսող պաշտօնակալի մը բերնով. եւ ի՞նչ բանի վերայ ալ ըլլար, միշտ քովն էր իւր երգի դաստուն որ կ'ըսէր թէ Թորերը չյոգնեցունէ եւ բերնին առջեւը կտաւ մը դնէ: Իւր տաղանդին վերայ ո'րշափ աւելի կամ նուազ գովեստներ ընէին, ըստ այնմ կը չափաւորէր իւր ատելութիւնը կամ բարեկամութիւնը:

ԻԶ. Ի սկզբան աստիճանաբար եւ զգուշութեամբ զինքն տուաւ անկարգութեան, շուայտութեան, զեղիսութեան, ագահութեան եւ անգոթութեան. բայց ի՞նչ որ ալ ըրին անոր երիտասարդութիւնն անմեղադրեցի ցուցընելու համար, չեղաւ մէկն որ տարակուսի թէ անոր մոլութիւններն աւելի բնաւորութենէն էին քան թէ տարիքէն: Արեւը մարը մտնելուն պէս՝ գլխարկ մը կ'անցունէր զլուխը, կը վազէր կապելանոցներն ու

մամբու կիցերը կ'երթար, այնպէս որ Թոգին վժաճզն
մէջ կը դնէր. արդարեւ, անցորդներուն վերայ կը
յարձակէր, Թէ որ դիմադրէին կը վիրաւորէր ու լող
քարշ ածելով կոյանոցաց մէջ կը ծգէր: Կը կոտրտէր
ու կը կողոպտէր ժողովրդեան փոքրիկ խանութեանը,
որոց մէջէն յափշտակած բաները՝ իւր տեղը տանելով
կը ծախէր: Այս տեսակ կոհմներու մէջ, քիչ մնաց
որ աշքը կամ կեանքը պիտի կորսցնցումէր: Մերա-
կուտի անդամ մը՝ որուն կնոցը Թշնամանք ըրած էր,
իւր հարուածներուն ներքեւ զայն մեռցունելուն բան
չմնաց. ուստի ալ այնուհետեւ նոյն ժամուն դուրս չէր
եներ, առանց իւր անմասպահից տրիբուններէն մէկ
քամին ետեւէն հեռուէն բալեցունելու: Նոյն իսկ ցե-
րեկ առննը՝ փակիեալ գահաւորհակով մը զինքն ի
Թափրոն տանել կու տար. եւ տեսարանին առաջա-
վայրին վերէն կը նայէր, ու մեջկատակներուն յարու-
ցած աղմուկները կը խրախուսէր. եւ երբ ծեծկուրի
կ'նծնէին եւ մէկզմէկու գլուխ բարեր եւ աթոռներ կը
նետէին, ինքն ալ ժողովրդեան վերայ կը նետէր. նա
իսկ, պրետոր մը վիրաւորեց գլխէն:

Թէ. Քիչ ժամանակէն իւր մոլութիւնները զօրանա-
լով, սկսաւ նուազ ծածկել զինքն եւ աւելի եւս չարի
յանդգնեցաւ: Կէսօրէն մինչեւ կէս զիշեր սեղանէն չէր
եներ, յետոյ տար բաղանիք կ'առնէր, կամ Թէ ծիւ-
նով պաղեցուցած բաղնիք, Թէ որ ամառ ըլլար: Եր-
բեմն կ'ընթրէր հասարակաց տենի մը մէջ, զոր փա-
կնել կու տար, ինչպէս Նաւամարտքը, Արէսի-Պաշ-
տը կամ մեծ Կրկէսը. եւ իրեն սպասաւորել կու տար
պունիկներ ու սրինգ նուազողներ: Քանի անգամ որ
Թիրայի վերայէն յ՛նատիա կ'իջնէր, կամ Քայայի
ծովածոցին մէջ կը նաւարկէր, չըեղերբին վրայ փոք-

Քիկ հիւղեր կը կանգնէին՝ լի հասարակաց կլներով, որք զայն կը կանչէին ու իրենց քով մօտենալու կը հրափրէին։ Ընթրիքնիր կը հրամայէր իւր բարեկամաց համար։ Այս ընթրիքներէն մրոյն մէջ մեզրով պատրաստուած կերակուր մը կար որ մինչեւ չորս միլիոն սէստէրկի եղեր էր. եւ ուրիշ ընթրիքի մը մէջ ալ վարդի հիւթեր կային որ աւելի եւս սույն ստեր էին։

Ի. Թողունք ազատ մարդոց հետ ունեցած անօթակի յարաբերութիւնն եւ իւր չնացողական մոլութիւնները. Թուքրիա անուն Խատեան մը լկեց։ Իւր ազատազրելոյն Ակտէայի հետ ամուսնանալու կէտին հասաւ. եւ հիապատոսական անձեր վարժեց որ երդմամբ հաստատեն թէ այն ազատազրեալ կինը՝ Թագաւորական տոհմէ էր։ Սպորոս անուն պատանի մը ներքինի ըրաւ. պնդեց թէ ի կին կերպարանափոխեր էր զայն. եւ մեծահանդէս փառօք անոր ամուսնացաւ։ Տատ լաւ կ'ըսէ մէկը, թէ Մարդկային սեռը չափազանց երջանիկ պիտի ըլլար, թէ որ Պոմիտիոս հայրն այնպէս կին մի ունենար։ Այս Սպորոսը հագուեցուց իբրեւ կայսրուհի եւ պատգարակով մնոր հետ զնաց ժողովներու մէջ եւ Օռանաստանի շուկաներուն մէջ եւ Հռովմայ թաղերուն մէջ եւ մերթ ընդ մերթ զայն կը համբուրէր։ Ստուգուած է թէ նա իւր մօրը վրայ ցանկութիւնը յագեցունել ուզեց. եւ թէ Ազգիպահնայի թշնամիքը զայն ետ կիցուցին, վախնալով որ այս ամբարտաւան եւ դաժան կինը՝ այս նորօրինակ շնորհն ի չարաշաք չվարէ։ Իւր հարճերուն մէջ դասեց պոռնիկ մը, որ Ազգիպահնայի կը նմանէր. Կ'ապահովեն իսկ թէ քանի անգամ որ իւր մօրը հետ զահաւորակով զնաց, իւր հագուստներուն վրայ զիջութեան նշաններ երեւեցան։

ԻԹ. Այնպէս կը ծար, որ իւր անդամոց մէջէն չկար հատ մը որ պղծուած լըլար: Խքր տեսակ մը նոր խաղ, վերան առաւ գաղանի մօրթ մը, իւ գառաւ զեղի մը մէջէն կը յարձակէր մարդոց եւ կանանց վերայ որք ցիցերու կապուած եւ իւր ցանկական կրիցը զոհ թողուած էին. եւ երբ իւր կիրքը յագեցունէր, ինքզինքն նմանապէս զոհ կը կեցընէր իւր Պորիփիրոս ազատագրելոյն, որուն ամուանացաւ ինչպէս որ Սպորոսի. անոր հետը նաեւս նմանողութեամբ այժպիսի ճիշեր կը հանէր, ինչպէս որ կ'ընէ մէկը՝ կուսութիւնն ալուելին զգացած ցաւէն: Եատ մ'անձերէ իմացած եմ որ նա համոզուած էր թէ ոչ ոք իւր մարմնոյն եւ ոչ մէկ մասին վերայ ողջախոհ էր, այլ թէ շատերն իրենց մոլութիւնները ծածկել գիտէին. ուստի կը ներէր ամեն անոնց որ իրենց անմաքրութիւնը կը խոստովանէին:

Լ. Խարծէր թէ հարստութեանց միակ կիրառութիւնն էր շոայլութիւնը: Անոր աշքին ազահ երեւելու համար, բաւական էր համրել. եւ մեծանմն երեւելու համար, պէտք էր որ մարզ ինքզինքն փշունէր: Խըր մօրեղրօրը Կայիրոսին վերայ ամենէն զմայլելի գտած րանը սա՛ էր. Ցիրերիոսի ժողված անքաւ հարստութիւնը քիչ ժամանակի մէջ մսխած ըլլալը. ուստի եւ իւր ծախուցն եւ իւր շոայլութեանցն երբէք սահման չդրաւ: Դժուարին պիտի ըլլայ հաւատալ թէ: Ցիրատի ի Ճռովմ կեցած ժամանակ՝ օրն ութնուն հազար սէստէրկ կու տար անոր, եւ մեկնելու ատենն ալ մէկ միլիոնէն աւելի տուաւ: Մենեկրաւ երածշտին նև Սպիկիլլոս սուսերամարտին տուաւ բաղարացւոց ումանց ինչքն ու օտոներն որք յաղթանակի պատիւնն ունեցած էին: Կերկրոպիթէկոս Պաներոտէս վաշխա-

ուովն՝ զոր զեղի մէջ եւ քաղաքին մէջ ամենազեղեցիկ ստացուածներով հարատացուց, գրեթէ արքայական յուղարկաւորութիւն մը ընել տուաւ։ Մրբէք հագուստ մը երկու անգամ չհագաւ։ Քուէ կը խաղար, մէկ կէտը հինգ հարիւր սէստէրկի։ Միիրանի ուռկանով եւ ուսկի կարթով ծուվն կ'որսար։ Մրբէք՝ հազարէն պակաս կառք ունենալով չճանապարհորդեց։ Իւր ջորիներուն պայտերն արծաթէ էին, ջորեպանները Կանուգայի զեղեցիկ ատոփ հագած էին. կտուափարներն ապարանջանօք զարդարուած էին, ինչպէս եւ սուրհանդակները։

Լ.Ա. Ամենէն աւելի իւր շինագամիմները շատ սուտի նստան։ Իւր պալատն ընդարձակեց Պալատինոս լեռնէն մինչ ի յԵսկովիլիա։ Աւելցուցած մասերն ի սկզբան կօչուեցան Տուն անցից. բայց շինքն այրելով, շինեց նոր պալատ մը, զոր ուսկի Պալատ կոչեց։ Անոր ընդարձակութիւնն ու շրեղութիւնը հասկըցնելու համար, բաւական է ըսկ թէ գաւթին մէջ Ներոնի հսկայական արծանը կանգնած էր հարիւր քսան ստնաշափ բարձրութեամբ։ Թէ կամարասրահներն եռակարգ սիմերով զարդարեալ, մղոն մը երկայնութիւն ունէին։ Թէ իւր շրջապատքին մէջ կը պարզնակէք լին մը որ ծովու մը կը նմանէր, շինքեր որք մեծ քաղաք մը ծեւացուցած կ'երեւմէն, գիւղեր, գաշտեր, այգիներ, արօաներ եւ հօտերով եւ վայրի երեխներով լեցուն ամստառներ։ Ներսի կոզմն ամեն քի ռսկեօծեալ էր, եւ պասուական քարերով ու գաղտակուրով զարդարուած։ Ճաշի սրահներուն առաստաղը կազմուած էր վագոսկրեայ շարժական սեղաններով, որք ծագիկներ եւ անուշանոտութիւններ կը ծաալէին կոչնականաց վերայ։ Ճաշի զիմաւոր սրահն ունէք

գմբեթ մը , որ զիշեր ցերեկ դառնալով , երկրաֆնդիս շարժմանը կը նմանէր . **Ա**լբայի ջրոյ եւ ծովու ջրոյ պահարաններ եւս ունէր : **Ե**րբ այս պալատը լմընցուն նելով , անոր նուիրագործութիմը կ'ընէր , ըստ Թէ բաւական գոհ էր անոր վերայ եւ կ'ըսկսէր մարդու պէս բնակութիւն ունենալ : **Կ**'ուզէր յարկեալ բաղանիք մը շինել , **Մ**իսէնայէն մինչ ի **Ա**վերնա լիճը . գաւիթներով զայն շրջապատել եւ **Թ**այայի բոլոր ջուրերը հոն մտցունել . եւ **Ա**վերնայի լճէն մինչ ի **Պ**ատիա ջրանցք մը փորել տալ կ'ուզէր , հարիւր վաթուն մղոն երկայնութեամբ , որպէս զի ծովով երթալէ ազատ մնայ . եւ ա'յնչափ լայնութեամբ , որ հնգակարգ թիալիներով երկու ցոկանաւ կարենան անոր մէջն իրարու քովէ անցնիլ : **Ա**յսպիսի գործեր զլուխ հանելու համար , կայսրութեան բոլոր բանտերը բանալ տուաւ եւ հրամայեց որ ամեն կարգի ոճարագործք միայն աշխատութեանց դատապարտին : **Ֆ**ախք ընելու համար ոնեցած մենամոլութիմը խրախուսողը սա՛ էր որ իր իշխանութեան վերայ ունեցած վստահութենէն զատ , յոյս դրեր էր ծածկեալ եւ ամբաւ զանձի մը վերայ , զոր Հռովմայեցի ասպետ մը կ'ապահովէր Թէ **Ա**փրկէի մէջ պիտի գտնուէր մեծ քարայրերու մէջ , ուր Դիդոն Թագուին տարած էր այն զանձը . **Ց**իրոսէն փախչած ատեն . եւ Թէ քիչ աշխատութեամբ կարելի էր զայն գտնել ու հանել :

ԼԲ. **Թ**այց ակնկալութիմներն ի դերեւ ենելով , ստակը հատաւ եւ տեղէ մը յոյսը չմնաց , ա'յն աստիճան որ զինուորաց ոռնիկն ու հինօրեայ զինուորաց Թոշակն ուշացունելու պարտաւորեցաւ , եւ զրամանց ու յափշտակութեանց դիմեց :

• **Ամենէն առաջ սա՛ կանոնը դրաւ որ փոխանակ իւր ազատագրելոց ընչից կէսին՝ որ իրեն կ'ընկնէր ժառանգութեամբ, հինգ վեցերորդն իրենն ըլլայ, Թէ որ անոնք՝ առանց հաւանական պատճառի մը, ա՛յն ընտանիքներէն միոյն անունը կրեն, որոց հետ ինքն խնամութիւն ունէր. Թէ՝ յԱրքունի գանձը գրաւուն անոնց մէշէն անո՞նց ինչքն որք իրենց տիրոջ՝ իշխանին ապերախտութիւն ցուցընեն, եւ Թէ անոնց կտակը զրուցելով գրել՝ տուող կամ շարադրող իրաւաքանները պատժուին. Թէ՝ **Արքունի յանցանաց վերաբերեալ օրինաց ներքեւ ընկած համարուելու համար,** բաւական էր որ մէկն իւր խօսքերուն կամ իւր գործերուն վերայօթ ամբաստանուած ըլլար: **Կայսրութեան քաղաքներէն պահանջեց ա՛յն պսակներուն գինը, որք իրեն ընծայուած էին զանազան խաղերու մէջ:** Ֆիրանւոյ եւ մեղեսկի գոյներուն կիրառութիւնն արգիլեց. եւ տօնավաճառի օր մը, վաճառական մը վարձելով քանի մը ունկի անոնցմէ ծախել տուաւ, որպէս զի միւս ամենը բռնելու պատրուակ մ'ոնենայ: **Թանտրոնին վերայ երգած ժամանակ տեսներով որ Ճուզմայեցի տիկին մը այն արգիլեալ գոյներէն մին հազած էր, ցուցուց զայն անոնց զորս այս մասին պաշտօնի դրած էր.** եւ տեսարանէն դուրս հանելով, իւր հագուստներն ու ինչը կորուսանելու դատապարտեց այն կինը: **Արքէր պաշտօն մը չշնորհեց առանց սա խօսքն աւելցունելու.** «**Իմ կարօսութիւններս գիտէք. ա՛յնպէս մ'ընենք որ մարդ մ'իրեն յատուկ բան մը չոնենայ:**» **Վերջապէս կողոպտեց տաճարները, եւ հալեցունել տուաւ աստուածոց արձանները, ընդ որս եւ թերափիմներուն արձանները զորս **Պալքա վերականգնէց:******

ԼԳ. Մարդասպանութեանց եւ ծնողասպանութեանց գալով, իւր առաջին փորձը և զօդէսի վերայ ըրաւ; Ներոն անոր մահուան եթէ ոչ հեղինակը, առ դարեւ գործակիցն եղաւ: **Այս** մասին այնչափ թիշ ինքայնքն կը ծածկէր, որ Յոմարէն խօսք մը գործածելով, Առու-առային ռառութ կոչեց այն սունկերն որք զեղոդէս Թոմատորելու ծառայեր էին: Կը Թշնամանէր անոր յիշատակը, մերթ անգութ եւ մերթ խենթ կոչելով: Կ'ըսէր Թէ նա մարդոց մէջ բնակչւ դադրեր էր. եւ այս բնակչւն նշանակրօ Լատիներէն բառին առաջին վանկն երկարելով կը զրուցէր, ա'յնպէս որ կը նմանէր Յունարէն բառի մը, որ Էւնի ըլլու կը նշանակէ: **Այս** Բշխանին դրած կանոններսմ շատը՝ իրքեւ ապուշի կամ խենթի գործեր, ջնջեց. եւ ամսր զերեգմանին շինութեանը մէջ ոչ շրեղութիմ եւ ոչ աժքութիմ մտցուց: Թոյն գործածեց ընդդէմ Բրիտաննիկոսի, որուն կը նախանձէր մի քանի պատճառներով. այս երիտասարդ Իշխանն իրենէն գեգեցիկ ծայն մը ունէր. եւ իւր հօրը յիշատակը կրնար օր մը ժողովրդան միտքերը դէպ ի յինքն դարձունել: Լակուտաա անում կինը, որ մատներ էր շատ մը Թոմատորիչներ որոց ինքն գործակից էր, Ներոնի հապթայթեց թոյն մը, որ ի սկզբան չյաջողեցաւ ինչպէս որ կը յուսար, եւ միայն փորհարութիմ տուաւ Բրիտաննիկոսի. Ներքն բերել առուաւ զԼոկուստա եւ զամակոն ըրաւ, յանդիմանելով Թէ փոխանակ Թոմի զեղ տուեք էր. եւ երբ նա այնպիսի սոսկայի ոճիք մը ծածկելու համար խորհած միջոցը յայտնելով ինքայնքն կ'արդարացունէր, «Անշուշտ, կը վախնա՛մ, ըսաւ Յուլիա օրէնքէն» եւ պարտաւորեց որ կարելի եղածին չափ շուտ ազդող եղոյնը պատրաստէ իւր առջեւը. փորձեց

զայն ուզի մը վերայ , որ հինգ ժամէն յետոյ մրայն մեռաւ : Աւժովցոմել ունորէն եփել տուաւ . եւ կերցուց վարազի ճազի մը , որ անմիջապէս մեռաւ : Այս թոյ-նը ճաշի սրահը տանել տուաւ , եւ հրամայեց որ երեկոյին ընթրիքի ատեն Քրիտաննիկոսի տան : Երիտասարդ Իշխանը Թոյնն ուտելուն պէս ընկաւ . եւ Ներոն կ'ըսէր կոչնականներուն թէ լուսնոտութիւն էր այն , որուն ենթակայ էր Քրիտաննիկոս : Ճետեւեալ օրն անապարանօք Թաղել տուաւ օդը շատ գէշ ըլլալով եւ առանց հանդիսի : Գալով Լոկուստայի , այս ծառայութեան համար զայն վարձատրեց՝ անպատճութիւն եւ ամբաւ հողեր շնորհելով . մինչև իսկ աշակերտներ տուաւ անոր :

Ա.Պ. Սկսաւ իիստ ծանծրանալ իւր մօրմէն , որ իւր գործերուն եւ իւր խօսքերուն վերայ կծու դիտողութիւն եւ յանդիմանութիւն կ'ընէր : Ի սկզբան ուզեց զայն ատելի ընել ամենուն , եւ ատոր համար մերթ ընդ մերթ կ'ըսէր թէ կայսրութիւնն անոր պիտի թողուր եւ ինքն ի Հռոգոս պիտի քաշուէր : Քիչ մը յետոյ , զայն իւր պատիւներէն եւ իւր իշխանութենէն գրկեց , վերցուց անոր Հռովմայեցի եւ Գերմանացի անմնապահները , եւ վերջապէս իւր ներկայութենէն եւ իւր պալատէն արտաքրէց : Այսափով գոհ չեղաւ . որչափ որ նա Հռովմայ մէջ կեցաւ , անոր դէմ լատեր յալուցանելով նեղեց . եւ երբ զեղ բաշխւեցաւ , մարդեր կը դրկէր որ ցամաքով կամ ծավով անոր առանձնացած տեղւոյն բովէն անցնելով զայն կը Թշնամանէ-ին եւ կը գկծեցունէին : Բայց անոր տպառնալիքէն եւ դաժանաբարոյութենէն վախնալով , միտքը դրաւ զայն կորուսանել : Թունաւորել փորձեց , բայց տեսաւ որ այս մասին արթուն կը կենար : Ճնարեց մերենսայ մը ,

որ սենեկին առաստաղը վար պիտի իջեցունէր անոր վերայ՝ բնացած ատենը. այս հնարքն ի դերեւ ելաւ։ Պատի դիմեց զապանակով լարուած նաւու մը, որ ինքնին պիտի կոտրտէր եւ զայն խեղդելով կած ճգմելով պիտի կորսլցունէր։ Ճետը հաշտուիլէկեղծեց, եւ գորովալիր նամակներով հրաւիրեց ի Բայա գալ եւ Աթենասի տօնախմբութիւններն իրեն հետ ընել։ Մրկար ժամանակ սեղանի նստեցուց, որպէս զի ցոկանաւերու հրամանատարը ժամանակ ունենայ՝ իրբեւ ըստ դիպաց զարնուելու եւ խորտակելու այն նաև որով եկած էր նա. եւ երբ մայրն ուզեց իւր Բալէսի տունը վերադառնալ, փոխանակ անոր նաւուն որ այլ եւս բանի մը չէր կրնարդառայել, տուաս անոր այն նաւը, որ անոր կորստեանը համար շինուած էր։ Պրախիութեան նշաններով ելպւ հետք գնաց եւ բաժնուելու ատենն անոր կուրծքը համբուրեց։ Գիշերուան մէկ մասն արթոն կենալով, իւր ծեռնարկութեան յաջողութիւնն իմանալու կ'ըսպասէր անհամբեր։ Բայց երբ իմացաւ որ չէր յաջողեր, եւ Ազրիպալինա լողալով ազատեր էր, չփրտցաւ թէ ի՞նչ ընէ։ Այս վայրկենիս, Ազրիպալինայի ազատագիրը Լուկիոս Ազերինոս ուրախութեամբ վազելով եկաւ իմացունելու թէ մայրն ազատեր էր։ Ներոն անոր քովը դաշոյն մը ծագեց՝ առանց նշմարել տալու. եւ բռնել ու երկաթի զարնել տուաւ զոյն, իրբեւ սպանիչ մը՝ Ազրիպալինայի կողմէն դրկուած։ եւ իսկոյն հրաման տուաւ որ մեռցունեն զԱզրիպալինա. եւ այնպէս խօսք հանել տուաւ թէ Ազրիպալինա՝ իւր ոճիրին յայտնուիլը տեսնելով, լնրզինքն սպաններէր։ Այս իրողութեանս վերայօք դաժան պարագաներ կը պատմեն որոց ստուգութեանն երաշխաւորներ կը ցու-

ցընեմ, այսինքն Թէ վազեց դիակը տեսնելու գնաց. Թէ ծեռքերն անոր վերայ դրաւ. Թէ անոր մարմնոյն շատ մը մասերը գովեց եւ որ մէկը խռոտեց. Եւ Թէ սոյն միջոցին մէջ խմելիք ուզեց: «Այժմ ժողովրդեան եւ ծերակուտին շողոմանացը հակառակ, իւր խղճին ծեռքէն չկրցաւ պրծիլ. խոստովանեցաւ Թէ այն վայրկենէն ի վեր իւր մօրը պատկերը զինքն կը հայածէր, եւ Թէ դժոխոց կատաղիքն իրենց վրիժառու խարազաններն ու այրիչ ջահերը ցուցընելով կ'ըսպառնային: Առողական զոհով մը; այս ուրուականները քաղցրացոնել փորձեց: Ի Յոմաատան ճանապարհորդութեան մը մէջ, չհամարձակեցաւ Վլեւսինոսի գաղտնեաց մէջ զինքն մտցոնել տալու, որովհետեւ զախցաւ քարոզին ծայնէն, որ ամբարշտաց եւ չարագործաց հեռանալ կը հրամայէր:

Այս ծնողատպանութեան մօտն նղաւ իւր հօրքրոց մահն ալ: Աա հիւանդացեր էր աղեաց բորբոքմամբ: Ներոն տեսնելու գնաց. եւ այս կինն որ արդէն տարիքը շատ առած էր, զայն զգուելու համար անոր մօրուքը բռնելով ըսաւ. «Աա մօրուքին վար ընկնելը տեսնելու պէս, բաւական ապրած պիտի ըլլամ»: Ներոն՝ իրեւ կատակելով, իւր քովն եղողներոն ըսաւ Թէ անմիջապէս մօրուքը վար պիտի տար. Եւ հրամացեց բժշկին որ չափազանց կերպիւ լուծմունք տայ հիւանդին: Պեռ մեռած չէր, տիրեց անոր բոլոր ընչիցը. եւ բան մը չկորուսանելու համար, չնշեց անոր կտակը:

Լ. Ա. Կին ոնեցաւ՝ Հոկտաւիայէն զատ, զՊոպապէա. որ գանձապետի մ'աղջիկ էր եւ առաջ կարգուած էր Հռովմայեցի ասպետի մը. եւ զՍտատիփիա Աէսսալինա, Թոռն Յաւրոսի որ երկու անգամ

պատիւ առած էր հիւպատոսութեամբ եւ յաղթանարկաւ։ Այս վերջնոյն հետ ամուսնալու համար, սպաննեց անոր այրը՝ Ատտիկոս Աեստինոսը որ այն ատեն հիւպատոս էր։

Հոկտափափախէն զգուելով, իւր բարեկամացն որ ասոր համար իրեն յանդիմանութիւն կ'ընէին, ըսաւ Թէ կայսրուհիւ զարդերը բաւական էին անոր։ Քանի անգամ ուզեց զայն խեղդամահ ընել. եւ ամլութեան պատրուակով արձակեց զայն. բայց ժողովուրդն այս կնաթողութիւնը պարսաւելուն եւ իրեն դէմ կծու եպերանը ընելուն համար, նախ եւ առաջ զայն արսուրեց եւ քիչ մը յետոյ կորսընցունել տուաւ իբրեւ շնութեամբ յանցաւոր։ Զքպարտութիւնն ա՛յնքան ակներեւ էր, որ տանջանքի զրկուողներուն ամենքն ալ անոր անմեղութիւնը խոստովանելով, Անիկեռոս անուանեալ իւր դաստիարակներէն մին կաշուեց որ ընդունեց Թէ հնարքով մը շնացեր էր Հոկտափափախի հետ։ Հոկտափախն արձակելէն տասներկու օր յետոյ ամուսնացաւ Պոպպէայի հետ, եւ զայն սիրեց միայն. բայց եւ այնպէս ոտքի հարուածով մը մեռցուց զայն, անոր համար որ յղի եւ հիանդ եղած ատենը, օր մը կառարշաւէ մը շատ ուշ դարձած ըլլալուն համար իրեն նախատասկան խօսք զրուցեր էր։ Աղջիկ մ'ոնեցաւ անկէ՝ Կղօղիա Օգոստա անոնվ, որ փոքրիկ հասալին մէջ մեռւաւ։

Զոնեցաւ ո՞ր եւ է տեսակ յարաբերութեան կապ մը, որ կարենար անոր անգութ յարձակմանց դէմ կենալ։ Իբրեւ դաւադիր ամբաստանեց եւ սպաննել տուաւ Կղօղէսի լուսարը՝ Անտօնիան, որ չընդունեց Պոպպէայի տեղն անցնիլ։ Նոյնպէս վարուեցաւ ամեն անսնց հետ որ իրեն յարեալ կամ խնամեցած էին,

ընդ որս եւ **Աւլոս** Պլատիոս երիտասարդին հետ, զոր լլկեց ի տանջանս ղրկելէ յառաջ, եւ ըսաւ. «Թո՞ղ հիմա մայրս երթայ զրկէ իմ յաջորդս» որովհետեւ կը պնդէր թէ **Ազգիպակինա** զայն կը սիրէր եւ ի կայսրութիմ բարձրացոնել կ'ուզէր: **Պոպիկէա՝ Ներոնի** հետ ամուսնանալէ յառաջ տղայ մ'ունէր, **Պոպիկինոս** Կրիսպինոս անունով. այս տղան հրամանատրութեան եւ կայսրութեան խաղեր խաղալով կ'ըզբօսնուր. միայն այշափիս համար հրամայեց իւր գերիներուն որ ծուկն որսացած ատենը զայն իւեղդեն: **Աքսորեց** իւր կամնեղբայրը **Ցուսկոսը**, անոր համար որ **Եզիստոսի** կառավարիչ եղած ատենը, **Կայսեր** համար պատրաստուած բաղանեաց մէջը լուացուեր էր: **Իւր զաստիարակը** **Սենեկան** պարտաւորեց ինքզինքն մեոցունելու. այս փիլիսոփայն ստէկ առանձնանալ իննդրեր էր անկէ, եւ բոլոր ինչքն անոր ընծայեր էր, բայց **Ներոն** պատախաներ էր թէ իւր երկիւղն անտեղի էր, եւ թէ ինքն լաւագոյն կը համարէր մեռնիլ քան թէ չարիք մ'ընել իրեն: **Պրետորանոցի** մեծաւորին **Քուսուսի** դեղ մը խոստացեր էր ճիտի ցաւի համար. Թոյն դրկեց անոր: **Մի** եւ նոյն եղանակաւ կորսընցուց հարուստ ազատագրեալներ, որք զինքն Կղօդէմի որդեգրել տուած էին, եւ իրեն նեցուկ ու խորհրդատու եղած էին:

Ա. Ա նուազ անգութ գտնուեցաւ անոնց նկատմամբ որ օտարական էին իրեն: **Գիսախոխիւ** վարսամ մը, այն աստղն որ ըստ հասարակաց կարծեաց՝ իշխանութեանց կ'ըսպառնայ, շատ մը գիշերներ երեւցեր էր. այս երեւութէն վրդովեալ, **Քարիլոս** աստղաբաշխէն հասկըցաւ թէ՝ իշխանաց սովորութիւնն էր այս չտրագոյժ նշանը քաւութեան սպանութիւններով

հեռացունել, եւ միծամեծաց զլիսոն վերայ դարձունել։ **Այն** վայրկենէն որոշեց որ Հռովմայ մէջ երեւելի մարդ չթողու, կորսընցոնէ. եւ որպէս զի ատոր համար առիթ չպակսի իրեն, երկու դաւաճանութիմ գտնուեցան, մին Պիսոնի՝ Հռովմայ մէջ, եւ միւսը Ախնիկիոսի՝ Շենեվէնտի մէջ։ Դաւաճաններն եռակապ շղթաներու զարնուած, անոր դիմացը բերուեցան։ **Ումանք** խոստովանեցան իրենց ծրագիրը. այլք՝ նոյն խկ իւր վերայ կը ճգէին այն ծրագիրը, ըսելով թէ մահուանէ զատ միջոց մը չէին կրցած զանել զինքն ազատելու համար այն ամօթէն որով ծածկուած էր։ Դաւաճաններոն զաւակները վրնտուեցան Հռովմէն, եւ պարտաւորուեցան մեռնելու կամ Թունով կամ ամօթութեամբ։ **Ումանք** հազկերութի մը ատեն փողոտուեցան իրենց դաստիարակաց եւ զերեաց հետ ի միասին. այլք՝ ամեն մնունդէ զուրկ Թոդուեցան։

Ա. **Այն** ատենէն տմեն տեսակ բան պատրուակ ընելով, անխտրաբար մեռցուց ամեն անոնք, զորս մէջ տեղէն վերցունել կ'ուզէր։ **Ոմիր** համարուեցաւ **Սալվիդիէնոս** **Որիփիտոսի**, հասարակաց հրապարակ կին մօտ իւր տանը մասն եղող երեք խանութներն օտարականաց վարժու տուած ըլլալը. ոհիք համարուեցաւ իրաւաբան եւ կոյր Կասիոս **Լոնգինոսի**, Կեսարի սպանիչ **Կայիրոսի** պատկերն իւր նախմեաց պատկերներուն մէջ դրուած ըլլալը. եւ **Պէտոս** **Թրասէայի** ոնիր համարուեցաւ, բննիչի մը պէս կնճռուու ճակատ ոմենալը։ **Անոնց** որ դատապարտուած էին միայն ժամ մը միջոց կը տրուէր մեռներւ համար. եւ որպէս զի ուշ չմնան, անոնց մահուան վառոյն հետ ի միասին բժիշկ մը կը դրկուէր, ըստ

իւր ասութեան զամոնսք լնութեւ— համար, այլինքն երակնին հատանելու համար։ Կ'ուզէր կենդանի մարդեր գիշատել տալ Սզիալտացւոյ մը որ հում միս կ'ուտէր։ Սյուչափ բան անպատիծ ըրած ըլլակոն վերայ գոռոզացեալ, կ'ըսէր թէ իրմէ առաջ ոչ ոք իշխան զիտցեր էր ինչ որ մարդս կրնայ ընել զահուն վերայ։ Եատ անգամ հասկըցուց թէ չպիտի ինայէր ծերակուտին մնացեալ անդամոցը, թէ պիտի ոչնչացունէր այն դասը, եւ բանակաց հրամանատրութիւնը Հռովմայեցի ասաբետաց եւ ազատագրելոց պիտի տաք։ Վրբէր եւ ոչ ատենակալ մ'ընդգրկեց կամ ողջոնեց։ Եւ նեղուցի աշխատութիւններն սկսելէ առաջ ըրած աղօթքին մէջ՝ մաղթանքներ զրուցեց իրեն եւ Հռովմայեցի ժողովրդեան համար, եւ ծերակոյուը թմաէ չիշեց։

Ա. Զինայեց նոյն իսկ Հռովմայ ժողովրդեան, եւ ոչ Հռովմայ պարիապներուն։ Մ'կը շատ կը գրուցէր սա Յունարէն առածը. «Թո՛ղ ամեն բան կորսուի իմ մեռնելէս յետոյ» ասոր պատասխան զրուցեց. «Թո՛ղ ամեն բան կորսուի իմ կենդանութեանս» եւ սկսաւ գործել ըստ այնմ։ Արդարեւ, ըստ իւր բանի՝ չախորժելով հին շնչքերուն տգեղութենէն, փողոցներուն փորրութենէն եւ անկամոնութենէն, կրակ տուաւ քաղաքին՝ այն աստիճան հրապարակաւ, որ հիւպատոսական քաղաքացիք չկրցան համարձակիլ արգիլելու իրեն գերիները, որք խծուծով եւ ջահերով իրենց տանը մէջ եղած ատեն վերայ հասեր էին։ Պակի Պալատին դրացի շտեմարանները՝ որոց զետինն անոր նախանձելի եղած էին, կրակի տրուեցան եւ պատերազմի մերևնաներով վար առնուեցան, որավիետեւ բանուած բարերով շնորած էին. հրդեհը վեց օր

նո եօթն գիշեր տեւեց: Սոյն միջոցին, ժողովուրդը գերեզմանաց մէջ բաշուեր էր. կրակը՝ մամնաւրաց զերաբերեալ բազմաթիւ տներէն զատ՝ այրեց Հռովմայեցի հին գօրապետաց բնակութիւնները՝ որ տակաւին Թշնամեաց կողոպուտով զարդարուած էին, Հռովմայ Թագաւորաց ծեռօք կամ Գաղղիոյ եւ Կարթագինէի պատերազմաց ժամանակ շինուած ժանարները, եւ հին հասարակապետութեան բոլոր երեւելի յիշատակարանները: Խնքն՝ Մեկենասի աշտարակին վերէն կը նայէր այս տեսարանիս վերայ, կրակի գեղեցկութենէն զուարձացած՝ ըստ իւր բանի. եւ կատակերգուի զգեստով Յորվադայ այրումն կ'երգէր: Խոստացեր էր որ զոնէ արտօնութիւն տայ հրդեհին աւերակները խուզարկել. բայց հասարակաց աղէտրովը հարստանալ ուզելով, չթողուց որ մարդ մօտենայ անոնց: Գաղաքին նորոգութեանցը համար տուրքեր ընդունեց եւ պահանջեց իսկ. եւ աղքատացուց զաւառներն ու ամհատները:

Լ.Թ.: Այն չարեւաց եւ անիրաւութեանց վերայ՝ որոց տոկալ պէտք էր այսպիսի լիշտանի մը տէրութեան ժամանակը, ուրիշ պատուհաններ եա յաելցան. աշնան մէջ ժամանախտ մը, որ երեսոն հազար հոգի տարաւ. արինահեղ պարտութիւն մը Անգղիոյ մէջ, որոն հետեւեցաւ երկու կարեւոր ամրութեանց առումն եւ կողոպտուիլը. ամօթալի կոտորած մը Հայաստանի մէջ, յորում լզգէոնները լուծի ներքեւ մտան, եւ որ քիչ մնաց Ասորեստանի կորստեանը պատճառ պիտի ըլլար:

Սա՛ զարմանալի պիտի երեւի որ ուրիշ բանի այնչափ համբերութեամբ չէր տաներ, որչափ եպերանաց եւ Թշնամնաց. երբէք չեղաւ աւելի բաղցը բան

զոր եղաւ ամոնց նկատմամբ, որ արձակ եւ ոտանաշտր գրութիւններով զայն կը խայտառակէին։ Շատ մը Յունարէն եւ Լատիներէն տաղեր հրատարակեցին անոր դէմ, ինչպէս հետեւեալները.

Նրեք հոգի կը համրուին որք իրենց մայրն սպաննեցին։
Ներոն, Ովրեստէս եւ Աղկմէոն։

Նորոգ հարսնացեալն Ներոն սպաննեց իւր մայրը։

Ներոն՝ Ննէայ արժանաւոր զաւակն է։
Մին՝ իւր հայրը յափշտակեց, եւ միւսը՝ իւր մայրը։

Մինչդեռ Ներոն իւր՝տաւղին լարերը՝ կը զարնէ,
Պարթեւն իւր աղեղին լարերը կը ծգտէ.
Մին՝պիտի ըլլայ Ապողոն երածիշտ, միւսը՝ Ապողոն աղեղնաւոր։

Հռովմ քիչ՛ժամանակէն միակ՝տուն՝մը՝պիտի ըլլայ.
Հո՛ովմայեցիք, քաշուեցէ՛ք ի Վ.էիս,
եթէ այն տունն երբէք չգրաւէ զԱէիսն իօկ, եւ այն։

Ասոնց հեղինակներոն ետեւէն շընկաւ, եւ դէմ կեցաւ որ խստութեամբ չպատժեն զանոնք որ ծերակուտին մատնուեցան։ Ընականն Խսիդրոս հրապարակաւ ըսաւ անոր. «Սքանչելապես կ'երգէք Նաւպիհոսի աղէտքը, եւ ծեր բարիքը կ'ըսպառէք»։ Քատոս՝ **Աստելլական խեղկատակութեանց դերասանը, եղանակ մը սկսաւ սա բառերով. «Բարեւ, հայր իմ, բարե՛ւ, մայր իմ» եւ մէկ մը բան խմելու մէկ մը լողալու կերպեր ըրաւ, եւ ասով Կողօդէսի մահն եւ **Ագրիպինայի մահը նկարակերպել ուզեց.** եւ երբ կտորին վերջը՝ «**Յուտով Պղուտոնի բով պիտի երթար» կ'երգէք, շարժմոնք մ'ըրաւ որ զծերակոյսն****

կը ցուցընէր։ Ներոն բաւական համարեց փիլիսոփայն եւ կատակերգոն ձռովմէն եւ Թուլիայիք արտաքսել, համարէ թէ բնաւ ամօթ զգաց, կամ թէ վախցաւ որ զիերն զգայոն ցուցընելով, աւելի կծուներ կը հրաւիրէ իւր վերայ։

Խ. Աշխարհ՝ տասնուշորս տարուան մօտ այս հրէշիս տանելէ յետոյ, վերջապէս արդարութիւնը տեղը տարաւ։ Վինդեքս որ իբրեւ փոխարետոր Պարզիոյ մէջ կը հրամանատրէր, իւր գաւառն ոտք հանելով՝ նշանը ցուցուց։ Փամանակաւ կանխարանեք էին Ներոնի թէ գահքնէց պիտի ըլլար. այս պատճառաւ էր որ շատ անզամ կ'ըսէր սա խօսքը. «Արուեստագէտն ամեն տեղ կ'ապրի» եւ այս խօսքով կ'ուզէր իշխանի մը վերայ անմեղադրելի ցուցընել ա'յն տաղանդը, որ օր մը կարեւոր պիտի ըլլար սոսկականի մը։ Սակայն խօսք տռւեք էին անոր թէ գահքնէցաւնենէն յետոյ Արեւելից կայարութիւնը պիորի առնէր. ոմանը ալ՝ Երուսաղէմի Թագաւորութիւնը, կ'ըսէին. այլը, կատարեալ վերահաստատութիւն կը խոստանային։ Այս վերջին կանխառացութեան հառատալու միտելով, զՄագղիս եւ զՃայաստան կորսընցունելէն ու նորէն ծեռք անցունելէն յետոյ, կարծեց թէ իրեն սպառնացող ճակատագիրը կրեր լմընցուցեր էր։ Բայց ա'յն ժամանակէն ի վեր որ Պելվիսի պատգամն իրեն ազդարարեց պատրաստ կենալ վաթսոներեքերորդ տարիէն, համոզուելով թէ այն հասակին մէջ պիտի մեռնէր., եւ իւր յաջորդին՝ Պալբայի տարիին երբէք մտքէն չանցունելով, զինքն ապաժովեալ կը կարծէր ի խոր ծերութիւն եւ ի տեսական բարօրութիւն, ա'յն աստիճան, որ նաւսբեկութեան մը մէջ ծանրազին բանեք կորավնցուցած ըլլալով, կը պնդէր թէ ձուկերը

զանոնք առնէին եւ նորէն իրեն պիտի թերէին։ Նէա-
պօլսոյ մէջ էր, որ Պաղպիոյ ոտք ենելուն առաջին
լուրն առաւ, նոյն այն օրը յորում սպաններ էր իւր
մայրը՝ բանի մը տարի առաջ։ Սյնչափ հանդարտ ե-
րեւեցաւ, որ հաւատացին թէ շատ ուրախ էր որ հա-
րուստ գաւառներ կողոպտելու առիթ պիտի ոնենար։
Ըմբիշներու կոիւ մը տեսնելու գնաց, եւ սաստիկ
հետաքրքրութիւն ցուցուց անոր մէջ։ Սեղանի վերայ,
աւելի ստիպողական լուրեր առաւ. եւ սպառնալեօք
բորբոքեցաւ ապստամբելոց դէմ։ Ութ օր բնաւ պա-
տաշխան մը չտուաւ, հրաման մը չըրաւ. եւ ամեն
բան մոռցածի պէս երեւեցաւ։

ԽԱ. Աերջապէս, Ախնդեքսի Թշնամալից եւ
բազմապատիկ յայտարարութիմներէն շարժելով,
կայսրութեան վրէժինդիր ըլլալու յորդորելով գիր
զրեց ծերակուտին, եւ անձամբ ի Հռովմ չերթալուն
ներումն խնդրեց ճիտին ցաւը պատճառ ցուցընելով։
Զեղաւ բան մը որ զանի այնչափ նեղացունէր, որ-
շափ կը նեղանար երը կը տեսնէր, որ Ախնդեքս
զինքն յոռի երաժշտի տեղ դրեր էր եւ փոխանակ
Ներոնի՝ Խնորարբոս կը կոչէր. յայտարարեց թէ իւր
որդեզրութեան անունէն պիտի հրաժարէր եւ իւր ըն-
տանեաց անոնք պիտի առնէր, անոր համար որ այս
մասին կը յանդիմանէին զինքն։ Պալով ուրիշ ամ-
բաստանութեանց, ըստ նորա բանի չկար բան մը որ
լաւ եւ ցուցընէր անոնց ստութիւնը, բան այն յանդի-
մանութիւնը զոր իրեն կ'ընէին՝ այնպիսի արուեստի
մը համար չգիտեր ըսելով, որուն մէջ այնչափ յառա-
ջադիմութիւն ցուցըցած էր. եւ մերթ ընդ մերթ կը
հարցընէր թէ, արդեօք իրմէ աւելի յաջողակ մէկը կը
նանաչէին։ Սակայն սուրհանդակները կու գային

մէկզմէկու ետեւէ. սարսափի գալով, Հռովմայ ճամբան բռնեց: Ճամբոն վերայ, խարուսիկ կանխագուշակութիմ մը զօրացուց զանի. յիշառակարանի մը վերայ՝ խորաքանդակ պատկեր մը տեսաւ, որ Էր Պաղպիացի զինուոր մը զոր Հռովմայեցի ասպետ մը զգետնէր եւ մազերն ընդ քարշ ածէր: Այս տեսարանիս վերայ, ուրախութեամբ յափշտակուեցաւ եւ գոհացաւ զերկնից: Հռովմ համնելով, ոչ ժողովորդը գումարեց եւ ոչ ծերակոյտը. աճապարանօք խորհուրդ կազմեց երեւելի քաղաքացւոց ոմանց հետ զորս իւր տոմք կանչեց. եւ օրուան մնացեալ ժամանակը՝ տեսակ մը նոր ջրաբաշխական մեքենաներ փորձելով անցուց: Անոնց շէնքն ու վարպետութիւնը դիտողութեան առնել տուաւ, եւ ըստ Թէ Թատրոնին վերայ իցոյց պիտի հանէր զանոնք, միայն Թէ Վանդեքս այս մասին իրեն Թոյլտուութիւն ընէր:

ԽԲ. Բայց Պալբայի եւ Սպանիոյ ապստամբութեան լուրն առնելոն վրայ, բոլորովին վհատեցաւ, եւ երկար ժամանակ գետինը փռուած մնաց. անձայն եւ կիսամեռ: Օետոյ խելքը գլուխը գալով, իւր հանգերմները պատառեց, գլուխը ծեծեց, եւ պոռալով ըստաւ Թէ ա՛լ իւր բանը լմընցեր Էք: Մըր դայեակը՝ ուրիշ իշխանաց ալ նմանօրինակ աղէտներ պատահած ըլլալը յիշեցունելով կը միխթարէր զանի: պատասխան տուաւ Թէ իւր Թշուառութեանց նմանը չկար, եւ Թէ կեանքը կորսընցոնանելէ առաջ գահը կը կորսընցոնէր: Բայց եւ այնպէս իւր մեղկ եւ կանացի վարուց եղանակն եւ ոչ իւրի չփոխեց: Մըր յաջող լուրեր ինչ առաւ, մեծ հացկերոյթ մը տուաւ, եւ ապրտամբութեան գլուխներուն դէմ երգիծական ոտտանաւոքներ շինեց, զորս երգեց հոտպական շարժումներ

ընելով, եւ որք հասարակութեան մէջ տարածուեցան. մինչեւ իսկ գաղտնաբար զնաց ներկայ գոնուեցաւ տեսադրանին, եւ կատակերգուի մը՝ որ յաջող կերպիւ դեր կը կատարէր, մարդ դրկեց եւ գրուցել տուաւ թէ շատ բարեբաղդ էր որ Կեսար ուրիշ զբաղմանց մէջ կը գտնուէր:

ԽԳ. Կը պնդեն թէ ապստամբութեան ձայնն առնուելուն պէս, դաժան եւ իւր բարուցն արժանավայել խորհուրդներ յղացաւ: ԱՌՈՎԷՐ ետ կանչել եւ փողոտել տալ գաւառաց բոլոր կառավարիչներն եւ բանակաց բոլոր հրամանատարները, ամենքն ալ՝ իբրև ԱՀՆԴԵՔՍԻ նման տրամադրութեանց մէջ եղող. կ'ուզէր բոլոր աքսորեաններն եւ Ճռովմայ մէջ եղող բոլոր Քաղղիացինները շարդել. առաջինները, որպէս զի ապստամբելոց հետ չմիանան, եւ միւսները, իբրև մեղսակից եւ կողմնակից իրենց բաղարակցաց. կ'ուզէր Քաղղիոյ աւարառութիւնը լէզէններուն թողով, խնջոյքի մը մէջ ամբողջ ծերակոյտը թունաւորել, Ճռովմ կրակի տալ եւ կատաղի գազաններ սրծակել ժողովրդեան վերայ որպէս զի հրդեհին բոցերէն ազատելու չթողուն: Պայց ոչ այնչափ այդ խորհրդոց ահարկութեանը համար, այլ մանաւանդ զանոնք գործադրել չկարենալուն վրայ յուսահատելուն համար՝ միտքը փոխեց եւ պարտաւորեալ համարեց զինքն ճամբայ ելնելու: Ճիւպատոսները պաշտօնէ ծգեց, եւ ինքն միակ անոնց տեղն անցաւ, կարծելով թէ Քաղղիացինները միայն մէկ հիւպատոսի ծեռօք կարելի էր հնազանդեցունել: Երբ խուրծերն առաւ, կերակուրէ մը ելած ատենն իւր բարեկամաց ուսերուն վերայ կոթնած, յայտարարեց թէ ի Քաղղիա համելուն պէս ապստամբելոց դէմ պիտի ելնէր առանց զինուց,

եւ անոնց առջեւ պիտի լար ու ողբար . Թէ իւր ապաշամ ամսոնց սիրտը պիտի շարժէր , եւ Թէ հետեւեալ օրը յաղթութեան երգեր պիտի շարադրէր եւ ընդհանրական ցնծութեան մէջ պիտի երգէր :

ԽԴ. Իւր չուոյն պատրաստութեանցը մէջ՝ իւր առաջին հոգն եղաւ երաժշտութեան գործիքներ տանել տալ , իւր հարճերուն մազերն էրիկ մարդու ծեւով կտրել տալ եւ զանոնք իրեն հետ տանիլ՝ կացինով եւ **Ամողոնի** վահանով զինեալ : Հոռովմայ ցեղերը դրօշի ներքեւ կոչեց . բայց որովհետեւ զէնք կրելու վիճակին մէջ եղողներէն ոչ որ եկաւ , պահանջեց որ իւրաքանչիւր տէր այսքան զերի տայ , նև անոնց լաւագոյնները զատեց՝ առանց ի բաց հանելու վերակացուներն ու քարտուղարները : **Պետութեան ամեն դասու մարդոց հարկ վճարել տուաւ ժամանակէն առաջ . եւ վարձականները պարտաւորեց՝ անմիջապէս վճարելու տարեկան տուրքը , զոր կը պարտէին **Արքունի** գանձուն :** Կը պահանջէր որ անպատճառ նոր կոխուած դրամ , ամենազուտ արծաթ եւ փորձեալ ուվի տան իրեն . այնպէս որ , հարկատուաց շատերն այսօրինակ խստութենէն խեռեալ , մերժեցին ու չընդունեցին եւ ոչ բան մը վճարել եւ ըսին Թէ իրենց ընդունած գումարները բանսարկուաց տալ պիտի տային :

ԽԵ. Ուտելեաց Թանգութիւնն աւելի եւս ատելի ցուցուց ա՛յն ըմբիշները զորս կը պահէր **Ներոն :** Ըստ դիպաց՝ ա՛յնպէս պատահեցաւ , որ ուտելեաց պակասութեան ժամանակին մէջ , **Աղեքսանդրացի** նաւ մը այն ըմբիշներուն համար աւագ բերաւ . ամեն մարդ սրտմտեցաւ . եւ չմնաց Թշնամանք մը զոր չկրէր **Ներոն :** **Անոր արծանին ետին կառը մ'անցուցին . եւ վերան **Յունարէն** սա՛ արծանագրութիմը կար .**

ԱՀԱ ՎԵՐՋԱՊԵՍ ԺԱՄԱՆԱԿ ԿՐՈՒԻ. ԱՀԱ ԺԱՄԱ-
ՆՐԱ ԸՆԴ ՔԵՐԸ ՏԱՆԵԼՈՅ: Անոր ուրիշ մէկ ար-
 ծանին ալ պարկ մը կապեցին եւ սա խօսքը գրեցին.
 Ես, ԲԱՆ Մ'ԷՐԱԾ ԶԵՄ. ԻՍԿ ԴՈՒ ԼՈՒ ՇՐՋԱՆԱ-
 ՑԱՐ ՊԱՐԿԻԴ: Սիմենտու վերայ զրեր Լին թէ ա+ալու-
 նէք (այս տեղի բառը «զալլու» թէ՝ ա+ալու եւ թէ
 Գուլլէ-ցէ կը նշանակէ) զայն արթուրուցէն եւեւ երդուք.
 Եւ զիշերը շատ մ'անձինք՝ իրենց զերեաց հետ կոռուիլ
 կեղծելով, մեծածայն աղաղակաւ Հրեւեւուր (վին-
 դերս) մը կը խնդրէին:

ԽԶ. Իր զարհուրանը կրկնապատկեցան չարա-
 գոյժ նշաններով կամ հին կամ նոր, եւ երազներով
 որք այնչափ աւելի կը խռովէին զայն, ո՞րչափ որ սո-
 վորաբար թիչ երազ կը տեսնէր առաջ: Իւր մօրն
 սպանութենէն յետոյ, երազին մէջ տեսաւ որ իւր հրա-
 մանատրած մէկ նատոն ղեկն իւր ծեռքէն կը յա-
 փշտակէին. եւ թէ իւր կինը Ճոկտաւիա զինքն ընդ
 քարշ ածելով խոր խաւարի մէջ կը տանէր: Աւրիշ
 անգամ մ'ալ, երազին մէջ իրեն այնպէս եկաւ թէ ան-
 համար թեւաւոր մրջիւններ զինքն ծածկեր էին. կամ
 թէ կը տեսնէր որ ազգաց ուրուականները՝ Պոմպէոսի
 թատրոնին մուտքին վերայ կեցած, զինքն կը շրջա-
 պատէին եւ իւր ճամբան կը փակէին. եւ այն մէկ
ՍԱՍՏՈՒՐԱԳԻ երիվարը զոր շատ կը սիրէր, ի կապիկ
 փոխուած էր՝ բաց ի գլուխէն որ ցաւագին վրնջիւններ
 կ'արձակէր: **ԱՐԷՍԻ-ԴԱՅՉՈՒՄ** մէջ կանգնուած շիրմին
 դրմներն ինքնին բացուեցան, եւ ծայն մը լսուեցաւ որ
ՆԵՐՈՆ կը կանչէր: **ՅՈՒՆՈՒԱՐԻ** կաղանդից օրը, առ-
 տնին աստուածներն ի վայր ընկան այն վայրկենին
 որ ընծաններով կը զարդարէին զանոնք. եւ երբ հմա-
 յութեանց նշաններու կը նայէր, **ՍԱՎՈՐՈՍ** իբոհեւ կա-

ղանդէք անոր մատոյց մատանի մը, յորում փորագրեալ էր Պրոսերպինէի յափշտակութիմը։ Այն կէտին որ պետութեան ամեն կարգի մարդոց ժողովոյն առջեւ հանդիսական մաղթանքներ պիտի զրուցէր, շատ դժուարութին կրեցին Կապիտոլիոնի բանալիները գտնելու. եւ երբ ծերակուտին մէջ կարդացուեցաւ անոր՝ ընդդէմ Այնդերսի խօսած ատենաբանութեան մէկ մասն, յորում կ'ըսէր թէ շուտով յանցաւորները պիտի պատժուին եւ իրենց յանցանացն արժանաւոր վախճան մը պիտի ունենան, ամեն մարդ պոռաց. «Թո՛ւ պիտի ունենաս, Կե՛սար»։ Սա եւս նշանաբանուեցաւ որ վերջին անգամ Եղիպոսի դերը խաղալու ատեն, Թատրոնի վերայ ընկեր էր սա խօսքը զրուցելու ժամանակը.

Մայր, կին, ազգականք, ամենք կ'ուզեն որ կորսուիմ։

ԽԵ. Շատ չանցաւ իմացաւ որ բոլոր բանակները Այնդերսի ապստամբութեան մէջ կը մտնէին. այս լուրին վրայ, պատուեց նամակը զոր ճաշի ատենն իցն բերեր էին, սեղանը կործանեց, գետինը զարկաւ կոտրեց երկու աման որք մեծ յարգ ունէին իրեն առջեւ եւ զորս Հռոմերական կը կոչէր, որովհետեւ Հռոմերուէն աւնուած խօսքեր քանդակեալ էին անոնց վերայ. Լոկուստայէն Թոյն ուզեց առաւ, ոսկի տուփի մը մէջ դրաւ զայն, եւ անցաւ Սէրվիլիոսի պարտիգացը մէջ զնաց։ Վինդեռ իւր ազատազրելոց խիստ հաւատարիմներն իւր հրամանաւ յՌոստիա կ'երթային նաւեր պատրաստել տալու համար, ուզեց պրետորեան պահապան զօրաց տրիբուններն ու հարիւրապետները պարտաւորել որ իրեն ընկերակցին փախած ատեն. բայց ոմանք պատճառանօք հրաժարե-

ցան . այլք բացէ ի բաց մերժեցին . անոնցմէ մին իսկ պոռալով ըսաւ . «**Միթէ մեռնին այդշափ դժուարի՞ն է :** Այն ատեն սկսաւ խորհիլ թէ արդեօք **Պարթեաց մէջ բաշուի , կամ թէ երթայ Քալբայի ոտքն ընկնի եւ կամ սուզի լաթեր հազած ատենաբանութեանց բեմին մէջ երեւելով՝ խոնարհագին աղաչանօք ներումն խնդրելով անցելոյն համար , եւ , թէ որ կայսրութիմն իրեն թողով չուզեն , Եգիպտոսի կառավարութիւնը ծեռք բերելով գոհ ըլլայ . այս նիւթիս վերայ ճառ մ'իսկ գտնուեցաւ անոր գրութեանցը մէջ . բայց կ'ըսեն թէ այս խորհուրդէն ետ կեցուցին զայն , հասկըցունելով անոր թէ՝ հասարակաց հրապարակը չհասած՝ կարելի էր որ զինքն կտոր կտոր ընէին : Ուիտի ի'նչ ճամբայ բռնելիքը հետեւեալ աւուր թողուց . եւ կէս գիշերուան ժամանակներն արթըննալով , իմացաւ որ իւր անմնապահները զինքն ծզեր զացեր էին : Յատկեց անկողնէն եւ իւր բոլոր բարեկամաց տուները մարդ դրկեց . բայց անոնց եւ ոչ մէկէն պատախան մը չառնելով , ինքն անձամբ ելաւ ու բիշ մարդով՝ անոնց շատին այցելութեան գնաց : Բոլոր դռները փակուած գտաւ եւ պատասխան տուող մը չեղաւ իրեն : Պարմաւ իւր սենեակն եկաւ . պահանորդները՝ անոր մինչեւ իսկ վերմակներն ու թոյն կրող ուսկի տուփը կողոպտելէ յետոյ փախեր զացեր էին : Փետուեց **Սպիկիլլոս** սուսերամարտը կամ ուրիշ մէկն որ զինքն փողոտելու յօժաբթ . բայց մարդ մը չգտնելով , սկսաւ պոռալ . «**Ո՛չ բարեկամ եւ ո՛չ թշնամի՛ ունիմ ուրեմն» եւ վազեց զինքն դար ի վար **Տիրրայի մէջ զլորելու :******

ԽԸ. **Սակայն կանգ առաւ , եւ կ'երեւի թէ փափարեցաւ տեղ մը առանձնանալ , որպէս զի հոն իւր վեր-**

շին վարկեաններուն մէջ խելքը գլուխը ժողվէ: Իսք ազատագիրը **Փառոն՝ Սալարիա** ճամբուն եւ Նոմեն- տանա ճամբուն մէջ տեղ գտնուած պատիկ գիւղի տուն մ’առաջարկեց, Ճռովմէն չորս մղոն հեռի: Ճեծաւ ի ձի, բոկոտն՝ ինչպէս որ էր, եւ պարեզօ- առվ, մաշած մեկնոցի մը մէջ պլուած եւ երեսին վե- րայ քող մը. եւ ետեւէն կ’երթային չորս հոգի, որոց մէջն էր **Սպորոս:** Կարծէր թէ երկիրը կը շարժէր. եւ փայլակ մը զարկաւ աչքերուն: **Պրետորեանց բա- նակատեղոյն** բովին անցնելու ատեն, լսեց որ զի- նուորներն իրեն համար անէծք կը կադրային եւ **Պալբայի** համար բարեմաղթութիւններ կ’ընէին: **Անցորդին** մէկն ըստաւ. «**Ահա սա մարդեքը զՆերոն կը հալածն» ուրիշ մը, **Ներոնի** վերայ ի՞նչ լուր կայ»: Ճամբուն վերայ դիակ մը .գտնուելով, անոր հոտէն ծին ետ ետ երթալով, քօղն երեսէն վար լն- կաւ, եւ **Միասիկիոս** անուն պրետորեան զինուոր մը զայն ճանչցաւ եւ իւր անոնովն ողջունեց: **Վրբ հա- սաւ ա՛յն ճամբուն գլուխը** որ կ’առաջնորդէր ի գիւղի տունն, ծիերն արծակեց, եւ ոտիցը ներքեւ լաթեր զնել տալով եւ մորենիներու մէջ տեղէն անցնելով հասաւ մինչեւ ազարակին պատերուն ետին: **Փառն ուզեց** զայն համոզել որ մտնէ այրի մը մէջ որ աւազով լցուած էր. բայց նա պատասխանեց թէ կենդանոյն Թաղուկի չէր ուզեր. եւ սպասելով որ մարդ չտեսած զինքն տանը մէջ մտցոնելու միջոց գտնեն, առուակէ մը ջուր առաւ ափին մէջ եւ խմեց, ըսելով. «**Ահա ա՛յս է մնացեր զովացուցիչ ըմպելիք Ներոնի:** **Եե- տոյ հանեց մորենւոյ Թուփերը** որ իւր հանդերձներուն կռուեր եւ զանոնք պատուեր էին. եւ սողալով անցաւ ծակէ մը զոր բացին պատին ներքեւէն, ուսկից զնաց**

հասաւ մինչեւ փոքրիկ պրահի մը մէջ, ուր յուժ պատառի մը վերայ պառկեցաւ՝ հին մեկնոցով մը ծածկուած։ Քաղց ու ծարած ալ սկսան ազգել տղաեղին հաց եւ գաղց ջուր տուխն. հացը մերժեց եւ ջուրէն քիչ մը իւմեց։

Խօթ. Հետն եղողներուն ամենքն ալ կ'ըստիպէին որ շուտով թագչի իրեն սպառնացող նախատական յարձակումներէն։ Թեր գերեզմանը փորել տուա իւր առջեւը՝ մարմնոյն չափն առնելով. ինդրեց որ բռնութքը քանի մը մարմարինի կտորներ չարին Թէ որ կը գտնուի, եւ իւր դիակին վերջին խնամք տանելու համար ջուր եւ փայտ բերեն. եւ ամեն պարագայի վերայ լալով, ստէպ կը կրկնէր. «Ի՞նչ վիճակ այսչափ երեւելի երածշտի մը համար»։ Այս յապարմանց միջոցին, սուրհանդակին մէկը տոմսակ մը տուաւ Փառնի. Ներոն քաշեց առաւ զայն եւ կարդաց տեսաւ որ ծերակոյտը զինքն հայրենեաց թշնամի յայտարարեր էր, եւ վնտուել կու տար պատժելու համար վերջին պատժով ըստ կիրառութեանց նախնի հասարակապետութեան։ Հարցուց Թէ ի՞նչ էր այն պատիժը. ըսին Թէ յանցաւորը կը մերկացումէին, եւ վիզը ժանեւորի մը սայրերուն մէջ անցունելով կը ծաղկէին մինչեւ ի մահ։ Սուկալով, քաշեց իւր վերան կրած երկու դաշտմները. անոնց սայրը փորմեց, ու իւր քովը դրաւ, ըսելով Թէ իւր մահացու ժամը չէր հասած տակաւին։ Մերթ՝ լալու եւ ոզբալու կը յորդութէր զՄպորոս, մերթ՝ կ'ուզէր որ ինքինքն մեռցընելու օրինակ տուող մ'ըլլայ իրեն։ Մրբեմն ինքինքն կը կշտամբէր իւր վատութեանը համար. ինքն իրեն կ'ըսէր. «Ամօթալի եւ վատանուն է իմ վարքս. ի՞նչ որ կ'ընեմ, չվայլեր Ներոնի. այսպիսի վայր-

կեաններու մէջ մարդ իւր լնելիքը գիտնալու է: Օ՞ն, Նե՛րոն, ոգի՛ առա: Արդէն կը մօտենային հեծեալդ ներն որ հրաման առած էին զայն կենդանտյն բռնելաւ: Թմացաւ անոնց զալը, եւ դողալավ, Յումարէն ուսանաւոր մը զրուցեց որ կը նշանակէր.

Զիերու մնծ ճայն մը կը զարնէ ականչիս:

ԽԱԼԴՅԱՆ իւր նիտը խոթեց սուրը, իւր քարտուղարին Խպատիրողիտէսի օգնութեամբը: Դեռ շոմչ կ'առնուր, երբ հարիւրապետ մը ներս մտաւ եւ վէրքը կապել ուղեց, որպէս թէ օգնելու համար եկած ըլլար: Ներոն քսաւ անոր. «**Եւստ ուշ է. ա՛յս է եղեր ահա հասաւուրմաւթիւնը»: Փշեց հոգին այս խօսքերը զրուցելով, աշքերը բաց եւ պշոցեալ, այնպէս որ վախ կը պատճառէր անոնց որբ անոր կը նայէին: Գլխաւորապէս յանձնարարութիւն ըրեր էր որ իւր գրուը թշնամեացը ձեռքը չթողան. այլ թէ, ի՞նչ կերպով ալ որ ըլլայ, իր մարմինն ամբողջապէս այրեն: Այս թոյլտուութիւնը շնորհուեցաւ ի ծեռն Գալրայի ազատազրին՝ Խկելոսի, որ դեռ նոր ազատեր էր բանաէն ուր դրեր էին յեղափոխութեան լուրն առնուելուն պէս:**

Ֆ. Մրկու հարիւր հազար մէստէրկի եղաւ յուղարկաւորութիւնը, յորտեմ գործածեցին ոսկեճամուկ սպիտակ կերպասա մը զոր նա հագեր էր յանուարի կազմանդից օրը: Իւր դայինակները՝ Ծգլոգէ եւ Ազերհանդրա, եւ իւր Ակտէսա անուն հարճը, անոր անիւնն ամփոփեցին Գումիտիոսի գերեզմանին մէջ՝ որ Արէսի-Դաշտաէն կը տեսնուի, պարտիզաց մէջ սարի մը վերաբեր գետաղուած: Այս շիրմին մէջ կայ խաշականի պատուանդան մը, որուն լերայ կանգնուած է,

Սպանիական մարմարիոնէ խորան մը, եւ որ շրջապատեալ է Թասիական մարմարիոնէ վանդակապատքով մը:

ՖԱ. **Միջակ էր հասակը:** **Մարմինը բիծերով ծածկուած էր եւ աղտեղի. մազերը շագանակագոյն, ոչ դիմացը վերայ եւ ոչ դիմաց գծազրութեանը վերայ գեղեցկութիւն կար. կապուտակաչուի էր եւ կարճատես. ճիտը հաստ, փորը խոշոր, սրռնքը նուրբ, խառնուածը գորեղ: **Բ**ւր չափազանց շուայտութեանցը հակառակ, տասնուշորս տարուան միջոցին մէջ միայն երեք անգամ առողջութիւնը քիչ մը խանգարեցաւ, եւ այն, զինիէն զգուշանալու կամ ուրիշ պահեցողութիւն մ'ընելու չպարտաւորուելու կերպի: **Բ**նաւ վայելչութիւն չոնչէր հագուստի մէջ մազերը կը գանգրէր խոպոպեշար, եւ մինչեւ իսկ, ի Յոնաստան ժանապարհորդութեանը մէջ, խոպոպեօք կը կախուցունէր մազերը՝ զլխուն ետին. եւ տեսակ մը լողիկ հազած, ճիտը թաշկինակ մը, առանց զօտոյ եւ առանց ոտից ամանի, հանարակութեան մէջ կ'երեւէր:**

ՇԲ. **Ք**րեթէ ամեն արուեստի ձեռք զարկաւ: **Մ**այրը՝ անոր միտքը դարձուց փիլիսոփայութեան ուսումէն, զոր անպիտան կը համարէր իշխանի մը համար. եւ իւր դաստիարակը **Ս**ենեկա անոր աչքէն հեռացուց հին ատենախօսները, որպէս զի միակ իւր վերայ կայացունէ իւր աշակերտին զմայլումն: **Բ**անաստեղծութեան ձեռնարկեց, եւ ոտանաւորներ շարադրեց զիւրութեամբ: **Ճ**շմարիտ չէ այն որ կ'ըսեն թէ ուրիշի շինածներն իրենին պէս կը ցուցընէր: **Ա**նոր հանրածանօթ ոտանաւորներէն ոմանց բնագիրը տեսած եմ. որք իւր ձեռօքը գրուած են, եւ քեր-թուածներով լի, ինչպէս որ կ'ըլլան շարադրելու ա-

տեն գրուածները, որք ուրիշի մը զրուցելովը գրուած չեն:

ՄՊ. Շատ միտում ոնեցաւ նաեւս նկարչութեան եւ բանդակագործութեան համար. բայց զիմաւորապէս ժողովրդական ծափահարութեանց անձկացող ըլլալով, կը նախանձէր, երբ տեսնէր մէկն որ հասարակութեան ուշագրութիմը կը գրաւէր, հոգ չէր թէ ինչ ձետվ ըլլար ասի: Զրոյց տարածեցաւ թէ՝ Թատրոնին վերայ երեւիլը բառ շամարելով, Ալիմպիական խաղից մէջ ըմբիշներուն հետ յասպարէզ պիտի իշնէր: Արգարեւ, հանապազորդապէս գօտեմարտութեան եւ մարմնամարզական խաղից մէջ վարժութիմ կ'ընէր: Միշտ կուտյն դատաւորացը մէջ կ'անցնէր ու անոնց պէս կուռանոցին մէջ գետնին վերայ կը նստէր. մինչեւ իսկ իրեն կը մօտեցոնէր գօտեմարտիկները, երբ կը հեռանային: Նախանձընդդէմ ըլլալով Ապողոնի՝ երգի մէջ, եւ Արեգական՝ կառք վարելու արուեստին մէջ, ուզեց նաեւս նախանձընդդէմ ըլլալ Ճերքիվէսի. եւ կ'ըսին թէ պատրաստեր էին առիւծ մը որուն դէմ ասպարիզին մէջ պիտի կուռէր մերկամարմին, եւ զոր իւր ձեռքի բրովը պիտի սատկեցունէր կամ իւր բազկացը մէջ պիտի իւնդէր, ի ներկայութեան ժողովրդեան:

ՄՊ. Իւր կենաց վերջին մօտերը, ուխտ ըրեր էր որ, եթէ յաղթող ըլլայ, Թատրոնին վերայ սրինգով եւ հովուատիկով նուազէ, եւ Ալիրգիլիոսի Տառնուր պարէ: Կ'ըսեն իսկ թէ կորսընցունել տուաւ Պարիս անոն հոպիտը՝ իրեն ահարկու հակառակորդ մը:

ՄԵ. Իւր անոնն անմահացունելու համար ոմեցած փափաքը կոյր մենամորութեան կը համնէր: Շատ բաներու եւ շատ տեղերու անոն փոխեց, որ անոնց

տեղն իւր անոմը դնէ. ապրիլ ամսոյ անոմը Ներոն դրաւ, եւ զՃռովմ Ներոպօլիս կոչել կ'ուզէր:

ՄԶ. Ասորեստանի աստուածուհւոյն երկրպագութենէն զատ ուրիշ ամեն պաշտամոնք կ'արհամարհէր: Աերջապէս զայն եւս արհամարհելու ելաւ, այն աստիճան որ անոր արծանլն վերայ ջուր վաթեց: Ուրիշ աւելորդապաշտութիւն մ'ոմեցաւ. եւ ասի՛ էր միայն, որուն յարեալ մնաց շարունակ. մանկամարդ աղջկան մը փոքրիկ պատկերն էր այն, զոր ժողովրդեան մէջէն մարդ մը զոր ինքը չէր ճանաչեր, իրեն ընծայեր էր իբրեւ քժժանք մը՝ դաւադրութիւնները յայտնելու համար: Նոյն ժամանակուսն մէջ Պիսոնի դաւադրութիւնն երեւան ենելով, այն պատկերն ա՛լ անոր աւաշին աստուածն եղաւ. օրը երեք զոհ կը մատուցանէր անոր, եւ կ'ուզէր որ հաւատային թէ նա ապագայն կ'իմացունէր իրեն: Իւր մահուանէն քանի մը ամիս առաջ, զոհերում աղիքները հմայակննելու եւս պարապեցաւ, եւ բնաւ բարեգուշակ նշան մը չկրցաւ հանել:

ՄԷ. Մեռաւ երեսոներկու տարեկան հասակին մէջ, նոյն այն օրը յորում մեռցոնել տուած էր զՃռկտաւիա: Հասարակութեան ուրախութիւնն այնչափ մեծ եղաւ, որ ժողովուրդը փողոցներուն մէջ կը վազգուտէր՝ ազատութեան գլխարկը հազած (այն գլխարկը զոր կը դնէլին ազատագրեալը). սակայն եղան բաղաքացիք, որ անոր մահուանէն երկար ժամանակ յետոյ տակաւին կ'երթային ծմրան մէջ ու ամրան մէջ անոր գերեզմանը ծաղիկներով կը զարդարէին. եւ ատենաբանութեանց բեմը կը տանէին անոր արծանները՝ ծիրանի զգեցուցած, եւ հրովարտակները՝ յորս նա կը խօսէր որպէս թէ տակաւին կենդանի

եղած ըլլար, եւ բիչ ատենէն իւր Թշնամիներէն վրէժ
լուծելու համար զալու ըլլար։ Վոլոգէս՝ Պարթեւաց
Թագաւորը, դաշնակցութիւնը վերանորոգելու համար
դեսպաններ դրկելով ծերակուտին, դաշնադրեց որ
Ներոնի յիշատակը պատուելի։ Վերջապէս, միտքս
կու զայ որ, քսան տարի յետոյ՝ երբ դեռ երիտասարդ
էի, բաղդախնդիր մը՝ որ ինքզինքն Ներոն կը կոչէր,
շատ լաւ ընդունելութիւն գտաւ Պարթեւաց մէջ ի
շնորհս այս փոխառիկ անուան, եւ մեծ օգնութիւններ
գտաւ։ Եւ շատ դժուարութեամբ էր որ այն մարդը
մեզ յանձնեցին։

Պ.Ա.Լ.Բ.Ա.

Ա. Ներոնի մահուամբ մարեցաւ Կեսարոսց ընտառիքը. ասի զեկուցած էին շատ մը կանխազեկոյց նշաններ, բայց գլխաւորապէս երկու հատն որ միւսներէն շատ աւելի ակներեւ էին : Լիվիա՝ Օգոստոսի հետ ամուսնանալէն անմիջապէս յետոյ ի Ա.Է.իս կ'երթար իւր տռմնը տեսնելու . Եւ ահա արծիւ մը՝ իւր շուրջը սաւառնելով, գրկին մէջ ծգեց ներմակ հաւ մը զոր յափշտակեր էր, եւ որուն բերանը գաւիճնոյ նիւղ մը կար : Լիվիա մուզաւնել տուաւ հաւը, եւ տնկեց դափնին : Համն այնչափ շատ ճագեր համեց, որ տունը Ցուն հուսուց կոչուեցաւ. եւ դափնեայ տունին այնքան ռուճացաւ, որ Կեսարները՝ անկէ կ'առնէին ռատեր իրենց յագթանակաց համար, բայց միշտ տեղն ուրիշ մը սնկելու հոգ կը տանէին : Նշմարուեցաւ որ Կեսարաց իւրաքանչիւրին մեռած ատենը, տնկած դափնիներնին կը չորնային : Ներոնի տէրութեան վերջին տարին՝ բոլոր տունիը չորցաւ մինչեւ յարմատները. բոլոր հաւերը մեռան, կայծակը զարկաւ Կեսարաց պալատը, ամոնց արծաններուն գլուխները Թափեցան ամենքը մէկէն, եւ Օգոստոսի ծեռքէն գաւազնը յափշտակուեցաւ :

Բ. Ներոնի յաջորդը՝ Պալքա, Կեսարաց տանը հետ ազգականութիւն չոնէր . բայց իւր ազնուատոհմութիւնն երեւելի եւ հին էր : Իւր արծաններուն վերայ կ'արծանազրեր զինքն՝ ողի Կուինտոս Կատուց Կառպիտոլինուիր . եւ երբ կայսր եղաւ, պալտուին զաւթին մէջ դրաւ իւր ընտանեաց նիւղազրութիմը,

յորում զինքն հօր կողմանէ՝ Արամազդէն, եւ մօր կողմանէ՝ Մինոսի կնոջմէն Պատիփայէն սերեալ կը ցուցընէր:

Պ. Զափազանց երկար կ'ըլլայ, թէ որ անոր պարծանաց բոլոր տիտղոսներն այս տեղ յիշենք. Երկու խօսք պիտի ըսեմ անոր ընտանեացը վրայ: Զգիտց ուիր թէ Սուզպիկիոսներուն առաջինն որ՝ Գալրա կոչուեցաւ, ուակէ առեր էր իւր մականունը. ըստ ումանց սա՛ պատճառաւ էր, որ Սպանիոյ մէկ քաղաքը գոր երկար ժամանակէ ի վեր ի զուր պաշարեր էր, գուշակ կոչուած տեսակ մը խիժով զօծեալ ջահերով կրակի տուեր էր. ըստ այլոց սա՛ էր պատճառը, որ քազմամեայ հիւանդութիւն մ'ունենալով, ասոր համար դեղորայից պարկիլներ կը գործածէր որ Գաղքն կ'ըսուէին: Ումանք կը պնդեն թէ շատ գէր էր, եւ թէ նախնի Գաղղիարէն լեզուաւ գուշակ կը նշանակէ. շատերն ալ ընդ հակառակն կը պաշտպանեն թէ շատ նիհար էր, եւ թէ անոր մականունն առնուած էր որդէ մը որ կաղնիի մէջ կը ծնի եւ գալրա կը կոչուի: Այս ընտանեաց պատիւ բերողներուն մէջ կը հաշուեն Սերգիոս Գալրա, որ հիւպատոս եւ իւր ժամանակին ամենէն ճարտարախոս մարդն եղաւ: Նա՛ որ, կ'ըսես թէ, Սպանիոյ մէջ պրետոր եղած ատենն երեսուն հազար Լուսիտանիացի ջարդեց մասնութեամբ, եւ Վիրիատոսի պատերազմին պատճառ եղաւ: Իւր թոռը՝ զայրացած ընդէմ Սուզիոս Կեսարի, որուն տելական եղած էր Գաղղիոյ մէջ եւ որ կը մերժէր իրեն հիւպատոսութիւն տալ, Կասսիոսի եւ Բրուտոսի դաւադրութեան մէջը մտաւ եւ Պեղիա օրինօք դատապարտուեցաւ: Ասորմէ յետոյ կու զան Գալրայի հաւն ու հայրը: Ճաւը՝ որ աւելի իւր

աշխատութիմներովը քան թէ պատուանոմներովն երեւելի էր, պրետորութենէ անդին չգնաց եւ բաւական հետաքրքրական պատմութիմներ շինեց: Ճայրը, որ հիւպատոսական մարդ էր, աշխառասէր բայց քիչ ճարտարախօս փաստաբան մ'եղաւ. կարճահասակ էր եւ սապատողն: Անեցաւ երկու կին. նախ զՄումմիա Աքրայիկա, որ էր Թոռն Կատուլոսի, եւ դուստր Թոռան Լուկիոս Մումմիոսի որ աւերից զԿորնթոս. ապա զԼիվիլիա Ոկելլինա հարուատ եւ գեղեցիկ կինը, որ ուզեց զինքն իւր ազնուականութեանը համար, եւ մինչեւ իսկ երբ նա զայն խարած չերեւելու համար՝ անոր աւշեւը հագուստը վերցունելով մարմնոյն տղեզութիւնը ցուցուց, աւելի եւս Թախածանը ըրաւ: Երկու զաւակ ունեցաւ Աքրայիկայէն, Կայիոս եւ Սերգիոս: Անդրանիկը՝ Կայիոս, ինքինը Կործանեց, եւ պարտաւորեցաւ Ճռովմէն հեռանալ. եւ Տիբերիոս, ըստ իւր կարգին՝ կառավարութիմ մը անոր տալ չուզելուն համար, ինքինը մեռցուց:

Դ. Սերգիոս Գալբա որ կայսր եղաւ, ծնակ ի հիւպատոսութեան Վալերիոս Մեսսալայի եւ Կնէոս Լենտուլոսի, ի 34 դեկտեմբերի, Տէրրակինայի բռվը սարի մը ստորոտին վերայ գիւղային տան մը մէջ՝ ի Փոնդի երթալու ատեն ի ծախ կողմն: Իր զորանցին որդեզրելով, Լիվիոս անոնն եւ Ոկելլա մականոնն առաւ, եւ իւր նախնական անունը փոխեց. ըստ որում փոխանակ Սերգիոսի Լուկիոս անունը կրեց՝ մինչ ի իւր գահակալութեան վայրկեանը: Իբրիւ ստոյգ համարուած է, թէ տղայութեան ատեն երբ իրեն հասակակից ուրիշ տղայոց հետ զՕգոստոս ողջոնելու կու զար, այս Խշանը զայն զբուելով իսաւ.

«Դու ալ, զաւակս, կայսրութիմ պիտի ընես»: Ըսին Տիբերիոսի թէ Գալքա օր մը պիտի Թագաւորէր, բայց տարիքը շատ առած ժամանակը: Թո՞ղ ապրի ուրեմն, ըստ. աղի ինժ չնկատեր: Համ երբ զոհ կը մատուցանէր տեղ մը ուր շանթն ինկեր էր, արծիւ մ'եկաւ զոհին աղիքը ձեռքէն յափշտակեց ու գնաց խոզկաղիններով ծածկուած կաղնիի մը վերայ քաշուեցա: Ըսին անոր թէ այս նշանս կայսրութիմն կ'աւետէր իւր ընտանիքին, բայց հեռաւոր ժամանակի մը մէջ: «Այո», ըստ կատակելով. երբ ջորիները ծննդաբերեն: Խսկ յետոյ, երբ Գալքա յեղափոխութիմն մը կը պատրաստէր, ամենէն աւելի իրեն յոյս տուողը սա՛ էր, որ ջորիի մը ծննդաբերելը տեսաւ. ասի չարագոյժ եթեւոյթ մը համարունցաւ ամենուն առջեւ. եւ միայն ինքն երջանիկ քարեգուշակութեան նշան մը կը համարէր զայն, իւր հաւուն խօսքին յարգ գնծայելով: Երբ այրական պատմունանը դեռ նոր առեր էր, երազին մէջ տեսաւ որ Բաղդն իրեն կ'ըսէք. «Դրանդ բով ուորի վերայ սպասելով ծանձրացայ. Թէ որ զիս չընդունիս, առաջին դէմս ելնողին պիտի յանձնեմ ինքզինբս»: Արթընցած ատենն իւր նախասսենեկին մէջ դրանը բովն արոյրէ փոքրիկ արծան մը գտաւ, մէկ կանգոնէ քիչ մ'աւելի մեծ. Բաղդին արծանն էր այն: Դրկելով տարաւ զայն ի Ցուսկությում, ուր սովորաբար կ'անցունէր ամառը. իւր ընտանի դից մէջ դրաւ զայն, եւ ուխտ ըրաւ ամեն ամիս զոհ մը, եւ տարեղարծի նախատօնակ մը ընել անոր: Դեռ չափահաս եղած չէր, եւ չարունակաբար կը պահէր այծ սովորութիմն որ իւր տունէն դուրս ամեն տեղ մոռցուած էր. այն է, իւր ազատագիրերն եւ իւր գեցիները պարտաւորել որ օրն երկու անգամ

շարգանք մատուցանեն իրեն, անկողինչն ելնելու ա-
տենն եւ պառկելու ատենը:

Ե. Իւր ուսման առած զիտութիւններէն մին էր ի-
րաւագիտութիւնը: Իւր կինը Լէպիդան եւ անկէ ու-
նեցած երկու զաւակները կորսընցունելէն յետոյ, ա-
մուրի կեցաւ. եւ ամուսնութեան համար եղած ա-
ռաջարկութեանց ականջ զնել չուզեց, եւ ո՛չ իսկ ա-
մուսնանալ **Թոմիտիրսի** այրոյն՝ **Սպրիպինայի**
հետ, որ, մինչդեռ ինըն իւր կինը չէր կորուսած, ե-
ռանդագին խոսառումներ ըրեր էր իրեն, այն աստի-
ֆան որ **Լէպիդայի** մայրը կանանց ժողովքի մը մէջ
հետը կրուեցաւ ու անոր զարկաս ալ: Ճանապագոր-
դապէս յարգանք կը մատուցանէր **Օգոստոսի** կնոջ՝
Լիվիայի: **Ե**ատ համարում ոմնեցաւ անոր քով. եւ
Լիվիա իւր կտակաւը զայն հարստացունել ուզելով,
յիսոն միլիոն մէտէրկ կատկելու էր անոր. բայց ո-
րովհետեւ առանց զրով զրելու՝ միայն **Թուանշանով**
նշանակեր էր այս գումարը, **Տիրերիոս** պնդեց **Թէ մի-**
այն յիսոն հազար մէստէրկ էր հրիտակապարգելը,
եւ որ **Գայլբա** զայն յակ չկրցաւ ծեռք բերել:

Զ. **Պ**ատիմներու հասաւ ժամանակէն առաջ: Իր-
բեւ պրեսոր՝ տուած վլորապան խաղերուն մէջ, ի
դես հանել տուաւ փիղեր որք չուանի վերայ կը պա-
թէին. տեսարան մը, զոր երբէք տեսած չոնէին: **Ս-**
պա տարիի մը մօտ ժամանակ կառավարեց զ**Ակուի-**
տանիա. յետոյ հիւպատոս եղաւ վեց ամիս: **Դի-**
պուածն այնպէս բերաս, որ հիւպատոսութեանը մէջ
Ներոնի հօր՝ **Թումիտիոսի** յաջորդեց, եւ իրեն յաջորդ
ունեցաւ **Ոթոն** կայսեր հայրը՝ **Սալվիոս Ոթոնը**. ասի
ետքէն կանխազեկոյց նշան մը համարուեցաւ, երբոք
Գուլբայի թագաւորութիւնը երկու որդոց թագաւո-

ՀԱՅ ԵՐՊԱՏԱՄԱԿ ՎԵՍՏՐԻ

րութեանցը մէջ տեղն անցաւ, ինչպէս որ անոր հիւ-
պատոսութիմն երկու հարց Թիւպատոսութեանցը մէջ
տեղն եղեք էք: Գալիկուլա զայն ի պաշտօն անուա-
նեց, Գետուլիկոսի տեղն անցնելու համար. եւ բա-
նակին հրամանատրութիմն ստանձնելու գացածին
հետեւեալ օրը, տևոարանի մէջ ծափահարելն արգի-
լեց զինուորներուն, պատուէր տարով որ ծեռքերնին
հագուստներուն ներքեւ պահեն: Պանակետդին մէջ
կ'ըսէին. «Կարգապահութիմն եկաւ նորէն. Պալքա-
է որ կը հրամանատրէ եւ ոչ թէ Գետուլիկոս»:
Խօսիւ արգիլեց որ արձակուրդ չուզեն իրմէ: Ճանա-
պազորդական աշխատութեամբ վարժութիմ ընել կու
լուար հինաւորց զինուորին, ինչպէս նոր զինուորու-
թեան առնուած մարդուն. սանձահարեալ բռնեց
բարբարոսները, որ մինչեւ Պաղինոյ մէջ տարա-
ծուեր էին: Եւ Պալիկուլա այնչափ գոհ եղաւ իրմէ:
Եւ իւր զինուորներէն, որ կայսրութեամ բոլոր զօրաց
մէջէն միայն անոր խօմբերն եղան, որ ամենէն աւելի
վարձատրութիւն եւ պատույ վկայականներ ընդունե-
ցին: Ինքն ալ շատ նշանաւոր հանդիսացուց զինքն,
Կայսեր աշաց ադջեւ վահան ի ծեռին զինուորական
կրթութեանց կառավարութիմ ընելով եւ բան մղոն
լուղ անոր կտոր բին հետ երթալով:

Է. Պալիկուլացի սպանեութենէն յետոյ՝ կը յորդորէ. •
ին զինքն որ բարձրանալու բարեպատճի առիթը
չկորսընցընէ. բայց նախամեծար համարեց հանգիս-
տը. Կայօդէս ասոր համար այն աստիճան շնորհա-
պարտ եղաւ, որ իւր լաւագոյն բարեկամացը մէջ դա-
սեց զայն. եւ այնիքան կը մեծարէր զայն, որ անոր
վերայ անմնական նեթեւ անհանգստութիմ մեկած
բլարուն համար՝ յապաղեցին Անգղիոյ արշաւանքը:

Երկու տարի անթիհյապատռս եղաւ **Ավիրիկէի**: Արտարոյ կարգի պաշտօն տրուեր էր անգը՝ երթայ խաղաղեցունեցու համար այն գալառը, որ բարբարութերէն կը նեղուեր եւ ներքին երկպառպկութիւններով կը յուզուէր: Ճիշդ ու անաչառ արգաբասիրութեամբ վարուեցաւ այն տեղ, մինչեւ իսկ ամենափօքք յաներու մէջ: Զբնուոր մը՝ չուարշավի մը մէջ երբ ուտելիք կը պակսէր, հարիւր դննարփ ձախեր էր չափ մը ցորեան որ իւր պաշարէն մնացած էր իւր քովը. Պալբաս պատուիրեց որ ուտելիք ցտան այն զինուորին, երբ կարօւիֆ. եւ նա անօթութենէ մեռաւ: Երկու հոգի գրաստի մը համար վիճելով, իւրաքանչիւրն կը սէր Խէ իրն էր այն կենդանին. պալացոյցները տարակուսական էին, եւ գոյուարին էր ճշմաբսութիւնն երեւան համել; Որոշեց որ կենդանիին գոտիքը ծածկած, ջրարբքը տանին. եւ յետոյ աշքեքը բամալով թողուն որ նայի. եւ այն երկու հակառպկորդներէն սրուն որ դիմէ, անորն ըլլայ:

Ը. Խնչ որ ըրեր էր **Ավիրիկէի** եւ **Գերմանիոյ** մէջ, անոնց համար ի վարձատրութիւն՝ ընդունեց յաղթական զաքդերն եւ եռակի բահճանայութեան կարգ, որով ընդունուեցաւ հնգետասանսապետաց մէջ, **Ցիտեան** քահանայից գպրոցին մէջ եւ **Օգոստոսի** քահանայից դպրոցին մէջ: **Այս** ժամանակէն սկսելով մինչեւ Ներոնի տէրութեանը կէսին մօտ, առավնձնութեան մէջ ալրեցաւ, եւ քաղաքէն դրւս իշնելու աւտեն գահաւրակով եւ միշտ իր ետեւէն կառքով մը միլիոն մը սէստէրկ կը տանէր ուսկի ստակ: **Փոնդիի** մէջ էր, երբ եկան իրեն առաջարկեցին տարագոնեան **Սպանիոյ** կառավարութիւնը: **Այս** գաւառին մէջ համած ատեն երբ տաճարփ մը մէջ զոհ կը մատուցաւ

նէր, իրեն սպասաւորող ծաղկահասակ տղու մը մազգերը մէկէն ի ժէկ ճերմկցան . շատերն այս բանիս տա մեկնութիւնը տուին Թէ ծերութեան ժամանակ երիտասարդ մարդու մը տեղը պիտի անցնէր, այսինքն Թէ Ներռնի պիտի յաջորդէր: Քիչ մը ժամանակ յետոյ, Կանտարբացւոց մէջ՝ շանթն ընկառ լնի մը մէջ, եւ հոն տառներկու տապար գտան. եւ ասի զերագյն իշխանութիւնը կը նշանակէր յայտնապէս:

Թ. Ռւթ տարի, այս կառավարութեան մէջ բռնած ընթացքը՝ անհաստատ եւ պէս պէս եղաւ: Ի սկզբան եռանդնոտ, փութաջան եւ անաչառ վարուեցաւ մինչեւ իսկ չափազանցօրէն: Անհաւատարիմ լումայափոխի մը ծեռքերը կտրել եւ անոր հաշուի սեղանին կապնլ տուաւ: Խաչել տուաւ խնամակալ մը, անոր համար որ Թոմատորեր էր իւր սանք, որոն ընչիցը ժառանգ կարգուած էր ինքն երկրտրաբար. եւ որովհետեւ յանցաւորը Հռովմէական քաղաքացւոյ իրաւոնք կը ինդրէր, Գալքա՝ անոր պատիժը պատուզվ իփք մեղմացունելու համար, շատ աւելի բարձր եւ բռեալ փայտէ խաչ մը կանգնել տուաւ անոր: Կամաց կամաց Թուլութեան եւ դանդաղութեան մէջ ընկառ, որպէս զի երբէք կասկած չտայ Ներռնի, եւ անո՞ր համար որ, կ'ըսէր Թէ, ոչ ոք իւր դատարկութեանը համար հաշիւ տալու պարտաւորեալ էր: Կարթագինէի մէջ արդարութեան եւ առեւտրական ժողովներոն կը նախազահէր, երբ Գաղղիոյ ոտք ելնեն խմացաւ: Ակուխտանի հրամանատարն իրմէ օգնութիւն կը խնդրէր, երբ նամակ մ'առաւ Ահնդեքսէն որ զայն կը յորդորէր ինքզինքն մարդկային սեռին վրէժինդիր եւ տէր յայտարարել: Երկար ժամանակ չվարանեցաւ եւ հանութիւն տուաւ, առաւել վախէն քան Թէ փա-

ռասիրութենէ. որովհետեւ բռներ էր այն հրամանները զորս Ներոն դրկեր էր, զինքն կորսընցոմելու համար: Պալով իւր յուսադրութեանցը, բարեգուշակ հմայանիշներու վերայ հիմնեալ էին, եւ զիմաւրապէս կուսի մը կանխասացութեանցը վերայ, որը մեծապէս սրածչնի եղած էին իրեն. ըստ որում Նորուեան Արամազդի քահանայն երազին մէջ աղդարարութին առած էր, Թէ սրբավայրին մէջ պիտի գտնէր նոյն այն պատգամը զոր երկու հարիւր տարի առաջ ուրիշ կոյս մարգարէուի մը խօսած էր: Այս պատգամը կ'ըսէր, Թէ Սպանիայէն պիտի ենէր մարդ մը որ պիտի կառավարէր տիեզերը:

Փ. Պատի իւր բեմին վերայ ելաւ որպէս Թէ արծակուրդներ ժալու հասար, իւր առջեւեմ տանել տալով ա'յն քաղաքացւոց պատկերները զորս Ներոն կորուսանէլ տուած էր, եւ ժողովրդեան քազմութեանց ցուցընելով մեծազգի երիտասարդ մը, զոր յատկապէս բերել տուեր էին Բալէարեան կղզիներուն մէկէն ուր աքսորուած էր: Պղբաց ա'յն վիճակին վերայ յորում կը գտնուէր կայսրութինը. եւ կայսր հրատարակուելով, յայտնեց Թէ ծերակուտին եւ Հռովմայեցի ժողովրդեան տեղեկան ըլլալ կ'ուզէր միայն: Ապա, իրաւաբանական բոլոր պաշտուամունքը կախակայելով, զաւառին մէջ զինուորագրութինը ըրաւ, որով կազմեց լէգէոններ եւ օժանդակ խումբեր՝ գօրացունելու համար իւր քանակը, որ միայն մէկ լէգէոնէ, երկու հեծելոց վաշտերէ եւ երեր հետեւակաց վաշտերէ բաղկացեալ էր: Թիսակ մը ծերակոյտ կազմեց իրեն՝ քազմութեայ փորձառութեան տէր ծերունիներէ, որպէս զի շատ ծանր գործերու վերայ անոնց հետ խորհրդակցյի: Ասպետաց դասին մէջէն ընտրեց

Երիտասարդներ, որք միշտ ուկի մատանին կրելու իրաւունքը պահելով հանդերձ, բարապանաց եւ առնենապահից ծառայութիւնն ընել կը պարտէին իրեն։ Գաւառաց մէջ յայտարարութիւններ ցրուեց, որոցմով կը յորդորէր ամէնքը՝ հասարակաց խնդրոյն վերայ մրաբանիլ։ Նոյն ժամանակին մօտերը, իւր զինուց կայսին լրած մէկ քաղաքն ամրացունելու ափեն՝ գտնուեցաւ հին մատանի մը, որուն քարին վերայ յաղթութեամի մը պատկեր կար յաղթանակաւ ի միասին։ Աղիքսանդրիոյ նաւ մը մօտեցաւ ի Թերտոսա, զէնքով բեռցած, առանց նաւողողի եւ առանց նաւասեաց. այնպէս որ, տարրակոյս ընող չգտնուեցաւ թէ աստուածներն էին որ այսպիսի արդար պատերազմի մը կը նպաստաերէին։ Սակայն յանկարծ, քիչ մնաց որ ամեն բան պիտի կորսընցունէին։ Հեծելազօրաց երկու գունդերէն մին՝ իւր երդմանը դրժած ըլլալուն վերայ զղջալով, ուզեց բռնել զԴալբա որ մօտննալու վերայ էր. եւ շատ դժուարութեամբ զսպուեցաւ։ Գերիները գորս Ներոնի մէկ ազատագիրն իրեն ընծայ ըրեր էր, իւր կենացը դարանելով, պիտի սպաննէին զինքն՝ ի բաղանիս առաջնորդող ճամբու մը մէջ, թէ որ ինքն չլսէր որ մէկզմէկ կը յորդորէին առիթը չփախցունելու։ Գալբա զարմացած, հարցուց իսկոյն իրենց թէ ի՞նչ պասիհութիւն էր ըստանին. եւ տանջանաց մէջ խոսանք վանեցան յանցանքնին։

ԺԱ. Այսչափ վտանգաց վերայ յաւելցաւ Ալիս դերոի մահն ալ. որ այն աստիճան վհատեցուց զինք, որ իբրեւ լրեալ որ, ի կենաց հիմածարելու մօտ եղաւ. բայց Հռովմէն եկած լուրերը սիրտ տուլն իրեն։ Թմացաւ որ Ներոն մեռեր էր. թէ, ամեն տեղ

հաւատարմութեան երդումն ըրեր էին իրեն։ Ուստի Թողուց կայսեր տեղակալի տիտղոսը, եւ նեստար տիտղոսն առաւ։ Սկսաւ չուել պատերազմակամ հանդերձով, պարանոցէն դաշոյն մը կախնած, եւ չագաւ ամիանը բայց եթէ կայսրութեան համար իրեն հետ մաքառողներուն մահուանէն յետոյ. Եւ ասոնք էին, Նիմֆիդիոս Սաբինոս, պրետորանոցի մեծատրը. Փօնտէոս Կափիտոն, տեղակալ ի Պերմանիա. Եւ Կողիոս Մակեր, Քրամանատար յՍակրիկէ։

Ժ.Բ. Կը ազահութեան եւ անգթութեան համբաւը՝ իրմէ առաջ կ'երթար ի Հռովմ։ Գիտէին թէ մեծ տուգանքներ դրեր էր Սպանիոյ եւ Գաղղիոյ քաղաքներուն վերայ, որք վարաներ էին իրեն կողմնակից յայտարարելու զիրենքը. Թէ անոնց որ մէկն ալ պատժեր էր, պարիսամները փլցունել տալով. Թէ շատ մը Քրամանատարներ իրենց զաւակներովն ու իրենց կիւներովը մահու դատապարտեր էր. Թէ հալցունել տուեր էր Սրամազդի մէկ հին տաճարին մէջէն առնուած տաճանինք լիսոր ծանրութեանը ուկի պահը, զոր իրեն ընծայեր էին Յարազոնայի մէջ, եւ Թէ կշռելով ու երեք ունկի պակաս գտնելով, այս պատկասին փոխարէնը հատուցանել տուեր առեր էր։ Հաստատեց եւ զօրացուց իսկ ամ զաղափարը զոր իւր վերայ ունէին Հռովմայ մէջ։ Ուզեց իրենց առաջին վիճակին մէջ մտցունել ծովային զինուորները, որոց Ներոն լէզէռնեան զինուորաց աստիճան տուած էր. Եւ որովհետեւ իւր Քրամանացը դէմ կը յամստէին եւ արծիւ ու դրօշներ ունենալ կ'ուզէին, հիծեալ զօրք զրկից անոնց դէմ, եւ տասանորդեց զանոնք։ Յրուեց Գերմանացի անձնապահները զորս Կեսարներն իրենց ապահովութեանը համար առեր էին, եւ որոց հաւա-

տարմութիմը փորձեալ էր . առանց վարժատրութեան արծակեց զանոնք ամբաստանելք իբրեւ կարի յարեալք և նէսոս Թողարելլայի որոն պարտէջները մօտն էին այս Գերմանացոց բանակատեղոյն : Իրաւ կամ սուտ , անոր վերայօք ագահութեան գործեր կը հրատարակէին , որք անարգելի կ'ընէին զայն . կ'ըսեն թէ իւր սեղանի վերայ սովորականէն աւելի առատութիմ տեսնելով հառաջեց . թէ իւր տան հազարապետն իւր հաշիմներն իրեն ներկայացուցած ատենը , սկաւաւուկ մը բանջարեղէն տուեր էր անոր , իբրեւ վարժատրութիմն իւր նշտութեանը . եւ թէ Կանոս անուանեալ սրնգահարէ մը շատ գոհ ըլլալով , բակէն հինգ դենար հաներ տուեր էր անոր :

ԺԴ. Աւստի եւ , շատ նպաստաւոր ընդունելութիւն մը չգտուաւ . ասի նշմարուեցաւ առաջին անգամու աեսարանին մէջ , յորում , երբ Ատելլայի խեղկատակներն սկսան այն հանրածանօթ երգը , որոն առաջին խօսքերն են ,

Անզգամն զայ յիւր գիւղէն , եւ այլն :

բոլոր ժողովուրգը մինչեւ յաւարտ երգեց եւ բանիցս կրկնեց այն երգը :

ԺԴ. Դահն ելնելէն յետոյ յվայելեց ժողովրդոց այն կայսրափրութիւնը , որով զինքն ի գահ բարձրացուցեր էին . ոչ թէ անոր հասմար որ բարի իշխանի մը վայլող շատ գործեր ըրած չէր , այլ անոր հասմար , որ աւելի շարը բան թէ բարին զգալու տրամադիր էին : Երեք հոգի կը կառավարէին զայն , որդնք անոր պալատին մէջ կը բնակէին եւ քովէն չէին զատուեր . «Դալբայի մանկավարժները» կը կոչէին զանոնք . եւ էին Այնիոս , որ իւր տեղակալն էր Սպանիոյ մէջ եւ

մոլեզին ցանկաւէր մարդ մ'էր. Կակոն որ հարկա-
հանութենէն պրետորանոցի մեծաւոր եղած էր, եւ
անտանելի էր իւր լրբութեամբն եւ Թուղամորթու-
թեամբ. Թկելոս ազատագիրն որ արդէն պատիւ ա-
ռած էր ուսկի մաստանեաւ եւ Մարտեան մականու-
նով, եւ որ ասպետի հասոյթից կը հետամտէր: Այս
երեք մարդերն որ տարրեր մղութիւններ ունէին,
բռնաւորապէս կը կառավարէին ծերունի Կայսրը, որ
ըստ ամենայնի զինքն անոնց ծեռքը Թողուցեր էր, եւ
որ ա՛յլ եւս ինքինքին չէր նմաներ. Մերժ, ընտրուե-
լով իշխան եղողի մը չվայլելու չափ իշխատ եւ ազահ.
Մերժ, իւր հասակն ունեցող իշխանի մը չվայլելու
չափ ներողամիտ եւ տկար: Երկու կարգէ երեւելի
քաղաքացիներ դատապարտեց առանց դատավարու-
թեան ծեւայ եւ ամենաթեթեւ կասկածներու համար:
Դուն ուրեք տուաւ Հռովմէական քաղաքակցու-
թին, եւ միայն մի կամ երկու անձանց շնորհեց՝ երեք
զաւակաց արտօնութիւնները, եւ այն, սահմանափակ
ժամանակի մը համար: Դատաւորներն իրեն աղաչե-
լով որ առաջին հինգ տասնեակիներուն վերայ վեցե-
րորդ մի եւս աւելցունէ, ոչ միայն զայդ մերժեց, այլ
նաև վերցուց ա՛յն հանգստեան օրերը զորս Ներոն
շնորհեր էր անոնց, ծմբան մէջ եւ ի սկզբան տարւոյն
ունենալ:

ԺԵ. Կ'րաէին նաեւս Թէ միտքը դրեր էր որ միայն
երկու տարուան համար տայ ա՛յն պաշտօնները զորս
կը կատարէին ատենակալը եւ ասպետը. եւ այդ
պաշտօններն ալ միայն անոնց տայ, որ չեն փափա-
քիր անոնց, կամ անոնց իսկ որ պիտի մերժեն: Նե-
րոնի առատածեռնութիւնները յետս կոչելով զրեթէ
մէկ տասներորդին իջեցուց. եւ յիսոն Հռովմայեցի

ասպետաց յանձնեց որ ետ ուզեն ի՞նչ որ առած էին դերասամներն եւ ըմբիշները. եւ թէ որ վաճառած ըլլան, եւ ստակը չկրնան հափուցանել, գնողներոն ծեռէն գրաւեն այն բաները: Ընդ հակառակն, իւր տօգատագիրներն ու իւր խորհրդատամերն իրաւոմք ոնէին ամեն բան վաճառելու եւ ամեն բան շնորհելու. սպահարքութիւն. պուրք. անմերներոն պատիժ. յանզառուաց անպատճենին: Մերժեց Հռովմապեցի ժագագրգեան զառոր տեսնել ընդդիմ Յիգելինոսի նև Ճայռոտափ, որը Ներոնի գործակառարաց ամենպարերն էին, եւ ասոնք միայն կրցեք էին պարտծէն պքծիլ. մինչեւ իսկ, շառա կարեւոր յանձնարարութիւնն մը տուառ Ճայռոտոփ. եւ գազով Յիգելինոսի, հրապարակացին գոռոթեամբ մը յանդիմանեց ժողովութքն անոր նկատիամբ տնեցած անգթութեանը հայմար:

Փ. Զ. Այս ընթացքով, պետութեան բոլոր կարգի մարդերն օտարաւունելու մասմբան գտաւ. բայց զիրաւորապէս զինուորաց ատելի լրաց զինքը: Աւր բարեկամները որ իւր բացակայութեան ատեն իրեն տեզն ամսնցմէ հաւատարմութեան երդումն առենք էին, հապեկ համարեք էին սովորականէն մեծկակ պարգեկ մը իրոպանալ. չվաւերացուց ասի, եւ բարձր ծայնիւ ըսաւ՝ բանիցս անգամ, թէ իւր սովորութիւնն էր զինուոր գուել եւ ոչ թէ զնել զանոնք: Այս պատահանց բոլոր եզնուորական խմբին սիրտը դառնապէս կուկծեցոց. բայց երկիւդն ու նախատինքներն եւս առւասել օսարացոցին պրետորեանները, որոց շատերը հեռացուց իբրեւ կապածելի եւ Նիմֆիդիուսի դաւակից: Աւերին Պերմանիոյ լէգէոնները զայրացեք էին: ընդում Արևոնդ Արևոնդիացի Պ-

րած արշաւանքնուն համար վարժատրութիւն չընդունելին աղազաւ . ամենէն առաջ ասոնք անհնազանդութեան եխան , եւ յանուարի կաղանդից օրը չուզեցին երդումն ընել բայց եթէ ծերակուտին : Ասոնք որոշումն տուեր էին որ մարդ դրկեն եւ իմացունեն պրետորեաններուն թէ Սպանիոյ մէջ ընտրուած Կայսրէն դժգոհ էին , եւ թէ ուրիշ մ'ընտրեն որ բայր բանակաց հաճելի մէկն ըլլայ :

Փ. Ե. Այս վարմունքը իմանալով , Գալրա կարծեց թէ զինքն ոչ այնչափ իւր տարիքին համար կ'արհամարհէին , որչափ անոր համար որ զաւսկ չունէր ; Միշտ սիրած էր զՊիտոն Փրուզի Լիկինիանոս , որ թէ իւր արժանեօքն եւ թէ ազտուատոհմութեամբ մեծարելի երիտասարդ մ'էր . եւ միշտ իւր կտուկին մէջ իւր ընչիցն եւ իւր անուանը ժառանգորդ կարզած էր զայն . յանկարծ պալտականաց բազմութեանը մէջէն կ'առնէ զայն ծեռքին բռնելով , իւր որդին կ'անուանէ , կը տանի ի բանակատեղին եւ կ'որդեզրէ զայն ի ներկայութեան զինուարաց առանց խօսր մ'ընելու խոստացեալ պարզեւատութեան վերայ ասի դիւրացուց ա՛յն միջոցները , որով Սարկոս Սամիլոս Ռեն իւր խորհուրդները գործադրեց այս որդեզրութենէն վեց օր յետոյ :

Ճ.Ը. Մեծասրանց եւ կրկնեալ հրաշքներ Գալրայի ազդարարած էին՝ իւր տէրութեան սկիզբէն ի մեր , ա՛յն ողբափ վախճանն որ իրեն կ'ըստպահէր ; Մըր իւր ճամբուն վերայ ամեն կողմ զոհեր կը մորթէին , կացինի հարուածով վիրասորեալ ցուկ մը՝ իւր կապերը փրցուց , եւ զրեթէ Կայսեր կառքին վերայ ենթեռվ զայն արիմով ծածկեց . եւ որովհետեւ Գալրա վարիչնել կ'ուզէր , իւր անձնապատճերէն մին՝ բազմութե-

Նէն Գրուելով, իիչ մնաց որ ծեռքի նիզակովը զայն այրոի վիրատորէր: Հռովմայ մէջ եւ իւր պալատին մէջ մտնելու առան, երկիրը շարժեցաւ եւ տեսակ մը մոնղիքն լուսեցաւ: Ապա աւելի ախներեւ նշաններ տեսնուեցան. մէկ կողմ գրեր էր մարզարտէ եւ Թանկագիտ բարէ քառամանեակ մը, որով կ'ուզէր իւր Շաղդի փոթիկ արձանը զարդարել Ցուակուլոմի մէջ. միտքը փոխեց եւ խորհեցաւ Թէ: Կապիտոլիոնի Յատողիկ առեցի եւս արժանի էր այն ընծային: Հետեւնալ գիշերն երազին մէջ տեսաւ Բաղդը, որ կը գանգատէր այն նախատինքէն զոր նա ըրեր էր իրն. եւ որ կ'ըսպանար ինքն ալ իւր պարզեմեներն իրմէ ետ առնուլ: Այս երազէս սարսափած, անոր արդիմքն ի բաց տանելու համար՝ գիշերը լուսնալոմ պէս մարդ որկեց որ զոհ մը պատրաստեն Ցուակուլոմի մէջ. ինքն ալ կը վազէ հոն կ'երթայ, եւ ուրիշ բան չգտներ բայց նԹէ բանի մը կտոր վառած ածուխ խորանին վերտայ, եւ քովը ծերունի մը՝ սգազգեաց որ ոնէր ապակի կոնքով մը խոնկ եւ հողէ ամանով մը գինի: Աա նեւ նշամարուեցաւ որ յոմուարի կաղամնդից օրը, գիշէն պսակն ընկաւ՝ զոհի մ'ատեն. նուիրական հուճագնեղը Թուան փախան. Պիսոնի որդեգրութեան օրը՝ զինուորաց ատենաբանելու պատրաստ եղած ատենը, չգտաւ իւր բեմին առջեն աշխան զինուորական նստադիանն ուր սովորութիւն ունէր նստիլ, զոր մոռցեր էին բերելու. եւ ծերակուտին մէջ, իւր իշխանական առողջ յետոյ ընդդէմ դրուած գտնուեցաւ:

❖❖❖. Այն օրն որ սպամնուեցաւ, առաւօտոն՝ երբ զոհ կը մատուցանէր, ընդերահմայ մը ազդարաբեց որ պատրաստ կենայ, զի սպանիչները հեռու չէին: Աայրկեան մը յետոյ իմացաւ որ Թոն տիրեր էր

բանակատեղւոյն . խրատ տուին ոք , իսկովս հմարն-
թանայ , մինչդեռ կրնար իւր ներկայական նեամբն եւ իւր
իշխանութեամբն ամեն բան դարմանդր , բայց նա բա-
ւական համարեց ամրանալ իւր պալատին մէջ , գոր
շրջապատել տուաւ պահապանաց գունդեր զնելով
մէկզմէկէ քիչ կամ շատ հեռի : Եւ սակայն վշեղէն
զրահ մը հազար , խոստովանելով միանգամացն թէ
տկար պաշտպանութիւն մ'էր այն՝ այնչափ պարերու
դէմ : Անոր դէմ դաւաճանողները յաջողեցւն զայն
պալատէն դուրս հանելու , զրոյց տարածելով թէ փո-
թորիկն անցեր էր , թէ ապստամբները պատժուեր է-
ին , եւ թէ այլք կու զային խնդակցութիւն յայգնելու
եւ իրենց հնազանդութեանը վերայ զայն պապահովե-
լու : Դուրս ելաւ անոնց առաջը , այն ալորիքն ան-
կասկածութեամբ , որ զինուորի մը պատաճելով որ
կը պարծենար թէ զԱթոն սպաններ էր . ըստ անոր,
«Թրո՞ւ հրամանաւ» : Յառաջ վնաց մինչեւ հասարա-
կաց հրապարակին մէջ . ծիաւրներն որ հրաման ընդ-
ունած էին զայն սպաննելու , քշեցին ծիեթերն . բազ-
մութիւնը նեղքելով . եւ հեռուէն զայն լուսնեկով
վայրկեան մը կանգ առին . ապա , նորէն ընթացքնին
շարունակեցին , եւ զայն իւր մարդերէն լրեալ եւ թո-
ղեալ գտնելով , զարկին սպաննեցին :

**Բ. Տատերը կ'ըսեն թէ առաջին վայրկենին պոռա-
լով քսաւ . «Ե՞նչ կ'ընէր , ը՞նկերը . ես ծերն եմ , եւ
դուք իմս էք» եւ թէ անոնց ստակ եւա խոստացաւ .
այլք կը պնդեն թէ ճիտն երկնգուց ըսելով , որ զար-
նեն քանի որ հրաման ընդունած էին : Զարմանալին
սա է , որ ներկայ եղողներուն ոչ ոք անոր օգնելու
փորձ մ'ըրաւ . եւ թէ անոնք որոց ետեւէն մարդ
դրկեր էր , անոր հրամանները բանի տեղ չդրին , բաց**

ի Ռաերմանիկը լեռտէնի մը հեծեղոց մէկ գումարէն որ դրօշակի ներքեւէր։ Այս գանդին զինուղմները շատ յարեալ էին իրեն։ վասն զի դեռ նոր ամուսն նիւամողութեանցը մէջ խիստ շատ ինսամք տարեր էր անոնց։ ամենայն արխագութեամբ օգնելու վաղեցին, բայց պիռակ ճամփէ երթալով, շատ ուշ հասան։ Խողխողեալ սպամենուցաւ Կորտիոս լճին քովն եւ ծգուեցաւ հրապարակին վերայ, մինչեւ որ զինուղրին մէկին որ իր պաշարն առաջ կը դառնար, անոր պատահելով, նետեց իր բերն եւ անոր զլուխը կտրեց։ Եւ որովհետեւ չէր կրաքար մաղերէն բռնել, վասն զի կրամու էր զլուխը, պառումումանին մէջ դրաւ զայն։ յետոյ բթամատը անոր բերանն անցունելով, տարաւ ներկայացոց Շնոնի, որ բանակին սմբատաւրացը Թողոց զայն։ անոնք ալ առին այդ զլուխը տէզի մը ծայրն անցուցին, եւ մեծածայն ծաղ ու ծանակով բանակետոյն շուրջը պատուտցուցին, մերթ ընդ ժերթ աղաղակներին, «Օ՞ն, զեղեցիկղ Պալրա, վայելէ՛ երիտասարդութիւնց»։ Այս լրբենի կառուակարանութեան պատմառ տուտղը սա՞ էր, որ թիչ օր յառաջ զրոյց հաներ՝ էին, թէ մէկը Պալրայի հետ խօսելով կերպարանքին զեղեցկութիւնը գոված ատեն, պատասխան տուեր էր, թէ «Ցակաւին ոյժս տեղն է՛» Պատրորիոսին մէկ ազատազիրը, որ նոյն խկ Նելոնի ազատազիրն եղած էր, Պալրայի զլուխը ծախու առուն հարիւր ուկոյ, եւ ի տես դրաւ նոյն այն տեղին մէջ ուր իր տէրն սպամնուեր էր այս Կայսեր նրամանաւ։ Պիշ մը ժամանակ անցնելէն յետոյ էր, որ անոր տան հազարապեսն Արգոս զլուխն ու մարմինը Թաղեց Աւրելիան ճանապարհին վերայ Պալրայի մէկ փոքրիկ տան պարախզացը մէջ։

ԻՍ. Միշակ էր հասակաւ։ Գլուխը կոմդ էր եւ աչքերը կապոյտ. քիթն արծում կն. ոտքերն ու ծեռքերը այնքան տծեւացած էին յօդացաւով, որ ոչ գիրք մը կրնար թղթատել եւ ոչ ոտից աման կրել. աջ կողմը՝ մսոյ արտաճում մ'ունէր այնչափ մեծ, որ դժուարութեամբ կարելի էր ի վեր ունել կապերով։

ԻԲ. Խիստ շատակեր էր. եւ ձմեռը՝ զեռ ցուացած՝ կերակուր մը կ՝ ուտէր. գալով լնթրիթին, այնքան զեղխութիւն ունէր որ կերակուց աւելորդը սկաւառակներով կը տանէին սեղանին շուրջը եւ ներկայ գտնուողներուն ոտքերնուն քով կը դնէին։ Իւր մոլութիւններէն մին էր մանկամոլութիւնը. բայց փափուկ պատանիներէն աւելի կը սիրէր զօրեղ չափահաս մարդերը։ Կ'ըսեն թէ երբ Սպանիոյ մէջ իւր հին մանչերէն մին՝ Իկելոս եկաւ ու Կերոնի մահն իմացուց իրեն, ոչ միայն անպարկեշտութեամբ զայն գրկեց ամենուն առջեւ, այլ նաեւս մէկդի քաշեց զայն մազերը փետել տալու եւ նորէն գործի անցումելու համար։

ԻԳ. Խորաւ ի հասակի եօթանասունեւերեք ամտց, յետ եօթնամսեայ թագաւորութեան։ Ծերակոյտը միցոց ունենալուն պէս, որոշեր էր որ արձան մը կանգնուի անոր՝ ցոկազարդ սիմի մը վերայ, հասարակաց հրապարակին մնջ՝ այն տեղն ուր սպաննուեր էր. բայց Վեսպասիանոս այն վճիռը ջնջեց, կարծելով թէ Գալբա Սպանիային սպանիչներ դրկեր եր ի Ճրէաստան՝ զինքը կորսընցումելու համար։

ԱՐԱՆ

Ա. ՈԹՈՆԻ լնտանիքն որ Փերենտիի բնիկ էր, հին եւ պատուաւոր եւ Ցուկանայի առաջին ընտանիքներէն մին էր: Հաւը՝ **Մ. Սալվիոս ՈԹՈՆԻ որ Հռովմայցի ասպետ հօրէ, եւ ամնշան կամ մինչեւ իսկ ըստ ոմնաց բանի ծառայական պայմանի մօրէ ծնեալ էր, ծերակրուտի անդամ եղաւ շնորհիւ Լիվիայի որոն քով մեծած էր. եւ պրետորութեան հասաւ:** Հայրը՝ **Լուկիոս ՈԹՈՆԻ, որուն մայրը մեծ տոհմէ էր եւ Հռովմայ ազնիւ լնտանեաց խնամեցած, շատ սիրուեցաւ Ցիրբերիոսէն, եւ դէմքով անոր կը նմանէր ա'յն աստիճան, որ ոմանք անոր որդին կարծեցին:** Խիստ անաշաւութեամբ վարեց քաղաքին դատաւորութեան պաշտօնները, **Ա.Վիրիկէի անթիհիւպատոսութիւնն ու շատ մ'արտաքրոյ կարգի հրամանատարութիւններ:** Կլիրիոյ հրամանատարութեան ատեն, համարձակեցաւ զինուց հրտապարակին մէջ յիւր ներկայութեան մահուամբ պատժել տալ ա'յն զինուորները, որք ընդդէմ Կաղողէսի՝ Կամիլոսի ապստամբութեանը մէջ մտնեխնէն յետոյ, զղացեր էին եւ փողոտեր էին իրենց գլխաւորներնին՝ իբրեւ հեղինակք պարտազանցութեան: ՈԹՈՆԻ այս վարմունքը, որ չափազանց յանդուզն էր զի նոյն ինքն Կաղողէս պարտք համարեր էր այն զինուորները վարձատրել, փառք վաստըկցուց իրեն եւ համարմոնքը կորսընցունել տուաւ Կայսեր քով. բայց շուտով նորէն զայն շահեցաւ՝ Կաղողէսի իմացունելով Հռովմայեցի ասպետի մը դառադրութիւնը, որ զայն կորսընցունել կ'ուզէր, եւ զոր իւր գերիները մատներ էին ՈԹՈՆԻ: Վերակոյտը՝ պալատին լերին վերայ անոր արծան մը սահմանելու չընադ

պատիմ լրաւ անոր. եւ Կզօդէս՝ պատրկեանց մէջ ընդունելով զայն, խիստ փառաւոր գովեստ կարդաց անոր վերայ. եւ յաւելցուց. «Զափազանց երջանիկ պիտի ըլքայի, թէ որ անոր նմանող զաւակներ ունենայի»: Իւր կնոջմէն Ալբրիա Ցերենտիայէն որ երեւելի տոհմէ էր, երկու որդի ունեցաւ. Լուկիոս Ցիտիանոս եւ Մարկոս Սալվինոս որ իրեն պէս Ռթոն մականուն ունեցաւ: Ունեցաւ նաև աղջիկ մը, զոր՝ դեռ հարսնացու չեղած, Պերմանիկոսի որդույն Պրուսոսի հետ ամուսնացուց:

Ք. Ռթոն կայսր՝ ծնաւ առպիլի ՇՅին, ի հիւպատոսութեան Կամիլլոս Արրունտիոսի եւ Պոմիտիոս Ենորարրուսի: Ի տղայութենէն ցովալիեաց եւ անառակ եղաւ, եւ շատ անգամ իւր հօրմէն պատիժ առաւ: Գիշերը փողոցներուն մէջ կը պտուտէր, ու գինով եւ խեղ մարդոց վերայ յարձակելով, մեկնոցի մը մէջ դրած վեր կը նետէր զանոնք: Իւր ճօրը մահուանէն յետոյ յարեցաւ ազատազրեալ կնոջ մը որ արքունեաց մէջ համարումն ունէր, եւ մինչեւ իսկ անոր սիրահարեալ կերպարանեցաւ, թէպէտեւ այն կինը զրեթէ ցնդած էր: Սա զՌթոն նանցուց Ներոնի որ իսկոյն զայն իւր լաւագոյն բարեկամացք, այսինքն իսկ շուայտութեանց ընկերներուն եւ իւր մանչերուն կարգն անցուց: Այնչափ մեծ ազգեցութեան տէր եղաւ, որ հարստահարութեան համար գատապարտեալ հիւպատոսական մարդէ մը մեծագումար ստակ առնելով, զայն ազատել տալն իւր վերայ առաւ, ու բերաւ այն մարդը ծերակուտին մէջ իւր շնորհակալութիւնը յայտնելու, մինչդեռ ներումն շնորհուելուն վերայ ապահով չէր:

Ք. Ներոնի բոլոր զագունեաց հաւատարիմն ե-

դած, համադամ ընթրիք մը տուաւ այս իշխանին եւ անոր մօրը նոյն այն օրը յորում մայրը պիտի սպան-նէին, որպէս զի լաւ եւս փարատէ կասկածները։ Աեղծեալ ամուսնութիւն մը կնրեց Ներոնի սիրուհոյն Պոպաէայի հետ, զոր իւր ամուսնէն յափշտակեր առեր էին. եւ, ասոր համար սիրուելուն վերայ զոհ չըլլալով, նախաննեցաւ նոյն իսկ Ներոնի վերայ, տ' յն աստիճան որ Պէպաէան խնդրելու համար Նե-րոնի դրկած մարդերն իւր տունէն ներս չընդունեց, եւ դրան առջեւ թողուց զնոյն ինքն Ներոն, որ ի զուր աղազանացը մէջ սպառնալիք կը խառնէր եւ յանձ-նած աւանդն ետ կ'ուզէր. ուստի եւ իւր կարծեցեալ ամուսնութիւնն արծակուեցաւ եւ ինքն ալ գանձապե-տի տիտղոսով ի Լուսիտանիա դրկուեցաւ. որովհե-տեւ Ներոն այս Թեթեւ պատժովս զոհ եղաւ, այս տեսարանին կատարեալ գայթակղութիւնը դուրս չհա-նելու համար։ Սակայն հրապարակն ելաւ, եւ սա երկու տող ոտանաւորը հանեցին.

ՈԹՈՆ կ'աբորուի անուամբ գանձապետ.

Քանզի կը պառկէր անոր կընոշն հետ։

Յամն տարի իւր գաւառը կառավարեց հաւասարա-պէս չափասիրութեամբ եւ անշահախնդրութեամբ։

Դ. Պալբայի ապստամբութեամբ մէջ, վրէժ լրւծե-լու առիթ մը տեսնել կը կարծէր։ Ամենէն առաջ ինքն անոր կողմնակից յայտարարեց զինքն. եւ այն ժամանակէն, Թագաւորելու յոյսը յղացաւ, Թէ՛ կայս-րութեամ գործոց վիճակին պատճառաւ եւ Թէ՛ Սելե-կոս աստղաբաշխին կանխասացութեանը վերայ։ Այս մարդն որ կանխաւ ըսած էր իրեն Թէ՛ Ներոնի պիտի գերապէր (survivre), այն առեն յանկարծուստ եկաւ

գայն գտաւ եւ ապահովեց զայն թէ քիչ ատենէն կայսր պիտի ըլլար: Քան մը զանց չէր ըներ, բարեկամներ եւ կուսակիցներ վաստըկելու համար: Քանի. անգամ որ Գալրայի ընթրիր կու տար, ոսկի կը բաժնէր պահ ունող զինուորներուն. ուրիշներն ալ շահելու համար ուրիշ միջոցներ կը գործածէր: Զինուոր մը իւր դրացւոյն հետ իրենց հողերուն սահմանին վերայ դատ ունենալով, իրաւճնտիր ըրաւ զայն. նա ալ ծախու առաւ վէճի առիթ եղող ամբողջ գետինը, եւ զինուորին տուաւ զայն. այնպէս որ, չկար մէկն որ կայսրութեան իրեւ միակ արժանաւոր չհամարէր եւ այնպէս չիրատարակէր զայն:

Ե. Կը յուսար Գալրայի որդեգրիլ, եւ ամեն օր առոր կ'ըսապասէր. բայց այս ակնկալութիմն ի Թերեւ ենելով, վրէժ լուծելու փափաքէն եւ աւելի եւս իւր պարտքերէն նեղը մտած միտքը դրաւ բռնութին գործածել: Կը խոստովանէր թէ կայսրութենէն զատ ուրիշ նարը չէր մնացած. եւ թէ, ո'րցափ իւր պարտատէրերուն հազարանաց ներքեւը, նոյնչափ կը սիրէր իւր Թշնամեաց սուրին ներքեւ կորնչիլ: Քանի մը օր առաջ միլիոն մը սէստէրկ ծեռը անցուցեր էր Գալրայի մէկ գերիէն, որուն տեսուչի պաշտօն առնել տուեր էր. այս գումարովն էր որ ծերունի Կայսրը գահընկէց ընթլու ծեռնարկեց: Խոր խորհուրդը հաւատաց հինգ զինուորաց, որք ուրիշ մասն զինուորներ ընկերացուցին. անոնց իւրաքանչիւրին տասն մեծ սէստէրկ տուաւ եւ յիսուն ալ խոստացաւ: Այս զինուորները՝ ուրիշ մէկ բանիներ ալ հրապուրեցին. եւ տարակոյս չոնեցան թէ նոյն իսկ իրենց ծեռնարկութեան գործադրութեանն ատեն աւելի բազմաթիւ օգնականներ պիտի գտնէին:

Զ. Կը խորհէր որ Պիստնի որդեգրութենէն անմիջապէս յետոյ՝ բանակատեղւոյն տիրէ. եւ յանկարծ վերայ համի Թալբայի՝ սեղան նստած ժամանակը. բացյ ուշադրութեան առնելով պահ ունող վաշտը, այս ծրագիրն ետ թողոց. այս այն վաշտն էր որ թող տուեր էր սպաննել զՊալիկովա, եւ Ներոնի քովէն զատուել զացեր էր. անոր համար չափազանց անպատիւ պիտի չլլաթը թէ որ երրորդ մատնութիւն մ'ընէր: Միմեանց հնկառակ գուշակութիւններ եւ Սելեւկոսի խրամները քանի մը օր կեցուցին զինք, մինչեւ որ վնրջանպէս իւր որոշումն ընելով, դաւադրութեան մէջն եղողներուն ըսաւ որ համարժակաց հրապարակին մէջ Կունուսի տաճարին դիմացը ևոյն Սիւնին բովն սպասեն իրեն: Առաւօտուն զնաց ողջոմնելու զՊալբա, որ ըստ իւր սովորութեան զայն ընդգրկեց. տեսաւ որ զոհ կը մաստուցանէր եւ լսեց ընդերահմային խօսքերը զորս պատմեցինք: Յետոյ, ազատազրեալ մը գալով ըսաւ իրեն թէ ճարտարապետներն եկած են. այս խօսքը նշանաբամն էր: Դուրս ելաւ որպէս թէ իւր ֆնել ուզած մէկ տոմն երթալ տեօննելու համար. եւ պալատին ծածուկ մէկ դոմէն խոյս տալով ժամադրութեան տեղը զտնուելու գնաց. այլը կ'ըսեն թէ զերմ ունենալ կեղծեց, եւ թէ իւր բովն եղողներուն ըսաւ, որ եթէ Կայսրը զինքն հարցընէ, այս պատճառը ցուցընելով ներումն իմնդրեն: Կնկան գանձաւրակի մը մէջ պահերտած, բանակատեղւոյն ճամբան բռնեց. բայց զինքը տանողներուն ոյժը ճատնելով, քիչ մը ժամանակ ոտքով քալեց, եւ պարտաւորեցաւ կանգ առնով, որովհետեւ ոտքի ժամանը քակուեցաւ: Ծուտ ետքը զինուորներ եկած զայն իրենց ուսոցը վերայ առին եւ կայսր հոչակե-

ցին. այսպէս հասաւ միջեւ գինուց հրապարակը, ժեծութեան ծախերու մէջ եւ վերկ սուսերօք շռաց պատեալ. եւ ամեն անոնք որոց կը պատահէր, իրեն կը միանային որպէս Թէ դաւադրութեան մէջէն եղած ըլլային : Այս տեղ, հեծեալներ դրկեց որ սպաննեն զՊալբա եւ զՊիսոն. եւ զինուորաց բարեկամութիւնն աւելի եւս շահելու համար, ըսաւ պնոնց Թէ ինչ որ իրեն թողուն, միայն զախ պահել կ'ուզէր :

Է. Օրն երեկոյ ըլլալու վերայ էր, երբ ծերակուտին մէջ մտաւ: Քիչ խօսքով ըսաւ Թէ հապարակաց հրապարակին մէջ զինքն բաներ տարեր էին, եւ բռնադատեր էին Թագաւորելու. Թէ ինքն ամենուն կամաց ճամեմատ պիտի վարուէր: Անկէ չուեց ի պալատ. եւ ժողովրդեան կողմէն իրեն գուարակած մեծարանաց մէջ, Ներսն անունն ալ լսուեցաւ: Ասոր վերայ դժգոհ ըլլալու նշան մը չցուցուց երբէք, ընդ հակառակն, կ'ըսեն Թէ, իւր ստորագրած առաջին գրութեանցը մէջ եւ զաւառաց կարգվարիչներուն գրած առաջին նամակացը մէջ՝ այն անունն առաւ: Սա անտարակուսելի է, Թէ Թողաւց որ Ներդիկ արձանները վերականգնեն. Թէ անոր ազատազիրներն ու անոր պաշտօնակալներն իրենց պաշտօնակրուն մէջ վերահաստատեց. եւ Թէ իւր իշխանութիւնն առաջին անգամ սպ' բանին մէջ գործածեց, որ հինգ հարիւր հազար սէստէրկ տուաւ ոսկի պազատը լմընցունելու համար: Կը պնդեն Թէ հետեւեալ գիշերն ահաւոր երազներ տեսաւ. Թէ լսեցին որ հեծութիւններ կ'արծակէր. եւ Թէ իւր անկողնոյն քովը գետնին վերաց պառկած գտան. երազին մէջ այնպէս կը տեսնէր, Թէ Պալբա՝ զինքը գահէն ի վայր կը կործանէր: Անոր ոգիբը հաշտեցունելու համար քաւութեան զոհեր

ըրաւ, հետեւեալ օրը, երբ հմայութեանց կը նայէր, սաստիկ փոթորիկ մը կործանեց զինքը. եւ ինքն քանիցս անզամ կրկնեց. «Ի՞նչ որ ընեմ անօգուտ է»:*

Ը. Այս ժամանակին մօտերն էր որ **Գերմանիոյ բանակին երդումն ըրաւ Վիտելիոսի:** Ոթոն՝ ասի իմանալուն պէս, պարտաւորեց ծերակոյտն որ մարդ ղրկելով հասկըցունեն անոր թէ կայսր մը ընտրուած էր, եւ խաղաղութեան ու միաբանութեան յորդորեն զայն. եւ ինքն ալ իր կողմէն բանակցեցաւ Վիտելիոսի հետ, առաջարկելով որ իրենց մէջ բաժնեն կայսրութիմն եւ ինքն փեսայ ըլլայ անոր: Շատ չանցաւ, պատերազմի որոշումն տալ պէտք եղաւ. արդէն կը մօտենային ա'յն խումբերն որոց առջեն առնել տուած էր Վիտելիոս. եւ ահա Ոթոն պրետորեանց կողմէն ա'յնպիսի նախանձաւորութեան նշան մը տեսաւ, որ քիչ մնաց կայսրութեան առաջին դասուն կորստեանը պատճառ՝ պիտի ըլլար: Նաւերով զէնք փոխադրել հրամայեր էր, եւ այս պաշտօնը ծովային զինուորութեան յանմներ էր: Երբ զիշերը կը կատարէին. այս զինուց փոխադրութիւնը կասկած յարոյց թէ Թագուն ծեւնարկութիւն մը կար: Պղրդմամբ խուռն բազմութիւն կը գումարուի. զինուորները՝ առանց մէկէ մը հրաման ընդունելու, կը վազեն ի պալատ. ծերակուտի անդամոց մահը կը խնդրեն. զիրենք սանձել ուզող տրիբունները կը վանեն, աննոնցմէ մէկ բանին կը մեղցուածեն. եւ բարձ-

*Բառ առ բառ, ի՞նչ բանէ իւ նորոյէ երևյա սրբնէ հնչեցնելը: Յունական առած՝ զոր գործ կ'ածեին երբ իմացընել ուզեին թէ ընելու լաւ բան մը չկայ:

Դանօթ. Լոհաբէկ:

րածայն աղաղակներով՝ Կայսրը տեսնել իմնդրելով, վերամին արիմաններկ՝ կը մտնեն այն սենեակն ուր նա սեղան նստած էր. անոր երեսը տեսնելն էր միայն որ զանոնք խաղաղեցուց : Քերմութեամբ եւ մինչեւ իսկ շուտափութութեամբ պատերազմի պատրաստուեցաւ, առանց միտ դնելու հմայութեանց եւ առանց սպասելու որ նուիրական վահանները զորս այն ատենն արարդութեամբ կը տանէին, իրենց տեղը դրուին . եւ ասի՝ ամեն ժամանակի մէջ ալ, չարազոյժ նշան մը համարուած էր : Նոյն օրն Կիւրեղէի քրմերն իրենց ողբական երգերը կ'ըսկածէին : Պղուտոնի զո՞ր մատուցանելով տեսան որ զենեալ կենդանեաց փորոտիքը գեղեցիկ էին . եւ այս տեսակ զոհի մէջ, ընդ հակառակն ըլլախ աւելի բարեգեկոյց էր : Ցիրրայի յորդութիւնը յապաղեցուց իւր զնացքը՝ առաջին օրէն . եւ Հռովմէն քսան մղոն հեռոն, ճամբան շէսքի մ'աւերակներովը լցուած գտաւ :

Թ. Մի եւ նոյն յանդզութեամբն է, որ փոխանակ աստիճանաբար կոտորելու իւր թշնամիները, որք ուտեստի պակասութեամբ եւ ծախող դիրքի մը մէջ նեղն ընկած էին, առաջին պատեհութեան ժամանակ կուռելու ելաւ. համարէ թէ անոր համար, որ չկրցաւ երկարագոյն յապաղմանց համբերել եւ Վիտելլիոսի գալէն առաջ պատերազմը լմբնցունելու յոյս ունէր. կամ թէ անոր համար, որ չկրցաւ զապել իւր զնուուրաց եռանդը, որք կռուիլ կ'ուզէին : Ի սկզբան թէպէտ ոչ մեծ, բայց շատ մը յաջողութիւններ շահեցաւ Ալպեանց մօտ Պլէզանսի մէջ, եւ Կաստոր անուանեալ ուրիշ տեղի մը մէջ : Սայս զանազան ծեծկուութերուն չգտնուեցաւ ինքն (ի Բրիկսէլ մնացեր էր), եւ ոչ ի Քերբրիակ, ուր խաղաղութեան վերայ բանաւ

կցելու համար տեսակցութիմ մ'ընելու համաձայներ էին. եւ ուր, Թշնամիք ուժգնութեամբ կրակ ընելով այն պահուն որ մէկը չէր յուսար, պէտք եղաւ կռուիլ նոյն այն վայրկենին յորում բանակցութեան մտնելու կը խորհիչին : Աթոն յաղթահարուեցաւ : Միտքը դրաւ որ ասոր վերայ այլ եա չապքի, մի միայն՝ ինչպէս որ կը հաւատան, անոր համար որ իւր մեծութեան շահուն աղազաւ լէգէոններն ու կայսրութիւնը դարձեալ երկար ժամանակ վտանգի չենթարկէ : Արդարեւ իւր գործերը յուսահատելի չէին, եւ կրնար իւր մարդոց նախանձաւորութեամն ապաւինիլ : Տակաւին իւր քովն ունէր նոր խոմքեր զորս ի պահեստի ունէր իբրեւ ապաւին ծախող պարագայի մէջ. ուրիշներ ալ կու գային իրեն Պաղմատիայէն, Պաննոնիայէ եւ Մեսիայէն . եւ նոյն իսկ անոնք որ յաղթուեր էին, այնչափ քիչ վհատեալ էին, որ առանց ուրիշներու օգնութեան մրայն իրենց զօրութեամբն իրենց պարտութեան վրէժը լուծելու տրամադիր կ'երեւէին :

Փ. Հայրս՝ Սուետոնիոս Լենիս, Հռովմայեցի ասպետ ու երեքտասաներորդ լէգէոնին տրիբուն ըլլալով, կը ծառայէր այս պատերազմին մէջ : Լսեր եմ որ շատ անգամ կ'ըսէր, Թէ Աթոն, պարզ սոսկական որ եղած ատենը, կ'ատէր քաղաքական պատերազմը. Թէ հացկերութի մը մէջ՝ մէկը Բրուտոսի եւ Կասսիոսի վախճանին վերայ խօսած ատեն, սաստիկ սոսկումն ցուցուցեր էր . Թէ նոյն իսկ Պալբայի վերայ յարձակեր էր միայն սա համոզմամբ որ առանց կռուելու պիտի լմլնար ամեն բան . Թէ՝ կեանքն աւելի եա իրեն զգուելի երեւցընողը սա եղեր էր որ, զինուոր մը Բերբրիակի պարտութիմն իմացումելու եկած ըլլալով եւ տեսնելով որ իր վերայ կը կասկածէ-

ին իբրեւ ստախօս կամ իբրեւ վատ մէկը, իւր թրովն ինքինքը զարկեր էր իւր Կայսեր ոտից առջեւը. Թէ ասի տեսած ատենը՝ աղաղակելով ըսեր էր, որ այլ եւս վտանգի չպիտի ենթարկեր այնպիսի ծառաներ։ Պւտի իւր եղբայրն եւ իւր քեռորդին եւ իւր բարեկամաց ամենքն ալ իրենց զինուն ճարը տեսնելու յորդորեց. զրկախառնեց զանոնք եւ ինքն մինակ մնալ ուզեց։ Պրեց երկու նամակ. մին իւր քրոշը՝ զայն միսիթարելու համար. եւ միւսը Ներոնի կնոշ՝ Մեսսալինայի որուն հետ ամուսնալու միտք ոմէր, եւ այս նամակաւ՝ իւր յիշատակն եւ իւր յուզարկաւորւթեան հոգն անոր կը յանձնարարէր։ Ապա այրեց որշափ նամակ որ ոմէր, որպէս զի մէկու մը վնասելու առիթ չըլլան. եւ ի՞նչ ստակ որ ոմէր, իւր տան սպասաւորացը բաժնեց։

ԺԱ. Մահուան կը պատրաստուէր, եւ ահա դդրգիմ մը լսեց եւ տեսաւ որ կ'արգիլին զանոնք որ զինքը ձգել երթալ կ'ուզէին։ «Պէտք է ուրեմն, ըստաւ, մեր կենացը վերայ զիշեր մը եւս յաւելցումել»։ Թուն իսկ իւր խօսքերն էին ասոնք։ Արգիլեց որ մէկու մը խստութիւն չբանեցումեն. եւ իւր սենեկին դուռն մինչեւ յերեկոյ բաց թողլով, ընդունեց ամեն անոնք որ զինքը տեսնել կ'ուզէին։ Մարուեցաւ եւ պաղ ջուր խմեց. յետոյ առաւ երկու դաշոյն. անոնց բերանը փորձեց, մէկ հատն իւր մարիցը ներքեւ դրաւ. եւ սենեկին դոները փակել տալով, խորին քնով քնացաւ։ Առտուն լուսնալու ատեն արթընցաւ եւ մէկ հարուածով միայն զարկաւ ինքինքը՝ ծախ ծծին ներքեւօքը։ Աղաղակ արծակելուն պէս վազեցին քովն եկան. նայեցան որ հոգի տալու վերայ է մերժ վէրքը ծածկելով եւ մերժ զայն բանալով։ Ամ-

միջապէս Թաղեցին Վելիտերնայի մէջ, ինչպէս որ հրամայած էր: Մրեսոնեւութ տարեկան էր, եւ երեք ամիսէն քիչ մ'աւելի Թագաւորեր էր:

Փ.Բ., Հասակն ու արտարին տեսրը ախչափ քաջասրութեանը չէին պատասխաներ: Փորրամարմին էր, եւ ոտքերը՝ տժեւ: Կնկան պէս սեթեամաց հոգատար ըլլալով, բոլոր մարմնոյն մազերը կը փետէր, եւ կը կրէր շինուու մազեր որ այնպիսի վարպետութեամբ շինուած էին, որ տեսնողն անոր բնական մազը կը կարծէր: Ամեն օր երեսը կը սափրէր շատ տակէն եւ Թրջած հացով մորթը կը շփէր, որպէս զի մօրուք չբռանի երբէք. եւ ասի իրեն սովորութիմն ըրեր էր. յարբունս համնելէն ի վեր: Հարապարակաւ Թսիսի տօնախմբութինները կատարեց վշեղէն զգեստով: Անոր մահն այնչափ աւելի զարմացուցիչ եղաւ, որ չափ որ իւր կեանքը չէր նմաներ այնպիսի մահուան: Տատ մը զինուորներ, լալով անոր ոտքերն ու ծեռքը համբուրեցին, մեծ մարդ եւ միակ հայսր կռշելով զայն, եւ անոր փայտակուտին քովը մեռուցին ինք-զինքնին. ուրիշներ ալ անոր մահը լսելով այնչափ կսկիծ իմացան, որ մէկմէկու հետ ծեծկուեցան որպէս զի փոխադարձարար զիրար սպաննեն: Այնո՞ք իսկ՝ որ նորա կենդանութեանը զայն խիստ ատեր էր ին, մեծամեծ զովեստներ տուին երբոր մեռաւ, եւ հրատարակեցին Թէ ո՛չ այնչափ Պալբայի տեղն անցնելու համար, այլ մանաւանդ ազատութիմը վերահաստատելու համար զահէն ճգեր էր զՊալբա:

ՎԻՑԵԼԻՊՍ

Ա. Վիտելլիոսի ծագման վերայ կարծեաց շատ անհամաձայնութիւն կայ: Ամանք կ'ըսեն թէ ազնուական եւ հին սերունդէ է. այլը, նոր եւ ամնշան եւ մինչեւ իսկ վատազգի: Կարծեաց այս զանազանութիւնը թշնամութեան եւ կամ շողոքորենութեան պիտի ընծայէի, թէ որ աղոնք Վիտելլիոսի Թագաւորելէն առաջ եղած չըլլային: Անինք Կուինտոս Խլովիոսի մէկ գործն որ ուղղեալ է առ Կուինտոս Վիտելլիոս՝ գանձապեսն Օգոստոսի. յորում գրուած է թէ Վիտելլիոնիրը սերեալ են Աբրորիգինայց Թագաւորէն՝ Փաւնուսէն, եւ Վիտելլիայէն որ շատ տեղ պաշտուած էր իբրեւ աստուածուիի. թէ բոլոր Լատինի մէջ Թագաւորած են. թէ անոնց սերունդը՝ Սարինացւոց երկրէն անցան ի Ճռովմ, եւ պատրկեանց կարգը դասուեցան: Թէ անոնց հնութեան յիշատակարանները կեցած են երկար ժամանակէ ի վեր, ինչպէս Վիտէլլիա ճանապարհն որ Յանիկովէն ի ծով կ'երթայ, եւ նոյն անուամբ գաղթականութիւն մը զոր անոնց լիտանիրը միայնակ ստանծնեց պաշտպաննել ընդդէմ Խլուացւոց. թէ վերջապէս, Սամնիտաց պատերազմին ատեն շատ մը Վիտելլիոնիր Նուկերիոյ մէջ պահապան գտնուելով, այն տեղ հաստատեր էին բնակութիմնին, եւ թէ անոնց յետազայքն երկար ժամանակէ յետոյ ի Ճռովմ վերադառնալով, ծերակուտին մէջ մտեր էին:

Բ. Աւրիշ կողմանէ, գրուած է թէ անոնք սերեալ էին ազատագրեալէ մը, կամ մինչեւ իսկ ըստ Հասսիոսի Սեւերոսի եւ այլոց ոմանց, կօշիկ կարկառուողէ մը, որոն որդին վաճառմանց եւ գործենքու մէջ քիչ մը

ստակ շահելով՝ կարգուեր էր ժողովրդեան կարգէն կնոջ մը հետ, որ Ամսիոքոս անոնա հացագործի մը դուստր էր, և որմէ ոմնեցաւ որդի մը որ Հռովմայեցի ասպետ եղաւ: Այս տարբեր կարծիքները քննադատելու չեմ ելներ: Ի՞նչ որ ալ ըլլայ, Նուկէրիացի Պուբլիոս Վիտելլիոս՝ Աէս ազնուական տոհմէ եղած ըլլար՝ եւ Թէ անարգ ցեղէ, ստոյգ է որ Հռովմայեցի ասպետ եղաւ եւ Պօբառոսի գործերուն մէջ մտաւ: Զորս որդի ոմնեցաւ մի եւ նոյն անոնով, եւ միայն իրենց նախնական անոնովն որոշելի: Աւլոս և ուկինութոս, Պուբլիոս եւ Լուկիոս, որոց չորսն ալ բարձր աստիճան մը բռնեցին: Աւլոս մեռաւ Ներոնի հօր՝ Պոմփիոսի հետ հիւպատոս գտնուածատեն. նշանառոր էր իւր պերճութեամբն եւ ըրած կերուփումովը: Կուբնութոս ատենակարաց մէջէն դուքս հանուեցաւ Ֆիբերի ձեռօր երբ կը բարեկարգէր ծերակոյտը: Պուբլիոս, յարեալ Պերմանիկոսի, ամբաստանեց եւ դատապարտել տուաւ այս երիտասարդ իշխանին Թշնամին եւ Թունատրիչը՝ զՊիսոն: Պրետորութիմ վարելէն յետոյ, արգիլուեցաւ իբրեւ դաւակից Աէրանի. եւ իւր եղբօրը քով պահու տրուելով, զմելիով մը կտրեց իւր երակները. բայց մահուամէ աւելի իւր ընտանեաց Թախանձանացը զիշանելով, Թողուց որ փակեն եւ բժշկեն իւր վէրքերը. եւ իւր քանտին մէջ հիւսնդանալով մեռաւ: Լուկիոս, իրբ անԹիհիապատոս զԱսորեստան կառավարած ատենը, վարպետութիմ բանեցունելով, պարտաւորեց Պար-Թեւաց Արտասամ Թագաւորն իրեն տեսութեան զալու, և Հռովմէական արծիմերուն մեծարանք ընելու: Աւպա եթկու անգամ հասաթակ հիւպատոս եւ ընմիշ եղաւ Գնորէսի հետ. մինչեւ իսկ Ամսիոքոյ ար-

շաւանաց ժամանակ Իանոր բացակայութեան ատեն կայսրութիմը կառավարելին իրեն յանձնուեցաւ։ Պործունեայ եւ այնպիսի մարդ մ'էր, որոն երեսին զարնելու յանցանք մը չէր գտնուեր. բայց ինքզինքն անպատիւ ըրաւ ազատագրեալ կնոջ մը սիրահարելովը, որուն լործունքը մեղրով խառնած կ'ուտէր մինչեւ իսկ ամեն մարդու ներկայութեանը՝ իբրեւ դեղ կոկորդի։ Բայց յայսմանէ, շողոքորդութեան համար սքանչելի տաղանդ մ'ունէր։ Նա' է որ ամենէն առաջ՝ խորհեցաւ զՊալիկուլա իբրեւ Աստուած պաշտել։ Սիրիայէն վերադարձած ատեն, չհամարձակեցաւ անոր մօտենալ, բայց եթէ քողարկեալ զիխով, շուրջը դառնալով եւ ապա երկրագգելով։ Աւ որպէս զի միջոց մը զտնէ մեծարանք ընելու Կողոդէսին որ միայն իւր կիներուն եւ իւր ազատագիրմերուն տուած էր ինքզինքը, ինդրեց Մեսսալինայէն՝ իբրեւ շնորհ մը որմէ աւելին չէր կրնար ընել, որ արտօնութիւն տրուի իրեն նոյն իսկ Մեսսալինայի կօշիկները մերկացունել. հանեց անոր աջ ոտին կօշիկը, զոր միշտ իւր պատմունանին ներքեւ կը պահէր եւ երբեմն կը համբուրէր։ Նարկիսոսի եւ Պալլասի ոսկի արծաններն իւր ընտանի ասսուածոց մէջը դրած էր. եւ երբ Կողոդէս դարաւոր խաղերը կը տօնէր, ըսաւ. «Երանի՛ թէ շատ անգամ տօնէիր ատոնք»։

Գ. Անդամալուծութիմ մ'եկաւ երկու օրուան մէջ տարաւ զայն։ Երկու որդի Թողուց Սեկստիլիայէն, որ երեւելի զարմէ եւ անմեղաղբելի կին մ'էր։ Այդ երկու որդուցը մի եւ նոյն տարուան մէջ հիւպատոս ըլլանին տեսաւ. կրտսերն անդրանկին յաջորդեց վերջին վեց ամիսներուն մէջ։ Մերակոյտն անոր յուղարկաւրութիմն ընել սուաւ պետութեան ծախքովը, եւ

արծան մը կանգնեց անոր՝ ատենաբանութեանց բեմին առջեւ, սա արժանազրութեամբ. ՕՐԻՆԱԿ ԱՆ-
ԵՑԱՅՑԼԵԼԻ ԱԿՆԱԾՈՒԹԵԱՆ ԱՌ ԿԵՍԱՐ: Ալու
Վախտելիոս՝ անոր որդին, որ կայսր եղաւ, ծնաւ
սեպտեմբերի 24ին կամ ըստ այլոց՝ նոյն ամսոյ 7-
ին, ի հիւպատոսութեան Թրուսոս Կեսարի եւ Նոր-
քանոս Փլակկոսի: Ծնողըն անոր ախտարքը նայել
տալով, այնքան սարսափեցան, որ հայրն իւր ամեն
ջանքն ըրաւ որ հասարակաց պաշտօնի մը մէջ չմտնէ
նա. եւ մայրը՝ բանակի մը գլուխն անցած եւ Կայսր
կոչուած տեսնելով զայն, ողբաց որպէս թէ կորսըն-
ցուցած ըլլար զայն: Իւր տղայութիմն ու պատանե-
կութինը Կապրէայի մէջ անցուց, Տիբերիոսի հեշ-
տութեանցը ծառայելով. եւ ասի եղաւ՝ կ'ըսեն, իւր
հօրը բարձրութեամ համելոն առաջին պատճառը.
եւ ասոր մականոմը Սոբէրէս վերան պահեց (այս
այն անուններէն մին էր զորս Տիբերիոս հնարեր էր
այլանդակ շուայտութիմներ նշանակելու համար):

Դ. Իւր վարքն ամեն տեսակ ամօթով արատաւո-
րեալ եղաւ: Եատ համարումն ունեցաւ Գալիկուլայի
արքոնեաց քով որոց հետ կառք կը վարէր, եւ Կո-
ղէսի արքոնեաց քով որոց հետ քուէ կը խաղար:
Աւելի եւս հաճելի եղաւ Ներոնի, մի եւ նոյն միջոց-
ներով. եւ մինչեւ իսկ մասնաւոր արժանիք մ'ունեցաւ
անոր քով, ըստ որում Ներոնեան խաղերուն նախա-
գահած ատենն տեսնելով որ Կայսրը՝ որ երգելու մեծ
փափաք կրող էր, ժողովրդեան թախանձանացը հա-
կառակ՝ երգելու չհամարձակելով թատրոնէն դուրս
ենել կ'ուզէր, չժողոց՝ իբրեւ ժողովրդեան իդան ա-
նոր իմացունելու պաշտօն առած մէկը, եւ դուրս չել-
նելու պարտաւորեց զայն:

Ե. Այսպէս, երեք իշխանաց բով սիրելի եղած, ամենին մեծ պատիւներն ու ամենին պատուաւոր քահանայութիւններն ընդունեց: Անթիհիւպատոս Ափիկէի եւ շինուածապետ եղաւ, եւ այս երկու պաշտօններուն մէջ տարրեր կերպով վարուեցաւ: Անմեղադրելի եղաւ իւր կառավարութեանը մէջ, որ երկու տարի տեւեց, ըստ որում երկրորդ տարւոյն մէջ իւր եղբօր տեղական եղաւ. բայց շինուածապետութեանը մէջ, տաճարաց ընծաներն ու զարդերը վերցուց առաւ, եւ ոսկոյ ու արծաթի տեղը պղինձ եւ անագ դրաւ:

Զ. Ամուսնացաւ հիւպատոսի մը դատեր՝ Պետրոնիայի հետ, եւ անկէ որդի մ'ուն եցաւ Պետրոնիոս անունով, որ գորկ էր մէկ աչքէն: Մայրն որոշեց որ իւր ժառանգորդն ըլլայ, երբոր հայրենի իշխանութեան ներքեւ գտնուելէ դադրի: Ախտելլիոս իսկոյն զայն ծերրազատ ըրաւ, եւ կը կարծուի թէ իրրեւ հայրասպան ամբաստանելով զայն կորսընցունել տուաւ, եւ թէ ինքն կ'ըսէր որ իւր որդին խղճի խայթերէն տանջուելով հօրը համար պատրաստած թոյնը կերեր էր: Ապա ամուսնացաւ պրետորի մը դատեր՝ Պալերիա Փունդանայի հետ, որմէ զաւակներ ունեցաւ թէ արու եւ թէ էգ. բայց արու զաւակը զրեթէ համր էր:

Է. Կալբա՛ ստորին Պերմանիոյ մէջ հրամանաւորելու դրկեց զայն, ի մեծ զարմացումն բոլոր աշխարհի: Կարծուեցաւ որ այս պաշտօնն ստացաւ իշնորհս մեծ համարման Ախնիոսի, որուն հետ կապուած էր երկար ժամանակէ ի վեր, կապոյտներուն կուսակցութեան վերայ երկութիւնին ալ սէր ունենալնուն առթիւ. բայց երբ Պալբայի ըսածին նայինք,

այսինքն թէ չկայ մարդ որ միայն ուտելիքի վերայ մտածողներէն նուազ վախ տուող ըլլայ, եւ թէ Վիտելիոսի որկրամոլութիմը յազեցունելու համար գաւառի մը հարստութիմքը պէտք էր, այն ատեն այս ընտրութեանը մէջ աւելի արհամարհանք կը տեսնուի քան թէ մեծարանք: Այնչափ աղքատ էր որ ճամբայ ենելու համար ստակը պակսելով, իւր կինն ու զաւակները վարձեալ տան մը մէջ թողուց, ու իւր տոննը վարձու տուաւ տարւոյն մնացեալ ժամանակին համար. նաեւ իւր մօրն ականջի մէկ օդն առաւ զրաւ դնելու եւ ճամբորդութեանը պէտք եղած ստակն անով հոգալու համար: Պարտատէրերոն բազմութիմը հասարակաց հրապարակին մէջ զայն կ'արգիլէր, ընդ որս եւ Սինուէսայի եւ Փորմիայի պատգամաւորները, որոց գենարները խորեր էր. ուրիշ բանով չազատեցաւ անոնց ծեռքէն, բայց եթէ անոնց երկիւղ ունենալէն որ չըլլայ թէ իրենց դէմ ստայօդ նենզահնարութիմն ընէ, եւ որուն մէկ օրինակը ցուցուցեր էր ազատագրեալի մը նկատմամբ որ իւր պահանջքը կը խնդրէր միաներէն աւելի ջերմութեամբ: Այս ազատագրեալին դէմ դատ բացաւ, իբր թէ կից մը կերած ըլլար անկէ. եւ իբրեւ փոխարինահատուցում յիսոն մեծ սէստէրկ կորզեց անորմէ:

Պանակը որոն հրամանատրելու կ'երթար, իշխանին նկատմամբ ի չար միտած եւ յեղափոխութիւն մը խորհելու վերայ ըլլալով, իբրեւ երկնից պարզեւ ընդունեց այնպիսի մէկու մը որդին որ երեք անգամ հիւպատոս եղած էր. եւ որ զեռ կտրիճ հասակին մէջ, դիւրահամբոյր եւ շուայլ մէկն էր: Պեռ նոր ապացոյցներ տուեր էր իւր այն բնաւորութեանը վերայ, ճամբոն վերայ պատահած զինուորները գրկախառ-

նելով, պանդոկներուն մէջ եւ ախոռներուն մէջ ճամբորդներն ու ջորեպամները շողոմելով, նախաճաշը ըրած կամ չըրած ըլլալնին անոնց հարցընելով, եւ այս հոգն արդէն ինքն կատարած ըլլալը ցուցընելու համար անոնց առջենն զգայռելով:

Ը. Յիւր բանակատեղին հասնելով, եւ ոչ մէկու մը բան մը մերժեց, եւ նախ եւ առաջ սկսաւ ներումն շնորհել ամեն անոնց՝ որք վատահամբաւութեան, ամբաստանութեանց եւ պատիմներու համար նշանակեալ էին: **Դեռ** ամիս մ'անցած չէր որ, իւր զինուրները՝ առանց օրն եւ ժամը նայելու, գիշերը վերայ համնելու պահուն՝ իւր սենեկազգեստովը քաշեցին տարին կայսր հրատարակեցին զայն: **Պատուացուցին** բոլոր մերձակայ եւ բազմամբոխ զիւղերուն մէջ, իւր ծեռքն ունենալով **Ցուկիոս Կեսարի Թուրք**, զոր **Արէսի** մէկ տաճարին մէջէն առեր էին, եւ զոր զինուրին մէկն իւր բոցեռանդութեան միջոցին անոր ներկայացուցեր էր: **Երբ** վերադարձաւ յիւր վրան, կրակը ծխնելուզին մէջ վառած էր, նշան մը որ ամենուն սիրտը կոտրեց: «**Սի՞րտ առէք, ըսաւ անոնց.** արեգակը կը ծագի մեզ համար»: **Ըրած** բոլոր ատենաբանութիմն այս էր: **Վերին Գերմանիոյ** բանակը՝ որ արդէն **Գուալրայ Թողեր** ու միայն զծերակոյտն ճանաշել կ'ուզէր, զինքն անոր կողմը յայտարարեց: **Գերմանիկոս** մականունն առաւ զոր ամենքն անոր կ'ընծայէին ստիպմամբ: **Ցուզեց Օգոստոս** անոնն եւս առնուլ, եւ իսպառ մերժեց **Կեսար** անոնք:

Թ. **Գուալրայի** սպանութիմն իմանալով, գաւառին գործերը կարգի դրաւ, եւ իւր զօրքն երկու զոնդերու բամսեց. մին, որ առջեւէն քալեց **Ռթոնի դէմ**. եւ միաը, որոն առաջնորդութիմն իրեն պահեց: **Առա-**

ջինը բարեգեկոյց հմայութեանց ներքեւ նամբայ ելաւ, արծիւ մ'երեւեցաւ աշ կողմը, զինանշաններոն շուրջը պտուտեցաւ, եւ սիչ մ'ատեն լէգէռններոն առջևէն թռաւ որպէս թէ նամբայ բանալու համար: Ըստ հակառակն, երբ յնը նամբայ ելնելու կը պատրաստուէր, շատ մը հեծելածի արձաններ զորս կը կանգնէին իրեն, մէկէն ի մէկ կոտրտեցան: “Պափնին զոր կրօնասիրական խնամով մը գլուխն անցուցեր էր, գետակի մը մէջ ընկաւ: Ա իէննայի մէջ երբ իւր բեմին վերայ դատաստան կը կտրէր, արադաղ մը թառեցաւ ուսին վերայ եւ յետոյ զիսոն վերայ: Պատահարը հաստատեց այս կանխազեկոյց նշանները. իւր տեղականները կայսրութիւն տուին իրեն, եւ ինըն չկրցաւ զայն պահել:

Փ. Գաղղիոյ մէջ իմացաւ Քերրիակի յաղթութիւնն ու Ռթոնի մահը. իսկոյն միակ հրովարտակաւ մը չնշեց բոլոր պրետորեան վաշտերը, իբրեւ վտանգաւոր գունդ մը. եւ հրամայեց որ զէնքերնին տրիբուններուն յանձնեն: Փնտոել եւ մահուամբ պատժել տուա հարիւր բսան զինուոր, որոց առ Ռթոն ներկայացուցած յիշատակագիրերը գտեր էր, յորս վարձատրութիւն կը իննդրէին այն ծառայութեանը համար զոր ըրած էին՝ զՊալբա կորսընցումներով: Այս զործադրութիւնը գեղեցիկ էր եւ մեծ իշխանի մը յայտարար. բայց իւր տէրութեան բոլոր մնացորդը՝ իւր մինչեւ այն ատեն վարած կեանքին համաձայն եւ կայսեր մը անվայել գտնուեցաւ: Քոլոր իւր նամբուն մէջ, յաղթանակով անցաւ քաղաքաց մէշէն, եւ զետերէն անցաւ նաւակներով որ հեշտասիրապէս զարդարեալ եւ ծաղիկներով ծածկուած էին ու ինչոյից բոլոր կազմածքովն բեռցած էին: Միօրինակ անկարգութիւն

կար իւր տանը մէջ եւ իւր բանակին մէջ։ յափշտակութիւններն ու բռնութիւնները կառուսվի։ կը դարձունէին։ Ախտելլիոսի հետեւորդը՝ անցած ամեն տեղերնին իրենց համար սպասող հրապարակային հազկերութէն գոհ չըլլալով, ազատ կը Թողուին գերինները, եւ կը ծեծէին, կը վիրաւորէին, եւ մինչեւ իսկ դ'ըստ պաննէին զամեն անռնը որ այս ագատագրութեանց դէմ կը դնէին։ Թերիսակի պատերազմի դաշտին վերայ, ումանց մարդոց՝ դիակներու նայելով սուկալին տեսնելով, սա՛ գարշելի խօսքն բռնե։ «Մենած թշնամին միշտ անոյշ կը հոտի, մանաւանդ թէ որ բաղարակից մ'է»։ Սակայն գէշ նոտրն ճար մ'ընելու համար, շատ մը զինի խմեց եւ իւր մարդերուն ալ խմցուց։ Ոչ նուազ աներեսութեամբ թշնամանեց Պաթոնի լիջատակը, երբ անոր մետունը լիործագրեալ անը սաւ քարի մը վերայ, որ անոր գերեզմանը կը ծածու կը. «Արժանի չէ, ըստու, ուրիշ ջիրով»։ Սաքրիպտ նայի գաղթականութեան մէջը։ Աւրէսի նույինց այն դաշոյնն որով Պթոն, ինքզինքն սպասնեած էր, եւ Ապենինի բարձանց վեհայ գոհ մը եւ գիշերային հակոամ'ըրաւ։

Փ-Ա. Հոռովմ մտաւ ի Ծայր կողոց, պատերազմի զգեստով, Թուրը քովն ի վար, արծիւներու եւ զինանշաններու մէջ տեղ։ Դւր հետեւորդաց հազածն էր զինուրական վարապանակ մը, եւ զինուրները ծեռքերմին քոնած էին զէնքերնին։ Այն ժամանակին սկսաւ բոլոր աստուածային եւ մարդկային օրէնքներն առաթուր կոխել։ Գերագոյն քահանայապետթիմն սպանմնեց Աւէս օրը (Հռովմայեցւոց ի Պաղպիացւոց կոտորուած օրը) տակն տարթան համար տուաւ դատաւորութիւնները, մշղնջենաւոր հիւպա-

տոս հաստատեց զինքը, եւ որպէս զի իւր ընտրած օրինակին վերայ տարակուառութին չըլլուի, ժողովեց քահանայառակետներն Արէսի-Պաշտին մէջ եւ ընծաներ ընել տուաւ Ներոնի ոգւոյն։ Ճաշի մ'ատեն զինքն զրացունող երաժշտի մ'ըսաւ, որ բան մ'երգէ Պոմիափոսի վերայօք. երաժիշտը Ներոնի երգերն սկսաւ եւ Վիտելլիոս ծափահարեց։

ՓՊ. Այսպէս եղան այս Թագամորութեան սկզբնաւորութինքը. որ հտափիտներու, կտուապաններու և մանսամդ ազատագրելոյն Ասիատիկոսի Թագաւորութինն եղաւ։ Այս մարդն իւր մատաղ հասակէն ի վեր Վիտելլիոսի հետ կտուած էր փոխադարձ պոռնկութեան յարաբերութեամբ. գարշելով այսպիսի Կեանքէ, փախաւ։ Իւր տէրը գտաւ զայն Պողովէսի մէջ, որ յոռի զինի կը վաճառէր. երկաթի գալրկաւ զայն, յետոյ ազատեց եւ նորէն անոր միտութին ոմնեցու։ Անոր խիստ ու խեռ բնաւորութենէն նեղացած, շրջող սրաւերամնրտից զիխատորի մը վաճառեց զայն։ Նորէն առաւ զայն, երբ ասպարիզին մէջ երեւելու էր. եւ մի եւ նոյն ժամանակին մէջ Ասփրիկէի կառավարութեան կոչուած գտնուելով, ազատագրեց զայն։ Խւր գահակալութեան օրը՝ ոսկի մատանին տուաւ պնոր՝ սեղանին վերայ, Թէ եւ նոյն օրուան առաւօտոն պատասխաներ էր անո՞նց որ այս շնորհին իրմէ կը խնդրէին Ասիատիկոսի համար, Թէ ատելի գեղծումն մը կը համարէր այդ արատն ասպետաց դասուն վերայ դրոշմել։

ՓՊ. Խւր սիրելի մոլութիմներն էին անգթութիմն ու որկրամոլութինք։ Կանոնաւորապէս երեք եւ շատ անգամ ալ չորս հեղ կերակուր կ'ուտէր. նախաճաշ, ճաշ, ընթրիք, եւ չորրորդը զոր շուայտութիմն կը կո-

չէր : Ամենուն ալ կը հասնէր , փսխելու սովորած ըլլալով : Մի եւ նոյն օրը շատ մը մարդոց ճաշի հրամբները կ'ընդունէր . եւ ամեն նաշ չորս հարիւր հազար սէստէրկէ պակասի չէր ըլլար : Ամենէն հոչակատորն եղաւ ա՛յն , զոր իրեն տուաւ իւր եղբայրը՝ ի ձռովմ հասած ատենը . երկու հազար բնտրեալ ծուկն եւ եօթն հազար թուշոն տրուեցաւ այս ճաշին : Խւ դարձեալ այս պերճութիւնն ալ գերազանցեց , ահազին մեծութեամբ սկաւառակի մը հանդէսն ընելով , զար վահան ԱԹենասի կը կոչէր . անոր մէջը խառներ էին տափածումի լերդ , փասեանի եւ տիրամարգի ուղեղ . փինիկհաւուց լեզու , քարադիացի կիթ : Այս կերակուրը շինելու համար նաւեր հաներ էին Աւենետիկի ծոցէն մինչեւ Կադիբափի նեղուցը : Արկրամոյութիւնն ա՛յն աստիճան զօրացած էր անոր վերայ , որ գահերու ատեն միսերը կէս խորովեալ եւ կարկանդակները կէս եփած կը վերցունէր , եւ փոքրացներուն մէջն անցած ատենը խանութներուն վերայ եւ կապելանոցներուն մէջ կերակուրներ կ'ուտէր որ կրամկի պէս տար էին կամ թէ նախընթաց օրը պատրաստուած եւ կէս մը կրծուած էին :

Փ-Դ. Ամեն կերպ պատճառանրով մարդ դաւապապարտելու եւ խստութիւն բանեցընելու միշտ պատրաստ ըլլալով , զանազան եղանակաւ կորտընցընել տուաւ ազնուական քաղաքացիներ , որ ժամանակաւ իրեն ընկերներն եղած էին , եւ զորս յետին աստիճանի գրաւիչ շողոմութեամբ իւր քովը հրապուրած էր : Անոնցմէ մին Խոնաւորուեցաւ պաղ ջրով զոր փոր ժեռոքն անոր տուաւ՝ ջերմը բռնած ատենը : Զանխայեց ա՛յն վաշխառուաց եւ հարկահանից գրեթէ եւ ոչ միոյն , որը առնելիբնին պահանջեր էին իրմէ , կամ իւր

Ֆանաբարհօրդութեանցը մէջ հարկ առեր էին իրմէ: Անմաց մէկն ալ ի տունչանս դրկեց այն վայրկենին որ զինքն ողջունելու կու գար նա. եւ մէկէն ի մէկ գայն եւ թերեկ տաղով, երբ ամեն մարդ արդէն անոր զթութիւնը գովելու վերայ էր, հրաման տուսւ որ իւր առջեւը պիտուն գայն, ըսելով թէ անոր պատժովն իւր աշխերը պիտի պարտարէր: Աւրիշ մէկն ալ իրեն մետ դրստապարտուած տեսաւ իւր երկու որդիիքը, որք իրեն համար ներողութիւն կը ինդրէին: Ճռով-մայեցի ասպետ մը՝ զոր ի մահ կը տանէին, աղաղակեց. «Խմ ժառանգորդս էք»: Այստելլիոս ուզեց տեսնել անոր կտակագրութիւնը. եւ կարդալով, երբ տեսաւ որ պրդարեւ զինքը ժառանգորդ անուանած էր տպապարեալի մը հետ կէս առ կէս, փողոտել տուաւ թէ աղատապիքն եւ թէ ածպետը: Ժողովրդեան կարգին շատ մը մարդիկ մի եւ նոյն բախտն ունեցան, և արդյուներան կուանդրութեանը վերայ չար խօսած ըլլապնամն համար. կը պնդէր թէ ոչ այլ ինչ պատճառուացի գինքն առտելնում համար եւ զինքը փլցոնելու յուտով, քրեր էին այն յանդզութիւնը: Ոխերիմ էր մանաւանդ ընտանի աստղաբաշխից, որոց վերայ ամբատանութիւն մը բրուելոն պէս կորսընցունել կու աար գանոնք: Անոնց դէմ դառնացեր էր անոր համար, որ երբ հրովարտակ մը հաներ էր որով անոնց կը հրամատէր. որ հոկտեմբերի կաղանդէն յառաջ ժառվիչն եւ Թատարիայէն դուրս ենեն, անոնք ալ իւրնց կողմէն Քաղդէացւոց մէկ հրովարտակը փակուցեր էին. «Պատուէր արգիշական առ Այստելլիոս Գերմանիկծս որ հոկտեմբերի կաղանդից օրն աշխարհիս եւ ոչ մէկ տեղույն մէջ զտնուի»: Կասկած եղաւ նաեւ, թէ անօթութեամբ մերցունել տուեր էր

իւր մայրը հիւանդութեան ատեն, Փերմանացի կնոջ մը գուշակութեանցը հետեւելով, որոմ կը հաւատար իբրեւ պատզամ, եւ որ կը զեկուցանէր իրեն թէ երկար եւ խաղաղ թագաւորութիւն մը պիտի ունենար թէ որ իւր մօրը գերապրէր. այլը կ'ըսեն, թէ մայրը՝ ներկայէն զզուած եւ ապագայէն սոսկացած, թոյն ինդրեր էր անկէ, զոր նա տուեր էր անոր առանց մեծ դժուարութեան:

ԺԵ. Իւր տէրութեան ութերորդ ամիսը, **Պաննոնիայի**, **Մեսիայի**, **Սիւրիայի** եւ **Հրէաստանի** լէզէոն-ներն ապստամբեցան. ամենքն ալ երդումն ըրին առ **Վեսպասիանոսի** բացակայութեան կամ ի ներկայութեան: **Վիտելլիոս**, ի՞նչ որ մնացած էր յինքն ապահովելու համար, հրապարակային եւ մասնաւորական առատածեռնութեանց դիմեց զորս մինչ ի չափազանցութիւն տարառ. զօրք ժողվեց **Հռովմայ** մէջ, եւ անոնց որ իրենց կամօրը գրուեցան, յաղթութենէն յետոյ արծակումն, եւ հինօրեայ զինուորաց եւ կանոնաւոր ծառայութեան վարձատրութիւնները խոստացաւ: **Թամարին** եւ ծովոն վերայ իւր թշնամիններէն նեղուեղով, անոնց դէմ հանեց մէկ կողմէն իւր եղբայրը՝ նաւաստրմիղով, նոր բաղաբացի զինուորներով եւ սուսերամարտներով. եւ միւս կողմանէ, **Բերիիակի** մէջ յաղթող զօրքերն ու զօրքապետները: **Բիչ ճամանակի** մէջ ամեն կողմէ մատնուած կամ յաղթուած, **Վեսպասիանոսի** եղրօր՝ **Փլաւիոս Սաբինոսի** հետ դաշնադրութիւն մ'ըրաւ, որով միայն իւր կեանքն եւ հարիւր միլիոն սէստէրկ եկամուտ կը պահէր իրեն: **Եւ** ահա պալատին սանդուղներոն վերայ ի տես ելնելով, յայտարարեց թէ կը հրաժարէր կայսրութենէ զոր ակամայ ստանձներ էր. բայց ամենքն այ դէմ

կեցան ասոր, եւ պաշտօնանկոթիմը յապաղեցաւ : Գիշերն անցնելով, առտուն լուսնալու ատեն սգյ զգեստով իջաւ մինչեւ հասարակաց հրապարակին մէջ, եւ լարվ կարդաց իւր հրաժարագիրը. ժողովուրդն եւ զինուորները դարձեալ ընդմիջելով յորդրքին որ չվիճատի, եւ իրենց ծառապութիմը խոստացան անոր : Սիրտ առաւ, շտապաւ յարծակել տուաւ Սարինոսի եւ նորա կուսակիցներուն վերայ, երբ բնաւ չէին յուսար : Ասոնք մղուեցան մինչեւ Կապիտոլիոնի մէջ, եւ քաշուեցան Արամազդի տաճարին մէջ, ուր կրակ տրուեցաւ, եւ հոն հեղծամահ եղան : Կուիմ ու հրդեհը կը դիտէր Ցիրերիոսի տանն երդիքն, ուր սեղանի նստած էր : Շատ ժամանակ չանցաւ, զղչաց այս բոնաւորութեանս վերայ, որոն հեղինակը՝ կը պնդէր Թէ ինը չէր . եւ ամբոխը ժողովելով, երդնուլ տուաւ ամենուն, եւ ինըն ամենէն առաջ երդումն ըրաւ Սրբին խաղաղութենէն աւելի մեծագին բան մը չճանաչելու . այն ատեն իւր դաշոյնը քաշելով ներկայացուց հիւպատոսին, եւ անոր մերժելուն վերայ դատաւորաց եւ ատենակալաց ներկայացուց : Աչ ոք ընդունեց զայն . եւ մինչեռ ինքն զայն Սիաբանութեան տաճարին մէջ զնելու կ'երթար, ումանք սկսան աղաղակելով ըսել, Թէ նոյն ինքն էր Սիաբանութին . ետ դարձաւ յայտարարելով Թէ պիտի պահէ դաշոյնն եւ Սիաբանութեան անոնը :

Փ. Պարտաւորեց ատենակալաները, որ Սատեաններուն հետ ի միասին պատգամաւորներ զրկելով խաղաղութին կամ գոնէ խորհրդակցելու համար քիչ մը ժամանակ ինդրեն : Ճետեւեալ օրը, երբ պատասխանի կ'ըսպասէր, իրեն իմացուցին Թէ Թշնամին կը մօտենար . իսկոյն իւր գահաւորակէն ի վայր նե-

տուեցաւ. Եւ իւր ետեւէն ունենալով միայն երկու հոգի որոց մին իւր խոհագործն էր եւ միւսը՝ հացագործը, զաղտնաբապը բռնեց Ավելիտին լերին ճամբան՝ ուր էր իւր հարց տոռնը, որպէս զի անտի Կամպանիոյ մէջ փախչի: Բայց շփոթախառն զրոյց տարածուելով թէ Թշնամին խաղաղութիւնն ընդուներ էր, Թողուց որ զինք նորէն պալատ տանին. պմայացեալ գտաւ զայն. ինքն ալ շատ չանցաւ անոք մնաց: Այն ատեն, ռուկի ստակով լեցուն կամար մը կապեց մէջքը, դռնապանին սենեկին մէջ ապաստանեցաւ, շոնը դրանն առջեւ կապեց, եւ առջեւը մահնակալ մ'եւ անկողին մը դրաւ:

ԺԷ. Արդէն բանակին գլուխը յառաջ կը խաղար. եւ զինուորներէն ոմանք՝ դէմերնին մարդ մը չպատահելով, ցրուեցան պալատին մէջ: Ապաստանարանէն դուրս քաշեցին զԱխտելիոս. եւ ո'վ ըլլալը չգիտնալով, հարցուցին թէ ո՞ւր է կայսրը: Մինչդեռ զանոնք խարել կը ջանար, ճանցուեցաւ. բայց սկսաւ ինդրել որ իւր կեանքը շնորհեն, ըսելով թէ գաղտնիքներ ունէր յայտնելիք որ Վեսպասիանոսի կենաց կարեւոր էին, եւ աղաշելով որ բանտարկեալ պահեն զինքն. մինչեւ որ վերջապէս կիսամերկ ընդ քարշ բերին հասարակաց հրապարակին մէջ, լաթերը պատուտած, չուան ի պարանոցի, ծեռքերը յետին կապած, եւ մազերը՝ ոնքագործաց պէս գլխոն ետին ամիկոփած. ոմանք իսկ իրենց Թուրին ծայրովն անոր ծնօտը վեր կը հանէին, որպէս զի երեսն աղէկ մը տեսնուի. այլը՝ ցեխ եւ աղտեղութիւն կը նետէլին վերան, որկամոլ եւ հրծիգ կոչելով զայն:

Ժողովարդը զայն կը յանդիմանէր մինչեւ իսկ մարմնական պակասութեանցը համար. ըստ որում չափէ

դուքս երկայն հասակ մ'ոնէր, երեսը կարմիր եւ զինոյ յաճախ գործածութենէն պալարացեալ էր, փորը մեծ եւ մէկ սրոնքը միւսէն աւելի տկար էր. այս վերջին խօթութիւնն ունեցեր էր՝ Աայիսի հետ կառք վարելու ատենը ճզմուելով։ Աերջապէս, երկար ժամանակ չարշարուելէ յետոյ, բզկտուեցաւ տանջանարանի մէջ, եւ անտի ակիշով մ'ընդ քարշ տարուելով Ցիրքայի մէջ նետուեցաւ։

Փ. Բ. Իւր եղբօր եւ իւր որդւոյն հետ կորաւ, յիսունեւեօթներորդ ամի իւր հասակին, արդարացունելով այն կանխասացութիւնը՝ զոր մեր պատմած հրաշքին առթիւ, ըրեր էին իրեն Վիէննայի մէջ, Թէ Գաղղիացւոյ մը ծեռքը պիտի ընկնէր։ Արդարեւ գահէն ընկաւ Թշնամի բանակին զօրապետ Սմատոնիոս Պրիմոսի ծեռօր, որ ծնած էր ի Ցուլուս, եւ որ տղայութեան ատեն Բելլոս մականոմը կրած էր, որ Գաղղիարին լեզուաւ աւազուէ էրուս կը նշանակէ։

ՎԵՍՊԱՏԻԱՆՈՍ

Ա. Արքայական գաւազանը՝ որ, սանկ ըսենք, իւր ճամբան կորսընցուցեր էր երեք իշխանաց ծեռքերուն մէջ տեղն որք մի զմիոյ զինի ի գահ բանմրացան եւ ի ծեռն ապստամբութեան եւ սպանութեան կործանեցան, վերջապէս հաստատուեցաւ եւ ամրացաւ Փլաւիս ընտանիքին մէջ, որ արդարեւ Թէպէտեւ աննշան եւ զուրկ էր նշանաւոր եղած ըլլալէ, եւ սակայն ի հարկէ սիրելի եղաւ Հռովմայեցոց, Թէեւ այն ընտանիքը յառաջ բերած էր զ' Պոմիտիանոս, որոյ բարքարուսութիմն ու ցանկասիրութիմն արդարապէս պառժուեցան: Քէատայի օրինակցորդ քաղաքէն՝ Ցիտոս Փլաւիոս Պետրոնիոս, Թէ՛ ընտրութեամբ եւ Թէ զինուրագրութեամբ՝ իրբեւ հարիւրապետ ծառայեց քաղաքական պատերազմին մէջ ընդ հրամանաւ Պոմպէոսի: Փարսալի կոռլին օրը՝ փախաւ եւ իւր տունը քաշուեցաւ. այն տեղ ներումն եւ արժակուրդ ընդունելով յաղթողէն, սեղամաւորի մը քով մտաւ իգր գրագիր: Պրդին՝ Սաբրինոս մականուամեալ, բնագէնք չկրեց, Թէպէտեւ հեղինակը ոմանք գրած ենց Թէ հարիւրապետ եղաւ, եւ Թէ իւր վատառողջութեան աղազաւ ծառպութենէ քաշուելու արտօնութիմն ու նեցաւ: Ասիոյ մէջ բառանորդի հաւարիչ եղաւէ Յակաւին կը ցուցընէին արծաններ, զորս զանազան բաղաքաց մէջ կանգնած էին ամոր՝ սա՛ արծանագրութեամբ. ԱՄ ԱՆԿԱՇՅԱՌ ԲԱՃԱՐԵՑՆ: Ապա վաշխատու եղաւ Հելուետացոց մէջ, եւ հոն մեռաւ, իւր կնոջմէն Աւեսպասիա Պոլլայէն երկու գաւակ Թողլով, որոց անդրանիկը՝ Սաբրին Հռովմայ քաղաքագիւա

եղաւ, եւ կրտսերը՝ Վեսպասիանոս կայսրութեան հասաւ: Պոլլա՝ որ իւր երկանը գերապրեցաւ, պարկեշտ սերումնդէ էր: Ճայրը՝ Վեսպասիանոս Պոլիին, երեք մնամ զինուորական տրիբով եւ բանակի վերատեսուչ եղած էր. եղբայրն ատենակալ էր եւ պրետորութիւն վարուած էր: Ճռովմէն վեց մղոն հեռու, Նուրսիայէն ի Սպոլէտա տանող նամբոն վերայ՝ տակստին բարձրկեն տեղ մը կը ցուցընեն որ Վեսպասիա կը կոչուի, ուր Վեսպասիոններու շատ մը յիշատակարաններ կան. ասի ապացոյց մ'է թէ անմոց ընտանիքը փայլէ եւ հնութենէ զոկրկ չէր: Թէ թէ չեմ զիտեր որ ոմանք կ'ուզեն ցուցընել թէ Պետրոնիոսի հայրը՝ ծնեալ յայնկոյս Պոյի, զբակս եղաւ այն հողագործաց խմբերոն որ ամեն տարի Ռմբրիացէն Սաքինացւոց երկիրը կ'անցնին հողի մշակութեան համար. Թէ Քէատայի փոքրիկ քաղաքին մէջ հատառտուեցաւ. եւ թէ այն տեղ ամունացաւ. այլ, ճշգրտագոյն խուզարկութեանց հակառակ, այս իրողաթեան մէկ հներմն իսկ չգտայ:

Բ. Վեսպասիանոս ձնաւ Սաքինացւոց երկրին մէջ՝ յայնկոյս Քէատայի, Փալակրինա՛ անուաննեալ փոքրիկ առանք ժը մէջ, ի 1[։] նոյեմբերի, յերեկոյին. ի հիւպատուութեան նույնառու Սուլայիշիոս Խամերինոսի եւ Խայիոս Պոպպէոս Սաքինասի, Օգոստոսի մահուանին հինգ տարի առաջ: Խոր համարյն Ցերտուլայի քավը մեծցաւ, Ցուկամայի երկիրներում մէջ: Մրբոր ի գործ բարձրացաւ, շատ մնամ այց եղաւ այն տեղին, որ իւր տպացութեան քնարեմբանն եղած էր. եւ ի՞նչպէս որ էր այնպէս թողուց, շաւզեկով վափախաւթիւն մ'ընթեր այն իրերան գրայ որոց առվորած էին աշքերը: Խոր համարյն յիշատագին աշխարհի էր

իրեն, որ բոլոր կենացը մէջ՝ հանդիտաւոր տօնից օրերն անոք արծաթեայ բաժակովը կը խմէր ըմակելիքը։ Այրական պատմումանն զգեցած, երկար ժամանակ մեծ ընդդիմութիւն ցուցուց միջնածիրանիին, զոր կը հազնէր իւր եղբայրը. եւ երբէք անոր հետամուտ չպիտի ըլլար, թէ որ մայրը՝ բրած Թախանձանացը վերայ նախատանք եւս յաւելցունելով եւ զայն իւր եղբօր սակրաւորն կոչելով չստիպէր. ասի՝ մայրական իշխողութենէ աւելի ազդեց անոր։ Թրակիոյ մէջ զինուորական տրիբունի տիտղոսով ծառայեց։ Գանձապետութեամն ատեն, Կրետէի եւ Կիւրենայիկէի կառավարութիմն ստացաւ վիճակով։ Ծինուածապետութեան համար եւ ապա պրետորութեան համար ընտրելեաց մէջ մտնելով, թէ մին եւ թէ միւսք ծեռք չանցուց բայց եթէ դժուարութեամբ եւ իւր նախանձընդէմներէն հինգին իրմէ առաջ անցնիլը տեսնելէ յետոյ։ Այս հետամտութեանը ժամանակ եւ մանաւանդ պրետոր եղած ատենը՝ ծերակուտին Թշնամի ըլլալով, ամեն կերպերով ջանաց Կայիսի շողորորդել։ Արտաքոյ կարգի խաղեր խնդրեց Կերմանիոյ յաղթութիմը տօնելու համար. եւ համամիտ գոնուեցաւ որ Թաղումն մերժեն անո՞նց որ դաւադրութեան յանցանօր դատապարտուին. ծերակուտին համախումբ ներկայութեանը շնորհակալութիմը ըրաւ Կայիսի ա՛յն պատույն համար զոր ըրեր էր իրեն՝ ընթիրի հրաւիրելովը։

Գ. Այս ժամանակներուն մօտ ամուսնացաւ Փլաւիա Թոմիտիլլայի հետ, որ ի սկզբան Լատինական քաղաքակցութեան տիտղոս ունէր, եւ Ափրիկէի մէջ Յրապակա քաղաքէն Ստատիլիոս Կասպելլա անոմ Ճռովմայեցի ասպետին տիրուհին եղած էր. բայց յե-

տոյ ետ ուզուեցաւ ի չոռվմ, իբրեւ քաղաքացուին ճանչցուելով գատաւորներէն, եւ յանձնուեցաւ հօրը՝ Փերենտեան Փլաւիս Լիբերալիսի, որ զանձապեաի մ'ատենադպիրն եղած էր: Ա.սկէ ունեցաւ երեք գաւակ. Ցիտոս, Պոմիտիանոս եւ Դոմիտիլլա: Իւր կնոջն ու դստեր գերապեցաւ, զորս կորոյս մինչզեռ լոկ սոսկական մէկն էր: Իւր կնոջ մահուանէն յետոյ՝ իւր քովը կանչեց Անտոնիայի ազատագրելուհին եւ քարտուղարուհին՝ Կենիդան, զոր սիրած էր ժամանակաւ. եւ ետքէն՝ կայսր եղած ատեն, անոր հետ ապրեցաւ իբրևս իւր կնոջ հետ:

Դ. Կղողէսի Թագաւորութեան ժամանակ, Նարեկիստոմի համարման շնորհիւն ստացաւ Գերմանիոյ մէջ լէգէոնի մը տեղակալի պաշտօնը. անկէ, անցաւ յԱնգղիա, ուր երեք անգամ կռուեցաւ Թշնամեաց հետ. հնազանդեցուց խիստ պատերազմասէր երկու ժողովուրդներ, առաւ քսանէն աւելի քաղաքներ, եւ հնազանդեցուց Անգղիոյ մերձակայ՝ Ա.եկտայի կղզին, մերթ ընդ հրամանաւ Կղողէսի տեղակալ եւ հրապատոսական քաղաքացի՝ Աւլոս Պլաւտիոսի, մերթ ընդ հրամանաւ նորին իսկ Կղողէսի: Ընդունեց նաև յաղթական զարդերն եւ կրկին քանանայապետութիւն մը. մինչեւ իսկ տարւոյն վերջին երկու ամիսներուն մէջ հրապատոս կարգուեցաւ: Այն ժամանակէն սկսելով մինչեւ անթիհիպատոս եղած ժամանակը, առանձնութեան մէջ ապրեցաւ՝ վախնալով Ազրիպալինայէն, որ տակաւին համարում ունէր իւր որդւոյն քով, եւ որ Նարեկիստոսի մահուանէն յետոյ՝ այս սիրեցելոյն բարեկամները կը հալածէր: Մեծ ուղղութեամբ կառավարեց զԱփրիկէ, եւ ժողովրդոց յարգանքը շահեցաւ, բայց եւ այնպէս Աղրումէտի մէջ ժագած խռո-

վութեան .մատեն .քթղկեր .նետեցին .անգը : Ա երաւ
դարձաւ աղքատ եւ վարվն այնպէս կորուսած , ոք
բոլոր իւր երկիրներն իւր եղբօրը զրաւ զրաւ . եւ իւր
գործերը շիտկելու համար պարտաւորեցաւ ծիավա-
նառութիւն եւ գերեվաճառութիւն ընել , եւ ասար հա-
մար զորեպահ մականուանեցաւ : Ապացուցուեցաւ թէ
երկու հարիւր մեծ սէստէրկ առեր էր երիտասարդէ
մը՝ իւր հօրը կամաց հակառակ , զայն տտենակալի
աստիճանին հասցունելու համար . այս կաշառառու-
թեան համար դառն կշտամբանք ընդունեց : Յունաս-
տանի մէջ , Եերոնի ճամբորդութեան հետը գտնուե-
լով , եղաւ որ այս իշխանին երգած ատենն երբիմն
դուրս ելաւ կամ քնացաւ . ասոր համար ընկառ անոր
երեսէն , եւ ոչ միայն անոր ընկերութենէն զբիւթեցաւ ,
այլ նաեւ անոր աչքին առջեւ երեւիլն ափգիւթեցաւ :
Անծանօթ փոքրիկ քաղաքի մը մէջ քաշուեցաւ , եւ
այս առանձնութեանը մէջն էր , այն պահուն յորում
ըստ ալենայնի վախ , ունէր , որ եկան կառավարու-
թիւն մը եւ բանակ մը իրեն ընծայեցին : Քոյոր արեւ-
ելից մէջ ընդունուած հինաւուրց աւանդութիւն մ'էր ,
թէ աշխարհի տէրերը Ճրէստանէն դուրս պիտի գա-
յին ճիշդ նոյն այն ժամանակին մէջ . այս պատգամն
որ զՎեսպասիանոս կ'ակնարկէր ինչպէս որ ետքէն
պատահարը զայն ստուգեց , ուփիշ կերպով մեկնու-
թիւն առաւ Ճրէից մէջ . իրենց համար առին այն
պատգամը , եւ լուծեպնին Թոթուելավ ասպարէզ կար-
դացին իւր սապաննեցին իրենց կառավարիչը , եւ փա-
խուցին Սկրիոյ անթիհիսպատուն . որ անոր օֆնու-
թեան կու գար եւ որուն ծեռքէն արծիւ մ'ալ առին :
Այս ապստամբութիւնը խաղաղեցունելու համար
պէտք էր մեծ քանակ մը եւ ճարտար զուխ մը . եւ

առնայն ա՛նոգիօի մէկն ըհալու էր որ առանց մնկէ նրգիր տնենալու կարելի ըլլար անոր հասառալ այս- չափ կարենոք ծեռնարկութիւն մը. ընտրեցին զԱ ես- պատրանոս, որ բաց ի այն տաղանդներէն որոց վերայ կրնային ըստ ամենայնի յուսադիր ըլլալ, ոմէր սե- րունդ մը եւ անոն մը յորմէ չէին կարծեր թէ վախ- նալու բան մը գանուէր: Ուստի իւր գաւառին զօրացը վերայ երկու լէգէռն, ութ վաշտ հեծելոց եւ տաճն վաշտ հետեւակաց աւելցոն ելով, եւ հետն ունենալով իւր անդրանիկ որդին որ իւր տեղականներուն մէջը կը ծառայէր, Հրէաստան համելում պէս բռոր դրա- ցի երկիրներոն աչքն իւր վերայ գրաւեց, զինուորա- կան կարգապահութիւնը վերանաստատելով եւ ա՛յն- չափ քաջարտութեամբ վարուելով, որ պաշարման մը մէջ ծովնկէն վիրաւորեցաւ քարի հարուածով մը, եւ շատ մը նետեր ընդունեց իւր վաճանին վերայ:

Թ. Ներոնէն եւ Պապրայէն եսորը, երբ Ոթոն եւ Վիտելլիոս կայսրութիւնը մէկզմէկէ խելու կ'աշխա- տէին, նոյն ինքն՝ կայսրութեան համելու յոյսը յղա- ցաւ. այս յոյսը հիմնեալ էր երկար ժամանակէ ի վեր շատ մը կանխազեկոյց նշաններու վերայ: Փլափոս- ներուն զիւղի մէկ տանը մէջ հին կաղնի մը կար Ա- րէսի նուիրեալ; որ՝ քանի անզամ որ Վեսպասիա կը ծննդաբերէր, կ'արձակէր ծիլ մը որ յաշխարհ ե- կած տղուն ճակատագիրը կը ցուցընէր. սուածին ծի- լը տկար էր եւ շուտով մը չորցաւ, աղջիկ մ'էր այն որ տարին չմընցուց. երկրորդը խիստ բալթրացած, շատ մեծ բարեբախտութիւն մը կ'աւետէր. երրորդը ծառի մը կը նմանէր: Սարինոս՝ Վեսպասիանոսի հայրը՝ աստղաբաշխի մը խօսքին հաւատալով, շու- տով զնաց իւր մերն իմացուց թէ իրեն՝ թոռն. մը ծնաւ

որ կայսր պիտի ըլլայ : Կա այ սկսաւ ծիծաղիկ, զարդ մանալով որ իւր որդին կը գառանցեր արդէն, մինչդեռ իւր խելքը զլուկան էր : Մարէն, երբոր շինուածակետ եղաւ, փողոցներուն ցեխն աւլել տրած չըլլալուն համար՝ Կապիս հրամայեց որ վերան զլուկան ցեխն մնեն : Այսին այ տեսնելով որ զինուորները ցեխն կը նետէին անոր վերայ, իմացոց թէ օրին մէկը հասրակապետութիւնը՝ ուննակոխ եղած եւ քաղաքական պատերազմներով վրդոված՝ անոր զրկին մէջ պիտի ապաստանէր : Իբրև առաջինով ապաւէն մը : Ճաշին ժամանակը՝ օտարական շուն մը ներս մտաւ, բերնին մէջ մարդու մը ձեռք բռնած, զոր սեղանին ներբեւ ճգեց, որիշօր մ'ալ երբ ընթրիքի նստած էր, արօրավար եզ մը լուծը կոտրելով մտաւ այն սրահին մէջ ուր կերակուր կ'ուտէր, փախուց գերիները, եւ մէկէն ի մէկ, յոզնածի պէս, անոր ոտից առջեմ ընկաւ՝ գլուխը խոնարհնեցունելով : Իւր հարց դաշտին մէջ նո՞մի մը՝ որ առանց մրրկէ կամ տապարէ կտրուելու արմատախիլ եղեր էր, հետեւեալ օրն աւելի եւս կանաչազարդ եւ ուռճացեալ կանքնեցաւ : Ներոնի հետ՝ Ալբայիոյ մէջ եղած ատենը՝ երազին մէջ տեսաւ որ մեծ երջանկութիւն մը կ'աւետէիք իրեն եւ իր մարդոց՝ երբ Ներոն իւր մէկ ակռան կմրսընցունէր . եւ հետեւեալ օրը Կայսեր նախասեննեկին մէջ մտած ատենը, տեսաւ անոր բժիշկն որ նոյն կէտին Ներոնի բերնէն բաշած համած մէկ ակռան ցուցուց իրեն : Երբ Ճրէաստանի մէջ Կարմեղոս լերին պատգամին խորհուրդ կը հարցընէր, պատասխան տրւաւ թէ ի՞նչ մեծ բաներ որ խորհի, կրնայ ապահով ըլլալ յաջողելում : Խիստ երեւելի Ճրեայ կալանաւորներէն մին՝ Յովսէփ, այն վայրկենին որ երկաթի կը զարնէ-

ին, ապահովեց թէ քիչ ատենէն պիտի ազատէր ի ծեռն Անսպասիանոսի եւ նոյն իսկ ի ծեռն Անսպասիանոսի կայսեր: Հոռովմէն եկած ուրիշ գուշակութիւններ կ'աւետէլին իրեն. Թէ՝ Ներոնի երազին մէջ ազդաբարութիւն ընդուներ էր որ իւր սրբազնութիւններ կ'աւետէլին իրեն. Թէ՝ Գալբա իւր երկրորդ հիւպատութեանը համար Հոռովմայեցիները ժողոված ատենը, Օուլիոս Կեսարի արծանը դէպ ի յԱրեւելս դարձեր էր. Թէ՝ Գերբրիակի կորիւչն առաջ, երկու արծիւ իրարու հետ կռուեր էին ի ներկայութեան երկու բանակաց, եւ Թէ՝ անոնցմէ մին յաղթուելով, երրորդ արծիւ մ'եկեր էր Արեւելից կողմէն եւ ի փախուստ դարձուցեր էր զյաղթողը:

Զ. Սակայն վարանումէ ազատելու համար, իւր մարդոց Թախանճանացը հակառակ, հարկ եղաւ որ բաղրն այնպէս քերէ որ զինքը չճանաչող զօրքեր իւր կողմն յայտարարեն զիրենք: Մեսիոյ երեք լէզէոններուն մէջէն առնուած երկու հազար հոգի՝ Ռթոնի օգնութեան երթալու ժամանակնին, իմացան որ նա յաղթուեր էր եւ ինքզինքն սպաններ էր. շմողուցին որ մինչ յԱկուլիա առաջ քալէ, իբրեւ թէ այս լուրին վերայ տարակուսելով: Այն տեղ, ինքզինքնին ամեն տեսակ չափազանցութեանց եւ յափշտակութեանց տուած ըլլալով, սկսան վախնալ որ վերադարձած ատեննին իրենց վարմումրին համար հաշիւ տալու եւ պատժուելու կը պարտաւորին. կայսր մը զնելու եւ լան, ինքզինքնին ստորին չկարծելով, ոչ քան զԱպանիոյ լէզէոնները, որք ընտրեր էին զՊալբա. ո՞չ քան զպրետորեանները, որ պսակեր էին զՌթոն. եւ ո՞չ քան զՊերմանիոյ քանակը, որ անոր տեղը

դրեր էր զՎիտելիոս։ Քոլոր հիւպատոսական հրամանատարներուն անուններն աչքէ անցուցին, եւ անոնց ամենքը մի զմիոյ կնի ի բաց մերժելով, միաբանեցան Վեսպասիանոսի անուանը վերայ, որոյ մասին շատ մեծ գովեստ խօսեցան մէկ բանի զինութքներ այն լէգէոնէն, որ Ներոնի մահուան ժամանակին մօտերը Սիրիայէն ի Մէսիփա անցեր էին։ Խսկոյն անոր անունը դրին ամեն դրօշներու վերայ։ Այս ընտրութիւնը հետեւանք չունեցաւ, որովհետեւ զինուորներն սկսան կամաց կամաց պարտաւորութեան մէջ մտնել. բայց եղելութիւնը հոչակուելովը, նախ եւ առաջ՝ Եզիպոտոսի կառավարիչ Տիբերիոս Աղեքսանդր երդումն ըրաւ Վեսպասիանոսի՝ իւր լէգէոններովը, յուլիսի կաղանդից օրը։ Այս օրն որ Վեսպասիանոսի տէրութեան առաջինն էր, ետքէն կրօնական փայլով տօնուեցաւ։ Եղյն ամսոյն 11ին, Ճրէաստանի քանակը կայսր ճանչցաւ զայն։ Տատ մը պարագաներ նպաստեցին անոր ծեռնարկութեանը. ինչպէս, Աթոնի առ Վեսպասիանոս զրած ճշմարիտ կամ ենթադրեալ նամակը, յորում անոր կը յանձնէր մեռած ատենն իրեն վրէժինդիր ըլլալ եւ կայսրութեան պաշտպանութիւն ընել. այն զրոյցը, որ տարածուեցաւ թէ Վիտելիոս միտք ունէր լէգէոններուն ծմերոցները փոխել եւ Գերմանիոյ լէգէոններն Արեւելից մէջ փոխադրել՝ անզործութեամբ եւ հանգստութեամբ զանոնք թուցունելու համար. Մուկիանոսի օգնութիւնները, որ Վեսպասիանոսի եւ իւր մէջ տեղն առ ի նախանձուէ ծագած հին թշնամութիւնն ի բաց մերկանալով, Սիրիոյ զօրքերն անոր հպատակեցունել խոստացաւ. վերջապէս, Պարթեւաց Թագաւորին՝ Աղորգէսի բարեսրտութիւնը, որ բառասուն հազար աղեղնապոր խոստացաւ։

Ե. Աւագի սկսաւ քաղաքական պատերազմը, եւ իւր տևգակաղները յԽոտակիա դրկելով, ինքն անցաւ յԱղեքսանդրիա՝ Եզիպտոսի պատռապհներուն տիրելու համար. այն տեղ, իւր տէրութեան տեսլունեանը վերայ պատգամներուն խորհուրդ հարցունեք ուզելով, միայնակ մտաւ, Սերապիսի տաճարին մէջ ուսչ կից դուրս հանեցին, ամեն մարդ. եւ այս ասպաւածին իւր պայշտպանական համար ապահովութիւններ առնելէ յետոյ ետ դարձած ատենը, իրեն այնպէս եւ բեւցաւ թէ իւր առջեւ կը տեսնէր իւր ազատագրեալն Բասիկիդուր, որ ինչպէս որ սովորութիւնն է զոհերու մէջ, ծաղկեայ պակնիր, ազամարօտ եւ հաց կը մատուցամէր իրեն, եւ սակայն նա ոչ միայն տաճարէն ներս չեր կրցած մտնել, այլ նաևս յօդացաւ ունենալուն համար հազիւ թէ կրնար քաղիլ երկար ժամանակէ ի վեց, եւ այն ատենն ալ շատ հեռուն էր: Եւ ահա համապն նամակներ որ կ'իմացամնէին Վ. իտելլիդուի պարտութիւնը երէմոնացի մէջ եւ որ նոր մահիք: Ֆարձեալ զարմանացի պատահար մը եւ կաւ Վ. եսպամիանոսի ամոմին վերայ տպաւորեց ոյն վեհափառական բարբը, որ կը պակսէր ֆշամնի մը որ նոր բարձրացած էր ի զան որուն հոգին չէ ծնած. Ժողովրդեան մէջէն երկու հոգի, մին կոյր եւ միւսը կաղ, պուացի հասպարակութեան մօտեցան անոր, եւ սկսան ադաչել որ զիրենը թժշկէ, ոսա՞ կսանտիութեամբ զոր Սերբորիս տուած էր անոնց՝ երազնան մէջ, թէ՝ միոյն պայմը պիտի բացուէր թէ որ Կայսերն անոր աշացը վերայ թքնել կամենար, եւ թէ՝ միւսը շիտակ պիտի քպիէր թէ որ ուարավն անզամ. մը գարդնէր: Վ. եսպամիանոս՝ այսպիսի ծեռնարկութեան մը յաջողութիւն չկընալով կախաւուեսել, վորձեցն ան-

գամ չհամարժակեցաւ. բայց բարեկամները խրախուսեցին զինք, ուստի՝ փորձեց եւ յաջողեցաւ։ Դոյն ժամանակին մօտերը, դիւթերը՝ յԱրքառիա՝ Յէգրէ-այի մէջ նուիրական տեղի մը համար ազդարարեցին որ փորել տրուկ. հոն հին անօմներ գտնուեցան, յորս փորագրեալ էր պատկեր մը որ Վեսպասիանոսի կը նմանէր։

Բ. Այսպէս իւր համբաւն իրինէ առաջ քալելով եւ Ճրէից յաղթանակելէն յետոյ հասաւ ի Ճռովմ։ Ութ հիւպատոսութիւն յաւեցուց առաջնոյն վերայ զոր ստացեր էր ժամանակաւ. նաեւտ ընչութիւն վարեց։ Խւր Թագաւորութեան քոլոր ժամանակին մէջ ուրիշ բանի չզրադեցաւ բայց եթէ իւսրիւալեալ եւ տկարացեալ հաստարակապետութիւնը վերականգնելու եւ ապա գայն երեւելի հանդիսացընելու։ Զինուորները սանձարձակութեան եւ ժարիութեան կատարը հասեր էին. ոմանք՝ տարած յաղթութեանցը վերայ գոռոզացեալ, այլք՝ կրած պարտութիւններէն դառնացեալ։ Խռովութիւն կը տիրէր գաւառաց մէջ, շատ մը ագաստ քաղաքաց մէջ և քանի մը Թագաւորութեանց մէջ։ Վեսպասիանոս՝ Վիտելլիոսի զօրքերուն մէկ մեծ մասն արձակեց, եւ մնացեալի սանձահորեց։ Գուլով անոնց որ իւր հրամանացը ներքեւ յաղթող եղուծ էին, անոնց աբտարոյ կարգի որ եւ է շնորհ մ'ընելիէ այնչափ հեռոի գտնուեցաւ, որ մինչեւ իսկ զանոնք սպասուց ինչ որ օրինապէս պարու էր տալ անոնց։ Քարքները բարւորելու համար երթէթ առիթ չէր փախցաներ։ Մրիւտասարդ մարդ մը՝ անկէ ընդունած պաշտօնի մը համար շնորհակալութիւն ընելու նպատակաւ, անոր առջեւ ներկայացաւ՝ անուշահոտութեամբ ինկեալ. շատ խոժոռ աչօք նայեցաւ անոր,

եւ անաշառ եղանակաւ մը ըսաւ. «Լաւագոյն կը համարէի թէ որ խստոր հոտէիր» եւ ետ առաւ այն շնորհը զոր ըբեր էր անօր : **Այն** նևաստիներն որ կարգաւ Ռստիայլն եւ Պուզովէսէն ի ձառվմ կ'եքթան ոտքով, պարզեւատուութիւն մը խնդրեցին անկէ՝ իբրև ոտքի ամաններնուն գինը վճարելու համար. առանց պատասխանի ճամբեց զանոնք, եւ հրամայեց որ այնուհետեւ բոկոտն երթան, եւ այն ժամանակէն ի վեր այնպէս կ'երթան : Հռովմէական գաւառի վերածեց զԱքայիա, զԼիկիա, զՀոռոդոս, զՔիզանդիա, զՍամոս, որոց ազատութիւննին վերցուց. զԹրակիա, զԿիլիկիա եւ զԿումագինէ որոնք մինչեւ այն ժամանակ թագաւորներով կը կառավարուէին : Լէգէոններ հաստատեց Կապաղովկիոյ մէջ որ բարբարոսաց յաճախակի յարձակմանց ենթարկուած էր. եւ վոյսանակ Հռովմէական սևակետի միւպատոսական հրամանատար մը դրկեց հոն : «Քաղաքը տգեղացեր եր հրգեհներով եւ աւերակներով. արտօնութիւն տուաւ որ ուզողը շէնք շինէ պարապ հողերուն վերայ, եթէ այդ հողերուն տէրերը չէին գործածեր զանոնք. ինքն ալ Կապիտոլիոնի նորոգութեանց ծեռարկեց. ամենէն առաջ ինքը ծեռք գարկաւ գործին, աւերածները պեղեց. եւ շալակովը հող կրեց : Նորէն շինել տուաւ երեք հազար արուրէ սեղան, որ Կապիտոլիոնի պարման ատեն կործաներ էին, եւ յորս փորագրեալ էին՝ Հռովմայ հիմնադրութենէն ի վեր, ծերակուտին վմիռները, ուամկիշխանութիւնները, դաշնակցութիւններն եւ առանձնաշնորհութիւնները : Անոնց օրինակները վնտուցին ամեն տեղ. եւ Վեսպասիանոսի շնորհիւն է որ կայսրութեան ամենազեղցիկ եւ ամենասիհն յիշատակարանը պահուեցաւ :

Թ. Խնրն ալ նոր յիշատակաբաններ կանգնեց։ Խաղաղութեան տաճարը, հասարակաց հրապարակին մօտը. Կողոդէսի տաճարը, Կէլիս լերին վերայ, զոր Ազքիպպինա սկսած եւ Ներոն գրեթէ կործանած էր. Ամփիթատրոն մը՝ քաղաքին մէջ տեղը, զոր գիտէր թէ Օգոստոս շինելու միաբ ռանեցէր էր։ Մարքեց եւ լրացուց ատենակալաց դասն եւ առպետաց դասը, որոց երկուքն ալ սպանութիւններով սպառած եւ հին զեղծումներով աղտեղած էին։ Քննահանդէս ըրաւ անոնց, անարժան անդամներն արտաքանք եւ անոնց տեղն Խտալիոյ եւ գաւառաց պարկեցտ քաղաքացիները դրաւ. եւ հասկըցունելու համար թէ այս երկու դասերն ոչ այնչափ իրաւունքով որչափ աստիճանաւ կը տարբերէին իրարմէ, ատենակալի մը եւ Հռովմայեցի ասպետի մը կուլին մէջ դատաստան ըրաւ թէ ներելի չէր թշնամանք ընել ծերակուտի մը անդամոյ, այլ պէտք էր անոր պատաշխան տալ։

Ժ. Դատերը յանհնարինս շատցած էին. ըստ որում հիներն առկախեալ մնացեր էին օրինաց պաշտօնէութեան յաճախական ընդհատութեանց առ թիւ, եւ ժամանակաց վրգովումն անդադար նորեր կը յարսցանէր։ Վիճակաւ ընտրեալ դատաւորներէ յանձնաժողով մը հաստատեց, քաղաքական պատերազմաց պատեհութեամբ յափշտակեալ ինչքերը յետք դարձունել տալու համար, եւ արտաքոյ կարգի փութացունելու համար՝ հարիւլորդպետաց առջեւ տարրած դատերը, որը այնքան շատ էին որ դատավարներուն կեանքը կարճ պիտի գար։

Փ.Ա. Շուայտութիւնն ու զեղչութիւնը մէկէ մը արգնէլք գտած չըզալով, սոսկալի յառաջադիմութիւն

րրած էին: **Մերակուտին ծեռօր օրէնք դնել տուաւ,** թէ ուրիշ մէկու մը զերիին հետ ամուսնացող կինը ծառայ համարուի. եւ թէ ընտանիքի տղայոց փոխատուութիւն ընող վաշխառուները չկարենան ստակնին ստանալ, մինչեւ իսկ այն տղայոց հայրերուն մեռնելէն յետոյ եւս:

Ժ. Ա Աւակայն անոր Թագաւորութիւնը չափասէք եւ գթած իշխանի մը Թագաւորութիւն եղաւ, եւ այս՝ ոչ խիք ստեցաւ: **Երբէք իւր սերունդը միջակ աստիճանէ մ'ըլլալը չծածկեց.** շատ անգամ պարծեցաւ իսկ. ծաղրելի ըրաւ այն մէկ քանի շողոքորթները, որ կ'ուզէին **Փլաւիա ընտանիքը տանիլ հասցունել մինչեւ Շէատայի հիմնադիրներուն եւ մինչեւ Հերքիլէսի մէկ ընկերոջը,** որոց մէկ յիշատակարանը կը տեսնուի **Սալարիա ճամբուն մէջ:** **Արտաքին շրջ զարդերու գալով,** այնչափ թիչ փափաքող եղաւ անոնց, որ իւր յաղթանակի օրը՝ արարողութեան երկախութենէն եւ տաղտկութենէն ծանծրացած, չկրցաւ համբերել եւ ըսաւ, թէ արդարացի պատիժ մ'էք իրեն որ իւր այն հասակին մէջ այնչափ թիչ խելք ոնեցեր էք որ յաղթանակի փափաքեր էք, որպէս թէ իւր անուանը կը վայլէք կամ թէ երբէք պիտի կարենար յուսալ անոր: **Տատ ուշ համեցաւ տրիբունական իշխանութիւնն եւ Հայր հայրենիաց տիտղոսն ընդունելու:** **Կացպեր յարգանք մատուցանելու եկողներուն վերան վնտուել տալու սովորութեան գալով,** բաղաքական պատերազմին ժամանակէն ի վեր ջնջեր էք զայն:

Ժ. Ի Մեծ համբերութեամբ կը տանէք իւր բարեկամաց ազատօրէն գրոյցներուն, փաստաբանից յանդուզն բացաղարձութեանց եւ փիլսոփայից ազատամտութեան: **Մուկիանոս որոն ամօթափ բարը հան-**

բածանօթ էր, բայց՝ որ իւր ծառայութեանցն առթիւ գոռողացած էր, թիչ յարգանօք կը խօսէր անոր վերայ. **Ա**նսպատահանոս բաւական համարեց զաղտնարար զայն ստգտանել, անոր բարուցը մէջ ինչ որ մեղաղրելի կար, զրուցելով մէկու մը որ թէ՛ իրեն եւ թէ անոր բարեկամն էր. եւ յաւելցուց, «Թսկ ես, գոնէ մարդ մ'եմ»: **Ծ**նորհակալութիւն ըրաւ Սալվիոս Լիբերալիսի, անոր համար որ հարուստ տիբրաստանեալ մը պաշտպանած ատենը՝ համարձակեր էր ըսելու, «Խ՞նչ փոյթ Կեսարի եթէ Հիպաքարկոս միլիոն մը սէստէրկ ունի»: **Ծ**նականն **Պ**եմետրիոս՝ դատ մը կորսընցոնելէն յետոյ, անոր պատահելով արժան չհամարեց զայն սրգունել, եւ թշնամանք իսկ ըրաւ. **Կ**այսրը բաւական համարեց զայն շուն կոչելը:

Ժ.Բ. **Ա**նսպանք եւ թշնամութիւն մոռնալու միշտ պատրաստ ըլլալով, պատռաւատր կերպիւ ամունացուց Վիտելլիոսի դուստրը. օժիտ՝ եւ ընծաներ տուաւ անոր: **Ն**երոնի թագաւորութեան օրովը, այն ժամանակին մէջ որ արգիլեալ էր իրեն յարքունիս մտնել, պալատին բարապաներին մին՝ որուն կը հարցընէք թէ ի՞նչ ընէ եւ ո՞ւր երեայ, սիստասիան տուաւ թէ «Երթայ ինքինքը կախէ»: **Ս**տրէն, **Վ**եսպասիանոս իրմէ շնորհ մը իմնգրելու համար՝ անոր զալը տիմնելով, զրեթէ մի եւ նոյն պատասխանը տուաւ անոր. եւ վրէմք բաւական լուծած համարեց: **Խ**ւր երկիւդներուն կամ իւր կասկածներուն եւ ոչ զոր զոհելու կարող ըլլալով, հիւպատոս ըրաւ զՄետիոս Պոմպոնտանոս, յորմէ զգուշանալ կը իրատէյն՝ իբրեւ մարդէ մը, որուն գուշակութիւն եղած էր թէ պիտի թագաւորէր. «**Ե**տ' տ լաւ, բաւ Վեսպասիանոս. միտքը կը քեթէ ինչ բարիք որ իրեն ըրի»:

ԺԵ. Ոչ որ անմեղ անոր Թագաւորութեան օրովը կորսուիցաւ, եթէ ոչ անոր բացակայութեան ժամանակն եւ առանց անոր զիտութեան ևւ մինչեւ իսկ անոր կամացը հակառակ: Հելվիդիոս Պրիսկոս միայն սովորութիւն ըրած էր Սիրիայէն վերադարձած ատեն զայն լոկ Վեսպասիանոս կոչել. եւ իւր պրետորութեան գրութեանցը մէջ երբէք զայն կայսր անուանած չէր: Վեսպասիանոս ամոր դէմ բարկացած ըլլալը չցուցուց. բայց եթէ վերջին աստիճանի համնելէ յետոյ՝ երբ Հելվիդիոս կուլի մը մէջ յետին ժպրհութեամբ խօսեցաւ եւ իրրեւ իւր հաւասարն վարուեցաւ հետը. ի սկզբան արսորեց զայն, եւ յետոյ զայն մեռցունելու հրաման եւս տուաւ. բայց ի՞նչ որ ալ ըլլայ զայն ազատել ուզելով, մարդ դրկեց՝ հակահրաման տանելու. եւ Հելվիդիոս պիտի ազատէր, թէ որ ստութեամբ չըսէին Կայսեր թէ ժամանակն անցեր էր: Արէժիննդրութեամբ կիրք յագեցունելէ հեռի, մինչեւ իսկ արդարապէս տրուած պատիժներու վերայ արտսուր կը Թափէր:

ԺԶ. Միայն մէկ բանի համար կրնայ իրաւամբ մեղադրուիլ. այն է ստակը սիրելուն: Արդարեւ, Պալքայի օրովը ջնջուած հարկերը վերահաստատելուն, նոր եւ աւելի ծանր հարկեր եւս դնելուն, գաւառաց տուրքերն աւելցունելուն եւ մինչեւ իսկ երբեմն կրկնապատկելուն գոհ չըլլալով, մինչեւ՝ նոյն իսկ սուկական մէկու մը ամօթ համարուած տուրեւառութեանց եւ մինչեւ վաճառաց փոխանակութիւն ընելու խոնարհեցաւ: Պատիժները կը վաճառէր հետամուտներուն եւ արծակումն՝ ամբաստանեալներուն, թէ անմեղ ըլլային եւ թէ յանցաւոր. կը պնդեն իսկ թէ տմինէ զնչաքաղ մարդերը մեծավեծ գործերու գլուխ:

կ'անցունէր, որպէս զի զանոնք դատապարտէ երբոր հարատանան: **Սովորութիւն** ունէր զանոնք սպոնգ կոչել, զորս կը բամէր ի նարկին: **Այս** ցանկութիւնը՝ ըստ ոմանց, անոր բնաւորութենէն էր, որուն համար անոր յանդիմանութիւն ըրաւ ծերոնի անդէորդ մը, որ՝ անոր կայսր եղած ատենը չկրնալով ծրիաբար ազատութիւն ստանալ, աղաղակելով բաւ թէ **Աղուէսն** իւր մազը կը փոխէ բայց ոչ բարը: **Ըստ** այլոց, չբաւորութեան արդիւնքն էր այն. հասարակաց գանձն այնչափ աղքատ էր որ յափշտակութեանց դիմել հարկ կ'ըլլար. եւ այս է որ գրուցել տուալ **Անսպասիանոսի**՝ ի զահ ելած ատենը, թէ պետութիւնը չորս հազար միլիոն սէստէրկի կարօտ էր ինքինքը յակաստանի պահելու համար: **Այս** վերջին կարծիքն այնչափ աւելի ծշմարտանման կ'երեւի, որչափ որ ի լաւն կը գործածէր անիրաւաբար առնուած ստակը:

ՓԵ. **Թւր** առաատծեւնութիմները բոլոր մարդոց վերայ կը տարածուէին: **Մերակուտի** անդամոց հասոյթը կ'ամբողջացունէր, աղքատ հիւպատոսականաց հինգ հարիւր մեծ սէստէրկ թոշակ կու տար: **Գեղեցկազարդ** շինութիւններով կը վերականգնէր այրած կամ երկրաշարժէ կործանած քաղաքները:

ՓԸ. **Ցաղանդից** եւ արուեստից պաշտպանութիւն կ'ընէր մանաւանդ: **Առաջին** անզամ ըլլալով հասարակաց գանձէն վճարել տուառ հարիւր մեծ սէստէրկ տարեկան հասոյթ՝ անոնց որ Յունարէն եւ **Լատիներէն** դպրութիւն կ'ուստուցանէին. նոյնպէս ստակ կը վճարէր լաւ բանաստեղծներուն եւ լաւ արուեստագէտներուն: **Մեծագումար** ընծայ մ'ըրաւ գործաւորի մը, որ հսկայ արծան մը վերականգներ էր. եւ մեծ վարժատրութիւն ըրաւ մերենագործի մը, որ անազին

սիմներ թիշ ծախքով ի Կապիտոլիոն փոխադրել կը խոստանար : Պովեց անոր գիւտը, եւ չուզեց զայն ի կիր առնուլ : «Ներեցէք որ, ըստ անոր, աղքատ ժողովուրին ապրեցոնեմ» :

ԺԹ. Բանագործական ներկայացումներ տուառ այն խաղերուն մէջ, որք Մակելլոսի՝ նորոգ վերահաստափեալ թատրոնին նուիրագործութեամ համար տօնուեցան : Ապոլլինարիս՝ ողբերգուկ հեղինակը, չորս հարիսր մեծ սէստէրկ պարգեւ ընդունեց . Ցերպնու եւ Թիոդորոս երկու հարիսր ընդունեցին . ումանք հարիսր, այլր բաւասուն, Թո՛ղ գալիի պսակները : Սահեա ուտելիք կու տար, որպէս զի պաշար ժախողները շահին . ընծաներ կու տար արանց Կոռոնոսեան տօնից ժամանակ, եւ կանանց՝ մարտի կաղանդից օրը. բայց այս ամենուն հակառակ, չկրցաւ զինքն անստիւտ ընկ ագահութեան ամբաւտանութենէն : Ագերսանդրիոյ ընակիցները միշտ զայն Կիտուսիոն կը կոչէին իրենց մէկ Թագաւորին անոնովը, որ շատ ագահ եղած էր . եւ յուդարկաւորիթեան ատեն, Փաւոր անուն՝ առաջին մնջկատակն որ Կայսեր դերը կը ներկայացուներ . եւ բատ սովորութեան՝ անոր խօսքերն ու գործերը կը ծեւակերպէր, հարցուց թէ իւր յուղարկաւորութեան հանդէսը ո՞րչափի պիտի ելնէ, եւ երբ պատախան տրուեցաւ թէ տասն միկյան սէստէրկի պիտի ելնէր . աղաղակերպ ըստ . «Հարիւր մեծ սէստէրկ տուէք ինձի, եւ տարէք զիս Ցիրքայի մէջ նետեցէք» :

Ի. Հասակը լայնանիստ էր . անդամները՝ ուժեղ եւ պնդակազմ էին . գէմքը կը նմանէր մարդու մը որ ճիզ մը ընելու վերայ է . ըստ այսմ, հասկիտին մէկը՝ զոր Կ'զստիպէք ծիծաղաշարժ խօսքեք ընել իրեն հա-

կառակ, զեղեցիկ իմն կատակելով ըստ . «Կը գրուցեմ երբոր գործդ լմընցունես»: Տատ քաջառողջ էր, թէեւ իւր առողջութիւնը պահելու համար ուրիշ բան չէր ըներ, բայց եթէ կրթութեան սրահի մը մէջ կանոնաւրեալ շարժումով մ'իր բոլոր մարմինը կը շփէր, եւ ամիսն օր մը պահեցողութիւն կ'ընէր:

ԻԱ. Ահաւասիկ գրեթէ ի'նչպէս էր անոր ապրելու եղանակը. բանի որ կայսր եղաւ, կանուխ կ'ենէր, մինչեւ իսկ դեռ չլուցած. իւր նամակները, իւր յիշատակագիրերը կարդալէն յետոյ՝ բանալ կու տար իւր սենեակը, ոտից ամաններն ու զգեստները կը հագնէր ի ներկայութեան իւր արքունեաց. ապտ, ի'նչ գործ որ պատահելու ըլլար կարգի դնելէ յետոյ, զահաւրակով կը շրջագայէր. յետոյ կը բնանար՝ իւր քովն ունենալով ա'յն հարճներէն մին զորս բազմութեամբ բերել տուած էր, իւր տիրուհւոյն՝ Կենիդայի տեղը լցցունելու համար: Այնուհետեւ բաղանիք կը մտնէր, եւ անտի ճաշի սրահը. այս վայրկեանն էր իւր ամենէ բարեհամբոյր եւ դիւրանսաց պահը, եւ այս պահուս մէջն՝ էր որ իւր ծառաներն իրմէ շնորհ կը խնդրէին:

ԻԲ. Ճանոյասէր եւ զուարթ էր ամեն ժամու մէջ, մանաւանդ սեղանի վերայ, ուր ամենն բանի կը թոյլատրէր ի ժնորհս կատակարանութեան. ըստ որում իւր բնականէն խելվատակ էր, եւ մինչեւ ի լրբութիւն իսկ: Անոր ծաղրալից խօսքերը կը յիշուին: Մենատրիոս Փլորոս՝ հիւպատուական մարդը, զրուցեր էր անոր որ Պլուտոն ըսէ եւ ոչ թէ Պլուտրա. հետեւալ օրը զայն Փլուտոն կոչեց փոխանակ Փլուտի: Կնոջ մը հաճութիւնն ստանալով, որու սաստիկ սիրահարութիւն ցուցընելով խոստումներ ըրած էր,

չորս հարիւր մեծ սէստէրկ տալ տուսաւ անոր . Եւ երբ իւր տան հազարաւիթը հարցուց իրեն Թէ ի՞նչ խօսքով այն գումարն արձանագրութեանց մէջ անցոնէ , ըսաւ որ զրէ «վասն սիրոյն որ ցուցուեցաւ առ Անսպասիանոս» :

Ի՞՞. Ի դէպ խօսք ի մէջ բերելու մասին շատ նարտար էր . վկայ է ասոր՝ սա Յունարէն ոտանաւորը , զոր մեծահասակ եւ չար մարդու մը պատշաճեցուց . «Յառաջ կու գայ ճօճելով գեղարդ մը , որոն ստուերը կը ձգուի հեռուն գետնին վերայ» : Կերիւլոս անոն հարուստ ազատագրեալ մը՝ արքոնի գանձուց իրաւունքը խարդախելու համար , ազատ կացութեամ մարդու մը տեղ անցուցեր էր ինքինքը եւ Կարէս , անոն առեր էր . Անսպասիանոս կ'ըսէր անոր համար . «Ի զուր կը ջանայ . մեռնելուն պէս , Կերիւլոս ըլլալը պիտի տեսնուի» : Պլիսաւրապէս իւր ըրած ամօնայի վաստակներուն մէջն էր որ կատակաբանութիւն կը բանեցունէր , որպէս զի անոնց ատելի կողմերը ծածկէ ծաղրալից խօսրով մը : Իւր ամենասիրելի սպասաւորներէն մին պաշտօն մը կը ինդրէր մարդու մը համար , որոն համար կ'ըսէր Թէ իւր եղբայրն է . երկար ժամանակ երկարածզեց եւ բերել տուաւ զնոյն ինքն հետամուտն , առաւ անկէ այն գումարը զոր իւր պաշտպանին խոստացեր էր , եւ անմիջապէս պաշտօնը տուաւ : Յօրբ իւր սպասաւորը նորէն այն մարդուն համար խօսելու եկաւ . ըսաւ անոր . «Ուրիշ եղբայր մը փնտոէ . այդ մարդը որու համար կը խօսիս , իմ եղբայրս է» : Ճանքան զացած ատենը՝ երբ իւր կառավարը ջորիները պայտելու համար վար իջաւ , կասկած ըրաւ Թէ անոր համար կառքն սպասուցեր էր որ դատախազին մէկը միջոց գտնէ իրեն

մօտենալու . հարցուց կառավարին թէ ո՞րչափ բան տուեր էին իրեն՝ պայտերուն համար , եւ կէան ինքն առնուլ ուզեց : Բւր որդին Տիտոս յանդիմութիւն կ'ընէր ջրվաթի վերայ տուրը դրած ըլլալոն համար . այս տուրքէն առաջին անգամ տռած ստակը՝ անոր քթին տանելով հարցուց թէ արդեօք գէշ կը հոտի : Եւ Տիտոս՝ ո՛չ , պատասխանելով , «Այսու ամենայնիւ ջրվաթինն է» ըստու Վեուպասիանոս : «Քաղաքէ մը պատգամաւորներ՝ իրեն իմացունելով թէ մեծագին հսկայ արծան մը սահմանած էին իրեն , իւր ձեռաց ափը ցուցընելով՝ ըստ անոնց . «Հոռ զետեղեցէր զայն . ահա պատուանդանը» : Մահուան երկիւզն իսկ զայն չէր արգելուր կատակաբանելէ : Խւր մահուանէն քիչ մը ժամանակ առաջ Կեսարաց շիրիմը մէկէն ի մէկ բացուեցաւ եւ վարուսոր ատող մ'երեւեցաւ յերկինս . կը անդէր թէ այս հրաշըներուն առաջինը կ'ակնարկէր զՅուլիա Կայլիմա , որ Օգոստոսի ցիղէն էր . եւ երկրորդը՝ Պարթեաց Թագաւորը , որ հերաւոր էր : Ես սկզբան իւր վերջին հիւանդութեանը , կ'ըսէր . «Ինձ կը թուի թէ աստուած կը դառնամ» :

Ի՞՞. Իններորդ անգամ հիւպատոս էր , երբ Կամպանիոյ մէջ եղած ատենը Թեթեւ ցաւ մը զգաց . իսկոյն վերադարձաւ ի Հռովմ , եւ անտի՝ իւր Տէատազի երկիրներուն մէջ , ուր ամառն անցունելու սովորութիւն ունէր : Հիւանդութիւնն աւելցաւ պաղ ջրոյ յաճախ կիրառութեամբը , որ աւերեց ստամոքսը : Եւ սակայն չէր դադրեր Կայսեր պաշտամանքը կատարելէ , եւ մինչեւ իսկ իւր անկողնոյն մէջ ըլլալով ատեան կը կազմէր . քայց ամբողջական նուազեմ մի զգալով , «Պէտք է որ , ըստ , կայսր մը ոտքի վերայ մեռնի» եւ մինչդեռ ի վեր կը հանէին , փշեց հոգին ,

յոնիսի 24ին, ի հասակի վաթսոմնելմն ամաց, մի ամսոյ եւ եօթն աւուրգ:

ԻԵ. Բոլոր աշխարհ կը համաձայնի, թէ նա իւր եւ իւր զաւակաց ճակատազրին վերայ անկասկած էք ա՛յն աստիճան, որ իւր դէմ եղած յաճախակի դաւադրութեանց հակառակ, համարձակեցաւ ծերակուտին մէջ ըսել թէ իւր զաւակոնքն իրեն պիտի յաջորդէին եւ կամ ո՛չ որ: Կ՝ ըսեն նաեւս թէ երազին մէջ կշիռ մը տեսաւ՝ իւր պալատին զաւթին մէջ դրուած՝ կատարեալ զուգակշռութեան մէջ, մէկ կողմը նժարին մէջ Ներոն եւ Կողոդէս, եւ միա կողմն՝ ինքն եւ իւր զաւակոնքը. եւ իրաց ելքն ստուգեց զայս, ըստ որում իւր եւ իւր որդոց Թագաւորութիմները նոյնչափ ժամանակի միջոց լցուցին, որչափ որ Կողոդէսի եւ Ներոնի Թագաւորութիմները:

ՑԻՑՈՒ

Ա. Ցիտոս որ իւր հօրը պէս Վեսպասիանոս եւս կը կոչուէք, կամ իւր բարբովը, կամ իւր ճարպիկութեամբը, կամ բարեբախտութեամբը, այն աստինան ընդհանրութեան համակրութիւնը շահելու յաջողեցաւ, որ մարդկային սեռին՝ ամենասիրելի եւ ամենահաճելի բանն եղաւ. եւ աւելի զարմանալին տա՛ է, որ այս իշխանը՝ որ զահակալութեանը մէջ պաշտելի եղաւ, սոսկական ոք եղած ատենն եւ իւր հօրը Թագաւորութեան օրովը՝ հասարակութեան պարսաւանացն եւ մինչեւ իսկ ատելութեանը նշաւակ եղած էր:

Բ. Ենաւ դեկտեմբերի 29ին, Կայիոսի մահուան տարին, փոքրիկ սենեկի մը մէջ զոր տակաւին կը ցուցընեն, որ Եօթն Գօտեաց կից աղքատիկ տան մի մասն կը կազմէք: Արքունեաց մէջ մեծացաւ Քրիտաննիկոսի հետ, մի եւ նոյն դաստիարակութիւնն եւ մի եւ նոյն դաստոներն ունեցաւ: Կ'ըսեն թէ քաղդէին մէկը՝ զոր Նարկիսոս բերել տուած էր՝ ըստ կանոնաց խտրագիմայութեան Քրիտաննիկոսի ճակատագիրը դատելու համար, ապահովելով ըսաւ թէ այն իշխանն երբէք չպիտի Թագաւորէք. այլ թէ Ցիտոս՝ որ անոր հետն էր, ստուգիւ ի կայսրութիւն պիտի բարձրանար: Երկուքնին ալ այնպէս սիրով էին որ կը կարծուի, թէ Ցիտոս ճաշակեց այն Թոյնէն որով մեռաւ Քրիտաննիկոս, եւ անով երկար ժամանակ ու վտանգաւոր կերպիւ հիւանդութիւն բաշեց: Ի յիշատակ այս մտերիմ բարեկամութեան, Ցիտոս ետքէն ոսկի արծան մի կանգնեց անոր՝ իւր պալատին մէջ, եւ փղոսկրեայ հեծեալ արծան մը, զոր աստուածոց արծաններուն մէջ զնել տուաւ ամենայն կրօնական ա-

բարողութեամբ, եւ գոր առակաւին այսօք Կորկէսի խաղերուն մէջ կը տանի՛ :

Գ. **Մ**արմնոյն եւ մարին յատկութիւններն իր տղայութենէն ակսան իր վերայ փայլիլ, եւ աստիճանապարագ զարգացան. զեղեցիկ էր դիմաց գծագրութիւնը, որ շնորհը եւ մեծափառութիւն կը կրէր միանգամայն. ոնէր զարմանադի ոյժ մը, թէեւ շատ մեծահասակ չէր եւ վորը բիչ մը գէր էր. քաղաքական եւ զինուորական բոլոր տաղանդից համար ամենայարմար տրամադրութիւն մը. զմայլելի յիշողութիւն մը. զէնք եւ ծի գործածելու ճարաւրութիւն. Յոյն եւ Լատին դպրութեանց խորին հմտութիւն. եւ երկու լեզուաւ արծակ եւ դուռնաւոր գրելու եւ մինչեւ իսկ յանպատրաստից շարադրելու սրանչելի դիրութիւն մը. վայելցութեամբ եւ ճշգրութեամբ երգելու համար բաւական նրածշտութիւն: Լսած ենք որ կ'ըսեն թէ յետին պրազութեամբ զբելու եւս վարժեցուցած էք զինը, այս մասին իւր քարտուղարաց հետ մրցիլն իրեն զրօնանք մ'ընելով. եւ թէ այնչափ լաւ գիտէր մտօրազրութեանց գիրերը նմանցունել, որ ստէպ կ'ըսէր թէ. միայն ինքը կընաք զարպետ խարդախազործ մ'ըլլալ:

Դ. **Զ**ինուորական տրիբունի աստիճանաւ ծառայեց **Ա**լիզիոյ եւ **Գ**երմանիոյ մէջ, մեծաւ նախանձաւորութեամբ եւ չափասիրութեամբ եւ ասոնց պատասխանող համբաւով մը. ինչպէս որ ասի կընայ տեսնուիլ այն շատ մը արծանն երէն զորս անոր կանգնեցին այս երկու զաւառաց մէջ, եւ այն արծաններուն վրայի գրութիւններէն. յետոյ փաստարանական ուսմանց դարձաւ. աւելի նշանաւոր ըլլալով քան թէ հանապազորդող: **Ա**մուսանացաւ: **Ա**զրիկիդիսպի

հետ, որ էր գուստը Հռովմայեցի ասպետի մը, որ պրետորանոցին մեծատրութիւն ըրած էր. եւ անոր մահուանէն յետոյ ամուսնացաւ Մարտիա Փուլվիայի հետ որ երեւելի սերունդէ էր, որմէ զատուեցաւ անկէ աղջիկ զաւակ մ'ոնենալէն յետոյ: Պ ամապետութենէ ելած ատենը՝ լէգէոնի մը գլուխն անցուցին. Հրէ-աստանի մէջ երկու ամուբ տեղիր առաւ, Ցարիքէա եւ Պամաղա. կռուի մը մէջ՝ հեծած ձին սպաննուեցաւ իւր ներբեւը, եւ ելաւ՝ իւր ի վայր կործանած թշնամոյն ձին հեծաւ:

Ե. Արրոր Պալրա կայսրութեան հասաւ, Ցիտոս՝ գայն շնորհաւորելու դրկուեցաւ, եւ ո՛ւրկէ որ անցաւ, ամենուն աշխն իրեն վերայ գրաւեց, այնպէս որ ամեն մարդ կարծէր Թէ Պալրա՝ զայն իրեն որդեգրելու համար թերել կու տար. բայց իմանալով որ Նորէն ամեն բան կը վրդովէր, ետ դարձաւ եւ Պափոսի Աստղկան պատգամին խորհուրդ հարցուց իւր նաւարկութեան յաջողութեանը վերայօք: Պատգամն կայսրութիւն խոստացաւ անոր: Քիչ ժամանակ յետոյ հայրը կայս-րութիւնն ստացաւ, եւ Ցիտոս Հրէստուանի մէջ կեցաւ՝ զայն կատարելապէս հաբատակեցունելու համար ։ Պաշարեց Մրուսաղէմը, տաներկու նետ արծակելով պատնից աշն զինուորներէն տասներկու հոգի, որք կը պաշտպանէին պատնէշները. եւ առաւ բաղարը նոյն իսկ իւր դստեր ծննդեան օրը: Զինուորաց ուրախու-թիւնն այնչափ մեծ եղաւ, որ իրենց ցնծութեամն աղա-դակներուն մէջ ևայսր անռմէր. կը հնչեցումէին. «Եւ քիչ ժամանակ յետոյ երբ իւր կառավարութիւնը սիր-աի ձգէր, Թող շտալու համար աղաչանք ու սպառնա-լիք գործածեցին՝ երդւնցունելով որ կամ քովերնին մնայ կամ իւր հետը տաճի գիրենք. ասի կասկածել

տուաւ Թէ իւր հօրը դէմ ապստամբիլ եւ Արեւելից մէջ Թագաւորել կ'ուզէր։ Այս կասկածներն անելի եւս զօրացուց, երբ՝ յԱղեքսանդրիա երթալով եւ Մեմփիսէն անցնելով, Ապիս եզր նուիրագործեց՝ Թագ ի գլուխ։ Էայս Թագը՝ արարողութեանց մէկ կարեւոր մասն էր, բայց անոր մէջ նպատակ մը տեսնել կ'ուզէին։ Այս աղմկալուրերն իմանալով, փութով դարձաւ յԻտալիա, մօտեցաւ ի Հռեգա եւ անտի ի Պուզոլէս՝ փոխադրութեան նաւով մը. յ յետոյ վազեց ի Հռովմիր մարդերէն առաջ անցնելով. եւ յանակնկալս հասաւ հօրը քով, որ անոր գալստեանը չէր՝ ակնկալեր։ Քովը մօտեցած ատեն՝ առաջին խօսքը սա՛ էր՝ յը ըստ. «Եւ սակայն աւասիկ եմ, հայր իմ, աւասիկ եմ»։ Ասի անուղղակի յանդիմանութիմէմ'էր զոր անոր կ'ընէր՝ սուտ զրոյցներու դիւրաւ հաւատացած ըլլալուն համար։

Զ. Այս վայրկենէն՝ ի վեր. գերազոյն իշխանութենէ մասն ոմեցաւ եւ գայն պահպանեց. իւր հօրը հետ յաղթանակեց, եւ բննիշ եւ եօթն անգամ անոր. հետ հիւպատոս եղաւ։ Դարձեալ տրիբոնական իշխանութիւնն առաւ անոր հետ։ Դործոց ամեն մանրամասնութիմները ստանձնած, իւր հօրն անուամբը կը զրէր եւ կ'ըստորագրէր, զանձապետին տեղ ինքն կը՝ կարդար յիշատակագրութիւնները՝ ծերակուտին մէջ։ Մինչեւ այն ժամանակը, մինչեւ ասպետութիւններն ասպետներն այս պաշտօնն առած էին։ Այս պաշտաման մէջ խստութիւն եւ բռնութիւն ցուցուց. զամեն անոնք որ կասկածելի էին իրեն, կորարնցընել կու տար՝ Թատրոնին մէջ եւ բանակատեղույն մէջ մարդեր վարձելով, որք անոնց մահը կը խնդրէին, որպէս Թէ ընդհանուրին կողմէն խօ-

սող եղած ըլլային : Ուրիշ շատերու հետ, կորսընցը-նել տուաւ զԱւլոս Կեկինա՝ հիմաստոսական մարդը, զոր ընթրեաց հրաւիրեր էր, եւ որ հարուածներով խողխողեցաւ իւր աչացն առջեւ : Ճշմարիտ է Թէ վտանգը հարկադիր էր : Ֆիտոս՝ բանակատեղւոյն մէջ կազմուած եւ Կէկինայի ստորագրած դաւադրութեան մը յատակագիծը ցուցուց : Այս վարմոմքը՝ Թէպէտ ապագային նկատմամբ զինքն ապահովութեան մէջ դրաւ, սակայն զինքն ատելի ըրաւ . այնպէս որ. քիչ իշխաններ գահ ելած են աւելի չար համբաւով մը եւ ժողովրդոց կողմանէ աւելինշանաւոր պաղութեամբ մը :

Է. Թէ՛ շուայտութեան եւ Թէ անգթութեան կաս-կածներ կ'ըլլուէին անոր վերայ. այս կասկածներուն տեղի տուողներն էին ա'յն հացկերոյթները զորս զի-շերով կ'ընէր կարի անառակ բաղաքացւոց հետ, ներքինեաց եւ զինքը շրջապատող վատանոն մարդոց բազմութիմը, Թերենիկայի համար ցուցած սիրահա-րութիմը որու հետ կ'ըսեն Թէ խոստացած ալ էր ա-մուսնանալ : Ընչարադո եւս կը կոչէին զայն, որովհե-տեւ գիտէին Թէ ստուկ կ'առնուր ամեն անռնցմէ որ իւր հօրը հետ գործ ոմէին : Վերջապէս, արձակ հա-մարձակ կ'ըսէին Թէ ուրիշ Ներոն մը պիտի ըլլար նա:

Պ'րչափ որ աւելի գլշ էր անոր վերայ ոնացած զա-դափարնին, այնչափ աւելի շնորհապարտ եղան ա-նոր՝ այն զաղափարը սուտ հանելոն համար . ըստ ո-րում, զահն ելած ատենը՝ չցուցուց ա'յն մոլութիմնե-րէն եւ ոչ մին որոցմէ վախ ունէին, եւ անոնց հակա-ռակութիմներն երեւցուց : Իւր հացկերոյթներն ա-խորժելի եղան, աւանց չափազանցութիւն եւ զեղխու-թիւն ունենալու : Բարեկամներ ընտրեց, զորս ետքէն իւր յաջորդներն.իրենց քովն առին՝ իբրեւ պետութեան

լաւագոյն նեցուկներ : Արծակեց զՓերենիկա՝ իւր եւ տնոր կամաց հակառակ : Պաղրեցաւ սաստիկ ջերմութեամբ պաշտպանելէ կամ մինչեւ իսկ հրապարակային գումարման մը մէջ նայելէ՝ իւր մարգերէն անոնց, որք խարուսիկ տաղանդներ կը գործածէին . Թէպէտեւ անոնց մէջ կային շատեր զորս խիստ կը սիրէր, եւ որք այնպէս կատարելութեամբ կը պարէին որ ետքն տեսարանին վերայ փայլեցուն : Խրբէր որ եւ է մէկու մանիրաւութիւն չըրաւ . միշտ սեպհականութիւնները յարգեց . եւ մինչեւ իսկ սովորական եզրող ընծաները մերժեց : Սակայն մէկէ մը վար չմնաց ըստ մեծագործութեան : Իւր հօրը կառուցած ամփիթատրոնին շուրջը բաղանիք շինել տուաւ թիչ ժամանակուանի մէջ . եւ անսր նուիրազործութիւնը տօնելու համար, շատ շրեղ եւ շատ կատարեալ տեսարան մը տուաւ հոն : Նաեւս նաւային կոիւ մը ներկայացունել տուաւ հին նաւամարտքին մէջ, սուսերամարտութիւն մը հանդիսացուց, եւ մէկ աւուր մէջ հինգ հազար վայրագ գազաններ ի տես հանել տուաւ՝ ամեն տեսավէ :

Պ. Իւր բնաւորութենէն՝ բարի գործելու մզուած, շեղեցաւ իւր նախորդաց սովորութենէն, որք՝ ըստ մկրանց Ցիրերեայ, յոշինչ կը համարէին իրենցմէ յառաջ շնորհուած ամեն արածութիւնները, եթէ իրենք շվաւերացունէին զանոնք . անոնց ամենն ալ վաւերական յայտարարեց մի եւ նոյն հրովարտակաւ մը, եւ չուզեց որ իրեն աղերսելու եկող ըլլայ անոնց մէկուն համար : Պալով ուրիշ շնորհներու զորս իրմէ կը խնդրէին, անյողդողդ սկզբանը ըրած էր ոչ զոր անյոյս ճամբել . եւ երբ իւր բարեկամները յառաջ իերին թէ կառարել կրցածէն աւելի կը խոստանար, պատասխանեց թէ «ոչ ոք պէտք է դժգոհ դուրս ելնէ

վեհապետի մը ներկայութենէն» եւ անգամ մ'ալ սեղանի նստած ատենը յիշելով որ այն օրն ամենեւին շնորհ մը չէր ըրած, սա՛ յիշատակաց եւ գովեստից արժանի խօսքն ըստ. «Թա՛րեկամներս, որ մի կորուաի»:

Ամեն պարագայի մէջ ա՛յնպիսի թարծսրտութեամբ կը վարուէր ժողովրդեան հետ; որ սուսերամարտից տեսարանի մը ծանուցումն ըրած ատեն՝ յայտարարեց թէ ամեն բան ժողովրդեան կամաց համեմատ պիտի կատարուէր եւ ոչ թէ իւր ուզածին պէս. եւ արդարեւ կատարել տուաւ ի՞նչ որ ժողովուրդն ուզեց. եւ մինչեւ իսկ կը յորդորէր որ ժողովուրդն իւր կամքը յայտնէ: **Թ**րակացի անուանեալ սուսերամարտից կողմնակից ըլլալու կերպարանքն առաւ, հանդիսատեսաց ծափահարութեանցն ու զուարճախօսութեանցը մէջ խառնուեցաւ, բայց առանց իւր արժանաւորութիմը կամ արդարութիմը վտանգի ենթարկելու: **Ա**ւելի եւս ժողովրդասէր երեւելու համար՝ շատ անգամ արտօնութիմ կու տար ամեն մարդոց որ մանեն այն բաղանիքն ուր ինք կը լուացիւէր:

Իւր թագանցուրութիմը միայն ֆիզիքական արկածներով վրդովեցաւ. ինցպէս, Կամպանիայի մէջ **Ա**սուվիսով հրաշնչութիմը, Ճռովմայ մէջ հրդեհ մը՝ որ երեք օր եւ երեք զիշեր տեւեց, եւ մահաբեր սրածութիմ մը՝ որոն նմանն երբէք չէր եղած: **Ա**յս աղէտից մէջ, միապետի մը կատարեալ արթնութիւնն եւ հօր մը կատարեալ դիրազգայութիւնը ցուցոց, իւր հրովարտակներովը ժողովրդոց սիրտը համգեցունելով եւ իւր բարերարութիւններովն անոնց օգնելով: **Ա**յինակաւ լնմորուած հիւպատոսական բաղաքացիներու յանձնուեցաւ **Կ**ամպանիոյ աղէտից դարման տանել: **Ա**յն անծանց ինչըք որք **Վ**եսուվիսով

այրեցութեամբը կորսուեր էին եւ ժառանգորդ չէին Թողած, կործանեալ քաղաքաց վերականգմանը սահմանուեցան։ Հոռվմայ հրդեհէն յետոյ, յայտարարեց թէ հասարակային բոլոր կորուստներն իւր վերայ կ'առնուր. եւ կոյսերական տանց մէջ իրեւ զարդ գործածուող բոլոր կորասիները շէնքերուն մէջ եւ տաճարներուն մէջ տանել տուաւ. եւ որպէս զի փոխադրութիմն աւելի շուտով կատարուի, Հոռվմայեցի ասսկետաց յանձնեց այս գործը։ Ամեն տեսակ աստուածային եւ մարդկային օգնութիմները ըրաւ ժանտախտելոց, զանոնք բժշկելու համար կամ աստուածոց սիրու քաղցրացունելու համար՝ ամեն տեսակ դեղ եւ զոհ գործածելով։

Եոյն ժամանակի պատուհասից մէջ կը հաշուէին բանսարկուներն ու լրաւոնները, որ նին բռնաւորութեան մնացորդէն էին։ Զարկահուր եւ զաւազանակոծ ընել տուաւ զանոնք, բանից մէկ մասն գերեաց վիճակի վերածեց, եւ մնացեալը վաճառեց կամ աքսորեց վատառողջ կղզիներու մէջ. մինչեւ իսկ՝ ետքէն անոնց հետեւիլ ուզողներուն սանձ մը դնել ուզեց, եւ այս մասին՝ ուրիշ կանոններէ զատ, սա՛ կանոնն եւս դրաւ որ կարելի չըլլայ մի եւ նոյն ամբաստանութեան մը մէջ երկու օրէնք գործածել, ոչ ալ մեռելոց յիշատակը խռովել որոշեալ ժամանակէ մը անդին զոր ինքն որոշեց։

Պ. Ուրիշ նպատակաւ շրնդունեց գերազոյն քահանայապետութիմը, բայց եթէ՝ ըստ իւր բանի, միշտ իւր ծեռքերն ամրիծ պահելու համար։ Պահեց իւր խօսքը, եւ այն ժամանակէն սկսելով ոչ մէկու մը մահուանը հեղինակ կամ գործակից եղաւ. չէ թէ պատ-

ժելու առիթը կը պակսէր իրեն, այլ կ'երդնուր Թէ լաւ եա կ'ուզէր կորսովիլ քան Թէ ո՛ եւ է զոք կորսընցունել։ Մրկու պատրկեանց վերայ ապացուցուեցաւ Թէ կայսրութեան հետամուտ եղած էյն։ բաւական համարեց ազդարարել անոնց որ այդ խորհուրդը մտքերնուն հանեն, եւ յաւելցուց Թէ զահը բաղդին մէկ պարգեն է. եւ Թէ, եթէ սակայն ուրիշ բանի մը կը փափաթին, կը չնորհէ իրենց. եւ իսկոյն իւր սուրհանդակներէն մին դրկեց անոնց մէկուն մօրը որ հեռուն կը զանուէր, եւ անոր սիրտը հանգչեցուց իւր որդույն վիճակին վերայ՝ իմացունելով Թէ ողջ էր։ Մրկու դասադիրներն իրեն հետ ընթրելու հրաւիրեց. եւ հետեւալ օրը սուսերամարտից տեսարանի մը մէջ յատկապէս զանոնք իւր քովը դմել տուաւ, եւ կռուտղներուն զէնքերը տուաւ անոնց ոք քննեն. կը յաւելուն իսկ, Թէ անոնց ախտարքը նայել տուաւ եւ իմացուց անոնց Թէ մեծ վաանգ մը կ'ըսպառնար անոնց երկութին ալ. բայց Թէ այն վտանգն իրմէ չպիտի զար. եւ պատահարն արդարացուց զայս։ **Պալով** իւր եղօրը՝ **Պոմիտիանոսի**, որ անդադար Թակարդ կը լարէր անոր, եւ զրեթէ յայտնապէս կը չանար բանակներն ապստամբեցունել եւ պալատէն փախչի. ոչ զայն կորսընցունելու եւ ոչ անկէ բամնուելու կրցաւ որոշումն ընել. մինչեւ իսկ առաջընէ աւելի գէշ չվարուեցաւ անոր հետ, եւ շարունակ զայն նկատեց իրեւ իւր պաշտօնակիցն եւ իւր յաջորդն ի կայսրութիւն. եւ երբեմն ալ զայն մէկդի բաշելով, լալով կը Թախանձէր որ ա՛լ եղօր պէս իրեն հետ ապրելու յօմարի։

Փ. **Այս** հոգածութեանց մէջ տեղն էր որ վերացաւ յաշխարհէս. եւ աշխարհս անոր մահուամբը՝ աւելի

բան զայն կորսընցոմնող եղաւ։ Թեսարանէ մը դուրս ելնելով ուր շատ արտառուք Թափեր էր, ուղեւորեցաւ յերկիրն Սարինացւոց, տխուր եւ խոռվեալ ա՛յն զոհին վերայ յորում ողջակէզը պրծեր էր, եւ շանթի մէկ բանի հարուածներուն վերայ որք օդին պարզութեան ատեն պայթեր էին։ Յաւաջին իջեւանին, ջերմը բռնեց զայն։ ճանապարհորդութիւնը շարունակեց գահաւորակով։ եւ կ'ըսեն թէ գահաւորակը ծածկող վարագոյրերը բանալքվ՝ յերկիրնք նայեցաւ եւ գանգատ ուղղեց թէ իրեն կ'ուղարկէր մահ որուն չէր արժանացած, եւ յաւելցուց թէ կենացը մէջ միայն մէկ գործ ըրած էր որոն վերայ կը զղջար։ Զըսաւ թէ ի'նչ էր այն գործը, եւ դիւրին չէ զայն գուշակել։ կարծեցին թէ իւր եղեօր կնոջ Պոմիտիայի հետ ունեցած շնական յարաբերաւթիւնն էր այն։ բայց Պոմիտիա երդմամբ կ'ուրանափ գայն։ եւ այս կինն այնպիսի ցոփակեցարար անպարկեցտութեամբ խանգարեալ էր որ ոչ միայն ինքզինք չպիտի պաշտպանէր, այլ ինքն առաջինն պիտի պարծէր ասանկ բանի մք վերայ։

ՓԱ. Մեռաւ մի եւ նոյն տան մէջ յորում մեռաւ իւր հայրը. ի 13 սեպտեմբերի, ի հասակի քառասունեամի ամաց, յետ Թագաւորելոյ երկու տարի երկու ամիս եւ քսան օր։ Անոր մահուան լուրը տարածուելուն պէս, ընդհանրական սուզը տիրեց՝ ինչպէս հասարակաց պատուհանի մը ատեն։ Վերակոյտը՝ առանց հրաւիրուելու, գումարուեցաւ եւ փակուեցաւ ի սկզբան։ բայց շուտով մը բացաւ դռները եւ մեռեալ իշխանին ա՛յնչափ գովեստներ տուաւ որոն չափ շողոքորթութիւնը ըրած չէր երբէք անոր նախորդաց եւ ոչ միոյն։

ԴՈՄԻՑԻԱՆՈՍ

Ա. Պոմիտիանոս ծնաւ հոկտեմբերի 24ին, երբ իւր հայրը հիւպատոս նշանակեալ էր եւ հետեւեալ ամիսը պաշտօնի պիտի անցնէր: Անոր ծննդեան տեղը՝ Ճռովմայ վեցերորդ Թաղին մէջ է. Գրեա-ր անուանեալ տուն մ'է այն, զոր ետքէն Փլաւիա ընտանեաց տաճար ըրաւ: Յղայութիւնն ու պատանեկութիւնը՝ աղքատութեան եւ վատանոնութեան նշաւակ եղան. արծաթեայ աման մ'իսկ չոնէր իրեն սեպհական. եւ Կղողիոս Պոլիոն պրետորը՝ որոն դէմ Ներոնի մէկ բանաստեղծութիւնը կայ, Մէտառէ մակագրեալ, պահեր էր եւ մերթ կը ցուցընէր Պոմիտիանոսի ստորագրութիւնը որով կը խոստանար գիշեր մը հետն անցոնել: Կը պնդեն թէ մի եւ նոյն յարաբերութիւնն ունեցաւ իւր յաջորդին՝ Նէրվայի հետ: Իւր Սարինոս հօրեղորն եւ զինուորաց ոմանց հետ Կապիտոլիոնի մէջ ապաստաներ էր, երբ Վիտելլիոն զայն կրակի տուաւ. Թշնամիներէն եւ բոցերէն նեղուելով, գնաց պահուեցաւ տաճարին սպասաւորաց միոյն ընակարանին մէջ, ուր անցուց գիշերը. եւ առաօտոմ, Խսիսի քրմի մը զգեստ հազած, այս աւելորդապաշտական կրօնին մէկ բանի ստորակարգեալ պաշտօնէից հետ փախաւ, եւ քաջուեցաւ յամկոյս Տիբրայի՝ իւր դասրնկերաց միոյն մօրը քով: Այն տեղ մնաց քովը միայն մէկ մարդ մ'ոմենալով. եւ զայն վնասողները չկրցան գտնել: Վերջապէս յաղթութենէն յետոյ յերեւան ելաւ, Կեսար անուամբ ողջոնեցաւ, եւ Ճռովմայ պրետոր դրուեցաւ՝ հիւպատոսական իշխանութեամբ. որոյ անոնը միայն պահեց

եւ գործերն իւր պաշտօնակցին Թողուց: Սակայն իւր հօրն իշխանութիւնն ի չարաչար վարելովը ցուցուց ի՞նչ որ ինքը պիտի ըլլար օր մը: Շատ մը ծոռվմայեցի տիկիններ մոլորեցոննելէ յետոյ, յափշտակեց Իլիոս Լամիայի կինը՝ Պոմիտիա Լոնդինան, եւ հետն ամուսնացաւ: Միայն մէկ աւուր մէջ քանին աւելի պաշտօն բաժնեց քաղաքին մէջ եւ գաւառաց մէջ. եւ Վեսպասիանոս կ'ըսէր թէ կը զարմանար որ իւր որդին իրեն ալ յաջորդ մը չէր դրկեր:

Բ. Պաղպիոյ մէջ եւ Պերմանիոյ մէջ արշաւանք մի ընելու ծրագիր կը պատրաստէր, մի միայն Ցիտոսի քաջագործութեանցն ու համարմանը հաւասարելու համար, ըստ որում այդպիսի արշաւանք Թէ՛ կարեւոր չէր եւ Թէ իւր հօր բարեկամացը խրատներոն հակառակ էր: Վեսպասիանոս ասոր համար կծու յանդիմանութիւն ըրաւ անոր. եւ իւր տարիքն ու վիճակն իրեն յիշեցոննելու համար, զայն իւր քովը պահեց. եւ քանի անզամ որ Ցիտոսի հետ հասարակութեան առջեւ կ'երեւէր, Պոմիտիանոս գահաւորակով անոնց կառքին ետեւէն կ'երթար: Անոնց Հրէաստանի յաղթանակին ընկերացաւ, սպիտակ ծի մը հեծած: Վեց անզամ ստացած հիւպատոսութիւններոն մէջ միայն մէկ հատ մը ունեցաւ կանոնաւոր. այն ալ՝ իւր ելքայրը Ցիտոսն էր որ անոր Թողուց, եւ իւր քուէն անոր տուաւ: Այն ատեն խիստ չափասիրութիւն կերպարանեցաւ, եւ որպէս թէ սկսաւ պարապիլ բանաստեղծութեան, որուն բնաւ ծանօթութիւն չունէր եւ որուն՝ ետքէն խիստ արհամարհանք ցուցուց. հասարակութեան առջեւ ոտանաւորներ իսկ կարդաց: Այլ սակայն երբ Պարթեւաց Թագաւորը՝ Պլոգէս խնդրեց որ ընդդէմ Վլանաց օգնութիւն մը դրկեն՝ ընդ

հրամանատարութեամբ Վեսպասիանոսի որդուց միոյն, ջանաց որ ինքն ընտրուի. եւ այդ օգնութիւնը տեղի չունենալով, նուէրներով եւ խոստումներով ջանաց մի եւնոյն խնդիրքն ընել տալու պարտաւորել Արքեւելից ուրիշ իշխանները։ Հօրը մահուանէն յետոյ, սկսաւ երկար ժամանակ տատամսիլ Թէ արդեօք սովորական պարզեւատութեան կրկինը խոստանա՞յ զինուրաց՝ զանոնք իրենց պարտաւորութենէ շեղելու համար. բայց առանց վարանելու հրատարակեց Թէ հայրը՝ մեռնելու ատենը զինքը կայսրութեան ընկերակից ըրած էր, եւ Թէ Ցիտոս խարդախեր էր կտակը։ Այն ժամանակէն ի վեր չղաղրեցաւ անոր Թակարդներ լարելէ, ծածուկկ ամցայտնի. եւ երբ զայն հիւանդացեալ տեսաւ, առանց սպասելու որ նաև վերջին շունչը տայ, Թողուց զայն երեսի վերայ՝ որպէս Թէ մեռած ըլլար։ Ըստ սովորութեան, աստուածոց կարգը դասել տուաւ զայն, բայց առանց որ եւ է պատիւ մ'ընելու անոր յիշատակին. եւ մինչիւ իսկ իւր իսուրերուն եւ հրովարտակներուն մէջ անուղղակի եղանակաւ մը՝ անոր յիշատակն անարգել կը ջանար։

Գ. Ի սկզբան իւր Թագաւորութեամն, ամեն օր ժամ մը կը փակուէր սենեկին մէջ եւ սուր առեղով մը ճանճեր կ'անցունէր Թելի վերայ. ասի տեղի տուաւ այն զուարճալի պատասխանին զոր տուաւ Վիրիոս Կրիսպոս, երբ հարցուցին իրեն Թէ Կայսեր քով մարդ կայ. «Ո՛չ, ըսաւ. եւ ոչ իսկ ճանճ մը»։ Արձակեց իւր կինը՝ Պոմիտիան, որ մոլեբար սիրահարեր էր Պարիս հտպիտին։ Իւր երկրորդ հիւապատութեան ատեն աղջիկ մ'ոմնեցեր էր. եւ հետեւեալ տարին, Օքուած կամ կայսրուին տիտղոսը տուեր էր անոր։ Բայց չկրցաւ երկար ժամանակ առանց Պոմի-

տիայի մնալ, եւ նորէն առաւ զայն, որպէս Թէ ժողովրդան աղայանացը զիջանելու համար: Պալով կառավարութեան մէջ ունեցած վարմութին. շատ անհաստատ էր եւ ժամանակ մը չարով եւ բարիով իստոն. բայց ինչ բարի յատկութիններ որ ոմէր, շուտով մոլութեանց փոխուեցան. եւ որչափ որ կարելի է կարծեօր մակաբերել, պարագաներն օֆնեցին անոր բնական հակամիտութեանը. աղքատութիմը՝ անյագ, եւ երկինող՝ անզութ ըրաւ զայն:

Պ. Խիստ հոյակապ եւ մեծածախ տեսարաններ տուաւ ամփիթատրոնին մէջ եւ Կրկէսին մէջ. հետեւակաց եւ հուծելոց կափւ մը, սովորական կառարշաւներէն զատ. սուսերամարտեր եւ գազանամարտութիններ, ջահերով. կանայք խսկ արանց հետ ի հանդէս ելան մրցաբանին մէջ: Յօնախմբել տուաւ իւր գանձապետութեան տեսարանները, զորս զանց ըրեր էր՝ այն պաշտօնը վարած ատեն. եւ արտօնութին տուաւ ժողովրդեան, որ՝ յաւարտ խաղերոն, իրմէ խնդրեն երկու զոյգ ա՛յն սուսերամարտերէն, զորս կը կրթէին արքոննեաց համար:

Խաղերոն ներկայ եղած ատեն, միշտ առ ոտս իւր ոնէր թզուկ մը՝ ծիրանեզոյն զգեստով, որոն հետ կը խօսէր ունայնաբանութեամբ եւ երբեմն առանց կատակի. գոնէ սա լսեցին, որ կը հարցընէր թզուկին Թէ արդիօք գիտէ՞ր ինչու համար Թզիպտոսի կառավարութիմնը Մետիսո Հռովիսի պիտի տրուէր: Ծիրայի բովը փորուած ընդարձակ լճի մը մէջ նաւային կույններ ներկայացոննել տուաւ. գրեթէ ամբողջ տորմիդներ էին որ մէկզմէկու զարնուեցան: Այս ընդհարումին նայեցաւ՝ առանց հոգ ընելու անձրեն որ սաստիկ կը տեղար: Նաեւս տարեւոր խաղերը տօ-

նեց. այս խաղերուն վերջինները՝ Օգոստոսի Թագաւորութեան Թուականէն հաշուելով եւ ոչ թէ Կողոքէսինէն: Կառարշաներուն Թիւը՝ օրը մինչեւ հարիւր հատի հասաւ. բայց փոխանակ եօթնի՝ հինգէն աւելի պատոյտ չէին ըներ: Ի պատիւ Կապիտոլիեան Արամազդի՝ հաստատեց հնգամեան մրցողութիւն մը՝ երաժշտութեան, ծիարշառանաց եւ մարմնամարզութեանց. այս մրցմանց մէջ աւելի մրցանակներ՝ կը բաժնուէին քան թէ մեր Փրովը. ուրիշ մրցանակներէն զատ, կար հատ մը՝ Յոնարին եւ Լատիններէն արձակ գրութեան համար, եւ հատ մ'ալ տաւզի եւ երգոյ ծայնակցութեան համար: Նորատի կուսանաց ընթանալ տուաւ ստադիոնի մէջ. եւ ինքն անձամբ նախագահեց արշաւանրին, ծիրանեայ զգեստ հագած՝ Յոնական ծեւով, զլխոն վերայ ոսկի Թազ մը յորում Արամազդի, Հերայի եւ Աթենասայ պատկերները կային, եւ իւր քովն ունենալով Փլափա լնտանեաց քահանաներն եւ փլամինդիալը որ իրեն պէս հագուած էին, սա բացառութեամբ որ անոնք իւր կենդանագիրը կը կրէին իրենց Թագերնուն վերայ:

Ամեն տարի **Աթենասայ** տօները կը հանդիսացունէր. եւ մինչեւ իսկ այս աստուածուինյն քահանայից նոր մէկ դպրոցը հաստատեր էր, որուն՝ վիճակաւ ընտրուած շատ մը անդամոցը պիտի յանմնուէր շրեզ գազանամարտութիւններ, Թատերական Ներկայացումներ եւ ճարտասանութեան ու բանաստեղծութեան մրցանակներ տուալ: Երեք անգամ ժողովրդեան մարդ զլուխ երեք հարիւրական սէստէրկ բամնեց: Կը պրետորութեան տօներուն մէջ՝ փառաւոր հացկերոյթ մը տուաւ: Երակուային եւ ասպետաց՝ հաց, եւ ժողովրդեան՝

միս բաժնեց, եւ ամենին առաջ ինքը կերաւ: Հետեւալ օրը վիճակահանութիւններ ցրուեցին հասարակութեան մէջ, եւ ըստ որում անոնց մեծագոյն մասն ժողովրդեան ընկած էր, Դոմիտիանոս՝ ծերակուտի անդամոց եւ ասպետաց ամեն մէկ նստաշարին յիսնական հատ բաշխել տուաւ:

Ե. Շատ մը հրդեհեալ մեծ շէնքեր վերականգնեց. ընդ որս եւ զեապիտոլիոն որ նորէն այրեր էր. բայց վերանորոգած շէնքերուն վերայ իւր անոնը դնել կուտար, առանց վաղեմի հիմնադրին վերայ յիշողութիւն մ'ընելու: Տաճար մը շինեց Պահապան Արամազդին, Կապիտոլիոնին մէջ. եւ շուկայ մը որ Ներփայի շուկայ կը կոչուի. տաճար մը՝ Փլաւիա ընտանիաց. ստաղիոն մը, երաժշտութեան դահլիճ մը եւ նաւամարտք մը: Այս վերջին շէնքին քարեր՝ ետքէն գործածուեցան մեծ Կրկէսին նորոգութեան, որոմ երկու կողմերն այրեր էին:

Զ. Պատերազմ ըրաւ, երբեմն անոր համար որ ընել կ'ուզէր, ինչպէս որ ըրաւ Կատտացւոց դէմ. երբեմն ալ առ հարկէ, ինչպէս՝ ընդդէմ Սարմատացւոց, որք լէզէոն մը իւր հրամանատարովք ջարդուբուրդ ըրեր էին: Երկու անզամ պատերազմ ըրաւ Պակիացւոց դէմ, որ ջարդեր էին զԱպայիոս Սաբինոս՝ հիւպատոսական անձն, եւ զեռունելիոս Փուսկոս՝ պրետորեան վաշտից հրամանատարը, զորս Կայսրն անոնց դէմ դրկած էր: Շատ մը կոիւներէն յետոյ, յաղթանակեց Կատտացւոց եւ Պակիացւոց. եւ Սարմատացւոց վերայ տարած յաղթութենէն յետոյ, դափնեայ պսակ մ'ընծայեց Կապիտոլեան Արամազդին: Վզական բարեբաղդութեամբ մը եւ առանց Հուովմէն դուրս ենելու, խնդեց՝ Պերմանիոյ

մէջ Լուկիոս Անտոնիոսի գրգռած ապստամբութիւնը : Կոռուոյ վայրկենին, Ճռենոս՝ մէկէն ի մէկ յորդելովը, արգելք եղաւ որ բարբարոսաց զօրքերը գան Անտոնիոսի գօրաց միանան. ուստի յաղթուեցաւ. եւ սցո յորդութեան լուրէն առաջ անոր կանխազեկոյց նշաններն երեւեցան: Նոյն իսկ կոռուոյն օրը, հսկայ արծիւ մը Պոմիտիանոսի արձանին շուրջը սաւառնեցաւ ցնծութեան աղադակներ արձակելով. եւ թիչ մը ժամանակ յետոյ, Անտոնիոսի մահուան լուրը տարածուեցաւ. այնպէս որ, շատերը կը պնդէին Թէ անոր զիխոն բերուիլը տեսան:

Է. Շատ նորամուծութիւններ ըրաւ: ԱՎերայարոյց ժողովրդեան հացկերոյթ տալու սովորութիւնը, եւ ռոճիկները ջնջեց. Արկէսի չորս կուտակցութեանց վերայ յաւելցուց ուրիշ երկուք ալ. Ճեռաւոյ եւ ոսէեղծեաւ. կոչուածները: Ջեռնածոներուն արգիլեց Թատրոնը. եւ մահնաւոր տուններու մէջ խաղալու մրայն արտօնութիւն տուաւ: Ներքիննեաց գարծածութիւնը ջնջեց. եւ տակաւին գերեվաճառաւաց քով գտնուածներուն զինը՝ շատ նուազեցուց: ՄԵ՞ եւ նոյն տարուան մէջ ցորենոյ սաստիկ նուազութիւն եւ գինւոյ մեծ առատութիւն տեսնելով, կարծեց Թէ որթոց շատութիւնը կը վնասէ մշակութեան, եւ հրովարտակ մը հանեց որով կ'արգիլէր, որ նոր որթեր չտնկէն՝ Խտալիոյ մէջ եւ հին տոններուն կէսէն աւելին չթողոմ՝ զաւառաց մէջ. այս հրովարտակը հետեւանք չունեցաւ: Շատ մը մեծ հարկեր հասարակ եղան՝ Թէ՛ ազատագրելոց եւ Թէ Ճռովմայեցի զինուորաց վերայ: Արգիլուեցաւ լէ. դէռններուն՝ մէկզմէկու մօտ բանակիլը. եւ անոնց պաշտօնակալացը, զրօշներուն քով հազար սէստէրկէ աւելի պահելը. որովհետեւ Լուկիոս Անտոնիոս՝ մի

Եւ նոյն ծմերոցի մը մէջ իրարու միացած երկու լէզէ-
ռններ ունեցած ըլլալուն վերայ, մեծապէս քաջալե-
րուեր էր ապստամբութեան՝ ա'յն վստահութեամբ զոր
իրեն կ'ազդէին զինուորաց ի պահեստի ունեցած զու-
մարները։ Դումիտրանոս զինուորական չորրորդ Թո-
շակ մը հաստատեց՝ երեք ոսկի։

Ը. Ճշդութեամբ եւ հոգաստարութեամբ դատաստան
կը կտրէր, ատենին մէջ գահու մը վերայ նստելով։
Տատ անգամ իւր արտօնութեամբը ջախիսեց նարիւ-
բորդիկետաց վճիռները որք փաստադիմութեամբ Թե-
լադրեալ էին։ **Վ**երագոտից տնուանեալ դատաւորաց
ազդարարեց, որ իրենց ղէմ եղած գանգատներոն
չհաստան կարի Թեթեւութեամբ։ ամօթապարտնշա-
նակից կաշառեալ դասուորներն ու անոնց խորհրդա-
կիցները։ **Ժ**ողովրդեան տրիբունները ստիպեց որ իր-
բեւ հարստահարիչ ամբաստանեն ազահ շինուածա-
պետ մը, եւ ծերակուտէն խնդրեն որ դատաւորներ
կարգին անոր համար։ **Ա**'յնչափ լաւ կը զսպէր Ճռով-
մայ եւ գաւառաց ատենակալները, որ ուրիշ ժամա-
նակ ասկէ աւելի չափասէր եւ ուժիղ եղած չէին եր-
բէք. իրմէ ետքը, ամեն տեսակ յանցանօք ամբաս-
տանեալ տեսանք զաթունք։ **Ռ**արուց բարւորիչ ըլլա-
լով, վերցուց այն սովորութիւնը, որով անխտրաբար
ամեն մարդու Թոյլտութիւն կ'ըլլուէր ասպետաց
նոտաշարերուն մէջ նստելու. չնչից անուանարկիչ
զրութիւնները զորս կը հրատարակէին ընդդէմ զիստ-
որ բաղսթացւոց եւ Ճռովմայեցի տիկնանց, եւ ա-
նոնց հեղինակները նշաւակեց։ **Մ**երակուտէն վանեց
հիմնօրեայ գանձապետ մը, որ չափազանց մոլեալ էր
մնչկատակի եւ պարու։ **Պ**ատուակորոյս կիները
զրկեց գահաւորակի զործածութենին ու ժառանգելու

Եւ հրիտակ ընդոմելու իրաւունքն : Հռովմայեցի ասպետին մէկը՝ շնութեան յանցանաց համար արծակեալ կին մը իւր տունն առած ըլլալուն համար , դատաւորաց Թուոյն մէջէն գծաբարչեցաւ : Շատ մը քաղաքացիք՝ երկու կարգէն , Սկանտինիա օրինաց զօրութեամբ դատապարտուեցան : Խստիւ պատժեց Վեստալեանց շուայտանքը , որոց վերայ իւր հայրն եւ իւր եղբայրը չափազանց աչք խփեր էին . մեռցոմել կու տար թէ որ միայն մէկ անգամ յանցաւոր եղած ըլլային . եւ կենուանւոյն Թաղել կու տար թէ որ երկու անգամ ըլլային : Օրինակի համար , երկու Ակելլատաքոյրերոն եւ Վարոնիլլայի Թոյլատրեց որ իրենց մահուան կերան ընտրեն , եւ աքսորեց անոնց մոլորիները : Քայց մեծ Վեստալեանն՝ Կուոնելիա , որ շատ ժամանակ առաջ՝ օրինաց ծեռքէն պրծեր էր , երկրորդ անգամ յանցաւոր ցուցուելով , կենդանւոյն Թաղուեցաւ . անոր սիրովները՝ Արէսի-Պաշտին մէջ ծաղկահարուեցան մինչեւ ի մսհ , բայց ի հին պրետորէ մը , որուն դէմ ուրիշ ապացոյց մը չկար բայց եթէ տանջանաց մէջ խոստովանութիւն մ'ընելը . որու համար աքսորուեցաւ : Աստուածոց ընծայելի յարգանաց վերաբերեալ ամեն բանի մէջ խաճահար ըլլալով , իւր զինուորաց ծեռօք փլցուանել տուաւ յիշատակարան մը զոր իւր ազատագիրներէն մէկը . Կապիտոլեան Արամազդի տաճարին սահմանեալ քարերով կանգնեք իւր որդւոյն . եւ անոր մէջ ամփոփուած աճիւններն ու ուկրներն ի ծով Թափել տուաւ :

Թ. Իւր առաջին տարիներուն մէջ , ա'յն աստիճան արիւնէ գարշիլ ցուցուց , որ ի բացակայութեան իւր հօլն՝ յիշելով Վիրգիլիոսի սա ոտանաւորը ,

Մինչդեռ ազգ մարդկային ապերախտ եւ անգութ՝
Ոչ զմիս կեծքանեաց յիւր առնոյր ի սընունդ, եւ այլն.

ուզեց արգիլել որ եղ շմորթեան եւ ա-
գահութեան նշան երբէք չցուցոց՝ սոսկական որ ե-
ղած ատենը, ոչ ալ իւր Թագաւորութեան սկիզբնե-
րուն մէջ. ընդ հակառակն մեծ անշահախնդրութիւն
եւ առատածեռնութիւն ցուցոց: Իրեն սպասաւորո-
ղաց բոլորն ալ լնձաներով կը յդփացունէր եւ զիսա-
ւորապէս ազահութենէ խորշիլ կը պատուիրէր: Զէր
ուզեր ժառանգութիւններն ընդունիլ երբոր կտակող-
ները զաւակ ունենային. մինչեւ իսկ չնչեց Պուսկիոս
Սկիպիոնի կտակագրութեան մէկ յօդուածը, որով սա
ծերունի անդամոց կը Թողուր՝ ամեն տարի այս ինչ-
չափ զումար մը, զոր նորա ժառանգորդը՝ անոնց ծե-
րակուտին մէջ մտնելու վայրկենին, պիտի վճարէր
անոնց: Չնչեց հասսրակաց գանձուն հետ եղած դա-
տերը որք իւր Թագաւորութենէն մինչեւ հինգ տարիէն
աւելի յառաջ կը համնէին. եւ արտօնութիւն չտուառ
որ մի եւ նոյն անձանց դէմ նոր դասւեր բացուին՝ տա-
րի մը միջոց չանցած, եւ այն՝ սա պայմանաւ որ եթէ
ամբաստանողն իւր դատը չվաստըկի, արսորով մի-
այն պատժուի: Անցելոյն համար ներումն չնորհեց
գանձապետաց գրագիրներուն որք Կողոդիա օրինաց
հակառակ՝ կը բանախոսէին: Այն հողի մասերն որք
աստ եւ անդ գրաւուեր էին՝ հինորեայ զինուռաց ե-
ղած բաշխումն յետոյ, իրենց վաղեմի տէրերուն Թո-
ղուեցան իբրեւ կանխազրաւութեան իրաւամք: Յար-
բումիս գրաւման կամ կալուածոց նենգութիւնները
նուամեց եւ անոնց հեղինակները իստիւ պատժեց:
Անոր սա խօսքերը կը յիշէին. «Իշխան մը երք
բանսարկուները չպատժեր, զանոնք կը իրախուաէ»:

Փ. Բայց ոչ իւր անշահախնդրութեանը մէջ եւ ոչ իւր գթասրտութեանը մէջ յարատնեց . այլ աւելի շուտ անգթութեան դիմեց քան թէ ազահութեան : Կորսընցոմել տուաւ Պարիս մնջկատուակին : մէկ աշակերտը որ դեռ տղայ էր եւ այն ատենն ալ կարի հիւանդ, մի միայն անոր համար որ ըստ կերպարանացն եւ ըստ տաղանդիցն՝ իւր վարժապետին շատ կը նմանէր . նոյնպէս վարուեցաւ Յարսացի Հերմոգինէ-սի նկատմամբ՝ պատմութեան մը մէջ քանի մը տող ազատ խօսք մտցուցած ըլլալոն համար, եւ ընդօրինակողներն որ զայն գրեր էին կախուեցան : Ընտա-նեաց հայր մը՝ տեսարանին մէջ ըսեր էր թէ Թրակ-եան լմբիշ մը հաւասար կու զար գերանդաղէնի մը բայց չէր հաւասարեր ցանցաւորի մը . ընդ քարշ ա-ծուեցաւ ասպարիզին մէջ եւ պարտաւորուեցաւ շունե-րու հետ կռուելու, Թիկանցը վերայ տախտակ մ'ու-նենալով յօրթևմ զբուած էր . Սարկումարդ ամբորդու-ռու է բառ : **Մերակուտիք** բազմաթիւ անդամներ որոց շատերը հիմաստոսութիւն ըրած էին, ի մահ մատնե-ցան՝ իրեւ յանցաւորք դաւադրութեան, ընդ որս Կի-վիկա Կէրէալիօ՝ որ այն ատեն Ասիոյ անթիհիւպա-տոս էր, Սալվիդիէնոս Որփիպռա, Ակիլիոս Պլաք-րիոն : որ յաքսորի էր . այլը՝ ամենաթեթէւ պատ-րուակներով ի մահ մատնուեցան . ինչպէս Հելիոս Լամիա՝ հին գուարճախօսութեամնցը համար որք կասկածելի ըրած էին զայն եւ սակայն խիստ անմեղ էին, եւ սա պատճառաւ որ երբ իւր ծայնին գեղեցկու-թեանը համար մէկը կը գովէր զայն՝ իւր կնոջը յա-փշտակութենէն քանի մ'օր յեսոյ, ըսելուն համար . «Աւա-ղ, լաւ եւս կրնամ լուռ կենալ» եւ Յիպոսի՝ որ կը յորդորէր զայն ուրիշ կին մ'առնելու, պատասխա-

Նելուն համար. «Միթէ դուք եւս ամուսնանալ կ'ուզէ՞ր» Սալվիոս Կոկկէլիանոս՝ իւր մօրեղքօր Աթոն կայսեր ծննդեան օրը տօնած ըլլալուն համար. Մէտիոս Պոմպոսիանոս՝ վասն զի իրեն գուշակութիւն ըրեր էին Թէ պիտի Թագաւորէր, անոր համար որ հրապարակին մէջ աշխարհացոյց տախտակիներ կը կրէր վերան եւ զանմք կը բացատրէր ժողովրդեան. Քիոսո Լիվիոսի ատենախօսութիւնները կարդալով, եւ անոր համար որ իւր գերիներուն Մագնն եւ Աննիբաղ անոմններ դրեր էր. Սալուստիոս Լուկուլլոս որ հրամանատար էր յԱնդղիտ, անոր համար որ Թուղարքերու. Յոնիփոս Ճռուստիկոս՝ անոր համար որ զովեստ կարդացէր էր Թրասչա Պէտոսի եւ Ճելվիդիոս Պրիսկոսի, եւ զանմք առաքինի մարդ կոչեր էր, եւ ասի առիթ տուաւ այն հրովարտակին որ Ճռովմէն եւ Խտուլիայէն կ'արտաքսէր բոլոր փիլիսոփաները. Ճելվիդիս որդին՝ անոր համար որ Էնոնի եւ Պարիսի մէջ տեղը տեսարան մը ներկայացունել տուեր էր, որ՝ Պոմպոսիանոս կը պիտէր Թէ իւր ի կնոջէն Թողուելուն պատկերն էր. Փլատոս. Սարինոս՝ որ իւր ազգականներէն էր, անոր համար որ ռամկաց ժողովի օրը՝ իրրեւ քարոզ ժողովրդեան ազդարաբելու ատենը փոխանակ Պոմպոսիանոս հիւպատոս է ըսկելու սխալմամբ կայսր ըսկեր էր: Անտոնիոսի վերայ տարած յաղթութենէն յետոյ աւելի եւս անգութ դառնալով, նոր տեսակ հարցաքննութեան մը ենթարկեց այն ապստամբապետին բոլոր կուսակիցները, մինչեւ իսկ զանոնք որ երեսնին պահեր էին. Կ'այրէլն անոնց ծննդական անդամները կամ կը կարէլն ծեռքիրնին: Անոնց մէջէն որբ թիշ շատ նշա-

նաւոր մարդիկ էին, միայն երկու հոգի ազատ մնացին. ատենակալ տրիբուն մը եւ հարիւրապետ մը. որք իրեւ ապացոյց իրենց անմեղութեանը՝ ի մէջ բերին իրենց բարուց վատանոմութիւնը, որ ի հարկէ գօրապետին եւ զինուորաց առջեւ անվարկ պիտի ընէր զիրենք:

Ֆ.Ա. Իւր բարբարոսութեանցը մէջ սուտ մարդասիրութիմներ կը ցուցընէք. իւր սենեակը թերել տուաւ դերասան մը՝ որ առաջին դերերը կը կատարէր, իւր քովը նստեցուց, ուրախ եւ անկասկած ճամբեց զայն, մինչեւ իսկ իւր սեղաննէն կերակուր դրկեց անոր տումը; Եւ հետեւեալ օրը խաչել տուաւ զայն: Միտքը գնելով որ կոըսընցունէ զԱրետինոս Կղեմէս՝ նիւպատոսական անմն որ իւր բարեկամաց եւ իւր գործակալաց մին էր, առաջուան պէս եւ աւելի եւս լաւ վարուեցաւ հետք, մինչեւ որ օր մ'անոր հետ գահաւորակի մէջ եղած ատենը տեսնելով այն մատնիցը զոր ընդդէմ անոր կաշառեր էր, ըստ անոր. «Կ'ուզէ՞ք որ վաղն ի միասին սա չար գերիին մտիկ ընենք»: **Թշուառացելոյ** համբերութիւնն աւելի եւս դառնացունելու համար, երբէք մահու վճիռ մը չտուաւ առանց զԹասիրական նախերգանոր մ'ընելու. այնպէս որ; այն ատեն ամենին աւելի ահ կ'ազդէր, երբ մարդասիրական խօսքեր կ'ընէք: Օր մը երբ ամբաստանեալներ ներկայացուցեր էր ծերակուտին առջեւ, ըստ թէ այն օրը պիտի փորձէր թէ որ աստիճան ծերակոյտը նախանձախնդիր էր իրեն: **Ա**մրաստանեալները չիրցան պրծիլ՝ հին հասարակապետութեան մէջ գործածուած Շանջանաց դատապարտուելէ: **Ա**յս պատժոյն դաժանութենէն ահարեկիլ կեղծեց. եւ դատավճռոյն ահուելութիւնը մեղմելու հա-

մար՝ սոյն սա խօսրերն ըստ ծերակուտին, զորս անտեղի չէ յիշել. «Ներեցէ՞ք, հա՛րք համախումբ, որ ծեր գԹասրտութենէն ընդունիմ այն բանն որ գիտեմ թէ դժուարութեամբ պիտի շնորհէք ինձ. այսինքն թէ զատապարտեալը ինքնին ընտրեն իրենց մահուան կերպը. ատով՝ սոսկալի տեսարան մը պիտի հեռացոնք ծեզմէ, եւ պիտի հասկըցուի թէ ես ալ ծերակուտին խորհրդակցութեանցը մէջ բանի մը կը ծառայեմ»:

Ժ. Ելնուածոց եւ տեսարանաց համար ըրած անընդհատ ծախքերէն եւ զինուորական թոշակին յաւելուսէն ստակներն սպաւելով, զինուորաց թիւը պակսեցունել խորհիցաւ՝ գանծուն բեռն թեթեւցոնելու համար. բոյց տեսնելով որ այս ընթացքը՝ զինքը նեղութենէ չաղատելէ, զետ բարբարոսաց արշաւանցն ենթակայ կ'ընէր, սկսաւ առանց ո՛ր եւ է ակնածութեռն կողուպտել մեռեալներն ու կենդանիները: **Բ**աւական էր որ մէկը՝ ամբաստանող մ'ոմնենար, եւ ահա յանցաւոր կ'ըլլար. խօսք եւ գործք, ամեն բան ըրէական յանցանք կը համարուէր: **Ա**'յն ժառանգութիւններն որ յետին աստիճանի օտար էին Կալսեր, յարքունիս կը գրաւուէին. բաւական էր որ մէկն երնէր հաստատելու թէ համկուցեալը զԿասար իրեն ժառանգորդն ըրած էր ըսելը լսած է: **Ճ**րէից վերայ դրուած տուրքեր՝ ուրիշ ամինէն աւելի իստութեամբ կը հաւաքէին. այս տուրքերուն կ'ենթարկէին անխտրաբար գանոնիք որ Ճրէական օրինաց կը հետեւէին՝ առանց հրապարակաւ զայն դաւանելու, եւ զսնոնք որ Ճրէից ազգին վերայ դրուած տուրքերէն ազատ ըլլալու համար կ'ուրանային թէ այն ազգէն չէին: **Մ**իտրս կու գայ որ երիտասարդութեանս ատեն

տեսայ, որ հարկահանին մէկն իննսում տարեկան ծերունի մը մերկացուց բազմաթիւ վկայից առջեւ՝ հասկանալու համար Թէ արդեօք Թլփատեալ էր:

Դոմիտիանոս՝ երիտասարդութեան ատենէն, իւր խօսքերուն եւ իւր վարմանցը մէջ լի էր ամբարտաւանութեամբ եւ գոռողութեամբ։ Իւր հօրը տիրուհին՝ Կէնիդա, Իրսիային վերագարձած ատենն երթ ըստ սովորութեան զինքը համբուրելու կու գար, ծեռքն երկնցոց անոր։ Տատ գէշ կ`երեւէր իրեն որ իւր եղբօրը փեսայն՝ սովիտակազգեստ զերիներ ունենայ. եւ կ'ըսէր. «Աղէկ չէ որ շատ մը տէրեր գտնուին»։

Ժ.Գ. Մրբոր ի կայսրութիւն հասաւ, յանգննեցաւ ծերակուտին մէջ ըսելու Թէ իւր հայրն եւ իւր եղբայրն ուրիշ բան չէին ըրեր, բայց եթէ իրեն վերադրուցեր էին ի'նչ որ ինքն անսնց տռեր էր։ Իւր կինն արձակելէ յետոյ երբ զայն դարձեալ առնելու ատենը՝ ըստ Թէ զայն նորէն յիւր անլույին կ'ընդունէր, նոյն այն խօսքն ըստ որ կը գործածուի՝ նշանակելու համար այն բաժճերը որոց վերայ կը կրէն աստուածոց արձանները։ Տատ հաճելի եկաւ իրեն, երբ հաստրակաց խննդյից օր մը՝ ամփիթատրոնին մէջ աղաղակեցին. «Մրջանկութիւնն մեր տիրոցն եւ մեր տիրուհոյն»։ Կապիտոլինի մէջ տօնուած խաղերու առեն, ժողովուրգը միաբան ծայնիւ իրմէ խնդրեց Պալփութիոս Սուրայի վերահաստատութիւնը, զոր ծերակուտին արտաքսեր էր, եւ որ՝ դեռ նոր վաստրկեր էր ճոռամարանութեան մրցանակը. արժան չհամարեց պատասխանել, եւ լրութիւն հրամայեց բարոզի մը բերնով։ Ժապիտութիւնն այն աստիճանի հասցուց որ պաշտօնէին մէկ նամակին մէջ՝ Թէ ուեցն և մէք առաջարկուած չ'ու-՛ խօսքը մեցուց,

ժամանակին հրամայուեցաւ որ այսպէս կոչեն զայն։ Արտօնութիւն շտուառ որ Կապիտոլիոնի մէջ արձաններ կանգնեն իրեն, բայց միայն՝ Թէ որ ոսկիէ կամ արծաթէ ըլլային, եւ այս ինչ արժէրն ունենացին։ Յաղթանակներով եւ կառքերով քանդակագործեալ ա՛յնքան յաղթական կամարներ եւ ա՛յնքան Յանոսի արծաններ կանգնեց, որ այս յիշատակարանաց միոյն վերայ Յոնարէն յեզուառ գրեցին. Աւ Բարեկան ե։ Յասնեւեօթն անզամ հիւպատոս եղաւ, որ տեսնուած բան չէր. ընդ որս եօթն անզամ ալ մի զմիոյ լինի. սակայն միայն տիտղոսն էր ուզածը, եւ մայիսի կաղանդից միտ կամ աւելի շատ անզամ ալ՝ յունուարի 13ին կը հրաժարէր. Կը երկու յաղթանակներէն յետոյ, Գերմանիկոս մականունն առաւ. եւ այս Գերմանիկոս եւ Պոմիտիանոս երկու անոմները դրաւ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներուն. որովհետեւ առաջինը՝ կը գտնակալութեան ժամանակն էր. եւ երկրորդը՝ իւր ծնած ամիսն էր։

ԺԴ. Բոլոր աշխարհի տառելի եւ տհարկու ըլլալով, վերջապէս իւր մտերիմ բարեկամացը, իւր ազատագիրներոն եւ իւր կնոջ դաւանանութեանցը ներքեւ ընկնեցաւ։ Մրկար ժամանակէ ի վեր, իւր կենաց վախճանին վերայ եւ մինչեւ իսկ իւր մահուան ժամուն եւ կերպին վերայ նախազգացումներ ունէր։ Ի մանկութենէն՝ ամեն բան կանխաւ իրեն զրուցած էին Պաղէացիք։ Հայրը՝ տեմնելով որ կերակուրին մէջ սոմնէկ կ'ըզգուշանար, խնդաց վերան, եւ ըսաւ անոր որ ոչ Թէ Թոյնէ այլ Թուրէ վախնալու էր Թէ որ իւր ծակատագիրը գիտնար։ Միշտ անհանգիստ եւ սրտադողի մէջ ըլլալով, ամենաթեթեւ կասկածներու պականջ կը կախէր. եւ կ'ասլահովեն Թէ այգեաց հաւ-

մար տուած հրովարտակին անզօր Թողելու ուրիշ պատճառ չունէր, բայց եթէ երկու տող Յունարէն ոտքնաւոր որք Հռովմաս մէջ կը պտըտէլն եւ որոց իմաստն էր. «**Ք**է որ որթատումկերն արմատարի կտրուին, դարձեալ բաւական գինի պիտի գտնո: ի՞նեսարի մորթուած ատենը խնդրնպում ընելու համար»: «**Կ**մանօրինակ! երկիւն երով պարտաւորուեցաւ մերժելու այն արտաքոյ կարգի պատիւը, զոր ծերակոյտը կ'ընծայէր իրեն, եւ որ շատ լաւ կու զար՝ անոր սնափառութիւնը հանեցունելու. այն պատիւը սաէր, որ երբոր հիւպատոս ըլլար, վիճուկաւ ընտրուած Հռովմայեցի ասպետներ անոր սակրատոր պիտի ըլլային եւ իրենց աստիճանին զգեստովն եւ զինուրական նիզակով՝ անոր առջեւէն պիտի քայլէին: **Մ**ինչ վտանգը հետզինետէ կը մօտենար. որ ըստ օրէ երկշուտութիւնն աւելնալով, Յափանցիկ քարերով պատել տուաւ անդաստակները ուր կը շրջէր. այնպէս որ, իբրեւ ի հայելոց կը տեսնէր ի՞նչ որ կ'ըլլար իւր ետեւի կողմը: **Վ**րբէք չէր խօսեր բանտարկելոց հետ, բայց եթէ միայնակ եւ ի ծածոկ, եւ առողջ շղթաներն իւր ծեռքը բռնելով. եւ իւր տպասաւորացը հասկըցունելու համար Թէ պէտք չէ որ մէկը մինչեւ իսկ բարի դիտաւորութեամբ՝ իւր տիրոջ մահաւանը ծեռք երկնցունէ, մեռցունել տուաւ **Յ**պափրողիւէ քարտուղարը, որուն համար կ'ըսէին Թէ օգներ էր **Ն**երոնի խըզինքն սպաննելու:

ԺԵ. **Ա**երջապէս հազիւ Թէ սպասեց որ իւր ազգականը՝ **Փ**լաւիոս Կղնմէս հիւպատոսութենէ ելնէ. եւ ամենախարերաց կասկածով մը՝ զայն կրասընցունել տուաւ, Թէպէտ նա տաղանդէ եւ ակնածելութենէ զուրկ մարդ մ'էր, որոն զաւակներն իբրեւ իւր յաջորդները

կը նկատէր՝ մէկը Վեսպասիանոս եւ մրւաը Պոմիրտիանոս կոչելով։ Այս վերջին անգթութիւնը փութացուց իւր կորուստը։ Ութ ամսէ ի վեր՝ երկինք այնպէս շարունակաբար կ'որոտար, որ վերջապէս՝ շանթին գոռումն լսելու ատենն աղաղակելով ըսաւ։ «Թո՞ղ զարնէ, որո՞ւ որ կ'ուգէ»։ Շանթն ինկաւ Կապիտոլիոնի վերայ եւ Փլատիա ընտանեաց տաճարին վերայ, իւր պալատին վերայ եւ մինչեւ իւր սենեկին մէջ։ Փոթորիկ մը՝ անոր յաղթական արծաններէն միոյն մակագրութիւնն առնելով տարաւ գերեզմանի մը մէջ նետեց. ծառ մը՝ որ Վեսպասիանոսի ի զահ եղած ատենն ի վեր կանգներ էր, եւ որ անոր սոսկական որ եղած ատենը կործանուած մնացեր էր, նորէն ի վայր տապալեցաւ։ Պրենեսսիթ Բազդին պատգամը՝ որում ինքգինքը կը յանձնարարէր ի սկզբան իւրաքանչիւր տարւոյ, եւ որ մինչեւ այն ատեն միշտ նպաստաւետ պատասխաններ տուած էր իրեն, վերջին տարւոյն պատասխանները՝ սոսկալի էյն եւ մինչեւ իսկ արին կը գումէին։ Երազին մէջ տեսաւ որ ա՛յն Աթենասը զոր մեծաւ ջերմեռանդութեամբ կը պատուէր, իւր սրբավայրէն գուրս կ'ելնէր՝ ըսելով իրեն, թէ այլ եւս չէր կրնար զինքը պաշտպանել եւ թէ Արամազդ՝ զէնքն իւր ձեռքէն կ'առնուր։ Բայց անոր վերայ ամենէն աւելի տպառորութիւն ընողն եղաւ ա՛յն բանն որ տեղի ունեցաւ իւր եւ Ասկլետարիոն աստղաբաշխին մէջ տեղը, որ անոր մօտալուտ մաճը գուշակեր էր։ Բերել տուաւ աստղաբաշխիր. եւ սա իւր ըսածը չուրանալովը, Պոմիրտիանոս հարցուց անոր թէ իւր իսկ վախճանին ինչպէս ըլլալիքն ալ գիտէ՞ր արդեօր։ Ասկլետարիոն պատասխանեց թէ շուներէն պիտի բգկտուէր։ Պոմիրտիանոս սպանել

տուաւ զայն . Եւ անոր գուշակութիմն ի սուտ հանելու համար , հրամայեց որ Թաղեն զայն խնամով . բայց մրրիկ մ'եխելով՝ բոլոր պատրաստութիմները ցիր ու ցան ըրաւ , եւ շուները բգկտեցին կիսայրեաց դիակը : Լատինոս միմոսն որ անցնելու ատենն ականատես եղած էր , երեկոյին Պոմիտիանոսի ընթրեաց ատենը՝ այն աւուր ուրիշ լուրերուն հետ մէկ տեղ ասի ալ պատմեց :

Փ.Զ. Իւր մահուան նախընթաց երեկոյին , արջտակ բերին իրեն , զոր հետեւեալ աւուր պահել տուաւ , ըսելով . «**Թէ** որ մնամ» եւ դէպ ի յիւր պալատականները գառնալով , ըսաւ անոնց **Թէ** ունետեւեալ օրը լուսինն արիմաններկեալ պիտի ըլլար Զքրիոսի նշանին մէջ , եւ Թէ տեղի պիտի ունենար պատահար մը որոն վերայ պիտի խօսէին աշխարհիս ամեն կողմն : **Թէ** մէջ գիշերի արթնցաւ լի սոսկումով , եւ դուրս ցատկեց անկողինէն : **Առաւատուն** տեսաւ այն գուշակը զոր Պերմանիայէն դրկեր էին իրեն , եւ մեկնութիւն տզեց անկէ՝ փայլակի մը վերայօք . գուշակն իմացուց Թէ յեղափոխութիմ մը պիտի ըլլար կայսրութեան մէջ , եւ ի մահ դրկուեցաւ : **Պոմիտիանոս՝** ճակտին վերայ ունեցած մէկ պալարը քերելով արիմ վազցուց եւ աղաղակեց . «**Վրանի՛ Թէ** սա վազցուցած արիւնովս ազատէի» : **Ճարցուց Թէ** ժամը քանի՞ն էր . եւ որովհետեւ հինգերորդ ժամէն էր ունեցած վախը , ըսին իրեն Թէ ժամը վեցն եկեր էր : **Սիրտը** հանգչած երեւեցաւ որպէս Թէ վտանգն անցած ըլլար , եւ ի բաղանիս մտնելու կ'երթար երբ իւր սենեկին առաջին պաշտօնակալը՝ **Պարթենիոս** զան կեցուց , ըսելով Թէ մարդոն մէկն իրեն հետ խօսիլ կ'ուզէր որ ստիպողական եւ կարեւիր բաներ պիտի յայտնէր իրեն :

Դուրս հանել տուաւ ամեն մարդ եւ մտաւ իւր խուցը. այն տեղ է որ սպաննուեցաւ. եւ ահաւասիկ ի՞նչ կիրապով՝ գոնէ ըստ հաւանական կարծեաց:

ԺԵ. Դաւադիրները չեն զիտեր թէ՝ բաղանեաց մէջ թէ կերակուրի ատեն յարձակին վերան. է Ստեփանոս՝ Պոմիտիլլայի տան հազարապետն որ այն ատեն իրրեւ սոսկ խորող ամբաստանեալ էր, անոնց առաջարկեց որ իւր վերայ առնու դաւանանութեան գործադրութիւնը: Կասկածի տեղի չտալու համար, քանի մ'օր իւր ծախ բազուկը վիզէն կապով կախուած պահեց, որպէս թէ վիրաւորուած Ըլլար. եւ նշանակեալ պահոն, դաշոյն մը պահեց այն լաթերուն մէջ որով պալուած էր բազուկը: Հրաման ուզեց Կայսեր խօսելու, որպէս թէ դաւադրութիւն մը իրեն յայտնելու համար. եւ Կայսեր դիմացն ելաւ: Մինչդեռ Պոմիտիանոս անոր ծեւքէն առած յիշատակագիրը կը կարդար սոսկումի նշաններ ցուցընելով, Ստեփանոս զարկաւ զայն՝ որովայնին վարի կողմէն. եւ մինչ բռնաւորը վիրաւորեալ՝ կը տապլտկէր, զինուորական վարձատրութեամբ պատուակիր՝ ծերունի զօրականն Կայողիանոս, Պարթենիոսի ազատագիրն՝ Մակսիմոս, պալատին տաննապետ՝ Սատուրիոս, եւ սուսերամարտ մը՝ խուժեցին անոր վերայ եւ դաշոյնի եօթն հարուածով զայն սպաննեցին: Պզոի գերի մը՝ որ ընտանի աստուածոց սպասաւորութեան պաշտօնով, սպանութեան ատենը հոն գտնուեցաւ, կը պատմէր թէ Կայսրը՝ առաջին հարուածն ընդունելուն պէս, աղաղակելով ըսեր էր իրեն որ իւր մնարից ներքեւն եղող դաշոյնն իրեն թերէ եւ իւր անմասպահները կոչէ. բայց, թէ ինքն դաշոյնին միայն կոթը գտեր էր, եւ թէ երթալ կոչել ուզած ատենը՝ բոլոր դռները

փակուած տեսեր էր . Թէ նոյն ժամանակին մէջ՝ Պո-
միտիանոս զգեսներ էր զՍտեփանոս, եւ իւր մատնե-
րը կտրած ըլլալով հանդերձ՝ մերժ դաշոյնն անոր
ծեռքէն խլելու եւ մերժ աչքերը հանելու աշխատե-
լով, երկար ժամանակ անոր հետ կոռուեր էր : Կորաւ
գնաց սեպտեմբերի 24ին : Պառասունուհինգ տարի
ապրեր եւ տասնուհինգ տարի թագաւորեր էր : Պիա-
կը՝ հասարակ մարդու մը պէս դագաղի մը մէջ դրուե-
լով դիանադից ծեռօք փոխադրուեցաւ : Անոր դա-
յեակը՝ Փիլիա յուղարկաւորութիւն ըրաւ՝ Լատին
ծանապարհին վերայ գիւղային տան մը մէջ, անոր ա-
ճիմները գաղտնաբար Փլաւիա ընտանեաց տաճա-
րին մէջ տարաւ, եւ խառնեց Ֆիտոսի դստեր՝ Յուլի-
այի աճիմներում հետ, զոր նոյնպէս մնուցած էր :

Փ. Բարձրահասակ էր. երեսը՝ չափաւոր կար-
մրութիւն ունէր . աչքերը մեծ էին, բայց տկար . եւ
ընդհանրապէս՝ շնորհիք եւ գեղեցկութիւն կար բոլոր
անձին վերայ, մանաւանդ երիտասարդութեանն ա-
տեն . միայն Թէ ոտքին մատները շատ փոքր էին :
Բայց՝ ետքէն, կոմտ դարձաւ, փորը մեծցաւ, եւ
սրունքները՝ թիւանդութեամբ մը ծիւրելով շատ նի-
հարցան : Այնչափ լաւ գիտէր՝ իւր համեստ դէմք մի
ունենալը, որ օր մը ծերակուտի անդամոց ըսաւ .
«Մինչեւ հիմա պարկեշտութիւն գտաք իմ վարուց
մէջ եւ դիմացս վերայ» : Բայց կոմտ ըլլալուն համար
այնչափ կը ցաւէր, որ Թշնամնք կը համարէր իրեն
երբ այդ պակասութեամը համար ուրիշ մը յանդիմա-
նուէր : Սակայն, մազի իննամատարութեան վերայ
հրատարակած մէկ նամակին մէջ՝ իւր մէկ բարեկա-
մին կարեկցելով, կ'ըսէր . «Եը տեսնէր որ ես բարձ-
րահասակ եւ բարեծեւ եմ . ծեր մազերն ալ իմլիմնե-

րուս վիճակին պիտի համենին։ Մազերուս՝ ինծմէ առաջ ծերանալուն համբերութեամբ կը տանիմ։ Պիտցէք որ չկայ բան մը՝ գեղեցկութեան չափ հաճելի, բայց ոչ բան մ'ալ՝ անոր չափ վաղանցուկ»։

ԺԹ. Այսին կերպ աշխատութիւն անտանելի կու գար իրեն։ Դոմ ուրեք ոտքով ի քաղաք, կամ ծիով ի բանակ կ'երթար. միշտ զահաւորակի մէջ կ'ըլլար, եւ ոչ իւիթ զէնք գործածելու վարժութիւն կ'ընէր, բայց նետ արծակելու մէջ շատ վարպետ էր։ Ալբայի շրջավայրից մէջ, տեսած են որ, նետի հարուածներով զորկաւ մինչեւ հարիւր հատ զանազան կենդանիներ, եւ մինչեւ իսկ նետերը կենդանեաց գլխոն վերայ կը փակցունէր, այնպէս որ եղջիւրի կը նմանէին. տղայ մը ծեռքը բաց բռնած՝ իւր զէմը կը կեցունէր իրեւ նպատակ, եւ անոր մատներուն մէջ տեղէն նետերը կ'անցունէր՝ առանց անոնց դպցունելու։

Խ. Գահուն վերայ եղած ատեն հոգ չտարաւ դպրութեան, Թէպէտեւ մեծ ծախքով նորոգել տուաւ այրած զրատուները եւ կորսուած գործերու ճիշդ օրինակն առնելու համար մինչեւ յԱղեքսանդրիա մարդ դրկեց։ Վրբէք չպարապեցաւ ոչ պատմութեան, ոչ բանաստեղծութեան, ոչ ալ զրելու ընդհանրապէս, մինչեւ իսկ պէտք եղած ատենն ալ։ Ցիրերիոսի տէրութեան գործերն եւ յիշատակագիրերը միայն կը կարդար։ Խւր նամակները, իւր ճառերն եւ իւր հրովարտակները միշտ ուրիշ մէկու մը խմբագրութիւնն էին։ Սակայն իւր զրոյցը զուրկ չէր պերճութենէ. մանաւանդ Թէ անոր նշանաւոր խօսքերն ալ կան. «Կ'ուրզէի, կ'ըսկը, այնչափ գեղեցիկ ըլլալ որչափ որ Մէտիոս կը կարծէ Թէ է»։ Մազերուն կէսը ճերմակ եւ կէսը շիկագոյն եղող մարգու մը համար կ'ըսէր. «Զիմի վե-

բայ Թափած ճերմակ զինի է» եւ իշխանաց վիճակն ողբալով կ'ըսէր, թէ «Երբոր դաւադրութեանց վերայ խօսք ըլլայ, չեն հաւատար իշխաններուն, բայց եթէ պահնութելնէն յետոյ»:

ԻԱ. Պարապոյ ժամանակներուն մ.ջ բաղդի խաղ կը խաղար, մինչեւ իսկ տօնի օրերն եւ առաւտում: Յերեկ ատեն քաղանիք կ'առնէր եւ ճաշի ատեն շատ կ'ուտէր, այնպէս որ իրիկունները շատ անգամ միայն Մատիրոսի խնձոր մը եւ սրուակով թիշ մ'ըմպելիք կ'առնուլ: Ստէպ ճաշ կու տար պերճառատութեամբ, բայց միշտ անապարանօր. արեւը մտնելէն յետոյ երբէք սեղանի նստած չէր մնար. եւ փոխանակ գիշերային շուայտութիմ ըսուսծ բանն ընելու, միայնակ կը շրջագայէր մինչեւ քնանալու ատենը:

ԻԲ. Զափազանց կը սիրէր կիները. եւ սիրոյ հեշտութիմները՝ իւր օրական պաշտամանց կարգը կը գասէր, եւ զանոնք անկողնոյ վարժութիմը կը կոչէր: Քսուածին նայելով, իրեն զրօսանք ըրած էր իւր տիրուհիներուն մազերը խլել կամ յետին աստիճանի հասարակաց կիներու հետ բաղանիք առնուլ: Պոմիտիայի յարած ըլլալով, յամառօրէն մերժեց ամուսնալ իւր եղբօր Ֆիտոսի առջկան հետ, զոր իրեն կ'առաջարկէին՝ ի հարսնութիւն. բայց ուրիշի մը հարսնանալով պէս, մոլորեցուց զայն՝ ի կենդանութեան իսկ Ֆիտոսի. եւ երբ իւր հայրն եւ իւր ամուսինը կորոյս, յայտնապէս սիրեց զայն, եւ անոր մահուանը պատճառ եղաւ՝ վիժումն ընելու պարտաւորելով զայն:

ԻԳ. Փողովուրդն անտարբեր մնաց Պոմիտիանոսի մահուան լուրն առնելով. բայց զինուորները կատղեցին անմիջապէս անոր աստուածացումն

ընել. Եւ անոր վրէմբ յուծելու համար՝ իրենց առաջ-նորդելու յօժարող գլուխներ միայն պակսեցան. սա-կայն զայն սպաննողներուն մահը խնդրեցին անդուզ անդադար, զոր եւ ստացան յետոյ: Ընդ հակառակն, ծերակոյտը կատարեալ ցնծութեան մէջ եղաւ. խուռն բազմութեամբ ժողովուեցաւ, եւ մեռեալ իշխանին յիշատակագիրը Թշնամալից նախատանօք մէկզմէկու ծնոքէ յափշտակելով պատուտեցին, ուզելով որ զայն ընդ քարշ ածեն ի Մահարան, անդամատեն եւ անոր արձանները կործանեն: Թոլոր անոր պատույ տիտղոսներն ոչչացուցին, եւ անոր յիշատակը ցնչեցին՝ հրովարտակաւ մը:

Սպաննուելին քանի մ'ամիս առաջ, արջնագոաւ մը խօսեցաւ Կապիտոլիոնի մէջ, եւ Յոնսարէն լեզուաւ ըսաւ. «Ամեն բան կարգին է» կամ «Ամեն բան կարգին պիտի մտնէ»: Ասոր վերայ շինեցին երկու ոտանաւոր, որոց նշանակութիւնը սա էր Թէ այն արջնագոաւն որ խօսեր էր, չէր կըսեր ամեն բան կարգին է ըսել, այլ ամեն բան կարգին պիտի մտնէ: Կըսեն նաև Թէ Պոլիտիանոս երազին մէջ տեսաւ որ Տիտին ետին ոսկիէ կուզ մ'ոժէր. եւ ասկէ հետեւուց Թէ իրմէ յետոյ՝ աւելի երջանիկ եւ զարգացող վիճակի մէջ պիտի ըլլայ կայսրութիւնը. եւ ասի ճշմարտեցաւ՝ անոր յաջորդող կայսերաց անշահա-խնդրութեամբն եւ չափասիրութեամբը:

ՊԵՐՀ ՊԱՑՄՈՒԹԵԱՆ ԵՐԿՈՉԱՍԱՆ ԿԵՍԱՐՔ

ՑԱՆԿ

ԱՐԱՋԻՆ ՀԱՏՈՐ

Ա. ՅՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ	Էլե.	7
Բ. ՕԴՈԽՑՈՒ	»	73
Գ. ՑՄՐԵՐԻԱԾ	»	163
Դ. ԿԱՅԻՌՈՍ ԿԱԼԻԳՈՒԼԱ	»	223

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐ

Դ. ԿԱՅԵՐԻՍ ԿԱԼԻԳՈՒԼԱ	Էլե.	3
Ե. ԿԼՈՆԵԱ	»	40
Զ. ՆԵՐՈՆ	»	82
Է. ԳԱԼԻԱ	»	135
Ը. ՈԹՈՆ	»	154
Թ. ՎԻՏԵԼԻՈՍ	»	165
Ժ. ՎԵՍՊԱՆԻԱՆՈՍ	»	181
ԺԱ. ՅԻՑՈՒ	»	203
ԺԲ. ԴՈՄԻՑԻԱՆՈՍ	»	213

ՎՐԻՊԱԿ

ԱՌԵՋԻՆ ՀԱՑՈՐ

ԵՐԵՎ	ՏՎԱԼ	ՍԻՆԼ	Ո-ՎԵՆ
9	16	բոլոր	բոլոր
13	17	Թշնամիներ	Թշնամիները
34	12	լիսեսը	լիսեռը
35	18	կաքառը	կաքաւը
47	13	հրապարախոսաց	հրապարակախոսաց
65	24	Կեսարի	Կեսարի
67	16	ուակայն	սակայն
71	12	կար	դար
71	31	լիսոն	գլխոն
74	12	հինեւ	հին եւ
74	30	կարքի	կարգի
75	18	անդամներ	անդամներ
89	31	անոց	անոնց
92	22	վեհափառութիւնը	վեհափառութեանը
95	16	շատագովկելով	շատագովկելով
106	1	կը	կը
114	27	իւր կնոջի	իւր կնոջն
115	5	տագիրեր	տակագիրեր
116	10	ցուցեր	ցուցուցեր
120	3	անոցմէ	անոնցմէ
122	17	զինքը	զինքն
122	31	ծերաննեզր	ծիրաննեզր
128	7	քովերնին	քովերնին
148	7	աւելորդ ապաշտու- թիմներ	աւելորդապաշտու- թիմներ
153	15	Յովիոսի կեսարի	Յովիոս կեսարի
159	12	Լէվիա	Լիվիա
159	30	Նոլէն	Նոլաէն
160	2	Բովիլլէսի	Բովիլլէսի
175	1	Եշխանը	Եշխանը
190	13	ղէմներնին	ղէմերնին
198	28	տաիններէ	տարիններէ
208	24	զու	դու
228	19	յիշատագրութեանց	յիշատակագրութեանց
229	31	կատասու	կատաղու


ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՒ

ԵՐԵՒ ՅՆԼ ՄԻ-Լ

Ա-Հ-Լ

5	15	Լիոինի	Լիոինի
10	13	Յետրինուսներ	Յետրինիուսներ
20	2	Մնէատէր	Մնէստէր
36	16	աճապարանօր	աճապարանօր
40	5	Դրուսոն	Դրուառոն
43	8	ռորէք	ռորեք
44	20	Լիվիոս	Լիվիա
50	11	Լիլիա	Լիվիա
51	15	խօսեցսմնելուն	խօսեցունելուն
52	1	կ'ըսպասէն՝	կ'ըսպասէին՝
54	14	պաշտնելու	պաշտպանելու
58	21	...ն	Մարսեցիներուն
59	4	պէտք եղաւ։ Նաւա- հանգիստ	պէտք եղաւ։ Այս աշ- խատութիւնը տասն- ումէկ տարի տեւեց, թէպէտեւ երեսուն հազար հոգի անրնդ- հատ կը բանէին։ Նաւահանգիստ
61	4	հաւտալ	հաւփալ
63	10	եին	եին
63	15	ծերակսւտին	ծերակուտին
66	20	նելով.	նելով քրմերուն։
67	9	Բարբարոսի	Բարբարոսի
69	14	Նարկիսոս	Նարկիսոս
71	1	մասերն	մազերն
71	11	ի զահ ե- եղած	ի զահ ելած
71	22	սեռի երիտասարդք	սեռի ազնուական ե- րիտասարդք
71	24	երթնած	կրթնած
78	18	մահուանէն սկսաւ	Թագաւորութենէ սկսաւ
78	27	դպրութիւն հնարեց	տառեր հնարեց
79	4	մնն	ամնն

79	25	Երկու Թաղաւորմաց ընկեր եղողները մէկզմէկու տեղ	Երկիւ Թամգարանաց անդամակիցները՝ փոխադարձարար մէկզմէկու տեղ
81	11	Աւտովթացումն	աստուածացումն
83	31	կնսարի	Կեսարի
89	8	Ծորքէն	Ծորքէն
91	26	ամեն երեք տարին	ամեն հինգ տարին
92	16	Արտեմիսի	Դեմետրի
95	14	պարզեւառու	պարզեւառու
95	28	գաւառէ վերածելով	գաւառի վերածելով
96	5	<i>յետո:</i>	<i>յետոյ:</i>
99	1	եւ աստուածները,	Եւ աստուածները դից- ազոնք,
100	4	փաղաքները	քաղաքները
102	25	կիցուաւել	փիցունել
102	29	վերան աստղեր	վերան ոսկեղէն աստ- ղեր
102	30	ցանուած	ցանուած
103	13	հագուստով	հագուստով
110	13	կանոններսն	կանոններուն
111	23	արտաքսէց	արտաքսեց
117	1	այինքն	այսինքն
119	19	Սքանչելապէս	Սքանչելապէս
127	14	Ուխտի	Ուստի
127	28	զինքն	զինքն
132	23	ժողովրդեան	ժողովրդեան
135	25	ոռոփի	որդի
144	30	ե- եղաւ	Ե- զաւ
147	4	Թեամբ	Թեամբը
155	7	Սալվինոս	Սալվինոս
157	14	ի Թերեւ	ի դերեւ
158	3	բայց	բայց
191	27	երբէթ	երբէթ
197	17	առաստմեռնութիմ- ները	առաստմեռնուկ իմ- ները
200	25	սպասաւրը	սպասաւորը
229	7	երկիւղն երօք	երկիւղներով
229	9	կու գար	կու գար



This book should be returned to
the Library on or before the last date
stamped below.

A fine is incurred by retaining it
beyond the specified time.

Please return promptly.

